



2004

ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Հ Օ Ռ Ա Մ Ե Յ Ե Ց Ւ Ո Ց

Մ Ա Տ Ե Կ Ա Ր Ա Ց



Գ.

Կ. ԿՈՒՐՏՏՈՍ ՌՈՒՓՈՒ

9(38)

3802-42

Կ-88 Կ. ԿՈՒՐՏԵԱՅԻ ՈՒԽԹԵՅ
ՎԼՈՒ ԳՈՐԾՈՅԻ ԵՒ ԱՐԱՒԹԵԱՅ

860-61

Կ Ե ՐԱՄ Ե Դ Ի Մ Ե Օ Ւ

Ք Ա Ր Թ Ա Ր Գ Ա Ր Ե Ա Ն Ե Ա Լ Ի Կ

Հ Ա Վ Ա Մ Ե Փ Ե Յ Գ Ա Յ Ա Յ

Ի Մ Խ Թ Բ Ա Ր Ե Ա Ն Ո Ւ Տ Ա Յ

Ա Կ Ա Ր Ե Ա Կ Ա Ր Ե Ա Կ

Ա Զ Ա Ս Ո Ւ Ա Կ Ա Ր Ե Ա Կ

Ե Գ Ե Վ Ա Ռ Ե Վ Գ Ր Ի

Ո Ւ Թ Ա Յ Ե Լ Վ Ա Ր Ա Մ Ե Ա Յ

Տ Ո Ւ Մ Ա Ր Ի

1005
91450



Ի Վ Ե Կ Ե Ն Ե Ա
Ի Վ Ե Կ Ե Ն Ե Ա Ա Ա Ս Ա Ր Ա Մ Ե Ա Յ

1844

Տ Ե Վ Ա Ր Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ





Կ. ԿՈՒՐՏՏԵԱՅ ՌԱՄՓԵՅ

ՎՃՈՒՆ ԳԱՐԵԱՅ

ԵՎԼԵՐԱԿԵՎԻՐԻ ՄԵՇՈՒ

Զ. ԴՊՐԱԽԹԵԿՆ

ՅԱԿԱՐԴԱԿԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ա. Եկարագիր պատերազմին Պահեղեւածուացուցուց ընդ Մակեդոնացուց : Ազեւածանդրու յազմէ է . շնորհէ խափառութիւնն Յունաց՝ որ սպասամեջըն ի նմանէ մինչդեռ բնու բնորն հետի էր :

Բ. Ազեւածանդրու որ ոչ յազմէ էր ի պատերազմաց, ի գատարկութիւնն էւ . ի բերկութիւնն ի պարտութիւնն մատնեցաւ : Եւանն լունդն ի բանակին, եւ . անդէն զորիթնու նա ի թմրութիւնն է :

Գ. Հրաւագրակախունն լինել Ազեւածանդրի տո զօրս իւր զի գագառերազմն Ասիսցուց զոր սկսան, ի գլուխ հանիցն է :

Դ. Եկարագիր Զիսրերիս գետոյ որ էր զարմանալի : Եարարզանն ովիր առեւալ ինդրէ Ազեւածանդրէ, զի տո նու եկեցէ եւ կեցցէ, եւ Ազեւածանդրու խռատանց թուզութիւն : Խրճւ մոտ հառանձնն ի կառպից եւ ի Արքանից ծավին, ընդաւնի մարդասիրութեամբ զզօրավարս Պարեհի :

Ե. Ընդանի Ազեւածանդրու զԱրտուազ մեծու մարդասիրութեամբ, ներէ Յունաց որ մեռնուաւ լիւալ էին Պարեհի . եւ . յետ Մարդացուց յազմէ ելոյ, կատարէ զոր խընդրէր բաժմիչն Ամազոնացն :

Զ. Մակեդոնացիր ցանեանն ընդ բարս եւ ընդ զնացս Ազեւածանդրի . բոյց վասն չբրիթմիւնն խափանելոյ կազմեալ պա-

արաւատի ի մարտ պատերազմի ի վերայ թե-
սեայ : Եւ առնել ակիզըն պատերազմին
խարկանոյ : “Եաիս երթայ ի վերայ Սատի-
բարզանեայ քանզի ստարացեալ իմն էր :
Չխուժան ի լերանցն մերժէր եւ առնոյր
զԱրտաւեկան քազաք :

Եւ Դիմինոս ի վեր հանել “Ակիզոմարայ
զմիարանութիւն շարեացն ի վերայ Աղե-
քանդրի : Եւ “Ակիզոմարայ պատմել Աղե-
քանդրի ի ձեռն Զերեզինեայ եզրօր իւրոյ :
Եւ Նոյն լինեին պատճառք Դիմինոյ մե-
ռանելոյ : որ անձամբ զիւր անձն ապան :

Եւ Փիզոսաս ուստիր Պարմենիանեայ ,
զորմէ կատկածէին թէ առաջնորդ շարեացն
իցէ կամ” հաղորդ , մերրակալ եզեւ ըստ
խրատու բարեկամացն Աղեքոանդրի , եւ
անտ յարրանեիսն ծածկեալ զգլուխն :

Թի . Բանեն Աղեքոանդրի զոր խօսեցաւ
զորացն , եւ արտանշել զմիարանութիւննէ
շարեացն Փիզոսայ որ եւ առաջի նոյն
կամմէր խօսել վասն անձին իւրոյ :

Ժի . Պատաստիանանաւութիւնն Փիզոսայ ,
յորում մերժէ յանձնէ բանիւք բազմոք
զամբասաւութիւնն :

ԺԱՄ . Քանզի ի ցաւման էին զօրքն , թե-
զնն ոմն ձայն բարձեալ զրդոի ի վերայ
Փիզոսայ . եւ յետ սակաւ ինչ միոյ բնորնին
Փիզոսաս վասն ի տանջանացն տողքելոյ
պատմէ իրս իրս , քարկոծ լեռլ մեռանի
հանգերձ այլովք զորոց ամբաստանն
լեռլ էր :

Ա. ԿՈՒՐՏԵՎԱՅ ԱՌԻՓԱՅ

ԱԼՄԻ ԳՈՐԾՈՑ ԵՒ ԱՐԱՔԵԱՆՑ

ԵՎԵՐԱԿԵԴՐԻ ՄԵԽԻ

ԱՐՔԱՅԻ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՑ

Զ. ԴՊՐՈՒԹԻՒՆ

Ա. ԱԿՆԵԴԴԵՅ այս ամենոյն գործ
վճարէր յԱսիացւոց աշխարհին, եւ
ոչ Յունաց աշխարհն եւ Ասկեղո-
նացւոց ի խաղաղութեան հանդար-
ակալ էր : Խնազառորէր ի Պակե-
ղեմնացիս Ազիսուստը Արքիպամայ՝
որ յորժամ ի թիկունս օդնականու-
թեան Տարենացւոց երթեալ էր՝
անկաւ յաւուր յարում Փիզիպպոս
ու Քերոնեաւ Աթենացւոց յաղ-
թեաց : Աս քանզի նախանձորդ էր
Ազեքսանդրի քաջութեամբ, զրդէր
դրդուկը զքաղաքացին իւր, զի մի
յանձն առցեն ժամանեակո բազումն
զՅունաց աշխարհ ի ծառայութիւն
դրաւել . եւ Եթէ ոչ կանխաղոյն ի
ժաման իւրում, առէ, զզոյ լինի-
ցիք, այն լուծ առ մեզ անցանիցէ :
Եպս պարտ եւ պատշաճ է զուն

Եղեալ ջանալ, մինչ զեռ ասկաւին կայ ինչ ոյժ եւ զօրութիւն Պարսից առ բնդգեմ զառնալոյ . այլ յորժամնոքա ի պարտութիւն մասնիցին, զուր այնուհետեւ զհայրենի սպասութենեն լինիցիք կաթոզին, քանզի շկարիցեք կալ հակառակ սաստիկ զօրութեանն : Խրբեւ այսպէս քաջարերեցան, հայեին խնդրեին զտանել զիւրաւ ժամ զիսպօզ պատերազմի զորմէ բուռն հարկանելոց էին : Ապա իրբեւ զաջաղութիւն տեսին զլլեմնոնեայ, սկսոն լինել նորա խորհրդոյն խորհօգակից եւ էին բնդ նմա ի բանի . թէօքեւ եւ նա տարաժամ մնուաւ անզին խոկ խոկըրան իրացն աջաղութեան, ոչ ինչ իւիք հեղզութեամբ զզործն վճարեին : Խոկ Ազեայ առ Փառնարազու եւ Աւտովրազաւեն երթեալ, առ ի նմանէ երեսուն քանիքար արծաթոյ եւ տանն նաւու, եւ առաքեաց զնաւոն Ազեսիզայ եղրօր իւրում, զի ի Արետացւոց կողմանս նաւարեկիցէ . քանզի յայնցանէ որ ի կզզւո՞ն բնակեալ էին, սմանք ի Վակեղմանացիս :

Արձակեցան եւ հրեշտակը առ դաւ-
րեհ, զի ինող բիցեն բաղմագոյն եւս
կարասի ի պէտք պատերազմին եւ
նաև բազումու: Խճէպէտ եւ բեկան
պարսիկը առ խստեաւ, քանողի յոյժն-
ժամ գիպեցան իրավն, բայց չեղեւ ինչ
ոյն խափանիչ դարձոյ զակեդեմնաւ-
ցոցն, այլ եւ օգնական եւս ի նոյժն:
«Քանողի զչետ փախաստականին մր-
տեալ՝ ձղեալ երթոյր Աղեքսանդրոս
ի աեղիս հեռաւորս. եւ ի ճակա-
տուե խնկ բազում ամբոխ վարձեկան
զօրաց փախաւցեալ դային միջամնեխ
ի Յունաց աշխարհ, յարոց ուժ հա-
զար ած ի վարձու Ազիս պարսկա-
կան կարառութիւն, եւ նորոք զրազում
քաղաքս Կրետապարցն առ: ՀԵտոյ
իրրեւ ՄԵնան առաքեցաւ յԱղե-
քսանդրէ յաշխարհն թրակացւոց եւ
յապստամբութիւն զիսուժմն յօժա-
րեցոց, եւ Անտիպատրոս ած զօրս
ի Մակեդոնացւոց աշխարհէն ի
թրակիս վասն զազոստամբութիւնն
կարձելոյ, վազվազակի զպատեհ
ժամն ի կիր արկանեին զակեդե-
մնացիքն եւ զամենայն աշխարհն
Պեղոպանեսացւոց յիւրեանս միա-
բանեին բաց ի սակաւ քաղաքաց.

գունդ բովանդակեալ քսան հազար
հետեւակաց եւ երկու հազար հեծե-
լազօր գօրաց ետուն զդլիաւոր իշ-
խանութիւնն Աղեայ : Խրբեւ աղդ
լինեին իրքն Ընտիպատրեայ, ի դաշն
մտեալ զպատերազմն խազաղէր . եւ
փութանակի մտեալ այսրէն յաշ-
խարհն Յունաց՝ ի բարեկամ եւ
ի նիզակակից քաղաքաց զօրաւիդն
օղնականութեան գումարեր : Որը
իրբեւ եկին ժողովեցան , հանգէս
արարեալ զտանեէր քառասուն հա-
զար պատերազմնզաց : Եկեալ հա-
սեալ կայր եւ ի պեղուզոնեացւոց
աշխարհէն գունդ հարաւատ . բայց
քանզի զիտեր թէ յերկուանաց ևն
հաւապք նոցա , կեղծաւորեալ թա-
գուցանէր զկասկած մտացն , շնոր-
հակալ լիներ , թէ եկեալ հասեալ
ևն սրաի մտօք պաշտպանել պա-
տուոյ Ազեքսանդրի հակառակ Պա-
կեդեմոնացւոյն . զրեցից , առէ ,
զայդ թաղաւորին , նա առնիցէ ձեզ
հատուցումն ի ժամանակի իւրում :
Ի՞սկ այժմ չեն պէտք յաճախա-
գունդ բանակաց , չեն պիտոյ . վասն
այնորիկ դարձարուք յիւրաքանչիւք
աշխարհս , զի լցէք կատարեցէք

զհարկ ուխտի գուշանցն : Եպս
առաքեր հրեշտակս առ Աղեքսան-
դրս , որ գիտակ առնիցեն զնա
վասն իրաց խռովութեան յուղելոյ
ի Յանաց աշխարհնեն : Առ նորա
եկին գաբն զմազաւորն մերձ ի
Բակարիս . բայց ի ժամանակին
յայնմիկ յաղթեր Անտիպատրոս եւ
Աղիս սատակեր Անրկազիացւոց աշ-
խարհնեն : Առ արդարեւ յառաջա-
դոյն խոկ գիտացեալ Աղեքսանդրի
զամբախ խռովութեան Պակեղեմո-
նացւոցն , որչափ ինչ ձեռնհաս էր
զգուշանալ զգուշացաւ , թէպէտ եւ
ի բացեայ էր այնչափ աշխարհաց
վայրօք . հրաման տուեալ էր նորա
Ամիստերայ նաւարկել Ամուղբացւոց
եւ Փիւնիկեցւոց նաւուք ի Պեղո-
պանեստ , եւ Մենեայ պատուիրեր
երեքհազար քանիքար հասուցանել
ի ծովակազմ անողը , զի ի մօտոյ
մասաւոյէ կարստի Անտիպատրեայ ,
որչափ ինչ նմին պիտոյ լեալ գիտի-
ցէ : «Բանզի քաջիկ ետես , թէ որ-
շափ ինչ օգուտ լինելոց էր ամենացնի
ցածնուլ խռովութեանցն այնոցիկ ,
թէպէտ եւ յետոյ իրրեւ և հաս յուր
յաղթութեանն , բնդ իւրոց զ սրծոցն

Համեմատեալ զայն պատերազմ՝
ծաղր սրար եւ առէ . Այն պատե-
րազմ՝ մկանց պատերազմ էր : Բայց
սկիզբն պատերազմին այնորիկ աջո-
ղէր Պակեղեմնացւոցն : Ուստի ի
կոռագոն աւան Մակեդոնացւոցն
խառնեցան ի մարտ պատերազմի ընդ-
դօրսն Ընտիպատրեայ եւ յաղթեցին .
Եւ լուեալ բազմաց զիրս աջողու-
թեանն որ յառաջն կառկած անօք
էին եւ բախտին մնային , ընդ նոստ
միաբանեցին : «Քաղաք մի յեղէա-
ցւոց եւ յԱբայեցւոց քաղաքաց
ովեղենէ՝ արհամարհեալ անդունէր
զգաշնաւորութիւն նոցա , եւ յԱբ-
կադացւոց աշխարհին Մեղաղոպո-
ղիս կաց մնաց Հաւատարիմ Մակե-
դոնացւոց վասն յիշատակին Փիղիպ-
պեայ , յորմէ երախտիս բազում էր
գտեալ : Բայց իրրեւ յարգել ար-
կեալ պաշտեցաւ քաղաքն , եւ
տուեալ եւս ի ձեռս էր , թէ ոչ
Ընտիպատրոս ի վերայ Հասանէր :
Ու իրրեւ ճակատ առ ճակատ յար-
դարէր եւ ետես թէ թուով զօրացն
ինքն առաւել է եւ այլով կազմու-
թեամբ , եղ ի մտի այնուհետեւ
վասն իշխանութեանն ճակատ տու-

եալ կռուել . եւ ոչ Պակեդեմոնացիքն ինչ անյօժարը ի պատերազմն եղեն : Այսպէս եղեն խառնուրդը ճակատաց եւ սաստիկ վատթարացուցին զԱպարտացին : «Բանզի յանձնուելու վայրացն յուսացեալ , յորս պատերազմն լիներ , եւ որ համարեն թէ շլինիցի ինչ թշնամոյն պիտանի բազմամբուն բազմութիւն , քաջութեամբ մարտ եղեալ կռուեն , եւ ոչ գանդազադոյնս ինչ ի կռիւ կային Մակեդոնացիքն , վասն այնորիկ եւ բազում արիւն եւ ազաժոյժ հեղաւ : Այլ իրրեւ անտուստ Ընտիպատրոս այլ գունդ հզօր իւրացն վաստակելոց ի թիկունս արձակեր , բեկաւ ճակատն Պակեդեմոնացոց եւ սկսան յետո յետո երթալ : Իրրեւ այնմ գլու ակն ուներ Ազիս , արքունական գնդաւն հանդերձ որ ի քաջացն զումարեալ եր , երթեալ մսեր ի ճգնաւթիւն պատերազմի , կրծատեր կոտորեր զայնոսիկ որ մասդիւրազոյնս հակառակեալ կռուեն , եւ զմեծ մասն թշնամացն ի բաց մերժեր : Որ բազթեցինն սկսան ի փախուստ դառնալ , եւ որ հարածեին զհեալ պնդեալ եին

նոցա, մինչեւ ցայց վայր յանխնայ կստոքեալ լինեին և բնքեանք դանձանց վրէժ շկարեին խնդրել, մինչեւ եկին հասին ի հարթ և յողորկ տեղի : Ի՞այց ի մէջ ամենեցուն Ղակեգեմնացւոյն առաւելեալ երեւեր թաղաւորն, ոչ միայն զինու զարդու և անդամովքն այլ և ոգւոյն առարինութեամբ, եւ նովին միայն յայրմէ ումեքէ ոչ պարտեցաւ : Համենուոյն կողմանց մերթի մօտոյ և մերթ ի հեռաստանէ նեար ի նայարձակեին, եւ բազում ժամն շուրջանակի այսր անդր զգենոն ճօծեր, զկէսս ի նեափցն վահանաւն արդելոյր և զկէսս մարմնավել . մինչեւ գեղարդն ընդ զիստն թափան արիւն պունդագունդ հասեալ, նուազեալ անկաւ ի կոռուել իւրում : Այսնուհետեւ կապարձակիրքն եղեալ զնա ի վերայ վահանին իւրոյ ճեպամի իրանակն ածեին . եւ ի վերացն իսախանելոյ նեղեալ սաղնապէր : Ի՞այց սակայն շնթաղին զմարան Ղակեգեմնացիքն, վաղվաղակի իրրեւ զտին տեղի հարթ և գիսող անձանց առաւել գանե թշնամեոյն, թան-

ծրացան գունդքն առ միմևանս , եւ
ճակատաւն նոյս որ հսուհունեալ
խաղաղը ի նոսա հարսն ի դիմի : Աշ
մի ինչ կոիւ սասակաղոյն քան զայս
պատերազմն յիշատակեն թէ լեալ
իցէ : Գունդք երկուց ազգաց՝ որ
քաջանաւն եւ երեւելի ի պատերազ-
մաւնս էին , հասարակ ընդ միմևանս
մարտ եղեալ մաքառէին : 4] ակե-
դեմնացիքն ընդ առաջին պար-
ծանան հայեին , եւ Մակեղոնացիքն
ընդ այն՝ որ առաջի կայր . նոքա ի
վերոյ ազատութեան եւ սոքա ի
վերոյ տերութեանն դռւպարած
եղեալ կռառեին . Պակեգեմնացւոց
դօրավար չգոյր , եւ Մակեղոնացւոց
տեղի : Եւ բազմապատիկ գեղք եւ
պատահարք ի միումաւուր մերժզա-
կընկալութիւնն յաճախէին եւ մերժ
զահն երկողունց կողմանցն , քան-
դի իրքեւ կամակարութեամբ կշիռ
հաւասար յօրինէր բախան զմարտ
պատերազմին ի մէջ արանցն քաջաց :
Ամլ քանդի վայրքն անձուկ էին ,
յորում պատերազմն լինէր , ոչ
ամենայն զօրքն միանդամայն ի վե-
րայ կարէին յարձակել . վասն այնու-
րիկ եւս բազում այնորիկ էին որ

սպառելին քան զայնոսոիկ որ զպառե-
րազմն մղելին, եւ որք նետ շկարելին
հասուցանել, աղազակ եղեալ աստի
անտի զիւրեանց գունդն քաջալե-
րէլին:

Եպս վատթորել սկսաւ ճակատն
Պակոնացւոց, եւ շկարելին զպիրծ
զէնան ի քրտանց անտի պնդել ու-
նել ի ձեռին, յետո յետո սկսան
զնալ. իբրեւ շտապ տազնապի թրշ-
նամին ի վերոց հասուցաներ, յայ-
անագոյն իսկ փախստեաց զնային:
*Եռքա զհետ պնդեալ երթային յաղ-
թութեամբ, եւ անցեալ յարշտա-
նի ընդ ամենային ճակատառեղին
Պակոնացւոցն զԱզիս ինքնին զլիո-
վին ինդրէին գտանել: Խոկնա իբրեւ
զփախուսան իւրոցն ետես եւ զայնո-
սիկ որք եկեալ հասեալ էին ի
թշնամեաց անտի, հրամայեաց զիւր
անձն ի վայր զնել. փորձէր զան-
դամնն, թէ կարիցեն բոտ յօժա-
րութեան քաջութեան մտացն զործ
վճարել, իբրեւ զգաց թէ նուազեն,
ել եկաց ի զուձն, առ զազաւարտն
պնդակազմ ի զլուխ, վահանաւն
զմարմինն ծածկեր, աջակ ձեռամբն
ճօճէր զնիզակն, մասուցեալ ինքնա-

կամ զիշնամին կոչեր եւ առեր սյս-
պէս . թաղ որ իշխեցէ զալ , եկեցէ
զերծանել յինէն դկապուտ իմ , զի
անկեալս եմ : Խւ ոչ ոք էր , որ
յանձնառնոյր երթալ մօս եւ կոռելը
Կետս ի հեռաստանէ ի նա ընկե-
նուին եւ նա զնոյն նետս միւսան-
գամ ի թշնամիսն դարձուցաներ ,
մինչեւ անց գեղարդն ընդ մերկ
լանջո նորա . եւ իրրեւ գեղարդնն ի
գուրս ձգեցաւ , ասկաւիկ մի զդյուխն՝
որ խոնարհեալ նուազեր , վահանաւն
ծածկեր , ապա իրրեւ ոգիրն թա-
փեցան եւ արիւնն սպառեաց , զլո-
րեցաւ անկաւ յարսայս ի վերայ զի-
նուն : Անկան ի զակեցեմոնացւոց
Ե հազար եւ Յ . եւ ի Մակեդոնա-
ցւոց անտի ոչ աւելի քան զհազար
մի . այլ ոչ ոք էր որ ոչ զիրաւոր
գարձու ի բանակն :

Այն յաղթութիւն ոչ միայն
զԱպարաս եւ զնիզակակիցս նորա ,
այլ եւ զամենեսին՝ որ ընդ կասա-
րած պատերազմին հայէին , արար
սրաարեկ : Գիտեր զայն եւ Անտի-
պարաս , թէ գեմք երեսաց ոյնո-
ցիկ՝ որ խոզակից լինեին նմա , շեն
միաբան մասց նոցա . բայց այնմ ոք

զբառ կամեր առնել պատերազմին, պարս էր կարծեցուցանել թէ պատրի : Թռվագետ եւ գեղեցիկ էին աջողութիւնը իրացն , սակայն ի շարժենութենէն երկնչէր , զի մեծ եւս էին իրքն քան զւտի առն ոտիկանի : «Քանզի կամեր Աղեքսանդրոս թէ ի պարտութիւն մասնեին թշնամիքն , բայց յայտնի իսկ զշարեալ խանառայր , թէ Ընտիպատրոս յաղթեաց , զի եթէ ինչ փառք ումեք հասանեին համարէր թէ յիւրոց փառաց անտի պակասէր : Ա ան այնորիկ Անտիպատրոս՝ քանզի քաջիկ զիսէր զմիտոս Աղեքսանդրի , շիշխեաց ինքնին ինչ յետ յազմթութեանն սահմանել , այլ հարցաներ ցժողովս Յունացն , թէ զինչ կամիցին լինել : Խսկ Ղակեղեմնացիքն ոչ ինչ այլ ինչ բնկալան ի ժողովոյն , բայց զի համարձակ իցե նոցա ազօթեկեարս առ թագաւոր անդր առաքել . եւ Տեղեցիքն առին զթողութիւն ապստամբութեանն , բայց յոցնցանէ որ առաջնորդք ապստամբութեանն եղեն : Խսկ Մեղաղողիտացոյն , որոց քաղաքն պաշտեալ էր ի նիզակակցոց ապստամ-

բութեանն՝ հրաման առին Աքոյեցիքն եւ Եղեացիքն առաջ Ճի քանքար։ Ասյս կատարած Եղեւ պատերազմին որ յանկարծակի յարեաւ եւ ել յանդ մինչ չեւ Աղեքոանգրի Դարեհի յաղթեալ առ Արբեղօք։

Բ. Ասի վաղվազակի իրրեւ ի հոգոյն զամն ազիք նորա դիւրութիւն, քանզի առաւել ժոյժ կարեր ունել մարտից պատերազմաց քան հանդառեանն եւ գատարկութեան, հեշտական ցանկութիւնը առին զնա, եւ զոր զէնք եւ սպառազինք պարսից ոչ խորտակեցին, յաղթեցին յոռութիւնք նոցա տարածամ խորախութիւնք, եւ անմիտ քաղցրութիւն բմազելեաց եւ ոքնելոյ, եւ խաղք եւ գատակք հարձից եւ ամենայն մինչ յօտար սովորութիւն դառածեալ։ Աւ ընդ նոյն սովորութիւն նախանձ եղեալ որպէս թէ աղնուազոյն քան զիւր սովորութիւն դառած առաջի անկանէր, զի ի բազմաց ի բարեկամայն թշնամի համարեալ էր։ Աւ որք հաստատուն զիւրեանց կարգն ունեին, եւ որք



սովորքն էին սակաւ բնչ եւ վարել-
պարագի կերակրով վճարել զբնու-
թեանն կարօտութիւն, հարկ առներ
նոցա յօտարուափ եւ ի պարաելոց
ազդայն վատթարութիւնս զառ-
նալ: Ա ասն այնորիկ բազում ան-
գամ բազում նենգութիւնը նիւ-
թեցան ի դլուխ նորա եւ հերձուած
զօրաց եւ համարձակ ցաւը եւ արր-
տունջք ի մեջ մինեանց . եւ յետ
այնորիկ մերթ ցասաւմն թագաւորին
եւ մերթ կասկած մասայն՝ զոր առ-
բապարտ ահն եւ երկեւղն զրգուեալ
յուղեր . եւ այլ եւս ինչ նոյնողիսի
որ յետ այսորիկ պատմիցի:

Ենուհեաւու տարածամ խրա-
խութեամբք զաիւ եւ զգիւեր մաշեր
եւ ընդ զմայլութիւն կերակրոցն
զիսազն խտաներ . չհամարեցաւ բաւ-
ական զամբոխ արուեստականացն,
զորս ածեալ էր ի Յունաց աշխարհէն,
քանզի հրաման առնուին կանայք
երգեցիկք ի գերերոցն նուազել բատ
իւրեանց սովորութեանն զշինական
երգն իւրեանց , եւ զիսիսաս օտարն
լուելեաց: Խոես զմի ոք ի նոցանե-
թագաւորն, զի քան զայլմն արտմա-
գոյն էր , եւ ընդ այնոսիկ՝ որ զնա

յառաջ բերենք, կուռեր ամօթխածութեամբ : Առաւել ինն էր զեղերեսաց նորա, և զգեցեցկութիւնն ամօթն դարձարեր. զաշս ի զետին արկեալ և որչափ ինչ օրէն էր զերեսն ծածկէր, վասն այնորիկ եղեւ կոսկած ի միտո թաղաւորին, թէ զուցէ ազնուագոյն ոք ի կանանց է, որպէս զի չիցէ պարա երեւել ի մէջ խաղալիաց խրախութեանցն : Արդիրեւ հարցաւ, թէ ո կամ ուստի իցէ, ևս նա նմա պատասխանի թէ ի զաւակէ Ավքայ եմ, որ սակաւ մի յառաջազոյն թագաւորեաց իսկ ի Պարսից աշխարհին . յորդւոյ անոնի նորա ծնոյ, և կին լիեւալ է իմ Աշտառպայ : Եւ Աշտառպէս ազգական էր Գարեհի և մեծի զնոդի զօրավար : Գայը տակաւին ի միտո թագաւորին առաջնոց բարուցն նշխար : Ա ան այնորիկ եղ մեծարանս կնոջն՝ որ յարգունական զարմէ էր, և զհոյակապ անունն մեծարեր, ոչ միայն հրամանն առյր արձակել, այլ և զամենայն ինչն այսրէն ի նա զարձուցանել, և ինդրել ևս զայր նորա, զի եթէ զտանիցի, տայլ զնա նմա :

Խոկ ի վաղիւ անդր պատուէր տայ
Հեփեսաբոնեայ, զի հրաման տացէ
ամենայն գերւոյն յարդունիսն դալ։
Անդ հոյեցեալ ընդ իւրաքանչիւր
ազնուականութիւն, բաժ անեւաց զա-
տոյց ի խառնադանձ ամբոխէն զայ-
նոսիկ որոց ազնուազոյն տոհմն էր։
Եւ էին միանգամայն հազար մի.
ընդ որս գտաւ եւ Աքսանթրէս եզ-
րայր Դարեհի, որ ազնուազոյն եւս
էր քան զնա ոչ եթէ մեծովթեամբն,
այլ ազւոցն առաքինութեամբ։
Դժուն եւ վեց հազար քանիքար
միանգամայն ժողովեցաւ ի մօտաւոր
առէ եւ աւարէ։ յորոց Երկուասան
հազար ի պարզեւ զօրացն ծախե-
ցաւ։ Եւ նոյնչափ կարասի նենգու-
թեամբ պահապանացն պակաս գր-
տաւ։ Խը եւ Աքսիդատէս պարսիկ
ազնուական, որ զիխուպարտ լիեւալ
էր ի Դարեհէ եւ արդելեալ կոյր ի
կապանս, զսա ազատեալ ասոյր զնա-
խարարութիւն Մարաց աշխարհին,
եւ զեղրայր Դարեհի առնոյր ի գունզգ
բարեկամացն, եւ զամենացն զսա ացին
փառաւորութեան պատիւն չնորհէր։

Անտի խաղացին զնացին ի Պար-
թեւս, որ յայնժամ ազդ մի անարդ

էր, բայց սյժմ գլուխ ամենեցուն աղքաց, որ յայնկոյս գետացն Արածանւոյ եւ Գեղամիթայ կան, մինչեւ յկարմիր ծովն Պարսից։ Ակիւթացիք զգաշտացին եւ զրերրի դաւառն ունին եւ են սահմանորդ ընակիչք ահազինք։ Աւնին նորա ընակութիւն եւ յԵւրոպացւոց աշխարհին եւ յԱսիացւոց որդը ի վերոյ քան զբանապորոս ընակեն, Ասիացւոց համարին։ այլ որդ յԵւրոպացւոց կողմանս են, ի ձախոմէ թրակացւոց աշխարհին հասանեն գեղ ուղիղ ի Բարիսթենէս զետ, եւ անտի ի մեւս եւս զետ Տանայիս։ Այ Տանայիս ընդ Եւրոպացւոց եւ Ասիացւոց աշխարհին ընդ մէջ անցանէ։ Ասյսպէս իսկ է առանց երկմառնթեան թէ Ակիւթացիքն, որ Պարթեւացն եղեն շինիչք, ոչ եթէ ի Բասպորայ, այլ յԵւրոպացւոց նահանդէն Ելին դնացին միջամատիւ։

Այ ի ժամանակին՝ յայնմիկ քաղաք մի երեւելի Հեղաստամպիզոս անուն, որ ի Յունաց շինեցաւ։ անդ էր ճամբար թագաւորին, զի անենայն ուստեք անդը զային ժողովեին համբարքն։ Անդ յանկարծակի համ-

բառ յաճախելը բառ սովորութեան
վասթարութեան գատարկ եւ պա-
րապորդ զօրաց , եւ շգտանելը ոք
այնը առաջնորդ , որպէս թէ շատ
համարեցաւ թագաւորն զիրսն զոր
վճարեաց , եւ վաղվաղակի կամի
դառնալ ի Մակեդոնացւոց աշ-
խարհն : Ինթանոյին այսր անդր ըստ
նմանութեան շամչելոց յիւրաքան-
չեւր վրանս , եւ զամենայն կահ եւ
զկազմած պատրաստէին ի ճանա-
պարհ . զողցես նշան տուեալ թէ
անօթք ժաղավեսցին : Աշխատ ամեսին
խռովութեանն ի թագաւոր անդր ,
զի խռովեալ բանակն ամենայն տատի
զիւրեանց վրանակիցս ինգրեին .
անտի զսայլսն , եւ զմաշն ինուին :
Հաւատարիմ ցուցանեին զհամբաւն
որ խառն ի խռուն սփուէր , Յունացն
զօրականէր . որոց հրաման տուեալ
էր դառնալ յաշխարհն իւրեանց , եւ
միում միում ի հեծերազօրացն նոցա
տուեալ էր վեց վեց հազար զահե-
կան : Աւ կարծեցին թէ եւ ինքեանց
վախճան հասեալ է զինուորու-
թեանն : Խոկ թագաւորն ըստ պատ-
շաճի իրացն զահի հարեալ , որ կա-
մեր տակաւին հասանել անցանել

ընդ Հնդիկո, եւ յնդ վերջին
կողմանս արեւելից, զզորաւարս եւ
զարարապետս զօրացն միանգամայն
ի խորանն կոչէր. եւ զարաւառուս
հարեւալ սկսու խօսել եւ առէ: Ի
կէս ճանապարհէ պարծանաց իմոց
կոչիմ այսրեն յետս, իբրեւ պար-
տեալ եւ վատթարեալ Երթամ ի
հայրենի գաւառ իմ, եւ ոչ յաղ-
թութեամբ. բայց ոչ եթէ վատու-
թիւն ինչ զօրացն է որ խափան լի-
նիցի, այլ դիցն շարակնութիւն որք
յանկարծ ակի զանձուեկ հայրենի աշ-
խարհին ի միտ արկին արանցն քա-
ջաց, որ յետ սակաւ ինչ միոյ ապարեն
դառնալոց են ի նոյն աշխարհ մե-
ծաւ եւո դրսատեզք եւ համբաւու:
Ապա ամենեքին խոստանային ի նոյն
ջանալ, եւ խնդրեին ի նմանեւ որ ինչ
դժուարին էր եւ առէին, թէ եւ
զօրքն զառնան յարբանեկութիւն,
եթէ մեզմ եւ զգօն բանիւք ցածու-
ցանես զմիտու նոցա, զի ոչ երբեք
վհատեալք եւ սրաարեկք մեկնե-
ցան ի քէն, քանիցս անզամ տեսին
զզուարթ երեսս քո, եւ լուսն զբան
քաջալերութեանքո:” Աս ետ նոցա
պատասխանի թէ առնեմ զայս ամե-

նայն, թէ միայն դուք զլսելիս ամբոխին պատրաստիցէք բանից իմաց : Եշ իրբեւ կազմեցաւ յարդարեցաւ ամենայն՝ որ ինչ ի դէօք թռւեւր, հրաման տայր զգորսն ի խօսն կոչել, եւ ճառ արկեալ բարբառեր բնող զօրացն զայս զոյն ձեւ օրինակի բանից :

Գ. ‘Չեզ’ որ ինքնին իսկ տեսէք զիրս եւ զարւութիւնս զոր վճարեցաք, ով զօրականք, չեն ինչ զարմանք թէ եւ ցանկութիւն հանգըստեան անկաւ ի միաս ձեր եւ յադեցայք փառօք : Խնազում զ՞լիւրիկեցիս եւ զՏրիրազացիս եւ զԲիովտացիս եւ զԹրակացիս եւ զաշխարհն Ապարագւոց, եւ զԱքայեցիս եւ զՊեղուպոնեսոս, յորոց զկեսս ես ինքնին իսկ հասեալ նուածեցի, եւ զկեսս հրամանաւ իմավ եւ իշխանութեամբ. ահաւադիկ յևզզեսպնաեայ առ սկիզբն պատերազմն . զՅմնիացիս եւ զաշխարհն Եւողացւոց ի ծառայութենէ բարբարսացն ապրեցուցաք. զկարիացւոց աշխարհն, զ՞լիւդացւոց, զԳամբաց, զՓոխուգացւոց, զՊամիիզիացւոց, զՊիսիդացւոց, զԱմիկեցւոց,

զաշխարհն Ասորոց եւ զՓիւնիկէ եւ
զՀոյտատան աշխարհն եւ զկողմաննա
Պարսից եւ Մարաց եւ Պարթեւաց
ունիմք այժմ բնդ ձեռամք. բազում
գաւառու ի բուռն տոի տուուել
քան զքաղաքո զոր այլոց տուալ
իցէ, եւ չոխանմ թէ յորտամ ի
Համար արկեալ թուելի, մասացայ
ինչ արդեւք ի բազմաց անափ :

Ա ասն այնորիկ եթէ դիտեի, թէ
Հաւատեաւ ստացայ զկողմաննան, զոր
այնպէս փութանակի նուածեցաք,
եւ ես, ով զօրսականք, ի տուն իմ,
ու մոյր իմ եւ առ քորս իմ եւ
առ այլ եւս քաղաքակիցս ճեպէի
երթալ, թէպէտ եւ դուք արգե-
լուիք եւս զիս, զի անդէն տուուե-
լագոյն վայելիցեմ ի յարգաննն եւ
ի պարծանան, ուր կան մեան մեզ
յաճախագոյն վարձք յազմւու-
թեանն, ուրախութիւն եւ յնծու-
թիւն որդւոց մերոց եւ կանանց մե-
րոց եւ Հարց եւ մարց մերոց, խա-
ղաղութիւն եւ հանգիստ եւ ստո-
ցուած զգուշուոր իրաց մերոց, զոր
քաջութեամբն շահեցաք : **Ա**յլ ի
նոր իշխանութեանս յայտմիլ եւ
եթէ զՃշմարիսն ինչ կամիցիմք խոս-

տանալ, ի մուրացածոյ տերութեանս, քանզի տակաւին դժուարաւ մտեալ տանին զլուծ նորա բարբռուք, ժամանակի պիտօյ է, ով զօրականիք, զի մեղմացեալ յածնուցոն ի միտս իւրեանց եւ քաղցրախառն սովորութիւնն զգօնացուցէ զգազանացեալոն: Այս եւ արմաիք երկրի ի ժամանակի իւրեանց ակն ունին հասանել ասորութեամբ. զի եւ նորին իոկ թէպէտ եւ անզգայք են, սակայն իւրեանց օրինոքն ամոքանան: Եշ արդ զիարդ. համարիցիք, թէ այնչափ անչափ ազգք՝ որ ընդ այլոյ իշխանութիւն եւ ընդ անուն ընդելեալ էին, եւ չունին ինչ ընդ մեզ հաղորդութիւն ոչ սովորութեամբ եւ ոչ պաշտամամբ եւ ոչ բարբառով, նույին պատերազմաւ՝ որով ի պարտութիւնն մատնեցան, նուաճեալ մտին ընդ ձեռամբ մերով: Ե ձերոց զինուց կան զրաւեալ եւ ոչ յիւրեանց բարուց սովորութենէ, թէպէտ եւ այժմ, յորժամ մօնն կամք, երկնչին ի մենջ, այլ յորժամ ի բաց երթայցեմք, եղիցին թշնամիք: Ենդ դաշնաց վայրի գործ հասեալ է մեր,

որը յորժամ բմբանիցին եւ ի զառապեղ արկանիցին, քանզի ի բնեցածնուն, բազում աւուրբ ցածուցանեն զնոսա:

Ա. Ա. Ես տակաւին այնպէս ինչ խօսիմ, որպէս թէ զամենայն որ բնդ ձեռամբ էր Դարեհի, զայն նուածեցոք զինուք եւ սպառազինոք: Օ Ձ րկանից աշխարհն հասեալ կալու Նարարգանէս. իսկ թեսուս՝ որ չնենզն գործեաց, ոչ միայն զբակարին ունի, այլ եւ յաճախէ սպառնալ. Սոգդիացիք եւ Դաշնը եւ Մազքութք եւ Շակք եւ Հնդիկք ինքնորեն ազիկամին: Առքա ամենէքին յորժամ տեսանիցեն զիժիկունս մեր, միանգամայն զշետ պնդեալ խաղացյեն: Օ ի նորա ի միաջէ ազդէ են, եւ մեք օտարածինք եւ արտաքինք: Ա մնայն ոք դիւրաւ իւրայցն անսոյ, թէպէտ եւ այնպիսի ինչ ոք իցէ որ իշխիցէն, զի եւ նիստ եւ ահարկու իցէ: Աւսի կամ զումէ բուռն հարաբ, պարակ ի ձեռաց թողուլ, կամ զոր ոչնունիմք, զայն երթալ առնուլ ի բուռն: Օ օր օրինակ եւ ի մարմինս խօթացեալս, ով զօրականք, ոչ ինչ

որ ինչ վեստակարն է, թողուն բժիշկը, նոյնակես եւ մեք որ ինչ արգել աւ, բութեանս իցէ, զոյն ի բաց կարեսուք: Բազում անդամ փոքր ինչ կոյցականչը ե.ին եւ արհամարհ թուեցան, բոյց կոյցականչըն հրդեհ մեծ բորբոքեցին: «Չիք ինչ զոր մարթ իցէ անկատկած անարդ եւ արհամարհ համարել ի թշնամեաց վերայ. զի զոր արհամարհն հաշուիս, զօրադ ոյն կազմես անփոյթն առնելով: Եւ ոչ Դարեհ ժառանգութեամբ առ զՊարսից հարաստ թիւնն, այլ նստաւ նա յաթուն Աիւրոսի դաեալ երախտիս ի Բագովայ ներբինւոյ: Եւ մի համարիցիք ինչ գուք, թէ մեծաւ ինչ վաստակովք զրաւելոց է բեսս զդատարեկ թագաւորութիւնն:

Բայց մեք յանցեաք, ով զօրականք, եթէ Դարեհի վասն այնորիկ յաղթեցաք, զի ծառապի նորա տացուք զտէրութիւն նորա. զի նա ի յետին իսկ ոճիրու մտարերեաց. զիւր թագաւոր որ եւ արտազին օդնականութեան կարօտ էք, որում եւ մեք որ յաղթեցաք, ինսոյեալ էաք, զնա իրրեւ զերի մի վտարանդի ի

կապանս արգելեալ ուներ, եւ ապա
զի մի եւ ի մէնջ պահիցի կենդանի,
սպան։ Խոկ գուք ներիցէք արգեւք,
զի ոս կացցէ թագաւոր, վութամ
ճեպիմ, թէ ի խաշ բեւեւեալ տե-
սանեի զնա, զի տացէ հասուցէ
զարժան պատիժ պատռհասին ամե-
նայն թագաւորաց եւ ազգաց եւ
հաւասաց զոր ոչ պահեաց։ Եւ ար-
գարեւ իսկ, թէ արդ զբոյց ձեզ հա-
սաներ, եթէ զՅունաց քաղաքու եւ
դշղղեսպոնտոս քանդեալ աւերէ,
որշափ տրտմեիք, տիսրեիք, թէ բե-
սոս զմարձու յազմժութեան ձերոց
հասեալ զրաւեաց։ Հայնժամ աճա-
պարեիք երթալ առնուլ, յայնժամ
զէն զանձամբ առնուիք։ Բայց արդ
որշափ բաւ իցէ, մինչ դեռ տակաւ-
նն զահի հարեալ իցէ եւ շիցէ իւրոց
մուաց տէր, արկանել ի բուռն։ Այս
մնայ մեզ շրից աւուրց զնաց ձանա-
պարհի որ զայնշափ ձիւնա կոխեցպը
ստիւք մերովք, բնդ այնշափ զետո
անցաք եւ բնդ այնքան լերանց սարս
յայնկոյս արշաւեցաք։ Ոչ այսու-
հեան ծով եռանդմամբն յարու-
ցեայ զձանապարհն արգելու այեացն
ծփանզը, եւ յապաղէ զմեզ ի զնայն

մերում, եւ ոչ անձուկը եւ կիրճք Ախղիկեցւոց աշխարհին արգելուն զմեց . ամենայն բնշ հարթ եւ դեւր է . եւ ամենայն բնշ դիւրին : Անդը իսկ ի սեամս յազմժաւթեանն հասեալ կամք : Առկաւաւորք մնացին փախառեապք եւ տիրասպանք : Աքարեւ մեծ գործ քաջութեան եւ անուն քաջութեան յետ ձեր թուղուցոք, եւ ի համար արկեալ թուեսցի այդ գործ քաջութեան ձերոյ ընդ առաջին գործո պարծանաց ձերոց , զի զիրէժ խնդրեցէք դուք զսպանողաց Դարեհի որ թշնամի էր ձեր, եւ ցուցանիցէք թէ յանդ ելեալ է ոխութիւն ձեր զկնի մահուն նորա , եւ թէ ոչ ոք յամազարշանց ապրեցաւ ի ձեռաց ձերոց : Եթէ զայն առնիցեմք , սրչափ յօժարեալ յարրանեկութիւն համարիցիք զՊարսիկոն լինել , յորթամ ի միտ առնուցուն թէ դիւցապաշտութեան պատերազմ յանձն առեալ է ձեր , եւ ոչ եթէ անուսն բնշ նոցա , այլ թեսեայ անօրէնութեանն էք ցաստցեալ :

Դ. Իբրեւ լուսն զրանսն դօրականքն , զուարձացեալ զուարժացան

եւ տան։ յս կամ իցէ, տար զմեղ։
 Բայց եւ ոչ թագաւորն յապազեաց
 ինչ դշամարձակութիւն քաջայերու-
 թեաննոցա։ Երթեալ բնդ աշխարհն
 Պարթեւաց հասանելը յաւուրն եր-
 րորդի ի սահմանակողմն Արկանից
 աշխարհին, թողոյր զԱլատերոս հան-
 գերձ զօրոք որոց նա զօրավար էր,
 եւ գնդաւն զոր տանելը Ըմբնասա-
 յաւելոյր եւ վեցհարեւր հեծեալ եւ
 ազեղնաւորս նոյնչափ, զի յասպա-
 տակէ հինիցն պահեսցեն զաշխարհն
 Պարթեւաց։ Հրաման տայր Երի-
 զեայ զկահ եւ զկազմած տանել բնդ
 ճանապարհ զաշտակոզմանն եւ տայր
 սակաւ պահապան ի ձեռն։ Խնդի
 գնդաւն հանդերձ եւ հեծելազօր զօ-
 րօքն անցեալ ՃՇ վաւանն, բանակ
 ամրութեան գործ էր ի համբան, բնդ
 որ մտանեն յաշխարհն Արկանից։
 Այս անդ մայրի համանաւոր, բար-
 ձրաբերձ եւ անտառախօն ծառովք,
 եւ է համբան զէր եւ պարարտ, զի
 չուրք, որ ի ծայրից ի վերուստ բր-
 իւնալ իջանեն, ու ոգանեն զերկիրն։
 Ենաի իսկ ի լեռնուանցն Զիորերին
 զեւ ելանել, որ համօրէն երիս վր-
 տաւանս յերկայինութիւն հոսէ, ապա

ընդ վեմն որ ի միջի կայ ջուրցին հոսանքաց, բախևալ գնայ ընդ երկուս առաջու պյուր անդր զջուրսն բաշխեալ : Անտի հեղեալ եւ սասակացեալ բանութեամբ ի քարանց անտի ընդ որ խաղայ, հոսեալ ի վերուստ ի գետին մասնէ : Անդ Յ վտաւանս ծածկեալ ի ներքոյ երկրի, եւ միւսանգամ իրրեւ, յայլմէ ականնէ բխեալ երաննէ, եւ ընդ նորոգ ձոր տարածեալ անցաննէ եւ ձորն լայնագոյն եւս քան զառաջին ձորն է : Քանզի սփռի ի լայնութիւն երեքտասան վտաւան, եւ միւսանգամ անձկագոյն գետեզերքն արգելեալ, արագագոյն եւս գնայ զճանապարհ իւրապա երթեալ անկանի ի մեւս եւս գետ, որում անուն է Ռիզագնոն : Ասէին որ անգն բնակելին, թէ որ ինչ արկանիցի յանձնու անդր՝ որ մօտ է յազրեւըն, միւսանգամ եւլեալ կայ ուր է մեւս եւս բերան գետոյն : Ա ասն պյնորիկ հրաման տայր Ազեքսանդրս երկուս յուրա ընդ կողմն ընդ որ ի գետին ջուրքն մատնեն, արկաննէ, եւ որք առաքեցանն առնուլ զզէշ նոցա, յորում վայրի միւսանգամ գետն

բիուր, անստուստ եւ ցուլքն ելին
եկին ի դուրս :

Եշ. ապյու յայնմ վայրի չորեքօ-
րեայ ժամանակի ի հանգիստ զօրացն.
ապա հասաներ հրովարտակ նա-
բարզանեայ, այն՝ որ զԴարեհ սպան
յնդ թեսեայ, որոյ պատճեն այս էր.
թէ ես չեի թշնամի Դարեհի, նո
մանաւանդ որ ինչ օգուտ թուէր
ինձ, զայն խրատետու նմա. եւ քան-
դի խորհուրդ հաւատարմութեան
ետու թագաւորին, փոքր մեռ եւս
եւ սպանեալ էի ի նմանէ: «Քանզի
այսպէս խորհուրդ Դարեհ զպահպա-
նութիւն անձին իւրոյ տալ ի ձեռս
զօրաց օտարուտոց հակառակ իրաւ-
անց եւ օրինաց, կասկածեալ յիւր-
մէ ժաղովրդենէ, որ երկերիւր եւ
երեսուն ամ կացին մնացին հաւա-
տարիմ թագաւորաց իւրեանց: Խոկ
ես քանզի ի դահավիթութեան կայի,
ի մօտաւոր հարկէ անտի առի խոր-
հուրդ իմաստութեան: **Եշ.** Դարեհ
ինքնին յօրժամ զբագովաս սպան,
այսպիսի չմեղադրութիւն ըեր ի մէջ
ժողովրդեանն. թէ սպանի զնոտ,
վասն զի դարանակալ էր ինձ: **Զիք**
ինչ քան զշաւնչ կենդանութեան սի-

բելի եւ ցանկալի մարդոց՝ որ ի թշուառութիւնս իցեն։ Առ զութ կենաց իմոց յայնպիսի սաստիկ իրացօքարեցի մոտքերեւ։ Բայց զհետ զնացի մանաւանդ այնպիսի իրաց եւ ոչ ցանկացայ։ Խ վիշտս հասարակաց նեղութեան իւրաքանչիւր ոք զիւրն խորհի եւ զանձին իւրոյ հոգայ։ Եթէ տաս գու հրաման, զի եկից, գամ առանց դանդիսերոյ։ Աշինչ երկրն շիմ, թէ յորժամ հաւատ ապցես այնպիսի թագաւորդ, չիցես պահելոց. զի զիք ի զից ոչ խարին։ Առ եթէ շհամարիցիս արժանի տալ ինձ հաւատ, բազում կան աեզիք, երթամ վատարանդի փախուցեալ. յորում վայրի ընտրիցէ իւր աեզի այր հզօր, անդ է հոյրենի աշխարհ նորա։ Խակ Աղեքսանդրոս եւ նմա հաւատ ըստ գլուխից օրինակի, եւ խառացաւ զի եթէ գաս, կացցես ողջանդամ։

Բայց ինքն յուզի անկեալ երթայր չորեքիւսի բանական կարգեալ տագեալ, լրանսս ընդ ժամանակս ժամանակս արձակէր, զի տեսցեն զվայրոն։ Ար թեթեւն վառեալ էին, առաջի երթայրին, եւ գունդն զհետ խաղայր նոցա. խակ

յետ հետեւակացն՝ կաշն եւ կաղմածն։ Ի՞այլ քանոզի գոռ պատերազմող էր ազգն, եւ դժուարին ամսատչել տեղիքն էին, հոգայրխնամով թագաւորին։ Օ ի ձոր մի երկոյնածիզ յոյժ բացեալ հասանէր մինչեւ ցծովն կասպից։ Խըրեւ զբազուկոի դուրս կարկառեալ կան երկորին կողմանիք աշխարհին։ Եւ միջոց աշխարհին սակաւիկ ինչ թիւրեալ դոգ եւ խորշ գործէ, բայ նմանութեան լուսնի յորժամ եղջեւըք արձակիցին, մինչ չեւ տակաւին զամնայն բոլորն բոլորակ լցեալ առանցն։ Աերկետացիք եւ Մոսինացիք եւ Քաղիբացիք ի ձախոմէ կուռէ Են։ Եւ յաջմէ Ղեւկասորիք եւ դաշտավայրիք Ամազոնայն։ Եւ Հայի ընդհոսա երկիրն ի հիւսիսակողմն կուռէ։ իսկ ընդ սոսա ի կողմանց արեւմտից։ Վան դայլ ամնայն ծովս քաղցրադոյն է ծովն կասպից։ Եւ սնուցանէ օձս յաղթանգամս մեծութեամբ, իսկ ձկանցն Երանդք այլակերպք Են յայլաց ձկանց։ Ամանկը անուանեալ կոչեն կասպից ծով, Եւ սմանկը Աբրկանից։ Են եւ սմանկը, որ կարծեն թէ Ծովակն մէտխեան յային ծով

թափի . եւ յանդիմանութիւն ինն
զայն ի մէջ բերեն , թէ վասն այնու-
րիկ ջուր նորա , քանդի քաղցրագոյն
է քան զամենայն ծովս , յորժամ
ջուր մեռմատեան ծովակին ի նու խոռ-
նիցի , մեզմագոյն լինի : Եւ հիւստա-
կադմն կուռէ զեղու յեղերսն ծովն ,
զարինն յորդեալ արկանէ բայ ի բայ ,
եւ զմեծ մասն ծովեղերացն եռա-
ցեալ ի խորոց անդնդոցն զարձու-
ցանէ յաղաազառեկո : Եւ նոյն ծով ,
յորժամ այլազդ ինչ եւ հակառակ
տապնացն հողմքն շնչիցն , միւ-
սանդամ զջուրսն յինքն բնդունի ,
եւ այնուզէս ուժգնութեամբ , որպէս
յառաջն յորդեալ զեղու , ոյսրէն
յետս զարձեալ թողու զերկիրն ի
կերպարանս բնութեան իւրոյ : Եւ
ոմանք կարծեցին թէ ոչ կասպից
ծովն է , այլ ի Հնդկաց աշխարհն ի
Արկանու իշաննէ , որոյ աշխարհի բար-
ձրաբերձ զագաթն է , նա որպէս
կանխագոյն առաջուր , խորը եւ խո-
րածորք են ի ներբոյ :

Անտի խաղայր զնոպիր թագաւորն
ի վտաւան բնդ շաւիզս անկախս ,
յորոց վերայ անտառքն էին , նա եւ
հեղեղագը եւ ուղիբ զմանապարհն

արգելութն։ Իսպց նա միւեալ եր-
թոյր, քանզի ոչ դոյր թշնամի՝
օրբեղ առաջ երաներ նման մինչեւ եկն
ևհաս անողը իսկ ի ներքին կազմանան։
Իսպց յայլոց համբարաց՝ որով լի եր
յայնեմ աշխարհն, ծնանին անոց
եւ բազում միրզը եւ Երկիրն առա-
սարեր է խազողոյ։ Ասն անոց եւ
յաճախ առւնելք որոց կազնւոյ կեր-
պարաներ են, եւ աերեւք նոցա թա-
նան մեզու, այլ եթէ ոչ յառաջ
քան զծագել արեւու կանխեցեն
բնակիչնք աշխարհին, յորժամ եւ
սակառիկ ինչ դոլանայցէ, հիւթն
սպառի։

Խրեւ գնաց անտի յառաջագէմ
և վատանն, Փրատափեռնեւ ընդ-
առաջ պատահէր, տայր նա դանձն
եւ զայնոսիկ՝ որ վախոցեալ էին
յետ մահուն դարեհի. ընդուներ
զնառամարդ ասիրութեամբ թագաւ-
որն, եւ ինքն երթեալ հասաներ ի
քաղաքն Արուայո։ Անդ ընդ առաջ
պատահէին նման Արատերս եւ Երի-
գիսո։ Ածեալ էին նորա ընդ իւ-
րեանս զկուսակալ աղդին Տապուրա-
ցւոց զՓրազատէս։ Եւ զու իսկ առ-
բնկարաւ թաղաւորն յիւր պաշտ-

պահութիւն, եւ եղեւ նա օրինակ բազմաց զւափ տանլոյ զհեզութեան թագաւորին : Առ կացուցաներ զՄենապիս ի վերոյ Վրեանից աշխարհին, ուս պանդխառութեամբ Եկեալ էր տռ Փիղիպպոս յորժամ թագաւոր էր Ավքոս . գարձոյց անգրէն ի Փրադատէս եւ զիշխանութիւն եւս Տապուրացւոց ազգին :

Եւ ԽԲՄԵՒ մակեալ էր նու ի սահմանու վերջինու Վրեանից աշխարհին, բնդ առաջ գոյցը Աբասաւազ, զումետացաք թէ Հաւատարիմ էր Դարեհի, Հանգերձ ջերմոքն Դարեհի Եւ որդւովք իւրավք Եւ փոքու զբնդաւ Յունացն զօրականաց : Խրբեւ եկն, մատոյց նմա զաջ ձեռն թագաւորին . քանզի Եւ Հեւը լեալ էր Փիղիպպեայ, յորժամ պանդխառեալ էր նա առ թագաւորութեամբն Ավքոյ, եւ այն առաւելոյն քան զգրաւականս հիւրութեանն, զի կաց նա Հաւատարիմ իսպառ թագաւորին իւրում : Ապա ընկալաւ նա մարդասիրութեամբ : «Դու, առէ, արքոյ, միշտ ծաղկեալ փիթթիցիս երանիկ երջանիկ : Բայց ես ուրախ եմ ամենայնիւ, այսու ԵւԵթ տան-

ջիմ, զի յանցեալ ծերութեան էմ
եւ շկարեմ բազում ժամանեակս ի
բարութեան քամ վայելել : Խներ-
սուն եւ հինգ ամաց էր : Անսկունք
ինն զային ընդ հօրն իւրեանց,
համամարք . մօտ տարաւ զնոսա Ար-
տաւաղ ձեռին թազաւորին, եւ խրն-
զրէր, թէ ցային վայր կացցեն կենդա-
նի, ցոր վայր պիտանիք Ազեքսան-
գրի լինիցին : Առաւել հետիսաս
զնայր զմանապարհ իւր թազաւորն.
բայց յայնժամ Երիւարս հրամայեաց
մատուցանել իւր եւ Արտաւազ,
զի մի յորժամ ինքն հետի զնայրէ,
ամաշիցէ երիւարաւ երթալ ծերն :

Ապա իբրեւ բանակ հարկաներ,
հրաման տայր միանդամայն կոչել
զՅոյնսն զոր Արտաւազայ ածեալ էր.
ոյլ նոքա տային պատասխանի, թէ
եւ Պակեղեմմանցւոց եւ Ամենապա-
ցւոց շատացին հաւապք, խորհեցուք
ի միջի մերում, թէ զինչ պարտ իցէ
Ազ առնել : Խին նոքա հրեշտակք
Պակեղեմմանցւոցն, որ առաքեցան
ու Դարեհ, եւ իբրեւ նաև ի պար-
տութիւն մատնեցաւ, զնայրին յա-
րեցան ի Յոյն՝ որ զինուորեալ էին
Պարսից : Խոկ թազաւորն ի բաց

թողեալ զիսստմունն եւ զուխոսն , հրամանն առյօ նոցա դալ առ ինքն եւ անսալ այնմ , զոր ինքն հրամայիցէ : Քապազեցին ժամանակս բազումն եւ իրրեւ բազումք ազգի ազգի խորհուրդ ու յաճախելին , ապա ուրեմն խոստացան թէ դամք : Ի՞պս Դեմոկրատէս ամենացի՝ որ առաւելագոյնն միշտ հակառակ կայր Մակեդոնացւոց տէրութեանն , յուսահատեղեալ իներելոյթողութեանն , գներ սուսեր բնդ պարտով եւ երթայր զիւրովին : Խոկ այլքն , որպէս խորհեցանն , ասյին զանձինս յիշխանութին Ազերանդրի : Հազար եւ հինգհարեւր զօրականք էին . եւ բացի նոցանէ հրեշտակը՝ որ առ Դարեհ առաքեցան , իննառւն : Օչըքն բաշխեալ բաժանեցան ի դունդս իւրաքանչիւր ի կատարումն բավանդակութեան , խոկ այլքն՝ որ մնացին , արձակեցան յիւրաքանչիւր աշխարհութ ի Պակեդեմոնացւոյն , վասն որոց ետ հրաման սւնել ի դիպահւոյ :

Ա ըկանից աշխարհին սահմանակից էր ազգն Մարդացւոց , որ վայրենազ ոյնք էին վարուք եւ բնդ առազակութիւն բնդելեալ : Այս ազգ

միայն էք, որ ոչ առաքեաց հրեշտակո եւ ոչ երեւեք խոկ, թէ առավելոց իցէ որ ինչ հրամայիցին: Օսյուցաւ թաղաւորն թէ մի ազդ բաւական իցէ առնել զի մի լիցինա առանց պարտութեան: զկահն անդէն թողոյր պահապահովը հանդերձ, եւ ինքն զառանց պարտութեան դանդն առեալ խազայցեալ երթայր: Դիշերայն յուղի անկեալ երթայր, եւ այգունն էին դեմ յանդիմանե թշնամիքն. խռովութիւնն էք այն մանաւանդ եւ ոչ պատերազմ: Խռախառեալ ք ի բլբոցն՝ զոր գրաւեալ ունեին, փախուցեալ երթայրին բարբարոպքն. եւ դեղք՝ որ անգ ուրեմն մօտ էին եւ թողեալ լքեալ ի ընակշաց անտի, առան: Խոկ ի ներքսակալմամբ զաւառն չէք մարթ զօրացն մօտանել առանց բաղմապատիկ լիութեան: Օսարս լերանցն քարանձաւք պատեալ էւ անտառք բարձրացերձք: խոկ զհորթ կազմանունորուզին ամերութեամբ բարբարոսացն արգելեալ էք: «Օխաստառնեք թանձր անկեալ էին իբրեւ հնարինք, զորոց սատան՝ յորժամ փախուեին են, հակեն ձեռամբ եւ այնպէս ծռեալ միւսան-

դամ տնկեն ի գետին . եւ անտի
իրքեւ յայրմէ արմատոյ եւս առաւել
զուարձացեալ դալարանան բունքը :
Եւ դոյս չտան բատ սովորութեան
բնութեանն ի չափ հասանել , զի
ընդ միմեանս հիւսեն իրքեւ աղխե-
լով , որք իրքեւ տերեւազգեստ լի-
նիցին , ծածկեն զերկիրն : Ա ասն
այնորիկ ծածուկ հիւսք սսացն
իրքեւ խեղզք եւ թակարդք ցան-
գապատ զճանապարհն փակիցեն :
Օ այս մի ինչ հնար եր առնել ,
հասանելով բանալ զխոխման , բայց
եւ այն աշխատութիւն մեծ եր :
Վանզի հանգոյցքն խիտ առ խիտ
զրունան պնդեին , եւ զի սսոք ծա-
ռոցն ի միմեանս մտեալ ի նմանու-
թիւն կախազանաւորն շըջանակաց ,
հարուածքն ի գերեւ երանեին վասն
կակուղ շառաւիղաց սսացն : Խոկ
բնակիչքն՝ որ սովոր էին զօրէն դա-
զանացն մտեալ զօղել ընդ բարունա-
կօքն , եւ յայնմամ խոկ մտին ի
խոխոման եւ ծածուկ նետիւք զթքշ-
նամիան նեղեալ տագնապէին :

Խոկ նա բատ որսորդացն օրինակի
զորջս եւ զմորիս յուղեալ եւ խրն-
գրեալ , զրազումն խոցեր . ապա հրա-

ման տայր զօրացն գալ շուրջ զիս-
խոմիւքն , զի ընդ կողմին ուր տեղի
ինչ յայտնիցի , դիմեցեն ի վերայ :
Բայց բազումք ընդ տեղիս անձ ա-
նօթս մարդեալ թափառէին , եւ
ամանք անկան իսկ ի բռւան , ընդ որս
եւ երիւար թագաւորին զօր Բռւկե-
վաղն կոչեն . զոր ոչ իրրեւ զմի յայլոց
անամոց համարէր Աղեքսանդրս :
Օ ինաշտայր այլում ումեք նստել ի
նուռիւր , եւ յորժամշէծ անելն կամեր
թագաւորն , իւրավի իջևալ ի գումաս ,
ընդունէր զմագաւորն , եւ կարծե-
ցուցանէր սյապէս , Եթէ զգայ ինն
թէ զ՞ կրիցէ : Տրոմեցաւ գժղ մեցաւ
զայրացաւ գրգռեցաւ տուաել քան
զարժանն թագաւորն , հրաման տայր
յուղել եւ խնդրել զերիւարն , եւ ի
ձեռն թարզմանին պատուիրէր ասել ,
զի Եթէ ոչ տան , ոչ ոք կացցէ ի
նոցանէ կենդանի : Խըրեւ զայրաւան ,
զահի հարան եւ եկին ըերին այլ
եւս պատարագօք հանդերձ զերիւ-
արնու Բայց եւ ոչ այնպէս ինչ մեղ-
մացաւ իցաւմանէն , զանտան հրա-
մացէր հատանել , եւ ըերեալ կու-
տեալ հազ ի լերանց զդաշան՝ յորում
սառքն էին , ընուլ ի վեր : Խըրեւ

սակաւիկ ինչ բարձրացուցին զգործն,
յաւսահատ եղեն բարբարոսք զաշ-
խարհն՝ զոր ունեին, պահել, եւ
ետուն ի ձեռս զաղղն իւրեանց : Խոկ
թագաւորն առեալ պատանզո ի նո-
ցանէ, հրաման ասյր նոցա՝ Փրադա-
տոյ հնազանդ լինել :

Անտի յառաք հինգ Երորդի դար-
ձաւ ի ճամբարն : **Ա**պա զԱրտաւազ
պատուեալ կը կին ի վերոյ առաջնոյ
պատուոյն զոր Դարեհի տուեալ էր
նմա, արձակեր յաշխարհն իւր :
Եշին հասին ի քաղաքն Արեանից,
յորում արքունիքն էին Դարեհի :
Անգ Նարարդանէս յետ զիստա-
մունան բնօքունելոյ, բնօքառաջ երա-
ներ՝ բերեալ պատարազոմն ծանեծ ու
Քորս էր եւ Բաղսիսա այր ներքինի
գեղեցիկ տեսլեամբ եւ ի ծաղկի
փթթեալ տիսցն, զոր Դարեհ սի-
րեաց, ապա սիրեաց եւ Ազերսուն-
զրս . եւ վասն նորին ազաւելոյ
ներեաց Նարարդանէայ : **Օ**սրօրինակ
յառաջապոյնն ասացոք, Արեանից
ոչխորհին առհմանորդ էր ազգ Ամա-
զուայցն՝ որ ի Թեսմիս կիրայ դաշտան
բնակեն զթերմազնն գետով : Ուս-
զեստրիս ամելին էր նոցա՝ որ իշխան

ամենեցուն ի կառեաս լեռնեւ մինչեւ
ազեանն Փասիս : Աս ցանկացեալ
տեսանեւ զմագագաւորն , եւ ի առջա-
մանաց տիկնութեան իւրդյ . եւ իրբեւ
մերձ եղեւ , առաջի արձակեր՝ որ յայտ
առնիցն թէ տիկինն հասեալ է , եւ
ցանկաց զալ եւ տեսանեւ զնա :
Իրբեւ վաղվազակի թողի եւս զալ ,
երեքհարեւը կանացս ընդ իւր տաեալ
չոգաւ , այլոցն հրամանն տաեալ
անդէն կալ : Եւ իրբեւ ետես յան-
գիման զմագագաւորն , վազեալ էջ նա
յերիւարէ անախ իւրմէ եւ ուներ
երկուս նիզակո աջով ձեռամբն : Խոկ
հանգերձ Ամազոնացն ոչ զամենայն
մարմինն ծածկէ . զի ահեակ կողմն
լանջացն մերկ է , բայց այլ եւս կող-
մանը ծածկեալ են : Եւ ոչ հան-
գերձը նոցա զոր կապեալ հանգրի-
ճեալ ժողովեն , ի խոնարհ քան
զծաւնզմն իջանեն : Մի ստին ի
տաեանց անախ ոզջ պաշի , որով
կանոյքը մնաւցիչ մանկանցն լինին .
խոկ զաջակազմանն այլուեալ կիզուն ,
զի աղեղն զիւրաւ . ձգիցն եւ նետո
արձակացն : Եւ անց երկեղի պաւ-
զեալ հայեր ի թագաւորն թագեռ-
արիս , զի անսաներ իմի աշոքն ,

թէ չեն կերպարանք նորա ըստ համ-
րաւոյ իրացն : «Քանզի ամենայն
բարբարութ զմարդնոցն յաղթանգա-
մութիւն համարին մեծարոյ . եւ
ոչ զայլ ոք մեծամեծ ինչ քաջու-
թեանց ձեռնհաս կարծեն , բայց
միայն որոց արժանիս համարեցաւ
զգեղեցիկ եւ զյաղթ կերպարանս
տալ պարզեւ՝ բնութիւնն : Առև
իրրեւ հարցաւ նմա , թէ կամիցի
խնդրել ինչ . խոստափան եղեւ եւ
առէ թէ վասն այնորիկ եկեալ եմ ,
զի զաւակը լինիցին ինձ յազգե-
թագաւորին . եմ իսկ արժանի զի
յինէն ծնցինա ժառանգս թագաւ-
որութեան իւրոյ : Օյգական ազգն
ինձ առնում , եւ զարուն հօրն տամ :
Խոկ Աղեքսանդրոս հարցանէր թէ
կամիցի ընդ նմա Երթալ ի մարտ
պատերազմի . եւ նորա պատճառեալ
թէ այնպէս առանց պահապահի
թողում զարքայութիւն իմ , եւ
յաճախէր խնդրել , զի մի տացէ նմա
Երթալ զատարկացեալ ի յուսոյ
սնամի իւրմէ : Ատիպեաց իմն սաստիկ
առազիանն յանկութիւն կնոցն քան
եթէ թագաւորին , զի կացցէ անդ-
առուրս տակաւ : Եւ ծախեցան

աւուրբ ժՎ ի տենչանան: Ապա նա
ի թագաւորութիւն իւր, եւ թա-
գաւորն երթայր ի պարթեւու:

Զ. Ենթ յայտնի իսկ յանկու-
թեանցն համարձակեցուցաներ, եւ
զժուժիալութիւն եւ զհամ զնել
ամենայնի, որ կարեւոր իսկ բարու-
թիւնք են ի փառաւորութիւնն
մեծամեծո, զայն յամբարտաւանու-
թիւն եւ ի լիտութիւն դարձոց:
Օքարոն հայրենիս եւ զիրատ Մա-
կեդոնացւոյն թագաւորաց զկար-
գեալն օգտակարութեամբ եւ զկեր-
պարանս իւրոյն քաղաքացեաց իրրեւ-
ցոփ ինչ եւ թեթեւ իւրում մեծա-
շուք փառաւորութեանն համարե-
ցաւ, նախանձ եղեալ նմաներ պար-
սից արքունեացն, հանգոյն եւ հաւ-
ասար գիցն իշխանութեան: Ասմեր
իմն, զի ի դետին թաւովեալ ան-
կանիցին մեծարել զնաւ, եւ տա-
սակաւ սակաւ սորկութեան պաշ-
տամունու ի վերայ արկաներ եւ
հաւասարու կամեր առնել զերելոցն
զայնոսիկ որ այնչափ անչափ ազգաց
բազթեցին: Ա ամս այնորիկ զպաւ-
կըն ծիրանի բնող սպիտակ խառնեալ,
որպէս գարեհ ուներ, ի գլուխն

գներ, եւ ազաներ պատմումանն պարսիկ եւ ոչ յրդութենեն զանցիսեաց թէ զայցէ ի յազթութեանն հանգերձից անցցէ ի կերպարանս այնորիկ որ ի պարտութիւն մտանեցաւ :

Վահ ասեր թէ զՊարսից կապուան կրեմ . այլ բնդ հանգերձիցն եւ զրարան նոցա զգեցաւ . եւ զհետ ամբարտաւանութեան հանգերձիցն կերպարանաց զպր եւ ողւոցն ամբարհաւաճութիւն : Խւ դհրովարաւակոն զոր յեւրովն առաքեր, առաջնով մատանեան զրոշմեր, իսկ ի մերայ այնոցիկ՝ զոր դրեր յաշխարհն Ասիացւոց, զրոշմեր մատանին Դարբեհի . զի յայտ լիցի թէ մի ոգի չէ բաւական երկոցունցն բախտի : Օքարեկամն եւս եւ զհեծելազօրս, բանզի նորա իսկ իշխանը զօրացն էին, ի հանգերձս պարսից զարդարեր . որ թէպէտ եւ անդամեին, բայց բնդդէմ չկարեին զառնալ : Առնը Յ եւ Ի, որչափ Դարեհի լեռլ եր՝ զարբունիան լնոյին, զորոց զհետ խաղային եւ ներքինեացն զառնակը, որոց եւ բնդելեալ իսկ եր զկանանցն կրել :

Յայնպիսի զեխութենէ և յօ-
տարտի բարոյից յայտնի խոկ դար-
շեն խորշելին առաջն դօրականը
Փիզիոպեայ, քանզի չէր բնդ փափ-
կութիւնս բնդելեալ ազգն, և յա-
մնայն բանակի անդ դօրականացն
ոյս մի ինչ միայ էին ամենեցուն և ւ
սոյն բանը, թէ առաւելագոյն եւս
կորուսաք յաղթութեամբն, քան
պատերազման շահեցաք: Այժմ
մանաւանդ, ասեն, պարտեցաք, և ւ
տուաք զանձինս վատարանդիս բա-
րոյից օտարուոց եւ արտաքնոյն. ի
զերելոց կերպարանս դառնալոց եմից
յիւրաքանչիւր աշխարհու մեր. այս
ինչ լինիցին վարձք այնշամին յամե-
լոյ: Ամաչեմք պատկառեմք. պար-
տելոցն առաւել նման է թագաւորն
մեր քան այնոցիկ որ յաղթեցին.
իշխան էր նա Մակեդոնացւոց աշ-
խարհին և եղեւ նախարար Գրաքչի:
Խոկ նա քանզի զիտեր, թէ իշխանը
բարեկամացն և զօրն զշարեալ
գժկամակ լինին, պարզեւացն առա-
սութեամբ չանոյր ածել զնառա
զիւրեւ: Այս ինձ թուի թէ ազա-
տացն վարձք սարկութեանն չեն հա-
ճոյ: Այսուհեաւ զի մի ի խռովու-

թիւն իրքն զառածանիցին, պարա
եր ընդ գատարկութիւնն պատե-
րազմ խառնել, որոյ դոյլ իսկ նիւթ-
ի մօտոյ: «Բանզի քեսոս առ զան-
ձամբ պատմուման արքունի եւ հրա-
ման տայլը զանձն Արտաշես կոչել,
եւ զԱկիւթացիս եւ զայլոն որ առ
Տանայիս զետով բնակէին, զումա-
րեր: Օ չոյս պատմեր Աստիրարզա-
նես՝ զոր ընկալ իսկ ի կողմն իւր, եւ
ի վերայ գաւառին՝ զոր յառաջն
ուներ, կացոյց: Ի՞այց քանզի ծան-
րացեալ եր բանակն առիւ եւ աւա-
րաւ եւ հանդերձիւ, շկարեր խաղալ,
հրաման տայլնախ զիւր բեռինան եւ
ապա զամենայն զօրուն բերել կու-
տել ի մեջ, բայց միայն յայնցանէ՝
որ յոյժ կարեւորք էին: Եւ եր դաշտ
մեծատարած՝ յոր եկին բերին զայլոն
ակտղձեալս բեռամբը: Խրբեւ ամե-
նեքին աելն կալեալ մնային թէ զի՞նչ
ապա հրաման տալոց իցէ, հրամայ-
եաց զդրաստան ի բայց տանել, եւ
մատուցեալ նախ ջահ իւրոցն բե-
ռանց, եւ զայլոն եւս հրամայեր
այրել: Եւ ի աերանց անտի լու-
ցեալ այրեին, յայնցանեւ որք բազում
անգամ զրոցն շիջուցին վասն զայն

ամենայն անտրաստ ի քաղաքաց թրշ-
նամեւացն հանելոյ, եւ ոչ ոք էր՝ որ
լաւ իշխուր զգինս արեան իւրոյ, զի
նոյն հուր էր որ կիզոյր եւ զինչս թա-
դաւորին։ Ենտ այնորիկ սակաւ ինչ
քան թագաւորին զցաւան ցածոց,
եւ կազմը ի մարտ պատերազմի եւ
ամենայնի իսկ եւ բնուի պատրա-
ստեալք ուրախ լինէին թէ զրեսինսն
մանաւանդ կորուսաք քան եթէ
զիրատ զգասաւութեանն։ Այնու-
հետեւ ի բակարիացւոց գաւառն
երթայլին։

Ա. Ա. Նիկանոր որդի Պարմենիո-
նեայ յանկարծակի անկեալ մեռա-
նէր եւ զամենեսին լի առնէր մեծաւ
անձկով։ Խոկ թագաւորն որ սաս-
տիկ քան զամենեսին արտմեցաւ,
կամէր իմն անդէն կալ մնալ, զի
զայի ի յուղարկաւորութեանն, բայց
քանզի պաշարքն նուազեալ էին,
հարկ համարէին այնուշեան ճեպել
երթալ վազվազակի։ Ա ասն այնո-
րիկ անդէն թողաւ Փիզոսաս եր-
կու հազար եւ վեցհարեւը ա-
րամք հանդերձ, զի թաղիցէ զեղ-
բոյր իւր։ Եւ ինքն դէմ եղեալ
երթայլ առ բեսոս։

Այնչ զեռ նա յուղի անկեալ
Երթայր, թուղթք հասանելին նման
ի սուհմանորդ նախարարացն, եւ ի
թղթոց անտի ի միտ առ թէ թրշ-
նամութեամբ մաօք խաղացեալ դայ
զօրօք թեսոս, եւ գիտաց թէ Սա-
տիրարզանես զոր կացուց նախարար
ի վերոյ Արեաց աշխարհին, կա-
պարճո դարձոյց յետո եկաց յապրա-
տամբութիւն։ Ա ասն այնորիկ թէ ւ-
պէտ եւ հասեալ կոյր ի վերոյ
թեսեայ, այդ լաւ համարեցաւ նախ
Երթալ հնազանդել զՍատիրարզա-
նես, եւ հաներ զվառեալսն թեթեւս
եւ զգունդս հեծելադօրացն եւ տա-
գնապաւ Երթայր ճանապարհ զգի-
շերն ամենայն եւ յանկարծակի տո-
թշնամինն հասաներ։ Խըրեւ զի-
տաց Սատիրարզանես թէ Եկն նա,
Բ հաղարօք հեծելադօրաց քանզի
եւ ոչ բաւական եր աւելի ինչ քան
զայն յանկարծակի զումարել, զնաց
փախստական ի Բակարիս, իսկ այդքն
հասին կալան դլերինսն՝ որ մօտ էին։
Եւ է քարանձաւ վախուտ ընդ-
կողմն՝ որ հայի յարեւմուտս, իսկ
ընդ արեւելակողմն իջեալ տակաւ ի
բարձրաբերձ բարձրութենեն եւ բա-

զում ծառասունկը անկեալ են ի նմա, եւ զոյ աղբեւր մշտարուխ ի նմա՝ ուստի ջուրը յորդեալ խաղան։ Եւ քարանձաւն է շուրջանակի և եւ թ վաւան։ ի գագաթանն կոյ գաշտ խստաւէս։ Հրաման տուեալ էր բարբարսացն ամբոխին բազմութեան՝ որ ոչ պիտանի ի պատերազմ էին, անգեն գագարել։ Եւ ինքեանկը ընդ կողմին քարանձաւին բունս ծառոց եւ քարինս բերեալ կուտեին, որդելու զմանապարհն։ Եւ էին ԺՊ հազար վասեալ։ Խաղ զկրամերոս, զի պաշարեացէ նա զնոսա, եւ ինքն աճապարեր հասանել առ Աստիբարզանէս։

Եւ քանզի զիտաց թէ յոյժ իսկ ի բացեայ է նա, գարձաւ վանել վկանդել զայնստիկ՝ որ զերինոն բարձունս ունեին։ Եւ նախ հրաման տոյր սրբել ջնջել զվայրսն, յոր մասնելոց էին։ ապա իբրեւ ապառաժք եւ քարամիժութիւն ընդ տռաջ պատահէին, զուր աշխատութիւնն թռւեր վասն բնութեանն հակառակ կարոյ։ Խոկ նա, քանզի այնպիսի իսկ միտս ուներ, զի հանապազ ընդ գժուարին իրս ոգորեալ

կոռուէր, եւ զի դժուարին էր յառաջ
մատչել եւ վշտագին դառնայն յետս,
աղջի աղջի խորհուրդու ածէր զմբաւ-
տու, մերթ զայն խորհէր ի մոի
իւրում եւ մերթ զայս, որպէս ինչ
սովորութիւն իցէ լինելոյ, յօրժամ
զառաջին խորհուրդոն լաւ շհամա-
րիցիմք: Խրբեւ կայր վարանեալ,
զայն խորհուրդ խմաստութեան՝ զոր
մոօքն ոչ կարաց խորհել, բախան
մատուցանէր: Ընչեաց հողմ սաս-
տիկ յարեւմտից. եւ բազում նիւթ-
էր կտրեալ զօրականացն, որ ջանա-
ցան բանալ մուտ ընդ քարինսն:
Այն նիւթ վառեցաւ բորբոքեցաւ ի
տապախան դորյ, այնուհետեւ
այլ ծառս եւս ի վերայ հրամայէր
կուտել եւ տալ հրոյն ճարակ, եւ
արագ արագ խոիւս կուտեալ հար-
թեալ հաւասարէր բարձրութիւն
լերինն: Ապա հուր արկեալ յամե-
նայն կողմանց ընդ հանուր տարա-
ծանէր: Օքոցն յերեսս թշնա-
մեացն հողմն տանէր, եւ ծուխն
սաստիկ իրրեւ զամազ ծառացեալ
յերկին կցէր: Խւ հնչեալ շառա-
շեին թանձրախիտ մոյրիկն ի հրոյն
հրոդեցէ. եւ ինչ ինչ որ մօտ կայր

եւ շեր լուցեալ զօրացն՝ հուր անկեալ անգեն կիզուին։ Խոկ բարբարութն ի վերջին խոկ տանջանացն կամեն վախուցեալ ապրել մաղապուր ընդ կողմեն յոր շեւ եր հրոյ հասեալ, այլ ուր հուր չդպիր՝ անգթշնամիւրն ընդդեմ կացեալ արդելուին։ Ասիսուհետեւ աստի անտի կառորեալ մաշեն։ կեոք ի հրոյն միջի այլք ի վիճաց զանձինս դարահոս ընկենուին, ոմանկը ի ձեռս թշնամեացն տոյին զանձինս, եւ սակառք խանձուեալք ի բուռն անկանեն։

Անտի շրջեցաւ եկն առ Արաւերսո՞ որ զԱրաւեկակնոյ պաշարեալ ուներ։ “Ես զամենացն ինչ կազմեալ պատրաստեալ մնայր թագուորին դարոյ, զի նմա աացէ զպարծանս քարտքին առնելոյ որպէս եւ եր խոկ ի գեղ։ Ասիսուհետեւ զաշտարակն հրամայէր մասուցանել Ազեքսանդրոս։ Եւ ի տեսլենէ իրացն զահի հարեալ բարբարոսացն ձեռս ի պարոպացն կարկառեն, աղաշել սկսան եւ ասեն թէ զորամատթիւն բարկութեանքո, արքայ, ի Աստիքարզանես որ առաջնորդ ապստամ-

բութեանն եղեւ, պահեսջիր, եւ
խնայեալ զբնդա ի մեզ, որ անձնա-
տուր եղեալ աղերսնմք: Ուսող նոցա
թաղաւորն, եւ ոչ միայն բարձ
զպաշարումնն, այլ զամնոցյն ինչ որ
էր բնակչացն դարձոյց ի նոսա:

Խրբեւ ել ի քաղաքէ անտի, ընդ
առաջ պատահէր նմա զունդ մի
նորոց զօրաց ի կատարումն բախմա-
դակութեան: Օ ի Զոյիիզո Շ հե-
ծեալս ի Յունաց աշխարհէն երեր,
եւ Անտիպատրի առաքեալ էր Գ.
Հազարս ի Ղիւրիկեցւոց կողմանց.
Եւ էին ընդ Փիդիպավեոյ հեծեալք
թեսազացւոց Շ եւ Լ. Եւ ի Ղիւ-
դացւոց աշխարհէն եկին Բ Հազար եւ
Ռ զօր մարզիկ. զհետ դային նոցա եւ
Յ հեծեալք ի նմին ազգէ: Առեալ
եւ զայն զունդ ի Դրանդս խաղա-
ցեալ հասանէր: Խւ է պատերազ-
մանէր ազգն, եւ նախարար էր նոցա
Բարզենդէս որ էր կցորդ դործոցն
Բեսեայ սպանանելով զթաղաւորն:
Այս ոռ ահի պատժոցն որոց ար-
ժանի իսկ լեալ էր փախուցեալ ան-
կաւ ի Հնդիկս:

Է: Խւ իրբեւ ինն օր կային մնայ-
ին ի ճամբարին եւ ոչ միայն յա-

պահավացեալ էր թագաւորին յար-
տակընացն բռնութեանէ, ոյլ եւ ա-
ռանց պարտութեան էր, իներըուստ
նիւթէր ի վերայ նորանենդութիւն։
Կիմսս, որ ոչ կարի ինչ ճոխ եւ
սիրելի էր թագաւորին, սիրեր նա
զպասանի ոք որում անուն էր Նի-
կոմաքս։ Առ որպէս եւ յերեսացն
մարթէր յայտնի լինել, իբրեւ յի-
մարեալ եւ Հիացեալ առանձինն ընդ-
պատանեկին եմուտ ի մեհեան մի,
խստանայր թէ ծածուկս եւ լուռ-
թեան իրս ասելոց եմ, եւ իբրեւ
տակաւին պատանետկն վարանեալ
կայր ակնկալութեամբն, աղաչէր զի
գոնէ վասն հաւասար սիրոյն եւ
խնամոց մտաց երկոցունց երդմնի
լիցի, զի զոր նմայն ասելոց իցէ, լոռ
եղեալ թագուսցէ։ Առ նա զմառ
ածեալ թէ ոչ այնպիսի ինչ ասելոց
իցէ զի եւ երդմնազանցութեամբ
պարտ իցէ ի մէջ բերել, երդմնի լիներ
յաստուածոն որ անդէն մօտ էին։
Վագա Գիմսս ի վեր հաներ թէ
նենդ պատրաստեալ է թագաւորին
յօրն Երբորդ եւ ևս արանցն քաջայ
եւ Երեւելեաց որ ի նմին խորհրդեան
են կցորդ եմ եւ հաւասարոդ։

Խրբեւ զայն բուռաւ պատանեակն. իմ
չէ, ասէ, երգուեալ ի գործ սպանու-
թեան եւ շգմն իսկ կրօնքը երկիւղա-
ծութեան ուստի ստիպիցիմ թա-
զուցանել զգործդդ: Իսկ Դիմեսս
առ զութն եւ առ առղնապի եր-
կիւղին յիմարեալ զաջոյ ձեռանե-
պատանեկինք բուռն հարեալ եւ ար-
տասուլը. նախ սկսաւ աղայել զի
լինիցի խորհրդեանն բաժանակից եւ
հաղորդ եւ կցորդ գործոցն. եւ
Եթէ զայդ, ասէ, յանձն շկարիցես
առնուլ, սակայն ինձ մասն մի լինիր,
զի թէ արգարեւ զութ անկեալ և
իմ ընդ քեզ բաց յայլոց բազմաց
նշանակաց եւ զայս նշանակ հաս-
տառաւթեան ունիս, զի զգլուխ իմ
յանձն արարի հաւատոց քոց զորոց
տակաւին զւափ չեի առեալ: Ապա
իրբեւ եռես թէ ի նոյն միտս պրե-
զեալ շկամի ընդ գործն, մահու
երկիւղիւն խուճապեցուցաներ, եւ
առեր թէ ի քաւմմէ զլիսոյդ սկիզբն
առնիցեն զաւաճանք գեղեցիկ գոր-
ծոյդ: Ապա մերթ կոչեր զնս կնատ
եւ երկշոտ իրբեւ զկին եւ մերթ
մատնիչ եւ դահիճ ոյնը որ սիրե-
զքեզ, երբեմն խոստանսոյր մեծա-

մեծ եւ երբեմն թագաւորութիւն
եւս խռատնայր, եւ տաներ բերեր
զմիտս պատանեկին որ բացէ ի բաց
դարշեր խորշեր յայնպիսի անօրէն
գործոյ: Յետ ոյնորիկ մերկացեալ
զուտսերն պողովատիկ մերիժ ի պա-
րանոյ նորա ձգէր եւ մերիժ յիւր
պարանոյն. ապա ողոքելովն եւ
ապանալով առ խռատումն ի նմանէ
ոչ զի լուեսցէ միայն այլ զի եւ գոր-
ծակից իրացն լինիցի: Քանզի հաս-
տատուեն միտք է, ին նորա եւ արժանի
էր թէ ամօթխած լեալ էր, վասն ոյ-
նորիկ յառաջին կամացն ոչ շրջեցաւ
ոյլ ըմբռնեալ ի գութն Դիմնեայ
կեզծաւորեցաւ զամենայն յանձն
տանուլ: Ապա հարցանել սկսաւ-
թէ ընդ որոց ի դաշն մտեալ իցէ
վասն իրացգ այդոցիկ. քանզի մեծ
ինն է զիտել թէ որպիսիք ոք ոյն-
պիսի մեծի գործոյն ձեռն արկանե-
լոց իցեն: Խոկ նա շամչեալ սիրովն
եւ անօրէն գործովն, շնորհակալ
լինէր եւ խնդայր թէ ոք քան զա-
մենայն պատանիս քաջ եւ առաքինի
էր յարեցաւ ի գեևեարիսս անձնա-
պահ եւ ի պետկողայսս եւ ի Կիկա-
նովը: Յաւելոյր ի նոռա եւ զԱվե-

բեսաս եւ զՅոկիս եւ զԴիօրսենսս
եւ զԱրքեպողիս եւ զԱմբնասս :

Արձակեալ ի բանից աստի նիկո-
մաքսս զամենայն դոր լուաւ երթեալ
հասուցաներ եղրօր իւրում Աերա-
զինեայ : Ի՞այց նմա հաճոյ թուեցաւ,
զի բնըն կացցէ ի խորանի իւրում,
զի մի յորժամ յարքունիսն մաս-
նիցէ, գիտացեն բնչ նենզիչքն թէ
մասնեցան, քանզի չէր սովոր նա
մասնել առ թագաւորն : Ի՞այց
Աերազինսս առաջի դաւթին արքու-
նեացն կայր, քանզի չէր համարձակ
երթալ մօտ լինել, եւ մնայր սումեք
ի բարեկամացն որ յառաջնոմէ զնդէ-
անտի եին զի նովաւ մուծցի առ
թագաւորն : Կազ լիներ զի յետ
ոյլոցն ի բաց արձակելոյ, Փիզոտաս
միացն մնացեալ եր յարքունիոն, որ
եր որդի Պարմենիսնի, բայց չէ յոյտ
թէ վասն որոց պատճառանաց : Ամս
Աերազինսս Երեսօքն խռովելովք
մեծի իմն ազմկելոյ նշանակ յայտ
արարեալ ցուցաներ, մասուցեալ ի
վեր հաներ զոր ինչ յեղրօրէն լուաւ,
և հրաման ապյու Երթալ պատմել
թագաւորին առանց յապազու-
թեան : Խակ Փիզոտասյ յարգեալ

գովեալ զնոտ վաղմազակի մասնեւ առ
Եղեքունդրսու , եւ բոզում բան
զայլոց իրաց ընդ միմեանս խօսեցեալ ,
ոչնոշ յայնցանեւ զոր ի Աերաղինեաց
լուս , պատմէ : Խակ ընդ երեկօ
յարժամ ել պատահեաց նմա պա-
տանեակն ի զաւթի անդ արքու-
նեացն , մասացեալ հարցաներ թէ
զհրամաննե կատարեցեր : Եւ նորա
պատճառնալ թէ չզ ոյր պարտպ
թագաւորին անսալ բանից իմոց ,
եւ այնպէս ել զնոտ : Խ վազիւ անդը
յարժամ եկին նոտ յարքունիւնն , մա-
տեւու առ նու Աերաղինոս , եւ յար-
ժամ ի ներքո մասներ յաւշ առներ
նմա վասն իրացն զոր երեկ խօսեցաւ
նոտ ընդ նմա : Այս պատասխանի եւ
եւ առէ թէ փոյթ է ինձ վասն
իրացդ . բայց եւ ոչ յայնժամ ինչ
հան ի վեր թագաւորին զոր լուեայն
էր : Կառկած ել սկսաւ վասն նորա
Աերաղինոս : Ա առն այնորիկ զմաւ-
ած թէ այլ շէ պարտ յամել , եւ
պատանւոյ ումնամն որոյ Անարսն
անսան էր եւ էր ի վերայ զինու առնն ,
երբէ ևալ դուշակ յիներ թէ նենզու-
թիւն նիւ թիւ : Խակ նա զկերաղինոս
թագաւորեալ ի դինու առնն վաղմա-

զակի շոքաւ եցրոյց թագաւորին զինչ
պատմեաց նմա դուշակն, և լուա-
նայր յայնժամ թագաւորն:

Առաքեր թագաւորն անձնապահո
ձերբակալ առնել զԴիմնոս, և ինըն
ի զինու տունն մտաներ: Անդ ցնծա-
ցեալ ուրախ լիներ կերազինոս, և
առեր՝ թէ աւսի զքեզ ողջանդամ
ապրեալ ի ձեռաց ամպարշտաց: Ապա
հարցեալ մի բոտ միոցէ Աղեքսան-
դրի զոր ինչ զիտելն պարտ էր,
զիտաց զամենայն կարդաւ: Այ-
միւսանդամ պնդեցաւ խնդրել հար-
ցանել թէ քաներորդ օր է յորմէ:
Հետէ Նիկոմաքոս եւ նմա զրոյց, և
նա իրբեւ խոստավանեցաւ, թէ այս
երրորդ օր է, համարեցաւ թէ ոչ
հաւատարիմ մտօք յետ այնչափ
աւուրց պատմիցէ զոր լուեալ իցէ, և
հրամայէր կապել: Աս սկսաւ բողոք
բարձեալ զուել թէ ի նմին իսկ ժա-
մանակի յորում լուայ ընթացայ առ
Փիդոտաս: Թող նմա հարցցի: «Դար-
ձեալ հարցաներ թէ զաեր զՓիդոտաս
և ժանցար զի հասցեն առ իս բանքըն,
և իրբեւ առեր թէ զաի և ժանցայ
և աղուշեցի, զձեռս յերկինս ապրա-
ծաներ և յարտասուս հարեալ աշ-

խարեր թէ այս ուրեմն հաստացաւմն իցէ ինձ ի բարեկամէ իմմէ որ սիրելի քան զամենային բարեկամն իմ էր : Հայնմ ժամանակի Դիմես քանդի զիտաց թէ վասն որոց պատճառանց կոչիցի ի թագաւորէն, սուսերան զոր ընդ մէջ ածեալ ունէր կարեվէր զիւր անձն խոցէր, բոյց ի ոււրհանգակացն ի վերայ հասանելոյ արգելեալ լինէր . եւ առեալ ածէին զնա յարբունիսն, ընդ որ հայեցեալ թագաւորին . զինչ խորհուրդ շար առէ խորհեցայ ի վերայ քո, Դիմես, զի քան զիս արժանի Մակեդոնացւոց թագաւորութեան թուեցաւ քեզ, Փիղոսաս : Այց նուազեալ էր նա ի բարբառոյ : Ա ան ալյնօրիկ յոզւոց հանեալ եւ զերեսն ի բաց դարձուցեալ յերեսաց թագաւորին, անդէն թաւալեալ սատակէր :

Ետ հրաման թագաւորն զի եկեսացէ Փիղոսաս յարբունիսն . Կերազինսո, առէ, վերջին իսկ տանջանաց արժանի է, եթէ զնենդութիւնն որ պատրաստեցաւ ի գլուխ իմ, թազոյց աւուրս երկուս . նա զՓիղոսաս պարտ այսց չարեաց կացոյց զի առէ թէ իսկ եւ իսկ երթեալ դուշակեցի

Փիղոտայ: Որչափ մերձաւորագոյն
ես ի բարեկամութիւն իմ, դոյնչափ
մեծ են յանցանք անփոյթ առնելոյ
քո. Եւ ես խոստանամ թէ այդ
մանաւանդ Աերաղինեայ ի գեղ է եւ
ոչ Փիղոտայ: Օդնական քեզ ունիս
զգաաաաաորդ, թէ միայն կարիցես
յուրաստ լինել յայնմանէ զոր ար-
գարեւ արժան շեր դործել: Լուեալ
զայս ամենայն Փիղոտայ տուանց զան-
գիաելոյ, Եթէ յերեսացն մարթի-
ցի ոգւոցն յայտնի լինել, համար-
ձակ տայր պատասխանի թէ Աե-
րաղինոս զմոլերոյ ուրաւք բանս ած
տո իս, այլ ես շհաւատացի այն-
պիսում ցոփ եւ թեթեւ մարդոյ,
եւ կառկածեի թէ զուցէ յորժամ
զկադն որ համանւոյ ընդ անամօթի
ուրաւք իցէ ի մշջ բերիցեմ, այլքն
ի ծաղք զառնայցեն. բայց քանդի
Գիմնոս անձամբ անձին արար, շէ¹
պարտ այնուհետեւ լուել, որպիսի
ինչ եւ իրքն իցեն: Եւ զիրկո ար-
կեալ զթաղաւորաւն աղաշել սկսաւ,
զի յառաջին կեանան մանաւանդ
հայիցի եւ ոչ ի յանցանան որ լու-
թեան յանցանք են եւ ոչ դործոյ
իրիք: Ես զիւրաւ շկարեմ ընտրել

թէ արգարեւ հաւատաց նմա թա-
զաւորն, եթէ ի խար թագոյց զարբա-
մառութիւնը բարկութեանն . զաջ
ձեռն մասուցաներ նշանակ հաշ-
տութեանն եւ առեր թէ ես այսոպէս
համարիմ թէ առ ոչ ինչ դրեալ իցէ
քո զրան այնր որ գուշակն եղեւ, եւ
ոչ եթէ թագուցեալ :

Ը. Աս. ի մի վայր կոչեր զբա-
րեկամն, բայց Փիզուասուչ կոչեցաւ
ի ժողով անզը, իսկ Կիկոմաքեայ
հրամայէր ի ներքո մասնել : Աս
զոր թագաւորին պատմեալ էր, կար-
գեալ գներ մի բատ միոջէ առաջին Խակ
կրատերոս յօյժ էր սիրելի թագաւ-
որին եւ վասն այնորիկ հակառակորդ
էր նա Փիզուայ վասն նախանձաւոր
իշխանութեանն լինելոյ . եւ չէր
ինչ անաւեզեալ թէ բազում անզամ
ծանր եւ առզտուեկ լիներ նա լու-
լաց թագաւորին վասն առաւել
յօրանալոյ եւ ի քաջութիւնս իւր
եւ ի գործո պահնծացեալ պարծելոյ .
եւ թէ վասն այսոր ամենոյնի կառ-
կածեալ է նա վասն նորա, եթէ
վասն նենդութեանն ոչ, սակայն
վասն ամբարհաւաճաւթեանն : Օչը-
ուսւ ած թէ ոչ այլ ինչ դիմոզ քան

զայսպատահար գոյ զիմշնամին վատ-
թարելոյ, եւ զիմութեանն պատ-
ճառանոք զիմշնամութիւնն թաքու-
ցեալ. Երանի թէ ի սկզբան իսկ
առէ, իրացս պյոսցիկ ընդ մեղ կամեիր
խորհուրդ առնուլ: Խրառ առեւեալ
էր մեր քեզ զի եթէ ներել ինչ կա-
միցիս Փիղոտայ, յանձն առցես մա-
նաւանդ թէ մի զիտացէ նա թէ
որչափ ինչ պարտիցի նա քեզ, քան
եթէ յետ ի տաղնապ երկիւղի մա-
հուն հասանելոյ ստիպիցես տռաւել
զվշտաց վտանգի իւրոյ բազում ան-
գամ խորհել եւ ոչ զքոյ երախտացյ:
Օի նա յանդ կարիցէ նենդել քեզ,
եւ գու ոչ միշտ ներել մարթայցես
Փիղոտայ: Աւ մի պյոսկո համարիցիս
թէ նա որ յայնպիսի ինչ ժանցաւ
ներելովն կարիցէ փոփոխել. զիտէ
նա թէ որք զգթութիւն սպառիցեն,
այնուհետեւ շկարեն յուսալ: Առ
թէպէտ եւ ինքն կամ սարջանոքն
կամ պարտեալ յերախտեաց զործոց
քոյ կամիցի հանգարատել, ես զիտէմ
թէ հայր նորա Պարմենիսն որ այն-
շափ զօրացն զօրավար է, եւ հին
իշխանութիւն է նորա առաջի զօրացն
քոյ եւ ոչ կարի ինչ ի վայր է քան

զրարձրութիւն մեծութեան քո ,
չկարէ ժոյժ ունել թէ զկենդանու-
թիւն որդւոյ իւրոյ քեզ պարտիցի :
Են ինչ երախտիք զոր առեամք :
Ամաչեմ խոստանալ թէ արժանի է
նա մահու : Դարձեալ նա լաւ հա-
մարի կարծել թէ զրկեցաւ եւ ոչ
թէ զարիւնի քէն ընկալաւ : Աւստի
եւ զայդ գիտասջիր թէ կռուել եւ
մաքառել կայ քեզ ընդ նոսա ի
վերայ կենաց քոց եւ փրկութեան :
Կան տակաւին թշնամիք դորս կա-
միմք երթալ առնուլ ի բուռն , նորին
բաւական են . բայց աղէ գու ամրացո
զկողս քո յրնանի թշնամեաց քոց .
Թէ զսսաի միջոյ բառնայցես յար-
տաքնոցն մի ինչ զանգիտեր :

Օայսպէս զայն ձեւ կրատերու .
եւ այլքն եւս հաւասարիմ զբանոն
առնեին թէ ոչ թաքուցաներ ար-
գեւք զբան այնոր որ գուշակն եղեւ
նենդութեանն , եթէ ինքն առա-
շնորդ չեր կամ կցորդ : **Օ**ի ո՞ք
առեն , որ առաքինի եւ լաւ ոք իցէ ,
ոչ միայնի բարեկամաց այլ եւ յետին
իսկ ռամկէն , որ լսիցէ զայն որ
նմայն պատմեցաւ եւ ոչ վաղ առ
թագաւորն ընթացեալ հասանիցէ .

ՀԵՐ պարտ եւ ի կերաղինեայ իսկ
ուսանել որ իբրև լուսւ յեղօրէն
եկեալ պատմեաց նմա , այն որ որդի
էր Պարմենիոնի եւ զօրավար հեծե-
լազօր զօրաց եւ գիտէր զամնայն
ծածուկո թագաւորին . կեղծաւո-
րեցաւ եւս թէ շեր պարապ թագաւ-
որին անսալ բանից նորա . զի մի զայլ
ոք խնդրիցէ զուշակն : “Աի կամարսս
որ եւ երդմնի իսկ ի զիսն լեալ էր ,
աճապարեաց զիսիզմ մտացն պար-
զել . իսկ Փիզոտաս խաղու եւ ծաղու
զրեթէ զօրն ամնայն մաշեր . եւ
ծանրացեալ տաղակայր զտակաւիկ
ինչ բանս որ վասն զլիսոյ թագաւորին
էր , խառնել ընդ երկայն երկայն բանս
խօսիցն , թէրեւս եւ ընդ աւելորդս
իսկ : Ասմ ասէ թէ ոչ հաւատացի
մանկուոյն որ զայնազիսիան պատմին :
Խոկ արդ հիմ երկաւս աւարս ձգեալ
յերկարէր . որպէս թէ հաւատարիմ
զդուշակութիւնն համարիցի . զկե-
բաղինսս պարտ էր ի բայ արձա-
կել , եթէ արդարեւ անդոսնէր զբանս
նորա : Ամենայն ոք ի վիշտս տա-
զնապի խրոյ առաքինի միաս պարտի
ունել . բայց յորժամ զկենաց թա-
գաւորի երկիցէ ոք , զիւրահաւան

պարտի լինել . և նոցին խակ որ զանա-
տին պատմիցն անսալ : Ամենեքին
այնուհետեւ խրառ տայցին հարց եւ
փորձ տանել . զի ի մէջ բերեալ յուղցէ
զայնսոսիկ որ ընկեր կցորդեալ իցեն
զործոցն : Խակ թագաւորն պատուի-
րեր լուս լինել վասն իրաց խորհր-
դեանն եւ անդէն արձակեր :

Յետ այնորիկ հրաման տայց ազդ-
առնել թէ ի վազիւ յուղի անկա-
նելոց իցեն . զի մի կարծիս տայցէ
թէ նոր ինչ խորհուրդ խորհեցան :
Հրաւիրեցաւ եւ Փիլոսաս ի խրա-
նութիւն որ էր նմա վերջին , եւ
թագաւորն ոչ միայն ընթրել յանձն
ու ընդ նմա , ոյլ եւ ընդանեբար
լիներ նմա խօսակից , զոր դասա-
պարտեալին էր . ապա յերկրորդում
պահու գիշերոյն իրրեւ զճրագան ի
մայր դարձուցին , սակաւաւորօք
եկին մասին միանդամայն յարբունիսն
Ճեզիեստին եւ կրատերոս եւ Ախո-
նոս եւ Երիդիսս որ ի բարեկամաց ան-
տի էին . եւ ի զինակրաց անտի Պեր-
դիկաս եւ Պետասասս : **Հ**րաման
տուաւ ի ձեռն նոցա զի որբ պահէին
պահու պահութիւն արքունեացն վա-
ռեալք արթուն կայցեն : Եւ առ-

ամենայն գրունտն կարգեալ կաղմառ կային հեծեալք, որոց հրաման տուեալ էր և զգնացս ճանապարհացն պաշարել, զի մի առ զարմենիոն ոք որ յայնժամ ի վերայ Մարաց աշխարհին և յաճախագունդ զօրաց հրամատար էր գաղտ պրծեալ երթիցէ : Խոկ Աթառիաս երեքհարեւը վառելովք եմուտ միջամսւին յարբունիոն, տուան նմա տան սուրհանդակք զորոց զմույ միոյ զհետ երթային տասն տասն կապարձակիրք : Առքա բաշխեալ բաժանեցան երթալ ըմբռնել զայլս ի նենդազործաց անտի : Աթառիաս որ երեքարիւրովք առաքեցաւ առ Փիդոտաս ջանայր խորաակել զդրունս ապարանիցն քանդի աղխեալ էին . յիսուն ժիր և քաջ երիտասարդք զնովաւ էին . զի այլոցն հրաման տուեալ էր պատել յամենայն կողմանց ապարանիցն զի մի զանխույ ելեալ պրծանիցի Փիդոտաս : Խոկ նա կամ վասն զի յանհողո էր կամ զի աշխատարեկ լիեալ էր, ի քուն եղեալ ննջէր . խոկ Աթառեայ ի վերայ հասեալ ձերբակալ առնէր մինչ զեռ նա ի թմբրութեան էր :

Ապա իբրեւ զմբմբութիւնն ի բաց
թօթափեաց և արկան շղթայք
ընդ անձն։ Հաղթեաց, առէ, բա-
րութեան՝ քում, արքայ, ժանառու-
թիւն թշնամեաց իմոց։ Եւ աւելի
ինչ քան զայն ոչ խօսեցաւ, այլ
առին ածին զնտ ծածկեալ զգլուխն
յարքունիսն։

Խոկ ի վաղիւ անդք հրամայեր
թագաւորն զի ամենեքին որ վա-
ռեալ իցեն ի մի վայր եկեալ ժողո-
վեսցին։ Եկին ժողովեցան իբրեւ վեց
հազար զօրականաց. և բաց ի նոցա-
նէ ամբոխ ջրակրացն եւ փայտակրացն
խճողեալ զարդաւնիսն յնուին։ Օ Փի-
զոտաս բանակաւն իւրեանց ծածկեին
զինակիրքն, զի մի երեւիցի ամբոխին
մինչ չեւ խօսեալ թագաւորին ընդ
զօրացն։ Օ ի վասն դատաստանաց
մահու զօրքն առնեին հարցափորձ
քննութեան ըստ առաջին սովորու-
թեան Մակեդոնացւոցն, խոկ ի խա-
զադութեան՝ ռամփեկն. և ոչ ինչ
իմիք ձեռնչաս էին թագաւորքն
մինչ չեւ յայտնի եղեալ ճոխու-
թեանն։

Թ. ԱԾՆԱՌԵՑԵՑԵԿ նախ զԴիմնեաց
դիմկն ի մեջ բերեն. և բազումք

ոչ գիտելին թէ զինչ գործեալ է
նորս կամ զինչ վրիպակաւ վախճա-
նեալ։ Ապա յառաջ մատեաւ թա-
գաւորն խօսել, և աւսիլ երեսայն
յայտ առներ զարտին տաղառուկ։ Եւ
արամութիւն իսկ բարեկամացն ոչ
փոքու իմիք ակն ապյր ունել։ Ուժ
ժամս կայր այնպէս թագաւորն զե-
րեսս ի դետին արկեալ իրրեւ զադ-
շեալ և զզարմացեալ։ ապա ոզի
առեալ։ Գրեթէ, առէ, ոչ զօրա-
կանք, յանօրեն ձեռաց մարդկան
զերծեալ կամ ի միջի ձերում։
զիցն առաջութեամբ և զթով կամ
կենդանին։ Ուժարոյ առսիլ երեսաց
ձերոց զարթոյց զրգուեաց զկծեցայց
զի եւս սաստիադոյն ցանեացում
նենդչաց իմոց, քանզի սին իսկ
առաւել վայելութիւն կենաց իմոց
է, մանաւանդ թէ մի միայն իսկ, զի
այսափ արանց քաջաց որ եւ ինձ
երախտաւորք են՝ կարիցիմ առնել
հասուցումն։ Հատ բնդ մկջ զրանս
թագաւորին զօրացն հեծութիւնն եւ
ամեներին սկսան արտառուս արկա-
նել։ ապա միւռանգում խօսել սկսաւ
թագաւորն և առէ, Ապա սրչափ
յաճախադոյն արտանցուցից զձեղ,

յորժամ եւ զառաջնորդս դործոյն ի մէջ բերեալ ցուցից, զորոց տակաւին զանգիտեմ միշել, եւ որպէս թէ սպրել մարթացնեն, զանուանս չկամ ասել: Բայց տակայն պարտ է տռաջնոյ սիրոյն յաղթել, եւ զիսորհուրդ նենդութեան ամսպարփշտ քաղաքացեաց մերոց յոյանութեամբ ի մէջ ածել: Խոկ արդ զիսարդ զայնպիսի անօրէն դործոյ լուռ լինիցիմ: Պարմենիոն՝ յայնպիսում տիս հասակի, որոյ բազում երախախս լինէն եւ ի հօրէ իմմէ զտեալ եւ քան զամենայն բարեկամս մեր տռաջնէ, այնպիսում դործոյ տռաջնորդ զանձն կացըց: Ապասաւոր նորա Փիղոստաս զովեկողայս եւ զովեմետիս եւ զայս Դիմեսս զորոց զգին նշմարէք եւ զայլսն եւս զնորին տնմատթեան խորհրդակիցս, հրապարեաց ի զլուխ իմ:

Նշէք յամենայն կողմանց շնչիւն զայրացելոցն եւ քրիթ մնջելոցն ի ժաղավի անդ որպէս սովորութիւն իցէ ի բազմամբոխ բազմութեան դէպ լինել, մանաւանդ ի զօրականացն բազմութեան, ուր կամ թէ կի ածեւ լով կամ յասմամբ բնաւն վճարի:

Ապա Նիկոմաքոս եւ Մետրոն եւ
Կերազինոս ի մէջ անցին, եւ զինչ
իւրաքանչիւր ուրուք պատմեալ էր՝
զայն ի մէջ բերեին։ Բայց ոչ ոչ ի
միոյ ուրուք գուշակութենէ յայ-
անի ինչ լիներ, և թէ իցէ Փիդո-
տաս կցորդ դործոյն։ Ա առ այնո-
րիկ գագարեալ առ վայր մի ի զայ-
րագին ցատմանէ, բարբառոյ գուշա-
կացն միտ եղին լուսթեամբ։ Ապա
թագաւորն հարցաներ թէ որպիսի
որ ձեզ թուիցի որ զայլոց իրաց գու-
շակութիւն յինէն թագուցանիցէ։
Եւ զի ոչ ընդունայն ինչ գուշակու-
թիւնն էր, յայտ Դիմենայ անցք
առնեն։ Աերազինոս ի տանջանաց ոչ
զանգիտեաց յորժամ զանցայտ իրս
եկն պատմել, Մետրոն եւ ոչ մի
վայրկեան ժամանակի յանեաց գալ
պատմել, մինչ զի անդր ուր լուա-
նայի դիմեալ եկն. Փիդոտաս միայն
ոչ երկեաւ յիմեքէ, ոչ հաւատաց
իմիք։ Ո՞չ առաքինի ոգւոյն. զրժ-
գմել պարտ էր ընդ վիշտու վանդի
թագաւորին, զգէմն երեսացն փոփո-
խէլ եւ այնում որ այնպիսի իրաց գու-
շակ լիներ մասգիւրութեամբ լոել։
Վանդի ընդ լուսթեամբն զործ շա-

բութեան կայ, եւ ցանկութիւն ակրն-
կալութեան թագաւորութեան զա-
հավեժ զարահոս ի յետին իսկ
անօրէնութիւն մզեալ կործանեաց
զանձն նորա: Ի վերայ Մարաց աշ-
խարհին է հայր նորա: Եւ ինպն
հզօր եւ կարօղ է զօրոք իմազք առաջի
բազում զօրավարաց զօրացն, եւ
մեծամեծո եւս քան զայնոսիկ որոց
հասու է, ինողրէ: Եւ անզաւակու-
թիւն իմ, քանզի անորդի եմ, ար-
համարհ թուի: Այլ սխալէ Փիղո-
տաս: Օձեզ եւ որդիս եւ հարս եւ
ազգականս եւ թայրաթոսս ունիմ:
յորժամգուք ողջ իցէք, ես անզաւակ
չկարեմ լինել:

Եպա զթուղթն պարմենիսի որ
անկաւ ի ձեռս զոր առ որդիս իւր
առ Նիկանովը եւ առ Փիղոտաս
զրեալ էր, ընթեանոյր, որ ոչինչ
նշանակ ունէր զւարի իրիք խորհր-
դեան: Օի բովանդակութիւն նորա
էր այսպէս. Նախ զձենջ հոդ ի մոի
կալարուք, ապս զձերայոյն. զի այն-
պէս զոր ի մասն եղաք վճարիցեմք:
Ածէր զնորիմք թագաւորն թէ
այնովէս իսկ զրեալ է թուղթո՛ զի
ևթէ առ որդիսն իւր հասանիցէ,

քանդի իրազետ ևն նորա իրացն ,
իմանալոցի . եւ եթէ ի բուռն անկա-
նիցի , զանգետսն պատրիցէ : Առ
զի Գիմնս զՓիղոտաս ոչ անուա-
նեաց , յորժամ զայլոց որ կցորդ
գործոցն էին յայտ արար , այն ոչ
եթէ նշանակ ինչ անմեղական մասց
նորա է , այլ զօրութեանն , զի եւ
նորին իսկ երկնչին ի նմանէ . որ մատ-
նելն կարօղ են զնա , մինչ զի յոր-
ժամ զանձանց լինիցին խոստավան ,
զնա թագուցաննեն : Առ զՓիղո-
տաս յայտ նորին իսկ կեանք առ-
նեն : Աս իրազետ եւ շարեաց կցորդ
յորեցաւ Ամինաց որ հօրեզրօրոր-
դի էր իմ եւ ի Մակեդանացւոց աշ-
խարհիննիւթեաց նենզութիւն ամ-
պարշտութեան ի դլախ իմ : Աս
Ըստաղեայ քան զոր դժնդակադոյն
թշնամին ոչ ոք էր ինձ , դքոյրն ետ
ի կնութեան : Աս՝ յորժամ զքեցի
ես նմա վասն ընտանութեանն եւ
բարեկամութեան , թէ որպիսի ինչ
վիճակ ել ի հրամանէ պատաս-
խանւոյ Արամազդայ Համանեայ , իշ-
խեաց այսրէն զքել ինձ թէ ինզակից
եմ . քեզ զի ի համար առառածոցն
մուր , այլ ողորմիմ այնոցիկ որ առ

քեւն կեցցեն, զի զպարմանաւ շա-
փոյ մորդոյ անցուցանես։ Առյո նշա-
նակը են եւ յառաջագոյն խել մուաց
նորա, որ օտարացեալ էր յինէն եւ
խանապայր բնող վառս պարծանաց
իմոց. զայս ամենայն պահեցի ի սրախ
իմում, ով զօրականք, ոորչափ ժա-
մանակս արժանն էր։ Օ ի համարեի
այսպէս՝ թէ զման մի ազեաց իմոց
կոսորիցեմ, եթէ զայնոսիկ՝ որոց
մեծամեծան շնորհեալ էի, յանար-
դութիւն հասացանիցեմ։ Բայց
այսուհետեւ ոչ եթէ զրանան պարտ
իցէ պատժել. ժորիհութիւն լեզուի
եհաս ցուռսերս խել։ Օ ցուռսերն
իւր սրեաց ինձ սայրասուր Փիզտասա
եթէ արդարեւ հաւատայք ինձ։
Երդ եթէ զայս ամենայն Փիզտասա
դործեաց, յո՞ւ երթայց կամ յո՞ւ ան-
կոյց, ով զօրականք, ում հաւատա-
ցայց զգլուխ իմ։ Խ վերայ հեծելա-
զօր զօրաց որ բնոտիր մասն է զօրաց
իշխանաց ազնուաց ի մանկուոյ ան-
տի, դնա միացյն կացուցի սպարապետ։
հաւատոց նորա եւ խնամոց նորա
յանձն արարի զիեանս իմ եւ զայրի
իմ եւ զայրիթիւն իմ։ Օ հայրնու-
րա ի նոյն պատիւ բարձրութեան յոր

զիս եղիք, հասուցի, զՄարտատան
քան դոր շիք աշխարհ բնչաւեւ նմա
ետու, եւ զայնշտփ հազարաւորս քա-
զաքացեաց եւ նիզակակցաց արևի ընդ-
իշխանութեամբ նօրա։ Ուստի պա-
հեսան խնդրեալ էի անտի յայտնե-
ցաւ վիշտ վանդի։ Լ աւ էր արգեւեք
թէ ի ճակատու անկեւալ էի, զի լի-
նել աւար թշնամոյ եւ ոչ եթէ
կոտորեալ յառնէ քաղաքացւոյ։
Այժմ զերծ եալ ապրեալ յամենայն
տազնապէ, յորոց միայն երկնչէի,
յայն անկայ յորմէ չէր ինձ իսկ պարտ
երկնչէլ։ Ասվար իսկ էր երրեք եր-
րեք ինդրել յինէն, ով զօրականը,
զի խնայեալ զընդացաց կենաց իմոց։
Դաւք իսկ կարէք առնել զոր ինչ ինձ
խրատ ասյք դործել։ Ի ձեռս ձեր
եւ ի զէնս ձեր ապատանեալ կամ,
առանց ձերոց կամաց կենդանի շկա-
միմ լինել. եւ եթէ կամլիք, սակայն
թէ ոչ ի ձենց պաշտպանիցիմ, կեն-
դանի շմարիթեմ կալ։

Ապա հըսման տայր զՓիլուտաս ի
մշջ ըերել կապեալ ձեռս յետու եւ
ծածկեալ արկանելեաւն հնուտով։
Դիւրաւ դոյ ի միտ տանուլ եթէ
հարան նորա ի միտս իւրեանց իրըեւ

զողորմ կերպարանան տեսին, ընդ որ
սակաւիկ մի յառաջադոյն շարակենե-
լով հայեմն : Այրեկ տեսեալ էին զնա
զի զօրավար էր այրուծիոյն . դիտեմն
թէ ի խրախունս թագաւորին էր :
Հանկարծակի պարտաւորեւ գատա-
պարտեալ մանաւանդ թէ եւ ի կա-
պանս նշմարեմն , յիշեմն եւ զՊար-
մնիոնեայ վիշտն զայնպիսի զօրա-
վարի եւ զերեւելի քաղաքացւոյ ,
որ անդէն յերկուց որդւոցն ի Հեկ-
տորէ եւ ի Նիկանորայ անկեալ , ընդ
միւսումն որ ի վշտաց անախ մնա-
ցեալ էր , ի գատաստան հասեալ էր
մինչ գեռ հեռին իսկ էր : Ա ասն
ոյնորիկ Ամիւնտաս հազարապետ
թագաւորին , միւսանգամ բանս
դժնողակութեան ի Փիզոտաս խօսէր
եւ զկծեցուցեալ զրդուր զամբոհն
որ ի զոթ էր դարձեալ . եւ ասէր
թէ մասնեցան նոքա բարբարսաց
եւ ոչ ոք ի նոցանեւ դարձյի ոյսրէն
առ իին իւր եւ յաշխարհ իւր եւ առ
հայր եւ մայր իւր . իբրեւ մարտին
մի հատեալ ի զլիոյ , առանց շնչոյ ,
առանց անուան , յօտար երկրի լի-
նիցին խաղալիկ թշնամեոյն : Աւ
հաճոյ թուեցաւ բանն Ամիւնտայ

թագաւորին որպէս ինքն ակն ուներ,
զի զկանանց եւ զաշխարհէ ձառս ի
մեջ բերեալ հեղզագոյնս առ ոյլ
եւս զարծու արար զնասաւ :

Ապա կիւնսս թէսպէտ եւ ամուս-
նացուցեալ էր իւր զքոյրն Փիզոսայ,
ոյլ սաստկագոյնս քան զամնեսին
ամբաստան լինէր զփիզոսայ, բո-
զը բարձեալ զոչէր թէ նևնդիշ է.
թագաւորին եւ զահիծ եւ մասնիշ
աշխարհի եւ զօրաց, եւ զմէմն որ
առաջի ստիցն կոյր ի ձեռն առ եւ
ի նա կամեր արկանեալ . զի որպէս
բազումք կարծեցին՝ զի ի առնջա-
նացն կամեցաւ զնս ապրեցուցանել :
Առ արգել զձեռնորա թագաւորն
եւ առեր, թէ պարտ եւ պատշաճ է
նախ համարձակեցուցանել պար-
տաւորին յայտ առնել զիւրոյ զա-
տաստանեն եւ ոչ ոյլ ինն ազգ կա-
միմ զատել : **Ապա** ուրեմն խօսել
ոկուս Փիզոսսա հիացեալ եւ յապ-
շութիւն կարծանեալ, կամ զան
մասացն խզմի եւ կամ ի մեծութենէ
զատացն զատնզի ոչ զատս ի վեր իշ-
խեր հանել ամբառնայ եւ ոչ բերան
բանալ : **Հետ** այնորիկ մինչ զեռ
հանենարտասուք յաշացն փղձկեալ

ի նա յենոյր որ ուներն զնա . եւ
շնջեալ զաշն հանգերծիւն նորս ,
տակաւ ոգի առեալ կազդութեր եւ
ձայնն ի նա զառնայր , եւ մինչ զեռ
խօսելն կամեր՝ հայեցաւ ի նա թա-
ղաւորն . Մակեդանացիքն , առէ ,
զատ կամին առնել վասն քո . Հար-
ցից զքեզ թէ զաւառական բան
արկանելոց իցես ի կիր : Առէ յայն-
ժամ Փիզոտաս , թէ Աչ միայն Մա-
կեդանացիք , ոյլ եւ բազումք եկեալ
հաւեալ են որք որպէս կարծեամ դիւ-
րագոյն ի միտ առնուցան զոր առի-
ցեամ , եթէ զնոյն բարբառ ի կիր ար-
կանիցեամ որով գուգ խօսեցար , ոչ
վասն ոյլ ինչ իրիք , որպէս ինձ թուի ,
բայց զի ի բազմաց իմանացյին բանք
քո : Հայնժամ առէ թագաւորն ,
առանձեւք զի եւ ի զաւառական բար-
բառոյն առպակայ Փիզոտաս . քանզի
նա միայն է որ զայն բարբառ չկամի
խօսել : Բայց խօսեացի որպէս ինչ
նմա հաճոյ թուեացի , բայց զուը
զայն ածեւք զմուաւ թէ նա առ հա-
սարակ ի բարուց մերոց եւ ի բար-
բառոյ բանից մերոց զարշի եւ խորշի :
Եւ այնովէս ել զնաց ի ժողովոյ
անափ :

Ժ. Ազն. խօսել սկսաւ Փիղոսաս
եւ առէ, այնում որ առանց մեզաց է՝
զիւրին է զտանել բանս, այլ ի շա-
փու բանիցն կալ դժուարին է տա-
ռապելոյ: Ա ան այնորիկ ի մէջ
բարուք խղճի մուաց եւ տառապա-
նաց անիրաւութեան կամ սնկեալ.
ոչ դիսեմ որպէս կամ զի՞նչ օրինակ
անսացից մուաց իմոց եւ ժամանակիս
այսմիկ: Չիք դասաւոր քաջ դա-
տասահնաց իմոց. եւ արգարեւ ոչ
առնում ի միտ թէ հիմ շկամի նա
բնկնին լսել բնձ, ուր զի յորժամ
դիսասցէ զիրս դասասահնաց իմոց
եւ դասապարտել կայ է եւ արձակել.
եւ եթէ ոչ լսիցէ, չկարեմ ապրել ի
նմանէ յորժամ հեռի իցէ, զի յոր-
ժամ մօնն եր դասապարտ եղէ:
Այլ թէպէտ եւ առն որ ի կապանս
իցէ ոչ միայն աւելորդ է պատասխա-
նաւուութիւնն այլ եւ ի թշնամու-
թիւն եւս զբգուէ, զի արապէս իմն
կարծեցուցանէ՛ թէ ոչ եթէ զիտուն
ինչ զդասաւորն առնիցէ, այլ յանդի-
մանեալ կշամբիցէ. բայց զի՞նչ օրի-
նակ եւ զանձնէ իշխանութիւն իցէ.
ինձ խօսել, ոչ թողից ոչ լքից զանձնէ
իմ եւ ոչ յանձին կալայց զի եւ յանձնէ:

յիմոց բանից զատապարտեալ երեւ-
խցիմ։ Օ ինչ վեսա իմ գործեալ է
զոյն ինչ ոչ դիտեմ։ Ոչ ոք է ի
միաբանեցց անտի որ անուանիցէ
զիս։ “Նիկոմաքոս շասաց ինչ զինէն։
Աերազինոս աւելի ինչ քան զոր
լուեալ էր շմարթեր դիտել։ Առև
զլուիս միաբանեցցն համարի զիս
արքայ։ Խոկ արդ մարթ ինչ էր
Գիմենեայ զանց առնել զնովաւ զորոյ
զհետ երթայր։ Աննաւանդ զիւյր-
ժամ նա ընկերու խնդրեր պարտ, էր
եւ սուտ իսկ անուանել զանուն իմ
զի այնպէս դիւրաւ զայցէ ի հաւան
այն որ ի փորձութեանն էր։ “Քանզի
ոչ եթէ ի յայտնելն զգործն զանց
արար զանուամբ իմով, զի կարծիցէ
թէ խնայիցէ ի կցորդ իւր եւ յրնկեր.
“Նիկոմաքոս” զորմէ կարծեր թէ լր-
ռեալ պահիցէ զծածուկան որ վասն
անձին իւրոյ էր, խոստավան եղեւ,
զայրան անուանեաց եւ զինէն միայն
լուեաց։ Վզէ ովզ զինուորակիցք, Եթէ
Աերազինեայ առ իս չէր եկեալ եւ
շառնէր զիս իրիք դիտակ վասն իրաց
միաբանութեանն, եկեալ կոյի՞ ար-
գեւք ի դատաստան պյոօք, առ անց
ուրուք անուանելոյ զիս։ Բայց թող

տակաւին կենդանի իցէ Դիմոս և խնայիցէ ինձ . իսկ այլքն զի՞նչ . որք զանձանց խոստավան լինին , զինեն լուն: « Սարակամ են վիշտք , եւ վեասակարն յորժամ իւրավն տանջանքը բեկիցի , գեւք լինի նմա այլոյն տանջանք : Այնչափի իրազէտք կան գործոյն եւ ի պրկոցին եւս եղեալ շասիցեն զճշմարտութիւնն : Ամլ ոչ ոք է որ զինդայ յայն որ մեռանելոց իցէ , եւ ոչ նա ումեք ինայիէ որ մեռանելոց է , որպէս ես կարծեմ :

Ամլ ժամ է ի ճշմարիտ վնասն գալ որ եւ մի է եւ միայն . թէ ընզէր զիրացն որ պատմեցաւ քեզ լուս եղեր . հիմ այնպէս անհոգ լուսր : Այս որպիսի ինչ զինչ իցէ , յորժամ խոստավան եղէ , թսզեր գուինձ , Ազեքսանդրաս , ուր ուրեք եւ իցես . բուռն հարեալ կարայ զաջոյ ձեռանել . քումէ որ նշանակ հաշտութեանն էր . եւ էի ընդ քեզ յընթրիսն : Եթէ հաւատացեր գու ինձ , լուծոյ , եթէ ինայեցեր ինձ , ապա արձակեցայ . զոնէ զքո իսկ դատաւան պահեաւ : Օ ի՞նչ ինչ զործեալ է իմ յայտմ զիշերի յորմէ հետէ ելի ի ուղանոյ քումէ . զինչ զործ նոր

շարս թեան պատմեցաւ քեզ եւ
շրջեաց զմիսս քո : «Օսմնր քնով
հանդուցեալ էի մինչ զեռ շարիք
հառեալ կոսյին ի վերաց իմ եւ թշնա-
միք իմ զարժմուցին զիս ի քնոյ
անտի իմմէ յորժամ կապեին կամեին :
Աւստի իցէ նենգաւորի եւ մասնչի
ոյնպիսի խոր քուն : Արաց զանօրէնսն
զործեալ իցէ ցանդ խիղճ մասցն
բողոքէ եւ ի քուն շկարեն լինել եւ
ընդ զայլք խռովեն զնոսա , ոչ միոյն
յորժամ բովանդակեալ կատարիցեն
զապանութիւնն այլ եւ յորժամ բո-
նենգաւոթիւնն խորհեալ նիւթիցեն :
Վահ ինձ զանհաղ հանդարասութիւնն
նախ անմեղութիւնն իմ ետ եւ ապա
քո իսկ աջդ . ոչ ինչ զանդիակի թէ
զայցէ այլոց անազ որունութիւն զո-
րացի առաջի . քո քան զհեզութիւն
զթութեան քո : Ապյոց զի մի բնդ
այն ինչ սարջացիս զի հաւասացեր
ինձ , ասացից . ի մանկանէ միոջէ ինձ
իրքն պատմեին , որ ոչ վկայ զոք կամ
զրաւական զուշակութեան ի մէջ
ըերել կարէր , եւ զամենեսին ահիւ
լի առնելոց էր եթէ սկիզբն լինէր
անօտլոյ բանից նորա : Օհսմանեաց
կազմ կարծեցի լսել հէքս եւ թշու-

առական. եւ չհամարեցայ հաւատարիմ զբանո նորա, զի ոչ ինքնին եկեալ պատմեր այլ զեզբայրն ի մէջ արկանեւր. Արկեայ թէ գուցէ ասիցէ թէ իմ շիք պատուիրեալ Կերաղինեայ առել ինչ. եւ երեւիցիմ ոյնուհեաւ բազմաց ի բարեկամաց պատճառք լւալ վշտաց թազաւորին: Աւյապէս յորժամ վետ ումեք ոչ դործեցի, յոյն հասի զի առաւել կամին կորուսանել զիս քան եթէ կալ ողջանդամ. զմուռ ածէք որշափ թշնամութիւնո յանձն առնոյի թէ զանոպարտն առջապարտ ձզ ձղէի: Աւու Դիմես զիւք անձն սպան: Խոկ ըղձանալ ինչ կարէի արգեւք թէ զանձն սպանանելոց իցէ. ոչ երբեք: Ապա ոյդ որ հաւատարիմ արար զբան դուշակին, չկարէր հաւանեցուցանել յայնժամ զիս, յորժամ ի կերաղինեայ ասացաւ ինձ բանն:

Աւու եթէ ընդ Դիմեսայ միարանեալ էր իմ ի դորձն, ինձ շեր պարտ անփոյթ զիրացին առնել զաւուրսն երկուս, զի մատնեալ իսկ էաք. իսկ զկերաղինսս իսկ զլիսովին հնարէր դիւրաւ սպանութեամբ ի միջոյ բառնալ: Աւ յետ դուշակութեանն

պատմելոյ ինձ որով սաստակելոցն էի,
մասի միայն ի սենեակ թագաւորին
եւ սուսեր ընդ մշջ ածեալ էի : Այս
յապացեցի զդ ործն վճարել : Արթե
առանց Դիմենայ շիշխեցի առնել :
Ապա նա ուրեմն է առաջնորդ միա-
բանութեանն , ևս Փիդոսաս ընդ
հովանով նորա թաղչեի որ թա-
գաւորութեան ակն եղեալ էի Մա-
կեդոնացւոյն : Ո՞ք ի ձենջ եղեւ
կաշառաբեկ . զ՞ոք ի զօրավարաց
կամ զ՞ոք յասիկանաց մասդիւ-
րագոյնս մեծարանօք յանկուցի : Ինձ
մեղ զնեն թէ անդոսնեմ զխօսս հոյ-
րենի բարբառոյ իմոյ եւ զի տաղտ-
կամ ընդ բարս Մակեդոնացւոյն :
Ապա այսպէս իմն իշխանութեանն՝
զոր զարչելի համարիմ , յանկացեալ
եմ : Արդ յառաջագոյն իսկ բարբա-
ծնընդեան սովորութեան խափանե-
ցաւ վասն ընդ միմեանս հաղորդու-
թեան այլոց ազգացն , պարտ է եւ
ոյնոցիկ որ յաղթեցինն եւ որ յաղ-
թեցնն ուսանել լնզու օտարութի :
Արդարեւ չեն զոքա ինձ աւելագոյն
վեաս քան զայս զի Ամիւնասս որդի
ուերդիկայ դարան զործեաց թա-
գաւորին . եւ զի բարեկամութիւն

էր իմ բնեղ նմա , ոչ ինչ ուրանամ .
 զի շեր պարտ արդեւք եղբօք թա-
 գաւորին սիրելի լինել մեզ : Ապա
 եթէ հարկ էր շուք դնել այնոմ որ
 յայնոմ աշտիճանի էր . միթէ եւ զի
 ոչ իմացայ , յառաջագոյն , պարտաւոր
 իցեմ . միթէ եւ ամփարշացն բա-
 րեկամաց որ անպարտ իցեն մեռանել
 պարտ իցէ : Ապա եթէ այսպիսի
 ինչ իրաւունք իցեն , հիմ կամ կեն-
 զանի . եւ եթէ այն անիրաւ իցէ ,
 բնողէր մեռանիմ : Առև զի զրեցի ինն
 թէ ովորմիմ այնոցիկ որ առ նովան
 կելոց իցեն որ որդի համարեցաւ
 զանձն Արամազգայ : Ավ հաւառք
 բարեկամութեան , ով վատագին հա-
 մործակութիւն ճշմարիսն իրաւու ,
 դուք պատրեցէք զիս , դուք էիք որ
 յօժարեցուցէք զիս , զի լուցից զայն
 ինչ զոր ի մասի իմում խորհեի : Կաս-
 տանամ թէ զայդ ամենոյն զրեցի
 թագաւորին , բայց ոչ եթէ զիթա-
 գաւորէն : Օյ ոչ եթէ շարակնեալ
 խանապայի այլ զանզիակի վասն նո-
 րաւ : Առաւելագոյն արժանի կարծե-
 ցաւ ինձ թէ զաւակ Արամազգայ
 լուցեայն զանձն զիսաւոցէ Ազերան-
 գրոս , բայց մի հոշակ հարեալ պան-

ծացեալ պարծիցի : Բայց քանզի
հաւատաբիմ է հրաման պատասխա-
նոյն, և զիցին դիք ի մօսոյ վկայ բա-
նից իմօց : Առարտոք գուք զիս ի
կազմանո մինչեւ հարցցի Ամոն վասն
ծածուկ եւ զազանի գործոյն : Որ
որդւութեանն իւրում արժանի արար
զիմագաւորն մեր, շառնու յանձն
թէ թաքիցէ ոք յայնցանէ որ գա-
րանակալ են զաւակի նորա : Ապա
և թէ հաւատաբիմագոյն քան զհրա-
ման պատասխանուոյ զաւանցանոն հա-
մարիցիք, ևս ոչ ինչ ազաշեմ, ոյլ եւ
այնպէս ընծայեցուցանեմ զճշմար-
տութեանն սառագութիւն :

Առվորութիւն է պարտաւորացն ի
մէջ ըերեւ ձեզ զիւրեանց հարս եւ
յարս : Ասրոգ իսկ կորուսի զերկոսին
եղբարս իմ . իսկ զհայրս շմարթեմ
ցացանել եւ շիշիւմ կարգալ, զի
եւ նա այնպիսի վեասու պատժա-
պարս է : Փորբր ինչ է զի այն որ
երբեմն այնշափ որդւոց հայր էր եւ
ընդ իս ուրախ լիներ որ միայն մնա-
ցեալ էի, եւ յինէն եւս սննկանիցի,
բայց միայն եթէ եւ ինքն շդնիցի ի
վերոյ խարուկիս իմօց : Ապա, հայր
սիրելի, եւ վասն իմ մեռանիցիս եւ

ընդ իս մեռանիցիս : Ես զարեւն
քո հատանեմ, ևս շիջուցանեմ
զծերութիւն ալեաց քոց : Օք իսկ
ծնար զիս դ՛էքս եւ զմշուառական
եթէ բնդղէմ դիքն զառնային .
վասն այցնորիկ ծնար գու զիս զի
զայս շահս կիթիցես գու յինէն որ
կանն եւ մնան քեզ : Ես ոչ գիտեմ
թէ որ աւելի եղիելի եւ ողորմելի
իցէ, մանկութիւն իմ եթէ ծերու-
թիւն քո . ևս ասաէն յուժի տիոց
իմոց ի միջոյ յափշտակիմ . եւ գա-
հիճ քաղէ հանէ զողիսն քո, զոր
եթէ բախան զանդաղէր առնուլ,
սակայն բնութիւնն պահանջէր :
Խրատեցին զիս յիշատակք հօր
իմոյ թէ որչափ երկիւզածութեամբ
եւ յամելով պարտիցիմ յայտ առ-
նել զոր ինչ կերաղինեայ պատմեալ
էր ինձ : Օք Պարմենիսնի լուեալ
թէ թոյն կազմեալ է թագաւորին
ի Փիղիպպեայ բժշկէ, երկեցուցա-
նել զնա կամեցաւ թզմթով զրեալ
թէ մի բմազեր զգեղն զոր բժիշկն
կամի տալ : Ո՞իթէ հաւատացաւ
հօրն իմում, միթէ եղմւ ինչ ճոխու-
թիւն թզմթոյ հօր իմոյ : Եւ ևս իսկ
զլիսովին քանիցս անզամ չոգայ

պատմեցի զոր լուեալն էի, թշնա-
մանո դիւրահաւան մնաց առեալ ի
բաց մերժեցոյ: Ապա թէ յորժամ
յայտն առնեմք, շեմք ճշմարիաք,
և յորժամ լուռ լինիմք ընդ կաս-
կածանօք եմք, զի՞նչ պարտ իցէ
դործել: Այ յորժամ մի ուն յամ-
բոխէ այնոցիկ որ շուրջն կային աղա-
ղակեաց թէ Երախտաւորաց շգործի
նենգութիւն: Խակ Փիղոսաս. Ուղիղ,
ասէ, խօսեցար ո ոք իցեսդ: Ա ասն
այնորիկ եթէ զարան դործեալ է
իմ շպաղատիմ վասն պատժոցն եւ
յանդ հանեմ զրանս իմ, քանզի
յետին բանքն սաստկագոյնք լսե-
լեաց թուեցան: Քիւտ այնորիկ նո-
քին որ նման պահ ունեին ի բաց
տարան:

ԺԱ. Այ ի մէջ զօրավարացն բո-
ղոն անուն ունն, այր կաշըմբուռն
զօրաւոր, անտեղեակ արուեստի
խաղաղութեան եւ քաղաքային
կարգաց, զինուոր հինորեայ, և ի
խոնարհագոյն կարգէ յայն պատիւ,
յորում էրն յայնժամ, հասեալ. որ՝
ի լուել ամենեցուն, սկսաւ յաւշ առ-
նել նոցա յանդուզն համարձակու-
թեամք, եթէ քանիցս անդամ մեր-

ժեալ իցեն նորա յիւրեանց օթեւա-
նացին, զի ամենայն արք վատթօնարք
որ ի Փիղուեայ տառքէին անդր
գնիցին, աւստի զինուորակիցքն մեր-
ժեալ լինելին : Ամենայն ձանա-
պարհը, առէ, լի են կառօք նորա,
որ բարձեալ ասենին առի եւ ար-
ծաթ . եւ ոչ մօտ իսկ յիշավան
անդր ի զինուորակցաց ոք իշխեր օթ-
առնել, հեռացուցաներ զնոսա ի
ձեռն պահապանացին, զորա ի կիր
արկաներ մեզեն այն . զի մի շնչիւն
քրթմեջանացին մանաւանդ թէլու-
թիւնն զարթուցանիցէ զնու ի քնոյ
անաի : «**Օ**տզր եւ խաղ լինիմք նմա,
արք շնչականք եւ փռիւգացիք եւ
պափզագոնացիք ի նմանե անուա-
նիմք, որ շպատկառէ իսկ, թէպէտ
եւ մակեդոնացի եւս է ծննդեամք
ընդ արանց համայնքուայ թարդ մա-
նաւ խօսել : Եւ բնդէր իսկ բնաւ
կամիցի այժմ զլւմն հարցանել, որ
յանդ խմանեացին զառութիւն Արա-
մազդայ, յորժամ նա զլւզեքսոն-
գրսս իւր որդի ծանեաւ, կասկա-
ծեալ՝ զի մի լիցի վետակար այն՝ զոր
աստուածքն մասուցանելին նմա :
«**Ո**րժամ դարանակալ լիներ թա-

դաւորին եւ բարեկամացն, չեհարց
ինչ զԱրամազգդ, ոյլ այժմ ինզրէ
պատղամն, զի հրապարեսցէ զՀայր
իւր լինել առաջնորդ ի Մարաց աշ-
խարհին, եւ գանձիքն՝ որոց պահ-
պանութիւննմա հաւասացեալ էին,
արս անօրէնս ամսպարիշսս հազորդ
եւ բաժանորդ շարեացն արասցէ :
Առաքելոց եմք ի հրաման անզր
պատասխանւոյ, ոչ զի զԱրամազգդ
հարցանիցն, զոր ինչ ծանեանն ի
թագաւորէն, ոյլ զի չնորհակալ
լինիցն եւ հասուացն զուխան՝ զոր
արարեալ էին վասն փրկութեան
մեծի թագաւորին : Յայնժամ ան-
նայն ժողովն առհասարակ բորբոքէր
բարիութեամբ, եւ յառաջ քան
զամենեան պահապանքն զազա-
զակ բարձեալ առէին, եթէ պարա-
դրութն մերով ձեռամբ յօշել եւ
պատառել : Օայն բարբառ Փիղո-
տաս, որ յանշնարին եւս ան-
ջանաց զարհուրեալ տաղնապէր, ոչ
ինչ գժկամակ մազք լսէր :

Առև թագաւորն զարձեալ ի ժո-
ղովն, կամ վասն ի բանզին զնա-
տանջելոյ կամ թերեւս վասն բա-

բւոք ի վերայ իրացն հասանելոյ , ի
վաղուի օրն զխորհաւրդն թռղայր :
Եւ թէ պէտ օրն տարաժամակալ էր ,
սակայն հրաման տայր բարեկամացն
ի մի վայր գումարել : * աճոյ թռւե-
ցաւ ոմանց ըստ Մակեդոնացոցն
սովորութեան քարամբք սպանանել
զնա , այլ Հեփեստիսն եւ Արատերոս
եւ Ամենաս առէին Եթէ պարտ է
տանջանոք զճշմարտութիւնն ի մէջ
ածել . եւ նոքին իսկ , որ այլազգ
ինչ ի մաի եղեալ էին ի սոցա խոր-
հուրդն փոխեցան : Խրբէւ ժողովն
արձակէր , յառնէր Հեփեստիսն ընդ
Արատերեայ եւ ընդ Ամենասյ մու-
ծանել զՓիզոտաս ի հարցափորձ :
Առևաց թազաւորն զԱրատերոս ,
եւ խօսեցաւ ընդ նմա բանս որ ոչ
ելին ի վեր եւ ապա զնաց ի ներ-
քին կողմն իւրոյ օթեվանին , եւ
կայր մեայր անդ առանձինն յմէծ
ժամն զիշերւոյն ելից հարցափորձին :
Ծայնժամ զահինքն Եղին տուացի
Փիզոտայ զամենայն զործիս տես-
գորոյն տանջանաց : Եւ նա ինքնա-
կամ կամոք , Զի՞յազազէր , առէ ,
սպանանել զնա , որ խօստավան ինչ
զանձնէ Եթէ թշնամի է թազաւորին :

Եւ սպանող, զի՞ պիտոյ իցէ հանդէս հարցափորձի, զմուռ ածի, կամեցայ:

Ապաերրոս ստիպէր, զի զոր խոստովան եղեւ, զնոյն եւ ի տանջանան տասացէ, եւ իրրեւ կալան զնա, եւ զաշսն կապեցին, եւ մերկացուցին ի զգեստուցն, զհայրենի աստուածան, եւ զիրաւունս ազգաց ի զուր յօդնութիւն կոչէր առաջի խլացելոցն։ Ապա անհնարին եւ դառն տանջանօք տանջեալ լինէր, որպէս եթէ հատեալ իցէ վճիռ դասապարտութեան նորա, զի եւ թշնամիքին եւս վասն սիրոյ թազաւորին չարալուկ տանջեալ խոշտանելէին զնա։ Եւ յառաջնունն թէպէտ եւ յորժամ ասաի հուր եւ անտի հարուածք զանից ոչ ի հարցափորձ ինչ այլ ի պատիժա յաճախէին, սակայն ոչ միայն զձայնն, ոյլ եւ զհեծութիւնն եւս կարաց արգելուլ։ Խոկ իրրեւ մարմինն իլ չարաշար վիրաց անտի պյանութ սկսաւ, եւ չկարէր ժոյժունել հարուածոցն զոր ի մերկ սոկերսն ընդունէր, սկսանէր այնուհետեւ խոստանալ, եթէ մեղմացուցեն զտանջանան սակաւիկ մի,

առել զոր ինչ միանգամ զիտելն կամ միցին : Ասկայն կամքը զի երգումն ապյուն յարեւն Աղեքսանդրի և թէ լինիցի արդարեւ զրաւ հարցափորձին : Իրեւ զերկոսին եւս բնկալաւ , առեցկատերոս , ասա դու ցիս , զինչ կամիս զի ասացից : Բարկացաւ Կատանգամ զի ծաղը եղեւ . իրրեւ միւսանգամ զգահիճան կոչէր , ոկուն նո ինողը և ժամ եւ ժամանակ զի ոզի առեալ կազդուրեսցի եւ զամենոյն զոր ինչ զիտեր խոսանացը պատմել :

Յայնմ վայրի մեծամեծք եւ զօրավարք հեծելուզօրացն եւ առաւել այնուրիկ որ ազգականքը մերձաւորք էին Պարմենիսնեայ , իրրեւ լու եղեւ թէ Փիղոսաս ի տանջանան է , երկեան յօրինաց անտի Մակեդոնացւոցն , զի օրէնք էին թէ մերձաւորք այնոցիկ որոց գարան զործեալ իյէ թագաւորի , բնող նստա սպանցին , եւ վասն այնուրիկ կէոք անձամբք յանձինս լինելին ձեռնամնիս եւ կէոք ելեալ երթային վախոտեայ բնող լերինս անկոխս եւ բնող անապատս . եւ էր աշ մեծ եւ երկեւդ հասեալ մածեալ ի վերայ ամենոցն բանակին ,

մինչեւ ծանուցեալ թաղաւորին զամբոխ խռովութեանն , հրաման տպյր թաղութիւն առնել օրինացն որ վասն պատճոց անպարտ ազգականացն էր :

Առ թէ ճշմարիտ ինչ եթէ սուտ բանիւք ի տանջանաց զանձն կամեցաւ ապրեցուցանել Փիզուսս , չէ ինչ յայտ , մարթի եւ ոյսպէս եւ ոյնապէս կարծել . քանզի նոյն վախճան ցաւոց տուածի ցուցանի ոյնացիկ՝ որ զճշմարիտն ըննիցին խռապվան եւ որոց սուսն խօսիցին . թէ որպէս ընտանութեամբ էր , առև , հայր իմ ընդ Հեղեղոքեայ , ոյնմ չեք ինչ անտեղեակ . զայնմ Հեղեղոքեայ առևմ որ ի ճակատու աներաւ , նա ամենայն շարեաց պատճառք եղեւ մեզ . քանզի յորժամ զառածինն հրաման ետ թաղաւորն ողջունել զնա Արամաղդայ որդի , նա զշարեցաւ եւ առէ , Այսուհետեւ զա ծանիցեմք թաղաւոր , որ զՓիզիպպատ շհամարի արժանի իւր հայր կոչել , ապա վճարեալ է վասն մեր եթէ եւ ոյդմ ամենայնի կարասցուք համբերել , ոչ եթէ զմարդկամբ միայն այլ եւ զգիոն արհամարհեաց .

զի աստուած խոկ պահանջէր համարել : Վարուսոք զԱղեքսանդրոս , կորուսոք զթագաւառը . և կազք անկազք ի հաղարսութիւն ամբարտաւանութեան օրում ոչ դիբն ժուժալ կարեն , որոց զանձն հաւասար կացոյց , և ոչ մարգիկ յորոց զանձն ի բաց հան : Միթէ մերժվ ինչ արեամբ զնոտ աստուած կացուցաք , որ դարչի և տաղակայ ի մէնջ , որ չկամի մասնել ի ժողովս մարգեան . անսացէր ինձ , հաւատացէք , զի եւ մեք եթէ քաջուցուք եւ լիցուք արք , յորդեգիրս ի դիցն ընկալեսուք : || Էր որ դհաւոյ նորս զԱղեքսանդրի , ո՞ւ էր որ զԱրքեղայ , ո՞ւ էր որ զոներդիկիայ մահուան վրէժ ինդրեաց , և սաներեաց ոյնացիկ որ սպանին դհայր նորս : Օ պյու ասէք Հեղեղոքոս ի վերայ ընթէ ըեւացն . ի վաղիւ անզը ընդ այդն ընդ առաւօսն կոչեցայ ի հօրէ իմմէ : Տրամեալ ախրեալ էր նոտ , և զիս առևանելք ի արամութեան : Օ ի լուեալ էր մեր բանո , որ արկին հոգո ի միտ : Ա ասն ոյնորիկ զի իմասցուք թէ արդեւք վասն զի ի դինոյ ծանրացեալ էր , այնպիսի բանս խօսեցաւ , եթէ կամոք

եւ խորհրդով զայն զոր ի մտի նիւ-
թեալ պահէք, կամեցաք կոչել զնաց
էւս եկն, եւ աւելի եւս քան զնոյն
բանս յանձնէ խօսեցաւ. Եթէ զուք
առէ, համարձակեալ առաջնորդ լի-
նիցիք իրացն, ես եղեց ձեզ ի մօտոց
ձեռնառ, ապա թէ դանդիաիցէք
լոռ. լերուք զիրաց խորհրդեանս
այսորիկ: Խոկ Պարմենիսի անժամ
իմն իրքն թռւէին ցորշափի կենդանին
էք Գարեհ. քանզի ոչ եթէ անձանց
նեշ օգուտ գործիցեմք առէ, եթէ
սպանանիցեմք զԱղեքսանդրոս, այլ
թշնամույն. խոկ յորժամ Գարեհ
ի միջոյ բարձցի, եւ սպանանիցեմք
զթագուռորն, աշխարհն Ասիացւոց,
եւ ամենայն արեւելք ի մեզ անցա-
նիցէ, որ սպանաքս, եւ այն լինիցին
վարձք սպանութեանն: Եւ իրեւ
հաճոյ թռւեցաւ խորհուրդն, վասն
նորին տուաւ եւ առաւ հաւատ:

Խոկ վասն Դիմենայ իրացն, ես
ոչ ինչ զիտեմ, եւ ի միտ առնում,
թէ որովհետեւ զայսմ ամենոյնէ
խոստովան եղէ, չէ ինձ այն օգուտ
զի շիցեմ մօտաւոր գործոյ նենգու-
թեանն բաժանակից: “Եղաք միւս-
անգամ զատնջանս մատուցանէին,

և նիզակարն իսկ զբերանն և զաշոն գտն հարկանելին, և այնպէս ստիպեցին զի և զայնմ վետառւ ի խոսանվան լինիցի: Վաս իրրեւ խնդրեցին զի զկարգ նիւթելոյ նևնդութ և անն ի մէջ բերիցէ, և առասասիսանի թէ որովհետեւ այսպէս իմն թուեր թէ բազում ժամանակս ունելոց ևն առիւրեանս բակարիք զիմագաւորն երկեայ, զի մի գուցէ հայր իմ եւթանանամեայ որ այնչափ գօրաց զօրավար էր և այնիքան կարասոյ առհապան, մեռանիցի ի ժամանակիս, և ևս մերկացեալ յայնչափ գօրաց թնդ չկարիցեմ սպանանել զիմագաւորն: Վասն այնորիկ եւ ձեռպեցի իսկ յորժամ զոյր զօրութիւն ի ձեռին իմում, ի զլուխ հանել զիսրհուրդն: Եւ եթէ շաւատաղիք թէ այսց խորհրդաց խորհրդակից չէ հայրս, առնու յանձնեւ և զատնչանն թէպէտ եւ ժոյժ շկարէ ունել: Խոկնորախոսեցան ընդ միմեանս եւ տանն, թէ արդքաջ կատարեցաւ հարցափորձ քրննութեանն, և դարձան առ թէ զաւորն:

Խոկ թէ զագաւորն ի վաղիւ անդր հրամացէր կարգալ զամենայն զորինչ

խոստովան եղեալ էր Փիզուայ . Եւ զՓիզուաս զբառվին , քանզի շկարեր բնընին ի ներքս մտանել հրամայեաց բերել : Խրբեւ նա զամենացին ինչ յանձն առնույց , Դեմետրիոս որ յանդիմանեալ լիներ թէ կցորդ է մօտաւոր նենգութեանն , ի մէջ դաւյր . առ բազում համաստութեամբ մազք եւ առանց զանդիտելոյ ուրանացը զիրսն , թէ իմ շիք ինչ խորհեալ ի թէ առ զաւոր անդր . Եւ զլկանան եւս մտադեւր առնույց յանձն : Խոկ իրբեւ Փիզուաս շուրջ հայեր տեսանել , ետեւ զկազիս զամն , որ ոչ հեռի կոյց ի նմանե , հրամայեաց մօտ առ ինքն մտաշել : Խոսովէր տարակուսէր պյրն եւ իրբեւ առնույց յանձն անցանել առ նու , առնո՞ւմ , ասէ , յանձն զի ստեսցէ Դեմետրիոս եւ ես միւսանգ ամ ի տանջանս մատնիցեմ : Խոկ կաղիս թալացաւ կաց անրարրաւ . Եւ Մակեդոնացիքն կարծէին եթէ զանպարտան պարտաւորս կամի կացուցանել Փիզուաս , զի ոչ ի Ամերոմաքեայ եւ ոչ ի Փիզուայ խոկ յորժ ամ ի տանջանան կողը , անուանեցաւ պատանեակն : Վայ կաղիս իրբեւ ետեւ զաստիկանս թէ առ

գաւորին զի կային շուրջ զիւրեաւ, խոսապցաւ թէ Պետևորիս եւ ինքն իսկ զլբուղին խորհեցան զայն խորհուրդ շարութեան։ Ապա ամենեւքին որոց անուանվ ի Նիկոմաքեոյ անուանեցան, ըստ գաւառամկան առվորութեանն, յետ նշանին տալոյ քարկոծ եղեն։

Կ. ԿՈՒՐՏՏԵԼԸ ՌԱԴԻՔԱՅ

ՎԱՐՆ ԳՈՐԾՎՈՑ

ԵՎ ԵՎՐՈՍՆԴՐԻ ՄԵԴՈՒ

Է ԳՊՐՈՒԹԻՒՆ

ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Աղեքսանդրոս Հյումայիկ սպանածել զԱղեքսանդրոս Վիճելեստէս զի էր յանձնաւոր տո թափառոր անգր : Ապա կացուցանէ գատառաւան ի վերայ Ամենամայ և Աբովյ բարեկամացն Փիզատույ : Եւ նորու ուստիւթեամբ ջաւագով իւրեանց արշարութեանն մասնեն :

Բ. Ամենասա եւ եղբայր Նորս արգարածեալ ի բարեկամութիւն գառնան : Առարեզ զՊաղեղուսմաս թափառորն ի Ամրատառան սպանածել զՊարսենիսն : Եւ այն լիներ սպանածուք խռավութեան որ ցածեաւ վաղվագակի :

Գ. Աղեքսանդրոս նուաներ ազդու բազմամաս, եւ անցաներ յեւթեհեւասան առար ընդ կաւկաս զօրոց իւրագիք :

Դ. Բեկոս առշմաննէ ի հայցի տալ մարտ սպաներազմի ընդ Աղեքսանդրի եւ շառնաւ յանձն զըստի խրամն Կարարեայ : Յայնը ժամանեակի հասաներ Աղեքսանդրոս ի պատան թակարբիացւոց եւ անդ լոեր նա զապատամբել Յունացն եւ զմռաննէլ Արաբարքանեայ որ ի մենամարտիկ կռուի մեռու :

Ե. Անցանէ զունդն Աղեքսանդրի բազմութեամբ ընդ Արևոս զես : Զիկոս ձերբակալ արարեալ խարէութեամբ առձեալ կացուցանեն առաջի Աղեքսանդրի որ

առյ զնու Աքռութեայ Եղբօր Դարե՛հի զի ի
խաչ Հանիցէ :

Զ. Աղեքսանդրոս առնու քաղաքու բա-
զումն մատադիւրութ և ամեր բարբարոսացն
եւ Մակեդոնացւոցն : Տոյ շինել քաղաք
մի Աղեքսանդրիա անուն առ Տանայիս
պետով եւ վազվազակի զդարձն ի դժու Խ
Հանէ :

Է. Աղեքսանդրոս մինչ զեռ տակաւին
խօմ էր ի զիրացն, խորհուրդ առնոցը ընդ
իւրոցն երթալ առլ մարտ պատերազմի
ընդ Սկիւթացին : Արիստանդրոս կազմ
ըստ կամաց թագաւորին զնշանակ ըդհու-
թեանն զոր յընդերս զոհիցն եղիու : Մե-
նեդեմոս ի պարտութիւն մատնեալ առ-
տակի երկուք հազարօք հետեւակացն, եւ
երեքարիւր հեծելովք Մակեդոնացւոց :
Աղեքսանդրոս ծածկէ իմա զպարտութիւնն:

Ը. Մինչ զեռ կազմեալ պատրաստէր
զօրն ի պատերազմ՝, հրեշտակը ի Սկիւ-
թացւոց հասանէին, եւ խօսին բանս զե-
զեցիկս խազազութեան ընդ Աղեքսանդրի:

Թ. Աղեքսանդրի առաջէալ յեսա ըզ-
պատգամնուորան անցանէ ընդ Տանայիս,
առյ պատերազմ ընդ Սկիւթացւոց, եւ
առնէ մարզափրութիւն պարտելոցն :

Ժ. Անհնարին քաջութիւն ազնուակա-
նաց Սպադիացւոցն : Պատառհաս թեսնոյ :
Սառարանոյ գունդն Աղեքսանդրի նորոյ
զօրոք :

Ժ. Աղեքսանդրոս առնու զամուր եւ
զանառիկ քաղաքն զՊէտրոս :

Ա. ԿՈՒՐՏԵՎԱՅ ԱՌԻՓԵԾ

ՎԵՐԻ ԳՈՐԾՈՑ ԵՒ ԱՐԱՒԹԵԱՆՑ

ԵՎՀԵՐԱՄԵԴՐԻ ՄԵՇՈՒ

ԱՐԵՎԵՒ ՄԵԿԵԴՐԵԱՑԿԱՑ

Է ԴՊՐՈՒԹԻՒՆ

Ա. ԽԵՂԻՑ Եւ Համարէին իմ
գործն թէ յիրաւի եւ յարժանի
կրեաց ասանջանս Փիղոսաս յորժամ
նորոգ իմն ի մէջ Եկեալ կային
նշմարանք զործոց նորա, յևոյ
իրեւ թշուտացաւ, թշնամու-
թիւնն ի գութ դարձաւ։ Խանդա-
ղատեցաւցանէր զնոսա մեծապայ-
ծառ փառաւորութիւն երիտասար-
գութեան տիոցն եւ ծերութիւն
հօրն նորա եւ անկանել յորգոց
իւրոց։ Աանախ հորդեաց զաշխարհն
Ասիացւոց առաջի թագաւորին հա-
զարդ եւ հաւասարորդ ամենայն վրշ-
աց նորա, եւ ցանգ զմեւս թեւն
ինքն ունէր ի ճակատամարտի, եւ
բարեկամ քան զամենայն բարե-
կամնն էր նա Փիղիպպեայ, եւ այն-
պէս իսկ հաւասարիմ Աղեքսանդրի,

զի ոչ զայլ ոք քան զնա ընտրեաց
սպասաւոր յորժամ զԱստաղոս կա-
մեցաւ սպանանենել : Օսյս ամենային
խոկացեալ զմառաւ ածեին զօրքն եւ
խոսվութեան բարբառք իթագաւոր
անդր հասանեին : “Աս ոչ ինչ ի
բանիցն զանդիտեալ զարհուրեր , եւ
զի հմուտ էր , թէ շարիք դատար-
կութեանն աշխատաւթեամբ փարա-
մին , անդէն առյօն հրաման զի ամե-
նեքին գոյցեն հասանիցեն ի գաւիթ
արքունական բնակութեանն : Խրբեւ
ազգ եղեւ նմա թէ ամենեքին հա-
մազունդ հասեալ կան , ել եւ կա-
մեր խօսել : Ամարիստ բռու յառա-
ջազդոյն կարգելոց որ առանց կար-
ծեաց է , մատուցեալ սկսու խրե-
զքել զի Ազեքոանզրոս զիւնկեստ-
ցի . որ յառաջ իսկ բազում ժամա-
նակս քան զՓիդոտաս սպանանել
կամեցաւ զարքայ , ի մեջ մասուցի :
Պատճեցաւ նա յերկուց զուշակաց
անաի , որպէս կանխազդյն իսկ ասա-
ցաք , եւ երեք ամք էին զի կայր նա
ի զիսպահոջ : Հայրա եւս եղեւ թէ
միարանեալ է նորաս բնոդ Պատանեաց
ի սպանութիւնն Փիզիպպեայ . բոյց
քանզի նախ ինքն աղջոյն ետ Ազե-

Ըստնդրի ի թագաւորելն նորա ի
պատմոցն իմն ապրեցաւ եւ ոչ ի
պատմապարատթենէն։ Այս յայն-
ժամ բարեխօսութիւնն Անտիկա-
տրեայ աներոյ նորա յամեցուցաներ
իմն զարգար ցառումն թագաւորին։
Բայց միւս անգամ զայրացաւ ցաւն
որ թմբեալ կայր. քանզի հոգք մօ-
տաւոր վտանգին զյիշատակո տու-
շոց վշտացն նորոգեին։ Այսուհե-
տեւ զայ ի գործ Աղեքսանդրոս ի
պահէ անահի, եւ հրաման առեալ
խօսել, թէպէտ եւ երեքամեռյ ժա-
մանակու խորհեալ եր տարոյ պա-
տասխանի, սակայն վարանք եւ
կառիածանոք եւ դոզագով, սակա-
ինչ յայնցանէ զոր տողեալ եր, բար-
րառեր, ապա ոչ միայն ուշն վերա-
ցաւ այլ եւ անմատացեալ յապշու-
թիւն կործանեցաւ։ Բայց ամենե-
ցուն խոկ յայտ եր, այսու հետեւ
թէ զանգաշեյն նշանակ խղճի մտացն
եր եւ ոչ եթէ տկարութիւն ինչ
ուշոյ յիշատակացն։ Ա ան այնու-
րիկ որ մօտն կային առ նմաս անգեն
նիզակոք հարեալ սատակեցին մինչ
գեռ տակաւին ընդ մօտ ացութեանն
ողորեր։

Խրբեւ հանու ի բաց զիսկնն, Հրաման տայլը թագաւորն զԱմբինտաս եւ զԱխմիսս ի ներքո ածել. Քանզի Պողեմն որ կրտերագոյն էր յեղարցն, իրբեւ զիսաց թէ ի ըկանս է Փիզոսս, ապրեալ էր վասիստեայ : Ապրա սիրելի քան զամենայն բարեկամն էին Փիզոսս, ի մեծ եւ ի պատուական սպասուռը թիւնս պաշտամն մանաւանդ նորին բարեխօսութեամբ յառաջաւ գէմ մասուցեալ էին . եւ յիշեր թագաւորն թէ մեծու փութով եւ հոգաբարձութեամբ նորա բարեկամացան նորա նմա, եւ համարեր թէ եւ այսոց վերջին խորհրդոց խորհրդակից են նորա : Ա աղ իսկ, առէ, կատկածանոք էի ևս բնող նոսա տուալ թուղթ ի մօրե իմմէ, յորում պատուիրեր իսկ ինձ զգուշանալ կենաց իմոց ի սոցանե : Ասու շկամէի հաւատալ չարաց իրաց, բոլոյ այժմ ի յայտնի իսկ զաւակութեանց հաւանեալ հրամացեցի կտպել : «Քանզի միով առուրբ յառաջագոյն քան զայտուինել Փիզոսսոց իրացն, զիսեմ թէ էին նորա բնող նմա ի ծածուկ : Առ եղբայրն

իսկ, որ պրծեալ զնայ վախտեայ, յորժամ լինէր հարցափորձ զՓիզուայ, յայտ արար զպատճառ վախտեանն: Եւ փոքր մի ինչ ժամանակ յառաջագոյն արագքոյ քան զբնդերական սովորութիւնն իրեւ ի պատճառ պաշտաման մեծարանաց, հեռացուցեալ բացագոյն զայլս, և կին մերձեցան ի կողո իմ առանց իրից պատճառանաց. Եւ զիս զարմանկը կարան զի ոչ եթէ բառ կարգի ինչ իւրեանց այնպիսի սպասառընթիւնն հարկանելին, Եւ իմ զահի հարեալ յաղմկէ նոցա վաղվարդակի զարձայ ի զինակիրան որ առքնիւթեր երթային: Եւ յայոր վերայ, յորժամ Անտիփանես դպիր հեծելազօր զօրացն առաքեաց առել Ամինատայ, միավ աւուրը կանխագոյն քան զյայանել իրացն Փիզուայ, զի երիւարս յերիւարաց անտի իւրոց բառ սովորութեանն տայցէ այնոցիկ որոց զերիւարս իւրեանց կորուսեալ էր, հզպարտագոյնս տուեալ պատասխանի առեր. Եթէ շդադարես դու յիրացդ յայդցանել, վաղ առցեսիմիս ո ևս իցեմ: Ամենպիսի ժողովութիւնն յանդդնութեան բանից որ յիս ձդին,

շէ ինչ ոյլ ինչ բայց շարաց խոր-
շրգոց զուշակ եւ յայտաբար :
Եթէ արգարեւ ճշմարիս իցէ պրդ-
ամենայն, նմին պատժի արժանի են
շորս զոր Փիղոսաս կրեաց, ազա-
թէ սուս իցեն, ապյցեն պատաս-
խանի : Հետ այնարիկ ի մ.ջ մա-
տուցեալ Անտիփանես զերիւարացն
շոռւելոց եւ զավանալեացն ամ-
բարտաւանութեամբ յաճախելոց
յօյտ առնելը :

Ապա իրրեւ լիներ թաղութիւն
խօսելոց, սկսաւ առել սյսպէս Նմին-
տաս . Եթէ ոչինչ ինաս իցէ թա-
գաւորին, ինողքեմ զի մինչ դեռ խօ-
սին, ազատ իցեմ ի կապանաց :
Օ Երկոսնին եւս քակել հրամայեր
թագաւորեւ . եւ, յորժամ ցանկացաւ
Նմինտաս զի եւ զինաելրի կերպարանք
առյօցին նմա, նիզակ հրամայեր տալ :
Իրրեւ տո ձախու ձեռամբն զնի-
զակն, ի բաց դնացեալ ի տեղութիւն
յորում մայրի սակաւիկ մի ինչ յա-
ռաջ անկեալ դներ դիակնն Ազե-
քանոգրի . Որպիսի ինչ անոք եւ ան-
ցանիցեն, առէ, բնոդ մեզ, սակայն
խոսութան լիցուք, արկայ, եթէ աջող
ինչ կատարած լինելոց իցէ, այն ի

քեն լիներց է մեզ, ապս թէ չար
ինչ զայն բախտին համարեւցուք :
Առանց կանխակալ գաստատանաց
խոսիմք զանձանց մերոց մարմնովք
եւ ոգւովք աղատացեալք : Եշ-կեր-
պարանս եւս զայն զարձուցեր ի մեզ
որով սովոր էալք շըջել բնդ քեզ :
Հարդարութենէ գաստատանաց մե-
րոց չկարեմք զանդիանել, գագարես-
ցուք երկնչել ի բախտէ անսի : Բայց
ուս աղէ թոյլ տուր ինձ այնոմ նախ
ուուլ պատասխանի, որ յետոյ արեմն
բնդ գեմ բախեցաւ մեզ : Անք ոչինչ
շիսեմք զանձանց մերոց, թէ բնդ
հակառակո ինչ քեզ խօսեցեալ իցէ
մեր, աբքայ : Առէի իսկ թէ վաղ
իսկ յաղթեալ իցէ քո նախանձու
եւ ի վեր իցես քան զիանտաւորու-
թիւն, եթէ չգոյր ինչ վասնգ ի
միջի, թէ գուցէ եւ յայլոց եւս շա-
րախօսութեան բանից ոգոք բանիւք
զանձն կարծիցիմ արգարացուցանել :
Առ թէպէտ եւ խիստ ինչ բան լսելի
լինիցի ի զօրականէ քումն կամ յար-
ժամ ի բանակի նուազիցի եւ վաս-
տակարեկ լեալ իցէ, կամ ի ճակառու
ի ասղնապի կայցէ, կամ ի վասնի
խօժ իցէ եւ վիրաւոր իցէ, այսպէս

իսկ արժան էր վասն գործոց քայլութեան նորդա զի նեղութեան ժամանակին այնորիկ զբանան զբէիր եւ ոչ մասցն սրտի : Հարժամ շար ինչ պատահից , առնեքըն պատճառ են , քանզի ձեռա անձամբը յանձնուս ի մարմինս մեր միսեմք եւ արգարեւ ոչ առեւամք զմարմինս մեր . այնուհետեւ թէ հարք սրգուց պատահեն , ապաշնորհը եւ թշնամիք ինին : “Եմին հակառակ յորժամ պարգեւօք մեծարիցիմք եւ վարձուք հասուցմանցն լցեալ դառնայցեմք , ա է որ մեզ ժոյժ ունել կարիցէ . ո է որ զարախութիւն սրտից մերոց ի շափու ունել մարթայցէ : Այսոցիկ որ ի պատերազմն երթալլցեն , ոչ ցառութիւնն շափուի է , եւ ոչ ուրախութիւնն : Համենայն իսկ ցանկութիւնս ուժգինս ձգեալ երթամք : Պարսաւեմք եւ յարգեմք , սղորմիմք եւ ցանուամք որպէս ինչ զինչ իրքն որ առաջի կան աղջեցաւցաննն . մերթ կամիմք ի շնորիկս երթալ եւ յնիվիանան , մերթ զկանայս եւ զորդիս եւ զհայրենի դաւառ մեր յիշեմք : Ապայ այս ամենայն խորհրդոց եւ բանից այնոցիկ որ բնդ միմեանս

իւսովցին, մասն զրաւ առնիցէ, յարժամ հնչեալ նշանակիցէ, միանգաւմոցն յիւրաքանչիւր զունդս բնիժացեալ յօրինիմք, և ցատումն բարկութեանն որ ի խորանին զրգուեցաւ այն ի պլուխս թշնամուցն թափի։ Եցրանիթէ և Փիղոտայ բանիւք շափ միայն էր մեզուցեալ։ Առաստին յայն եկից վասն որոյ պատճապարան իսկ եմք։

Օ բարեկամութենէ որ էր մեր ընդ Փիղոտայ ոչինչ ևմ յուրաստ, և խոստանամ թէ և խնդրեցաք և ազնա առնել մեզ բարեկամ, և յանձնաւազ այն պառւզս ի բարեկամութենէ անամի նորա շահեցաք։ Միթէ ընդ այն ինչ զարմացեալ իցես, թէ զուարմնինի որդի, զայնը՝ զորկամեցաք զի իցէ քեզ պատռւական, զՓիղոտաս որ քան զամնայն բարեկամն քո տառել էր պատռով, պատռեցաք մեք։ Եթէ զնշմարտութիւն կամիս լսել, արքոյ, այսր տագնապի պատճառք զու եռ։ Օ ի ո այլ ոք նա էր, որ կարգեաց թէ որը թագաւորին կամիցին հաճոյ լինել, ոռ Փիղոտաս բնիժացին։ * Առջաւ եւ ի ձեռն նորա յայդ աշտիճան բա-

բեկամութեան քո հասեալ եմք , զի
այնպիսի ոք էր նա առաջի քո , զի
եւ բարեկամութեան նորա ցանկալ
կարեաք , եւ ի որտմառութենել նորա
երկնչել : Ու ապաքէն վասն բանից
քոց ամենէքին երդմնի եղեաք , եւ
առաջնորդէիր բանիցն եւ մեք զինի
կցէաք թէ թշնամիս եւ բարեկամն
զոր գու ունիցիս զնոյն եւ մեք կալ-
ցուք : Արդ այսպէս երդմնի եղեալ
զիւցապաշտութեամբ , հեռանալ ինչ
եւ ուժանալ պարտ էր յայնմանէ զոր
գու նախամեծար քան զամենեսին
տանելիր : Արդ եթէ այս վեստ է ,
ապա սակաւաւորս ունիս ոք առանց
յանցանաց իցեն , մանաւանդ թէ եւ
ոչ զոր : Քանիզի կամենին իմն ամե-
նէքին Փիզուայ բարեկամն լինել ,
բայց ոչ ամենէքին որ կամեցանն ,
կարացին լինել . ապա եթէ յայն-
ցանէ որ իրազէտ չարեաց գործոց
իցեն չընարես զարս բարեկամն , եւ
ոչ ի բարեկամնաց անտի զատանիցես
զայնասիկ որ բարեկամն կամեցանն լի-
նել : Աւ արդ զինչ նշանակ ի մէջ
բերիցի յայտ առնել թէ իրազէտ
իցեմք չարեացն : Արդէս ինձ թուի
այն իսկ՝ զի միով աւուրբ յառաջա-

դպին բնասահմերար եւ առանձինն խօսեցաւ նա ընդ մեղ : Ի Ռ եւ շկարելի զանձն արգարացուցանել թէ կանչեալ սպասարկե կարգէ անուի իմանք : Բայց արդ եթէ որպէս զամենայն առուրու առնեաք արարակը եւ ոյն օր վասն որդյ կատկածն է , սովորութիւնն ջնջեցէ զանցանայն գառափակութիւն :

Բայց երիւարս Անտիփանեայ շտուաք : Եւ միով առուրը յառաջադայն քանի դասյան լինել իրացն Փիդասայ այս անցքը անցին ընդ Անտիփանեա . սա եթէ զմեզ ընդ կառկած անցքը կամի արկանել զի շտուաք այն օր երիւար , ներն զիւր անձն , վասն զի երիւար խնդրեաց շկարե արգարացուցանել : «Քանզի յերկուցանց կողմանց իմն յանցանք Են , եւ այնը որ առ իւր պահեաց , եւ ոյնը որ խնդրեաց , մանաւանդ թէ առաւել անձնեց նա և որ զիւրն շտույ , քանի զայն օր զայլացն իննդրէ : » Կարձեալ առան միոյն երիւար աւնելի , արքայ , եւ ի առասանց անուի զութքաշինեաց Անտիփանեա այնոցիկ որոց զիւրն կորուսեալ էր : Ես համօքն

Երկու երիւար ունեի, իրրեւ զնոսա
և ու կամեցաւ հանել հպարտն էւ
ամբարտաւան, մանաւանդ թէ անի-
րաւ իսկ եւ անօրէն քան զամենայն
մարդիկ, հարկ համարեցայ առ իս
պահել զի մի հետիսու երթացցեմ
ի պատերազմ։ Առ յայնմանէ չեմ
ինչ յուրասա թէ աղատօրէն համ-
արձակ խօսեցայ ընդ ժանտին որոյ
ոյս գործ միայն է ի պատերազմի, զի
զայլոց երիւարս բացիսիցէ այնոցիկ որ
պատերազմելոց իցեն։ Յայն ինն
հասպը զի յուցանիցեմ զիրաւուն
բանից իմոց Ազերանոցի և Անտի-
վանեալյ միանգամայն։

Առ մայր քո գրեաց զմէնց թէ
թշնամի իցեմք քո։ Արանի թէ
իմաստնազոյնս էր հոգացեալ վասն
որդեկին իւրոյ, եւ ոչ թէ ասրտ-
պարտ կարծիս առ յոյժ հոգոցն յա-
ճախեր։ Հիմ ոչ անդէն զպատ-
ճառս երկիւղեն առ նմին յաւել.
ընդէր զառաջնորդ իրացն ոչ եցոց։
Էնինչ գործոց կամ յորոց բանից
մերոց կարծիս առեալ այնովէս կա-
կածանաց թուղթ գրեաց քեզ։
Ազուկ եմ ես, զի թերեւս լու իսկ
եւ առանց վասնովի իցէ լուս լինել

քան եթէ խօսել : Բայց որպէս ինչ
զինչ լինելոց իցեւ, սակայն բաւ իսկ
համարիմք զի պատշաճանառուու-
թիւն իմ չժմաւիցի քեզ հաճոյ քան
եթէ ընծայութիւն դաստիանի
իմոյ : Դիտես իսկ զոր ինչ առելոց
իցեւմ . քանզի յիշես իսկ թէ յոր-
ժամ առարեցեր գու զիս բերել
զորս ի Մակեդանացւոց աշխարհէն ,
տասցեր գու ցիս թէ բակում կան
պատանեւակք հուժեկուք ի տան մօր
քոյ : Պատուիրեցեր գու ինձ մի ընդ
ոք հայել բաց ի քէն , և զոյնոսիկ
որ զինուարելն շկամիցին , ածել առ
քեզ : Օոր եւ վճարեցի իսկ , եւ
ոյնպէս որպէս ինձ չեր օղուտ հանի
զհրաման քո ի դլուխ : Օ գորդի եւ
զշեկատէս եւ զկորդառաս անոի
բերի քեզ , եւ վարիս գործովք քա-
ջութեան նոցա : Խոկ արդ զինչ
քան զոյս անիրաւ կացյէ , զի ես որ
եթէ չեր իմ հնազանդեալ քեզ ,
յիրաւի եւ յարժանի տայի վրեժո ,
ոյժմ մեռանիցիմ վասն զի հնազանդ
եղէ : Օ ի ոչ ինչ ոչի ինչ պատճառք
կան շարախօս զմենջ լինելոյ մօրդ ,
բայց ոյս զի զքո օղուտն նախամե-
ծար քան զբարեկամութիւն կնոջն

արարաք: Ա եց հազար հետեւակաց
Մակեդ սնացւոց եւ Ա հեծեալ բերի,
յորոց մասն մի շեր գալոց զիմ կնի,
եթէ կամեցեալ էի ներեւ այնոցիկ
որ ընդ զինուորութիւն շկամեին:
Ապա զայսօր զհետ զայ, թէ վասն
զի նա վասն այսորիկ ցասուցեալ է
մեղ, ցածուցես դու զնոտ զի մեյր
է նա քո, եւ զի դու ետուր զմեղ ի
ցասումն նորա:

Բ. ՄԿՆՉ գեռ զայն խօսէր
Ամինտաս, դէպ եղեւ զի եկին հա-
սին ի վերայ որք զեղբայրնորս զՊո-
ղեման՝ զորմէ, յառաջադոյն առացաւ,
հառեալ ի վախտեանն կապեալ
առեալ բերեին: Հազիւ հազ թէ
ցածուցին զամբոխն որ թէ շնամու-
թեամբ քարինս բռա իւրում սովո-
րութեան ի նա կամեր արկանել:
Խոկ նորա ոչ ինչ զանդիակալ. Ոչ
վասն իմ ինչ, առէ, ապաշեմ ներեւ,
միայն մի վախտասն իմ վնաս ինչ հա-
մարիցի անմեղական մասց եղբարցն
իմոց: Աշխէ շմարթի անմեղ մասց
նոցա առանց սագտանոց երեւել,
այն իմ մեղ է: Ապա վասն նորին
խոկ առաւելադոյն արդար երեւին,
զի զինէն վասն զի վախտայ, կասկած

Եղեւ : Աշ իրրեւ նու զայտ խօսեցաւ,
յանձն առ ամենայն բազմութիւնն .
Եւ արտասուք յամենեցաւնց վիժել
սկսան , եւ այնպէս յանկարծակի ի
դութ դարձան զի ի նու առաւել
յանկեցն որ առաւելն վեստ գործեալ
էր : Օ ի պատահնեակ էր ի չափ հա-
սեալ յառաջնում ծաղկի տիտղն , որ
յահե անսոի օտարբն ընդ հեծեալսն
որ խո ովեցան ի տանջանացն Փիդո-
տոյ , վախուցեալ էր . իրրեւ թո-
ղեալ էրաւ յուղեկցաց անսոի եւ ի
վարան մասեալ խորհեր եթէ դառ-
նացէ արդեւք յետո եթէ վախու-
ցեալ էրթացէ , որ զհետն պնդեալ
էին , հասին կալան : Առ լալ սկսաւ
եւ զերեսս կոծել , արտմեալ ոչ ընդ
ինքն ինչ , ոյլ ընդ եղբարօն որ վասն
իւր կային ի վասնդի : Աշ ոչ միայն
զժողով բազմութեանն ոյլ եւ
զթագաւորն իսկ գլխովին ի դութ
էր դարձուցեալ , բայց եղբայր նորա
միայն կայր առանց խանդաղաւելոյ ,
եւ ահագին դիմոք երեսայն ընդ նու
հայեցեալ . Յայնժամ , տեւ , անմիտ ,
արտասուել պարս էր , յորժամ
մորակ ի կուշտ երիւարբն առնեիր ,
թողեալ էքեալ զեղբարս քո եւ

և զեալ ուղեկից այնոցիկ որ թողին
եւ գնացին։ Չուստական, յա՞ կամ
ուստի վախչէիր։ Այնպիսի ինչ
գործ գործեցեր, զի որ պատժա-
պարտու եմ զլիոյ՝ զգատախազի բանո
ի կիր արկանիցեմ։ *Ա, խոստվան
լիներ թէ մեզաւ եւ տռաւել յեզ-
րարսն իւր քան, յանձն իւր զլիութին։
Ապա անշնարին արասառոք եւ դո-
շումն բաճախէին, որով զինամ յօ-
ժարու թէ անն ամրոխազմութեանն
յայտ առներ։ Ո՞խարան առ հասա-
րակ բարրառ հնչէր թէ խնայեցես
արանց արդարոց եւ քաջաց։ Եւ
իրեւ եղեւ մուտ աղորմութեանն,
միանդամոյն յատն կացին բարեկամքն
եւ լոլով աղաչել սկսան զիժակա-
սրն։ Խակ թագաւորն իրեւ լուռ-
թիւն լիներ։ Եւ ես, առէ, ինքնին
արձակեմ զլմինուած եւ զեղբար
նորա։ Բայց դուք, ով պատա-
նեակք, լու համարիմ եթէ տռնի-
ցեք մոռացօնս երախտեաց իմոց, քան
եթէ յիշեցեք զտազնապ վաանդի
ձերոյ։ Այնովէս հաւստարմութեամբ
զարձնիք ոյյորէն ի ուր բարեկամու-
թեան իմոյ, որպէս ես ի ձեզ։ Եթէ
իմ չեր յուղեալ եւ ինդըեալ զամ-

բաստանութիւնն որ վասն ձեր էր ,
մարթ էր կասկածել ի բռութենէ
իմին : **Առ բաւագոյն այն է արդա-
րանալ քան կարծեօք և կասկա-
ծանօք շըջել :** **Օ մոտու ածէր թէ**
չիք ոք որ արձակել մարթիցի , բայց
այն որ ասպացէ զատախազութեանն
պատասխանի : **Եւ դու Ամինասս**
թող եղրօր քում : **Եւ այն եղիցի**
նշանակ մասց քոց թէ արդարեւ
միամտութեամբ հաշտեցար ընդ իս:

**Ապա յորժամ արձակեաց զժո-
ղովն , զՊաղիդաման հրամայէր կոշել :**
Եւ նա կարի սիրելի Պարմենիոնի ,
**և առ նմին սովոր էր կալ ի ճակա-
տու : **Ճակէտ և ի խիզճ մասցն**
յուսացեալ եկն յարքունիսն , սա-
**կայն իրրեւ հրաման առ ի մեջ մա-
տուցանել զեղբարսն իւր որ կարի**
**մանուկ էին , և ոչ ծանօթ թագաւ-
որին վասն մատադ տիսցն , ի յու-**
**ոյ անտի ի վարան մոնալ տարա-
կուսեր , զանգիսել և դողալ սկսաւ ,**
և բազում անգամ զայն առաւել
խորհէր , թէ զինչ այն ինչ իցէ որ
վեաս նմա առնել կարիցէ , և ոչ
**եթէ զայն որովք արդարանայն կա-
րիցէ : **Առ ին բերին զնոսա կապարձա-******

կիրքն, որոց պատռելը տուեալ էր, և հրաման տալլր Պաղիդամեայ, որոյ արիւն առ աշխին հասեալ էր՝ մօտագոյնո մերձենալ. Եւ ի բաց հանեալ զամենեսին. Ի վերայ ամենեցուն մեր, առեւ, միանդամայն խորհուրդ շարութեան խորհեցու Պարմենիոն, մանաւանդ յիմ եւ ի քոյ վերայ, եւ բարեկամութեանն պատճուանոք պատրեաց զմեղ: Առդ իմ ի մաի եղեալ է զքեղ սպասաւոր առնել, զի ունիցիս զնա եւ պատժիցես, առս զու որշափ հաւասարիմ համարիմ զքեղ: Աւ մինչ զեռ զայս զործ վճարիցես, եղիցին եղրաբըն քո ի պատանդս: Այլ զնա զու յաշխարհն Մարաց, եւ տար զու առ նախարարս իմ թուղթ զքեալ իմով ձեռամբ: Բայց արագութեան պէտք են, զի քան զարագութիւն համբաւոյ կանխեալ հասանիցես: Կամիմ զի զիշերի հասանիցես զու անդր, եւ ի վաղիւ անդր որ ինչ զքեալ իցէ հան ի զլուխ: Աւ առ Պարմենիոն եւս տարցիս թուղթս, մի յինէն, եւ մեւս եւս զքեալ յանուն Փիղուսայ: Կան մատանուոյ նորա առ իս կոյ: Աթէ հաւասարցէ հայր նորա թէ

յորդոց անոտի խորմէ զրոշմեալ է, յորժամ զքեղ եւս անօանիցէ, ոչ յիմկըէ երկնչիցի այնուհետեւ։

Պաղիգամաս իրրեւ ապրեցաւ յայնպիսի կառկածանայ, մասպիւ- բազ պյնս քան որչափ ինչ ի նմանէ զահանջեր, վճարել խռատանայր ։ Եւ գտեալ զովութիւն ի թագաւոր- չին եւ քաջալերեւալ պարզեւացն խռատմամբը, զհանգերձնն ի բաց նկեալ զոր զզեցեալ էր, եւ աղա- ւեր արաբացի ։ Եւ տուան նմա- ռազեկիցը արք երկու արաբացիք, որց կանայք եւ մանկունք կոյին ի զատանգս առ թագաւորին, իրրեւ հապանս հաւասաց ։ Եւ երթեալ ուղարք ընդ անուպատ անդիս եւս վասն երաշտութեանն, յեւ մետա- սան տուր եկին հասին յո դեմ եզեալ էին ։ Եւ մինչ չեւ պատմեալ էր զարուստ նորա, միւսանգամ առ Պաղիգամաս հանգերձ մակեդոնա- ցի, եւ եկին եհատ ի խորանն Աղէան- գրի ի չորրորդում պահու գիշերի, եւ Աղէանգրոս եր հազարապետ ար- քաւնի ։ Ապա տուեալ զթուզմէն խորհեցան տուաւոտու երթեալ ի մու- սին առ Պարմենիսն ։ Կանզի եւ

այլոց եւս բերեալ էր թուղթի ի թազաւորեւ անտի : Այս իբրեւ կամկին դալ առ Պարմենիոն, զբոյց ետուն Պարմենիոնեաց թէ Պաղիգամաս և կեալ է : “Աս զուարձանայր յանձն իւր թէ բարեկամ նորա եկեալ էր, եւ ցանկայր եւս զիտել թէ զինչ զործ զործիցէ թազաւորն, քանզի բազում ժամանակս չէր առեալ նորա զիր ի թազաւորեն, եւ հրամայեր խնդրել զՊաղիգամաս : Խջանակը աշխարհին այնորիկ վայրո ինչ մեծամեծո եւ զեղեցիկո ունին մասապատուկ անտառազք . եւ այն էր մանաւանդ ուրախութիւն եւ բերկրութիւն թազաւորացն եւ նախարարացն : Օգնայր Պարմենիոն յանտառին ի մէջ զօրավարացն, որոց հրաման տուեալ էր ի թղթի անդ թազաւորին, զի սպանցեն : Այս սահմանեալ էր նոցա ժամ իրացն վճարելոյ յորժամ Պարմենիոն բզթուղթն տուեալ ի Պաղիգամայ սկիզբն առնիցէ ընթեռնուլ : Գայր Պաղիգամաս ի հեռաստանէ, իբրեւ եաւս զնա Պարմենիոն, ընթացա զիրկո արկանել զնուվաւ, եւ երեսըն զնշանակ ուրախութեանն ցուցա-

նեին, եւ ուրախ լինելին ընդ մի-
մեանս . եւ պազիգամաս առյու նմա-
ձեռն ի ձեռն զիմտւզմն զրեալ ի
թագաւորէն : Պարմենիանի քակեալ
զկազս թզմոյն հարցանելը թէ զի՞նչ
թագաւորն զործիցէ : “Ես առյու
պատասխանի թէ ի թզմոյ այսի
իմասցիս : Խրբեւ ընթերցաւ Պար-
մենիան . Պատրաստէ, առէ, թա-
գաւորն արշաւան ասպատակի ի վե-
րայ Արաքսախացւոցն : Ամի՞ քաջ է,
առէ, եւ առանց զագարելոյ : Բայց
ոյժմ ժամ է խնայել եւ զբնողալ ի
կեանս իւր յետ այնչափ վասուն
սասնապոյ : Ինիմեռնոցը եւ զմեռ
եւս թուղիմ որ զրեալ էր յանուն
Փիդոսայ ուրախութեամբ որպէս ի
զիմացն մարթ էր ճանաչել : Հայն-
ժամ հար զկազս նորս կղէանզրս
սրազ, ապա հար զպարանոց նորս .
եւ այլքն սկսան խցուանել յորժամ
անշունչ եւս անկեալ զներ :

Խոկ զբնակիրքն որ առաջի ան-
տառին կային, իրբեւ զազանու-
թիւնն իմացան, եւ զպատճառն
չդիմակին, պնդեալ ի բանակն հա-
սանեին եւ խռախտեամբ զրոյց
տուեալ զզօրսն զբգուէին : “Եղաւ

վառեալք միանգամայն խուռանքն-
թաց տահասրակ յանասան դի-
մին, յորում վայրի սպանութիւնն
զործեալ էր, և բարրառեալ առեին
ոյսպէս, թէ Պաղիդամա և այլք
որ նմին յանցանաց հազարդքն իցեն
տային ի ձեռս, ապա թէ ոչ զորմզ
որ զանասառիս է կործանեսցուք,
և ամենեցուն ձեր արեամբ և
ապաժուժաւ արասցուք պատարադ
քաւութեան զօրավարի մերում։
Աղեանդրոս զդիմաւորս ի զօրակա-
նայն հրամայեր ի ներքս թողուլ,
և բնթեանոյր զթուզիթ թագաւո-
րին որ տա զօրսն զբեալ էր, յորում
կայր նենզութիւնն զոր խորհեցաւ
Պարմենիոն ի վերայ թագաւորին,
և աղաջել թագաւորին զի պաշտ-
պանեսցեն նորա նմա։ Ապա իրրեւ
յայտնի եղեն կամք թագաւորին,
թէպէտ և զայրացումն ոչ, սա-
կայն խռովութիւնն հանգարակեցաւ։
Բագումք ելին մի ըստ միոջէ ի բաց
և մնացին սակաւաւորք, որք աղա-
ջեին զոնէ թողուլ զդին նորա թա-
զել։ Չառին զայն յանձն բազում
ժամն, քանզի երկնչեր կայեանդրոս
թէ զուցէ յասուցէ զթագաւորին։

Ազա իրեւ պնդեալ աղաւելին ,
զմուաւ ած թէ զպաւմառու խոռո-
վաւթեանն պարս է ի միջոյ ի բաց
բառնալ , զկառափն ի բաց կարեալ ,
թոյլ տայր զդին թաղել : Խոկ
զլուխն առաքեցաւ թագաւորին :

Այս էր վախճանն Պարմենիոնեայ ,
որ ոյր երեւելի էր ի պատերազմի
եւ ի խազազութեան : Բազում ինչ
նա զործ զործեաց աջաղութեամբ
առանց թագաւորին , խոկ թագաւո-
րին առանց նորա եւ ոչ ինչ : Ճա-
ճեաց նա զմիաս բախտաւոր թա-
գաւորի , որ եւ զամենայն բատ շափոյ
բախտի իւրոյ խնդրեր : Աւթանա-
սնամեայ էր եւ զերիտասարդ զօրա-
վարի եւ բազում անդամ զխառնա-
դանձ զօրականի խոկ զործ վճարեր .
իմաստուն խորհրդով , հզօր ձեռամբ ,
սիրելի իշխանաց , եւ հաճոյ ամրախի
զօրայն : Մարթի ինն տարակուաւեալ
երկմանել թէ արգեւք ոյս ամենայն
արկ զնաւ ի թագաւորութեանն ցան-
կութիւն , եթէ ընդ ոյնովիսի կառ-
կածանգը միայն արկ զնաւ . քանզի
եւ խոկզրանն խոկ յորժամ առաւելին
մարթէր յայտնի լինել իրացն , երկ-
ըսյութիւն եղեւ , թէ արգարեւ ճրշ-

մարիտ խօսեցաւ Փիդոսաս յորժամ
ի վերջին տանջանացն ի պարաւու-
թիւն մատնեցաւ, զի եւ արդիւնք
իրացն չկարէին զբանան առնել
հաւատարիմս, եթէ սուս բանիւք
կամեցաւ զբաւ տանել առնջանացն :

Խորհեցաւ Աղեքոսանգրսոս զայնո-
սիկ որոց համարձակ արանջեալ էր
զմահուանեն Պարմենիոնի, բաժա-
նել յամենապյն զնողէ եւ զատուցա-
նել ի զունդ մի, եւ տայր նոցա
զօրավար զՊետենիդաս, եւ էր նա
ընտանեցեալ յոյժ երբեմն ընդ
Պարմենիոնեայ : Եւ զրեթէ նորին
խկ էին որը եւ յառաջնոմէ թշնա-
մութեամբ էին ընդ թաղաւորին :
Վանզի իրբեւ զւափի իմն կամեցաւ
առնուլ զզօրականացն մնաց, պա-
տուէր եւ թէ որ թուղթմա ի Սակե-
դանիս առ իւրեանց ընտանիս կա-
միցին զրել, նոցա տայցեն զորս
նիքն առարիցէ զի տարցին հաւա-
տարմութեամբ : Խւրաքանչիւր ոք
զրեալ էր միամուութեամբ առ ազ-
գականս իւր զոր ինչ եւ կամեր-
կիսոց ծանր թուէր զինուորութիւնն,
եւ բազմաց ոչ ինչ առազաւկ : Այս-
պէս ի բուռն անկանեին թուղթը

եւ այնոցիկ որ շնորհակալն լինելին
եւ որք արանջենն։ Արաց տաղակա-
ցեալ զաշխառսութենէ գրով արր-
տունչ լեռալ էին, հրամայեր նոցա
գունդ լինել եւ բացագոյն յայլոց
զօրաց երթալ թշնամանաց վասն, եւ
վարել ուժով նոցա ի պատերազմի -
զի զայնպիսի համարձակ բանս կար-
ճիցէ ի գիւրահաւան լունեաց։ Աշ-
թ Հայէս եւ թերեւո ժպրհութեան
էր խորհուրդն, քանզի թշնամանըքն
զկծեալք եւ զայլացեալք էին պա-
տանեակըն առարինիք, բայց որ-
ոկէս եւ այլ եւո գործք թագաւո-
րին, նոյնպէս եւ սա աջողեցաւ։
Աշ ոք յօժուրագոյն եւ պատրաստա-
գոյն ի մարտ պատերազմի առաւել
քան զնոսա զտաւ։ «Քանզի ցան-
կութիւն զիւշնամանսն ի բաց ջնջելոյ
յարդորեր յարւութիւն քաջութեան,
եւ այն զի գործոյ քաջութիւն
շմարթի ի սակաւառուն թագու-
ցեալ մնալ։

Գ. ԽԲՐԵՒ այս պյառէս յօրի-
նեալ կարգեր, Աղեքսանդրի կայու-
ցեալ շահապ ի վերայ Արեաց, հրա-
մայեր յուղի անկանել ի վերայ Արի-
մասպացւոյն, զորս եւ յայնժամ

իսկ վուխտնեալ զանունն կոչէին
Եւերգետու, ի ժամանակէ յօրժամ
ի ցրաց եւ ի շքաւորութենէ կե-
րակրոցն առակուսեալ էր բանակն
Ավերսաի, յարիս եւ պաշարս մա-
տոցին նոցա: * ինդերորդ օր էր
յորմէ հետէ ի գաւառ անդր Հա-
ռեալ էր: Աղդ լինէր նմա թէ Սատի-
րարզանէս որ առ Բևսոս հասուա-
ծեալ էր, միւսանգամ հեծելազօրով
յԱրիս յարձակեցաւ: Ա ասն որոյ
Ո հեծեալք զկարանեաց եւ զերի-
զեաց զհետ երթայինն Արտաւազաւ
եւ Անդրսնիկեաւ հանդերձ եւ վեց
հազարօքն Յունաց: Խնդն զառուրս
վայթսուն կարգէր յօրինէր զազդս
Եւերգետաց, եւ տոյր նոցա պարզէւ
զանձս բազումս վասն ի Ավերս գե-
ղեցիկ հաւատաց նոցա: Յետ ոյնու-
րիկ թողեալ նոցա վերակացաւ զԱմե-
նիդէս որ էր դպիր Պարեհի, եր-
թեալ զԵրարսսիացիս նուաճէր,
որոց աշխարհն երթեալ հասանէ ի
ոլոնաիկոս ծով: Քայինմ վայրի ի
զօրսն որ ընդ Պարսմենիսիւ էր,
հասեալ խառնեցաւ: Եւ էին վեց
հազար Մակեդոնացւոց եւ Մ ազ-
նուականք եւ հինգ հազար Յու-

նաց Երկերիւր հեծելովք հանդերձ .
Եւ ոյն էր ոյժ ամենայն զօրաց թա-
դաւորին : Տուաւ Մենան հաղարա-
պետ Արաքսուխացւոց թաղեալ առ
նմա Պ հաղար հետեւակաց եւ հե-
ծեալս Ո ի պահպանութիւն : Խնդն
թագաւորն Երթեալ մասնէր զօրօքն
յազգ մի որ եւ ոչ սահմանորդացն
ինչ ծանօթ էր, քանզի ոչ ինչ շա-
հավաճառ կամեր առնել առնլով
կամ տարով : Անուանեալ կոչին
Պարապամիսադացիք ազգ մի վայ-
րենի մարդկան, եւ յոյժ իսկ բրաւ-
դոյնք ի մեջ բարբարսացն : Ա ոյ-
րացն խստութիւն եւ զմիսս մարդ-
կանն ի խստութիւն էր զարձուցեալ :
Քանզի մեծ մասն աշխարհին հայի
ընդ ցրտագոյն կողմանս հիւսիսա-
կողմանն . յարեւմտից ի Բակարիա-
ցիս իից են, իսկ հարաւակողմն դաւ-
տան ձզի ի ծովին Հնդիկ : Խուզու
յազիւսոյ ի ներբաւուս ի վեր կազմեն,
եւ քանզի ամուլ եւ անրեր է Երկիր
նիւթոյ, եւ մերկ իսկ ուս լերին,
մինչեւ ցերտարած բարձրութեան
շինուածոցն նույին աղիւսով վարին :
Ամէ կազմածն լոյնազոյն է յասա-
կացն, եւ տակաւ ի վերանալն նեղա-

ցեսալ անձկանայ. ապա ուրեմն ի մի-
մանու Երկուքին կողմանքն եկեալ
յարին իրեւու զիերպարանս նաւայն
կողից : Անդ ծակ թողաւն զի ի
վերուստ անտի լուսաւորութիւնն ի
միջոց տանն ընդունիցին : Արթք եւ
ծառատունկը եթէ տեւեն եւս
ոյնպիսում խստաթեան երկրին,
վեստին : Եւ ձմերայնի ամենեւնն
իսկ թաղեալ թաղչին : Եւ յորժամ
ձիւնն քակիցի եւ սկսանիցի հաղն
երեւել, միւսանգամ զօդ եւ զարեւ
տեսանեն : Այլ ոյնպէս իսկ թան-
ձրացեալ ունին ձիւնարերք զերկիր
յորժամ սեղմեալ պեղիցին ի սա-
ռամանեաց եւ ի հանապազորդ յրադ,
զի եւ ոչ հաւուց անդամ կամ դա-
զանի իրիք նշմարանք հետաց երեւին :
Երբ խաւարին, մանաւանդ թէ
ստուեր իսկ, իրրեւ զգիշեր ունի
զերկիրն, զի հաղիւ հազ թէ որ ինչ
մօտ կողցէ, մարթիցի նշմարել :
Յոյնմ մենութեան յորում շդոյր
ինչ նշանակ մարդկեղէն դարմանոց
կոյին տանց օգնականութեան
զօրքն, եւ որ զինչ վիշտս եւ մար-
թիցի ումեք կրել՝ կրեցին, զւ քաւո-
րութիւն, զցուրտ եւ զվաստակս եւ

զայտահասութիւն : Օքազմաց
ողիս քաղեր անընդել ցուրտ ձիւ-
նաբերացն . զբազմաց սաս խորշա-
տեր . եւ բազմաց մանաւանդ աշացն
վասակար լիներ : Քանզի աշխա-
տեալք եւ վասակեալք անդէն ի
սառամանիսն նուազեալ անկեալ
տարածանէին . եւ իբրեւ դադարէին
ի շարժերց անտի, այնչափ պնդեր
ստանկութիւն ցրտոյն զի շկարեին
միւսանգամ յառնել : Այս որ
թմբեալքն եին զարթուցեալ լինեին
ի զինուորակցաց իւրեանց, եւ ոչ
այլ ինչ զարման դոյր իրացն բացց
ստիզել խազալ յառաջ : Հայնժամ
զրդաւեալ ջերմութեան կենդանու-
թեանն, զօրութիւն ինչ յանդամն
դառնոյր : Խոկ որք ի խուզո խու-
ժագուժ բարբարսաց կարացին
մանել, վաղվազակի արծարծեին :
Բայց այնպիսի մեզ եւ մառախուզ
եր, զի զշինուածն ոչ ինչ այլ ինչ
ցուցաներ բայց ծուխն յոլովեալ :
Խոկ նոցա քանզի շեր տեսեալ ոյր
պանզուխա ի սահմանս իւրեանց,
իբրեւ տեսին վառեալս, յանկար-
ծակի յահէ անտի ոզիքն քաղեին,
եւ որ ինչ ի խուզոն կայր՝ տևեալ

բերեին եւ աղացէին խնայել կենաց նոցա։ Խռագաւորն շրջեր հետիւստ զրանակաւն, դամանոս որ անեկալ զնեին ի վեր կանգներ, եւ զամանա որք գժուարաւն զային զհետ յինքն իսկ յեցուցաներ։ Անըթե երթեալ հասաներ տուաջի բանակին եւ մերթ ի միջոց բանակին եւ երբեմն ի վեր- ջին կողմն եւ այնպէս բազմապատիկ աշխատ լիներ։ Ապա եկին հասին ի շնու անզիս. եւ արծարծեալ առաս ոսմկօք զօրացն, եւ որք չկարացին հասանել զհետ, հասին ի բանակ անդր։

Անափ խաղացին գնացին զօրքն ի լեռան կաւկասոս եւ ուս լերինն այ- նորիկ բաժանեէ զաշխարհն Ասիացւոց երկայնեալ գագաթ ամբն։ աստի ծովն որ ընդ Ախղիկիաւ է եւ անտի ծովն կառպից եւ Երասին զետ եւ այլ եւս անսապստ անզիք Ակիւթացւոց աշխարհին։ Այս Տաւրոս որ երկրորդ լեռան է մեծաթեամբ, խառնի ընդ կաւկաս, եւ ամբարձեալ ի Գամբրաց աշխարհն անցանէ ընդ Ախղիկիա եւ երթ այ խառնի ի լերինս Հայաստան աշխարհին։ Այսպէս ընդ միմեանս կարգեալ առջեալ խառնին սարք լե-

բանցն եւ զրեթէ ոնտի խազուն
ամենայն գեաք Ասիացւոց աշխարհին
կեռք ի ծավե կարմիր եւ կեռք ի ծավե
կասպից Եւ ոմանք ի Վրկանից եւ ի
Ալանդիկոս ծով : Օչ թժնեւառան
օր անց զօրն ընդ կաւկաս : Վարս-
ժայաք լերինն շուրջանակի Ժ վատ-
ան եւ շարս վառանոս ի բարձրու-
թիւն, յորում տան հինք թէ
պամեթեւո կապեալ կայ : Եւ ի
լեռնոտին ընտրեցաւ տեղի շինուա-
ծոյ քաղաքի : Ուսոյ եւ թագաւորն
ԺԲ Հազարաց ծերոց Մակեդոնա-
ցւոցն Եւ զօրացն օր այնուհետեւ
անպիտան էին նմա ի նոր քաղա-
քին նստել : Եւ զատ եւս Աղեքոտն-
դրիս անուռանեալ կոչեցին բնակիչք
քաղաքին :

Դ. ԽՍԿ թեսաս զահի Հորեալ
յարագոթենէն Աղեքոտնզրի, զոհո
րսա օրինացն մատուցանելը զիցն
զաւառականաց, և որովէս բարք
իսկ են արանցն այնոցիկ ընդ բարե-
կամացն եւ ընդ զօրավարաց զօրացն
ի Հացի անդ զազատերազմն խոր-
հաւրդ խորհեր : Առքա ծանրացեալք
անտապական սկսան զանձանց զրու-
թիւն մեծացուցանել, և մերթ

զայնդղնութիւն թշնամկացն ան-
գոսնել եւ մերժ զատկաւորու-
թիւնն : Պանաւանդ թեսսս ամ-
բարտաւաներ բանիք եւ հպարտա-
ցեալ էր ընդ թագաւորութիւնն
զոր չարեզըն ստացաւ , շամշեալ
խօսել սկսաներ եւ առեր թէ առ-
վատութեանն Դարեհի յաճախեաց
անուանի լինել թշնամին : Օի ընդ
առաջ դնաց նմա , առէ , յանձուել
կիրճո կիզիկեցւոց աշխարհին , յոր-
ժամ ձեռնհան էր յետո զալ եւ
ածել զնոսա առ շզգուշանալոյ՝ ի
տեղիս անկոխս ընութեանն դրիւ-
այնչափ գետք եւ վատկք տռաջի
կային եւ այնչափ դարբանք լերանց ,
յորս ի բաւան անկաներ թշնամին
եւ փախշել իսկ չկարէր , թսդ թէ
ընդգեմդառնալ : Խճճ այսպես հաճոյ
թուի , առէ , ի Սոգդիացիսն դառ-
նալ , եւ դԱքսս գետ իբրև պարիսպ
ամրութեան առաջի թշնամկացն
արկանել , մինչեւ գայցեն հաստի-
ցեն հարաւաս թիկունք օգնականու-
թեան յազգաց սահմանարդաց :
Գալոց են , առէ , քորասմխացիք եւ
Դահնք եւ Սակք եւ Հողիկք , եւ
որք բնակեալ են անդր քան զՏա-

նայիս գետ Ակիւթ ացիբն, յորոց շիք
որ որ այնպէս խոնարհ իցէ զի, չկա-
րիցէ հաւասար լինել ուս նորու-
դիւոյ զօրացն Մակեղմնացւոց :
Վիրաբն զաշիւն բարձեալ աղա-
զակէին արրեալք, թէ այս խոր-
հուրդ միայն քաջէ եւ փրկութեան
պատճառք . եւ թեսոսսառաւել եւս
հրամանն առյօ զգինին պաշտել, զի
կամեր իմն ի վերաց անզանոյն պար-
աել զԱզեքանդրոս :

Ես ի հային կորարէս մար յազգէ,
եւ երեւելի եւ հոյակապ առաւել
անուամբ մոգութեան արուեստին
եւ ոչ զիսութեամբ, թէ միայն
արդարեւ արաւեստ իցէ եւ ոչ խո-
զալիկ մարդոյ յամբարհաւաճութիւն
հասելոյ, բայց զգաստ եր եւ առա-
քինի : Աս նախ խօսեցաւ թէ զի-
տեմ զի լու է առն ծառայի հնա-
գանդել քան զիւր խորհուրդն ըն-
ծոյեցուցանել, քանզի նորա որ
հնագանդինն զնոյն կրեն զոր ողլքն
ամենեքին, իսկ ողլք խրամն առն,
վիշտ վասնդի է անձանց նոցա :
Խոկ թեսոսս զրամեակն զոր ի ձեռին
առներ առյօ ձեռն, ի ձեռն զոր իրրեւ
առ կորարէս . Եւ վասն սարին իսկ

այսորիկ, առեւ, մարթի զմարդկան
բնութիւնն շար եւ ձախաղ անու անել
զի բժի ազոյնք ինն են ամենեքին
յայն որ ինչ անձանց է, եւ որազոյնք
յայն որ ոյլոյն։ Պղպարեալ են խոր-
հուրդը այնոցիկ որ անձանց զանձանց
խրատ տան։ Ախոց ահն եւ երկեւզն
արդել լինի եւ կիսոց ցանեկոթիւնն
եւ երբեմն գութ ինչ եւ ուր ի
բնե յայն զոր իւրն հնարիւք զմր-
տու ածեալ իցէ. քանզի շլինին
զքէն ամբարտաւանութեան կար-
ծիք։ Օ փորձ առեալ զիտես թէ
խրավանչիւր զայն ինչ զոր իւր իմա-
ցեալ իցէ կամ մի միայն համարի
կամ քան զամենայն ազնուազոյն։
Խեն մեծ բարձեալ կրես ի գլուխ
քո զպատիւ թագաւորաց։ Այս
շափաւորն պարմանաւ ոյնմ պարտ է
ժոյժ ունել կամ այլքէն ի քեզ
յանձն քո կործանեսցի. ընդ որ շկա-
միմ իսկ։ Խորհրդեան եւ ոչ եթէ
ուժ զնութեան են պէտք։ Ապա
զնորիմը ածեալ յաւելցը զայն զոր
տա հասարակ ի մեջ բակարիացւոցն
ի կիք արկանեն թէ շուն երկշուա-
սասակազոյն ունայ եւ ոչ թէ առ-
նաւ, եւ թէ գետք խորաշուրը տռանց

Հնշելոյ խաղան : Օպյո առևնայն
առզեցի զի յուցից թէ որովհափ ինչ
իմաստութիւն իցէ ի մէջ բարբարո-
սացն : Առ ի վարանո եւ ի տարա-
կուսանս առներ զբեշեացն ակնկա-
լութիւն : Ապա մերկանայր եւ զիսր-
հուրդն իւր որ օգուտն էր քեռուեայ
բոյց ոչ ինչ հաճոյ : Խ գաւթի աստ,
ասէ , արքունեաց քոց , եկեալ
հասեալ կայ թեթեւագնաց թա-
գաւորն : Առ շարժեացէ վաղ զբա-
նակ իւր մինչ չեւ քո շարժեալ
զսեղանդ : Այժմիկ ի Տանայեայ
կոչես զօրս , եւ զինուց եւ զարդուց
զգեստն ընդդէմ գնես : Միթէ ընդ
որ գու վախչելոց իցես , չկարիցէ
զալ զշետ թշնամին : Քեզ եւ նմա
հասարակաց ճանապարհ է , եւ ա-
ռաւել զդուշագոյն այնմ որ յաղթի-
ղէ : Խռեպէտ եւ քաջ եւ թեթեւա-
գնաց զերկեւղն համարիցիս , սակայն
յոյն եւս երազագոյն է : Արդ
ընդէր շաճապարես բարեկամել ընդ
դարագունի քան զքեզ եւ շտառ
զանձն քո . զինչ օրինակ եւ իրքն
երանիցն ի զլուխ , լաւ լիցի քեզ
թէ անձնատուր լինիցիս , քան եթէ
և զիցն թշնամի : (Օտարին թագաւու-

որութիւն է թագաւորութիւն զոր
ունիս եւ վասն այնորիկ դիւրագոյն է,
քեզ թաղումն Յաւերեւո ապա սկսա-
նիցիս արդարութեամբ թաղաւոր
լինել, յօրժամ ինչն կացուցե-
զքեզ թագաւոր, որ եւ տալ կարօղ
է քեզ զթագաւորութիւնդ եւ հա-
նել: Այդ քեզ խորհուրդ հաւատա-
րիմ է, իսկ եթէ յամիցես կատարել,
ապա աւելորդ իմն լինիցի: Խրիւար
աղնիւ եւ ի ստուերէ իսկ դաւազանի
ընթանայ ուղղորդ. իսկ որ յոյն եւ
ծոյլ իցէ եւ խթանաւ շգրզուի: Իսկ
Բեսսաս որ ի բնէ իսկ վայրենի էր եւ
անտապական եւս վայրենագոյն, այն-
պէս դայրացեալ բարբոքեցաւ զի հա-
զիւ հազ թէ ի բարեկամաց անտի
արդելեալ խափանէր զի մի սպանցէ
զնա, զի եւ զգաշըյնն ի պատենիցն
մերկացեալ էր: Ա աղեաց ել ի
հացէ անտի շամշեալ: Մինչ գեռ
նորա զալմուան էին կորարես պրո-
ծեալ անկանէր առ Ազեքանդրս:

Խըթնհազար վառեալ ի Բակ-
տրիացւոց աւնէր Բեսսաս, որը զա-
ռաջինն կարծէին թէ վասն օդոցն
դժնգակաւթեան ի Հնդիկս երթարոց
ևն Ամկեդոնացիքն, եւ հնազան-

զեալ զհրամայեալան վճարեին . իսկ
իրրեւ ազգ եղեւ թէ Ազեքսամեղրոս
հասեալ է , յիւրաքանչիւր գեղս
սփռեին եւ զբեսսս լքեալ թո-
ղուին : * Աա ծառայիցն զնդիւ որոց
հաւատարիմ մնացեալ էր , անցեալ
ընդ Աքսոս գետ , եւ զնաւական
հրձիգ արարեալ օրովք անցեայն էր
զի մի ի կիր արկանիցէ զնոսին թրշ-
նամին , ի Սոգդիացւոց նոր զունդ
բովանդակէր :

Ի՞նդ կաւկաս անցեալ էր Ազեք-
սամեղրի , որովէս կանխագոյնն առա-
ցաւ , ոյլ առ չքաւորութեան ցո-
րենոյ զրեթէ հասեալ անկան ի նե-
ղութիւն սովոյ : * իւթովն ի կնճր-
թանէ մզերոյ իրրեւ իւզով գյօգան
սծանէին : Ի՞սոյց մի մի սափոր հիւ-
թոյն ոյնորիկ էր երկերիւր քառա-
սուն գահեկանաց , եւ մեզու՝ երկք-
արեւր իննսուն գահեկանաց , եւ
անօթ մի զինուոյ երկերիւր գահե-
կանաց . իսկ ցորեան գտանէր եւ ոչ
մի կամ թէ սակաւ յոյժ : Օ ի գետ-
նափորս իմն ունին բարբարոսքն զոր
կոշնն Աիրաս , եւ ոյնպէս ճարտա-
րութեամբ զտեզիսն թագուցանեն ,
զի ոչ ոյլ ոք ձեռնհաս է զտանել

բայց այն որ փորեացն . ի գետնա-
փորսն անդ միթերեալ կային ամ-
բարքն : Առ ի չպայէ ամբարոց ձկամբը
գետոցն եւ բանջարօք զքաղցն զօրքն
հարկանելին : Խրբեւ եւ այն կերակուր
պակասեաց , զզ բաստան եւս որովք
զբեռինս բարձեալ աւանելին հրաման
տոին կոտորել , եւ մասքք նոցա
ձկեալ յերկարելին զկետնան խրեանց
մինչեւ եկին հասին ի բակարիացին :

Բազմապատիկ եւ ազգի ազգի
ինն է երկիրն բակարիացւոց : Ի
միում վայրի ծառատունելք բազմա-
բերք եւ մրգարերք են , եւ այդեռ-
ատնք հասուցանեն պատող ամոքա-
ցեալ . եւ բազմում աղբերակունք
ուռոգանեն զերկիրն պարարտ . իսկ
ուր կակուղ տեղիրն են , արկանեն ի
նոսա ցորեան եւ արմախ , եւ այլ
եւս տեղիք են յարօտա հօտից եւ
անգւոց : Յետ այնորիկ զմեծ մասն
երկրին ամուլ եւ անծին աւազքն
ունին . եւ ցամաքեալ զաւառն երաշ-
տութեամբ ոչ մարգոյ եւ ոչ ար-
մակաց մասուցիչ լինի : Իսկ յորժամ
հոգմք ի պանախիկա ծավէ շնչիցեն ,
զիսիմն եւ զաւազն որ ի գաշտա-
կան , միանողամայն յարուցեալ տա-

Նին : Եւ ուր կան կուտեալ շեղջաւ-
շեղջ, ի հեռաստանէ զմեծամեծ բնշ
ըլլոց կերպարանս երեւեցուցանեն,
և ամենայն հետք առաջին ճա-
նապարհացն խաղաղեալ կորնչին :
Ա ասն այնորիկ որ անցանեննն բնդ
դաշտան՝ ըստ օրինակի նաւորդացն
գիշերի զատեզան նշմարեն, և ըստ
նոցա գնացիցն զմանապարհան գնան,
և գրեթէ եւս պայծառազոյն է
ստուեր գիշերոյ քան զլոյսն : Եւ
զցերեկ առանց ճանապարհ զնալոյ
է աշխարհն, քանզի և ոչ հետա-
բնդ որ երթալլցեն, զտանեն, և
վայրին աստեզացն միզով և մա-
ռափազով ծածկի : Ա Եթէ բժ-
րոնիցէ զոք հոգմեն որ ի ծավլ անտի
ելանէ, ծածկէ զնա բնդ առազովն :
Բայց ուր կակզազոյն է երկիրն,
անդ մարդ շատ եւ երիւար բազում
ծնանի : Ա ասն որոյ էին բակարիա-
ցիքն հազար հեծեալք : Եւ բակ-
արիք իսկ, զլուխ քազարաց աշխար-
հին այնորիկ, կայ բնդ յերամբն պա-
րապամիսնաւ : Բակարոս զետ ան-
ցանէ առ պարսպորն : Ի սմանէ
անուն կոչեցաւ քաղաքին և աշ-
խարհին :

Մինչ զեռ անդէն բանակ հա-
րեալ նստէր թագաւորն, յուր լինէր
ի Յունաց աշխարհէն թէ պեղոպ-
նացիք եւ Պականացիք ապատամքե-
ցին: «Քանզի շեւ էին ի պարտու-
թիւն մասնեալ, յորժամ ելին ելին
պատմել զոկիզըն խռովութեանն:»
Ազդ լինի նմա մեռ եւս երկեւդ ի
մոռոյ թէ Ակիւթացիք որ յայնկոյս
Տանոյիս զետոյ բնակեն, զան թի-
կունքը օգնականութեան լինել բեռ-
սեայ: Ի նմին ժամանակին եկեալ
պատմենն որ ինչ յազդի անդ Արեացն
Կարանոս եւ Երիզիս զործեցին: Ա-
նզեն խառնուրդը ճակատուց Մակե-
դանոցւոց բնոց Արիս: Աստիբարզա-
նէս որ Հաստամծամ ամ փախացեալ էր,
ստամիկան կոյր բարբարոսացն, սա-
խրեւ ետեսթէ զանդագոյն Հար-
կանի պատերազմն, եւ Հաւառար են
երկորին կողմանըն զօրութեամբ,
ձի արկեալ յառաջին զունդ անդը
Հաստանէր, եւ զատզաւարան ի բաց
Հանեալ, եւ արգելեալ զայնոսիկ որ
զնետոն արձակեին, մասուցեալ զորք
ի մլջ կոչէր թէ կամիցի որ միայն
ընդ միայն կուռ ել, եւ ես առեւ, կա-
լոյց մերկ դդլու իւմ ի պատերազմի:

Ու ինչ համբեր երիդիսս որ եր ծեռ
բացեալ հասակաւ, բայց ոչ ինչ ի
վայր քան զմի ոք ի պատահեեկաց
Տօռացն եւ մարմնոյն քուջութեամբ
եւ ուժով : Առ հանեալ զատզաւարան
ի զիմոյ իւրմէ եւ զալիսն ցուցեալ .
Եկն օր, առէ, և հաս ժամ զի կամ
յազմութեամբ կոմ մեծ արանոց
մահուամբ յայտ արարեալ ցուցից
թէ որպիսի բարեկամն եւ զօրականս
Աղեքանդրս ունիցի : Եւ ոչ ինչ
աւելի յաճախեալ խօսել երիւարաւն
ի թշնամի անդր հասոնէր : Գոգ-
ցես իրբեւ պատուէր իմն առեալ
այնպէս երկրքին ճակառքն զգենան
կարձեցին : Ա ազգազակի, յետո, յետո
շոգան եւ մինչոց անջրապեառութեան
ի միջի թողոցին, միս եղեալ ի կա-
տարած յազմութեանն եւ պար-
ութեանն ոչ երկուցն միայն այլ
եւ անձանց իսկ, քանզի զոյլոյն
վառնուգի զհետ կամեին երժմալ : Եախ
խուժագուման զնիղակն ի մերոց ար-
ձակէր, իսկ Երիդիսս առկաւիկ ինչ
խոնարհեալ զզլուխ իւր՝ ապրէր, եւ
մարակ ի կուշտ արարեալ երիւարին,
ի փող անդր բարբարոսին զտէզն
վարէր եւ ընդ վիզմն թափանցանց

երեւեցուցաներ։ Անկեալ կործանեալ յերիւարէ անտի, կռուեր իմն բնդդէմ տակաւին։ Ասլ նորա հանեալ զաւգն ի վիրէ անտի միւսանգամ ի բերանե վարեր։ Խոկ Աստիւրարզանեն ըուռն հարեալ ձեռաքն օդնական եւս լիներ հարուածոյթունամեռյն զի վազագոյն եւս սատակիցի։ Խոկ բարբարոսքն իրրեւ կորուսին զզօրավար իւրեանց, զարոյ ի հարկեն զհետ երթեալ էին եւ ոչ կամաւ, զմատաւ ածեալ մի բատմոջէ զերս քաջութեանցն Աղեքսանդրի, զզէնան Երիգեայ տային ձեռն ի ձեռն։ Ինդ ոյս ամենայն առաւելապես ուրախ լիներ թագաւորն, բայց զԱպարացւոցն կայր ի կասկածի, սակայն քաջալերութեամբ համբեր նա ապստամբութեան նոյցա եւ առեր թէ մինչ շեւ զիսացեալ նոյցա թէ ի սահմանս Հնդկաց աշխարհին հասեալ էմ, զիսորհուրդո մասց իւրեանց շիշխուցին մերկանալ։ Խնդն զհետ մուեալ թեսուեայ զզօրսնե խազացուցեալ տանէր. բնդ առաջ լիներ նման Երիգիս բերեալ զզլուխ բարբարոսին, զեզիցիկ աւար պատերազմին։

Ե. ԱՅՆՈՒՀԵՑԵԼ ԹԱՂԵԱԼ Աք-
տաւազոյ զաշխարհն Բակտրիացւոյ,
զկահ եւ զկազմած անդէն թաղոյր
պահապահոքն հանգերձ: Խնքն մը-
խեալ երթայր թեթեւ դնդաւ ի
տեղիս անապատո Սոգդիացւոյն.
Եւ զիշերայն առևալ զզօրոն տանէր:
Խոկ ջուրցն չքաւորութիւն, որպէս
կանիւագոյն ասացաւ, յառաջ քան
զբազելոյն ցանկութիւն, յուստհա-
տութեամբ դիւաի ջուրցն զծարաւն
վառէր: Ինդ չորեքարեւը վառաւնս
անցեալ դնացին, եւ ոչ զտաւ առ-
կաւ մի ինչ ջուր: Խոկ ջերմ տապ
արեգականն զաւազն ջեռուցեալ
բորբոքէր. եւ յորժամ աւազն տա-
պանայր իրրեւ ստեպ հրդեհաւ այն-
պէս վառեալ ամենայն առչորէր: Ապա
մէդ եւ մասախուզ ի սասամիկ տապոյ
երկրին ժողովեայ՝ զլոյս արեգականն
ծածկէին. եւ ոչ այլ ինչ տեսիլ
կերպարանաց եր դաշտացն, բայց
յաղթ եւ համատարած ծովաւ: ։
Առաւել դիւրին երեւէր զիշերի ճա-
նապարհ առնել. քանդիս ի ցողոյ
անափ եւ յաստուաբն ցրաոյ դիւ-
րին մարմինքն: Առև. յորժամ բնդ
ծագել լուսոյն սասամիանայ տապ

ջերմութեան, եւ երաշտութիւնն զամենայն տամուկ խոնաւութիւնը բնութեանն ցամաքեցւցանէ, այս բեալ տուրբին ամենեւին բերանքը եւ աղիք։ Ա ասն այնորիկ նախ ողիքն վհատել սկսան եւ ապա նուազեին մարմինք նոցա։ Աշ. կայն եւ խաղայն տաղառուկ թուելը։ Ասկաւք տուեալ տեղեկութիւն յայնցանէ որ տեղեակ աշխարհին էին, յառաջադրյն ջուր պատրաստեին հրամանաւ։ Այնցածոյց սակաւիկ մի զժարաւոյն տագնապ։ Ապա իբրեւ սաստկացաւ տապ խորշակին, միւսանգամ բորբոքաւ ծարաւոյն ցանկութիւն։ Այդ որ ինչ զինի կամ ձեթ ի տեղութեան զամանելը զայն բմակեին. եւ այնչափ քաղցր բմկելին թուելը զի շածեին ամենեւին զմռաւ թէ եւ յետ այնորիկ եւս ծարաւիցեն։ Աշ. յետ այնորիկ ծանրացեալք ի բազում բմկելոյ անտի զղենան շկարեին տանել եւ ոչ զնալ զանապարհն. եւ տուել երանելի իմն թուեին որոց պակասեաց ջուր. քանզի որք յանշափս արբին ստիպեին փոխել եւ հանել ի դուրս։ Իբրեւ տարակուսեալ կայր թազաւորն ընդ նե-

զութիւն վշտացն, գոյին պատեհն
զնովաւ բարեկամի՛ նորա և ազաւեին
զի և զանձն յիշեցէ. միայն քա-
ջութիւն մնաց քոց դարման է,
ասեն, զօրացն նուազելոց. և ան-
դէն զային հասանեին, որ յառա-
չագոյնն երթեալ էին դտանել անզի
բանակաց, և երկուք ի նոցանէ բնդ
տառջպատահէին, որ տանեին ակովք
ջուր, զի իւրեանց որդւոց, զորո դի-
տէին թէ ի զնդի անդ Են, և ծա-
րաւեալ նեղին, տայեն բմազել: Առ-
քա իրբեւ պատահեցան ի թագաւ-
որ անդը, մի ոճն յերկուց անտի
քակեալ զաիկն, զամանն զոր բնդ
իւր տաներ, ինոյր և կարկառեալ
տայր թագաւորին: Առ առ, և
հարցեալ թէ որոց զջուրն տանիցին,
իմացաւ թէ որդւոց իւրեանց: Ապա
զրաժակն տայր անդրէն լի, որպէս
մատուցաւ. Չառնում, առ, յանձն
թէ միայն բմազիցամ, և ոչ զայն
սակաւ. Ջուր ամենեցուն կարեմ բա-
ժանել: Կառք երթալիք տուք որ-
դւոց ձերոց, զի վասն նոցա խոկ
բերէք:

Ապա զայր հասաներ յՈքսս
գետ դրեթէ յառաջնում երեկորին:

Բայց մեծ մասն զօրացն չկարացին
հասանել զհետ նորս . վասն այնու-
րիկ խարոյիկ հրամայեր ի բարձութե-
րին լուցանել . զի որք գժուարաւն
զհետ գոյին , զիսասցեն թէ չեն
հետի ի բանակե անտի : Խոկ այնու-
րիկ որ առաջինքն ենք ի գնդին
հրամայեր վաղ առնուլ կերակուր
եւ բմպել եւ կազզուրել եւ ապա
մմանց ըսուլ տիկիս եւ ոմանց զինչ եւ
որ աման ջրոյ եւ երթալ յօդնա-
կանութիւն իւրոցն : Բայց որք ան-
շափն արրին , արդելեալ շնչոյն՝ սա-
տակեցան . եւ ասաւելազդյն թիւ
համարոյ սոցա եր քան զոր ի պա-
տերազմի ուրեք կորոյս : Աշ բնիքն
տակաւին ազուցեալ զզբահմն եւ ոչ
տուեալ կերակուր կամ բմպելի , բնդ
որ զօրքն գոյին կայր արձանացեալ .
եւ մինչ չեւ անցեալ գնդին , բնիքն
ոչ զնուց ի զարման մարմնոցն . եւ
զցոյզն ամենայն անցուցաներ մեծա-
հոգովք եւ հանուպազորդ աքնու-
թեամբք : Աշ ոչ ի վաղիւ անդր
զուարձացաւ ուրախութեամբ , զի
նաւս շուներ եւ կամուրջ չեր մարթ
կանդնել , քանզի երկիրն որ զզե-
տովն եր , մերկ եր , եւ մանաւանդ

առաջձ չպայր ի նմա : Ասյառհետեւ
այնպիսի թուշ խորհուրդ խորհեր, զար
հարկ իրացն առյօն նմա յիշել : Բա-
ժամաներ առյօն տիկիս բազումն լցեալ
յարդիւ : Ացիւալ նոտեալ ի նոսա
անցանելին ընդ գետն, և որք նախն
անցեալ էին, ի ճամբարի էին, մինչ
զեռ և այլքն անցանելին : Ասյազէս
ի վեց առուր անց զարն ամենայն
յայնկայս գետացն : Մինչ զեռ ի մար
եղեալ էր երթալ բմբանել զբեսս,
ազգ լիներ նմա որ ինչ ի Ասդդիա-
ցոց աշխարհին զործ էր : Ազիտա-
մենէս առաւելագոյն քանի զամենայն
բարեկամնն մեծ արոյ պատուեալ էր ի
թեռուայց : Ասիլ խորամանելու թեանն
չէ մարթ ամենեւին ցածնուլ յե-
րախաւեացն յաճախութենէ, ոսկայն
ոչ այնպէս ինչ ատելի յայնժամ իրըն
թաւէին, քանզի ոչ մի ինչ անար-
ժանութեան ումեք թուէր հասու-
ցանել շարիս ի թեսս, որ զիւր իսկ
զմթագաւոր սպան : Աստազաստ ի
վերայ ծածկեալ էր զործոյն՝ սո-
նուլ զգրէմն Դարձէհի. այլ նա ոչ
զգործ շարութեանն թեռուայց, այլ
զբախուն ատեայր : Ա առն այնորիկ
իրընը ազգ եղեւ նմա թէ Ազեքսան-

զրսա անց ընդ Աքասս զետ, զԴաւասիեռնէս և զկատենէս, զօրս Հաւատարիմն Համարէր Բեսս, ի բանիառնէր։ Ապքամատղիւրագոյնս քան որչափ արտշէինն, հասանեին առ նա . և առեալ ութ երիտասարդս հուժկուս, այսպիսի ինչ նենազութիւն նիւթեցին։ Ապիտամննէս ել զնաց առ Բեսս, և առեալ զնամեկուսի. Գիտացի, առէ, թէ Դաւասիեռնէս և կատենէս քեզ զարան դործեն, զի խորհին կենդանուցին առալ զքեզ Ազեքսանդրի . և և կալոյ կապեցի զնոսա։ Խոկ Բեսս զարմացեալ ընդ Երախտիսն որպէս կարծէր, շնորհակալ լինէր, և ցանկացեալ վաղագոյն զպատիժ պատուհասին ի վերայ հասուցանել, Հրամայէր զնոսա առ բնիքն բերել։ Առքա ինքնակամ ձեռօք կապելովք ձղձղէին ի խորհրդակցաց խորհրդացին . հայեցեալ ի նոսա Բեսս խոժուաղէմ Երեսօք, յուն եկաց, և կամէր ձեռն միսել ի նոսա։ Խոկ նոցա զիեղծաւորելն ի բաց եղեալ պատեցան զնափատ . և մինչ զեռնա զուր ընդզէմ ոզորէր, կայան սպրկեցին և զիսոյրն արքունի հանին

և դիմույթ նորա , եւ զձորձան պատառ-
անցին , զոր աղուցեալ էր ի հան-
գերձից անտի սպանելոյ թաղաւո-
րին : Աս խոսասպան լիներ եւ առեր
թէ զիբն հասին առնուլ զվրէժ
զործոյ սպանութեան իմոյ . եւ զնո-
վամբ ածեալ յաւելոյք , թէ ոչ ինչ
անիրաւ զործէք դարձէի , զի այն-
պէս զվրէժ նորա առնուք , բայց
գուք ձեռնատու եւ օդնական լինիք
Աղեքսանդրի , զի նորա յազմու-
թեանն միշտ զօրաւիզն էր եւ թրշ-
նամին : Բայց այն չէ յայտ թէ
զվրէժ ինչ կամեր արգեւք առնուլ
զբեռեայ ամբոխն , եթէ ոչ սանալ
որ կազեցինն առենին թէ հրամանաւ
Աղեքսանդրի առնեմք , եւ այնուզէս
զարարանեալսն եւ զարարակուսեալսն
չէին երկեցուցեալ : Եւ հանեալ
զնա յերիւար , տարան տալ Աղե-
քսանդրի : Ծայնեմ մամանակի թա-
զաւորն ընտիր ընտիր զօրացն իբրեւ
Զ ոց տայլը երկու երկու տազանդ
հեծելոցն , իսկ հետեւակացն երիս
հազար զենարաց . եւ հրաման տայլը
երթալ յաշխարհն իւրեանց եւ ծնա-
նել զաւակ : Խակ այլոցն զոհու-
թիւնս յաճախեր , զի խոսանացին

ճգնել եւ ի մնացեալ մարտո պատերազմացն։ Ա նմին ժամանեալի եւ զիշտոս ածելին։ Եցկին հասին ի փոքր քաղաքիկ մի, եւ քաղաքին բնակիչք Բրանքիդացիք էին։ Երբեմն ի Միջեւոյ եկեալ հրամանաւ Քուերքսի յորժամ զառնպր նա ի Յաւնաց աշխարհն, անցեալ եկեալ էին, եւ դադարեալ ի նմին տեղո՞ջ, քանզի զմեշեանն որ անուանեալ կոչեր Դիդիմեան, բանադատեալ էին վասն Քուերքսեայ Ռայց բարբն նոցա հայրենիք չեւ էին ջրնշեալ, այլ Երկիլեզուեան իմն էին, զի առ սակաւ սակաւ լրնատանոյ անտի յօնարիկու փոփախեին։ Աստիշեան ուրախութեամբ եւ խընդութեամբ զիմագաւորն ընդունեին, զքաղաքն եւ զանձին տային միանդամացն։ Խակ նա հրաման տայր Միջեւացւոյն որ նմայն զինուորեալ էին, զալ ժողովել առ իւր։ Ռայց Միջեւացիքն հին իմն ոխութիւն քինու իւր միթերեալ պահէին, վասն այնորիկ նոցա կամացն առեւր, յանձնն՝ առնել բնոդ Բրանքիդացիս զինչ ինքեանք կամիցին, կամ զապիրասութեանն

զիրեմն խնդրել, կամ զսկիզբն ծագ-
մանն յիշել: Եւ իրեւ պեսպէս և ։
ազգի ազգի կարծիք ի միջի լինելին,
նու զանձն յայտ առներ խորհել զինչ
լու և բարի իցեւ: Ի վաղիւ անդը
ոյնոցիկ որ բնդ առաջ գոյցին նորա՝
ընդ իւր հրամայեր ի թրանցիդու
զալ: Եւ իրեւ եկին հասին ի քա-
զար անգր, ինքն թելթեւ զնդա-
ընդ զուռն ի ներքո մասներ: Իսկ
զուռնին ամենոյն հրաման առնոյր
պատել զպարտազօք քաղաքին, և ի
տար նշանին զքաղաքն քակել քան-
գել, զգարան թելքառեան մասրե-
տուացն եւ զնսաս զլիսովին միան-
զամայն սուր ի վերայ եղեալ կոտո-
րել: Ազա անզէնք տապաստ ան-
կանեին, զի ոչ հազորդութեամբ
լեզուի, և ոչ ազաշանօք կամ պա-
զատանօք կամ բարեխանօք մարդել: Եպա
զի զքաղաքին կարծ անեսցեն, զհե-
մանն պարտապայն ի յատակաց խոր-
խորէին, զի և ոչ հետք անզամ
քաղաքին կողյցեն: Օ անտառու և ու
եւ զմոցըիս մեջենականու ոչ կոտորեն
միայն ոչը և արմատազի խլեն, զի
ամենեւին առեր և անապատ և ։

անբեր երկիրն լինիցի, հանեալ կրտքեալ եւ զարմատան : Առևէ այս ամենային ի նոսին խոկ յառաջնորդու մասնութեանն հասանեն, արդար վրէժինդրութիւն իրըն թաւէին եւ ոչ անազորանութիւն . բայց այժմ բղյանցանս նախնեացն յետինքն տուժեցան, որոց զՄիզեատու խոկ չէր տեսեալ, նմին իրի եւ Քսերքոի շերթին մասանել :

Անահի խաղացեալ հասաների Տանայիս զետ : **Ա**նդր հասուցանեին եւ զբեսաս, ոչ միայն կապեալ կրծկեալ, այլ եւ մերկացեալ յամենային ձորձոյ մարմնոցյ : **Ա**պիտամենէս բուռն հարեալ ունէր զնա, արկեալ շրջթայ ի վոր, եւ ոչ միայն Մակեդոնացւոցն, այլ եւ խուժազուժ բարբորսացն հաճոյ եր տեսիլն : **Հ**այինժամ խօսէր Ապիտամենէս եւ ասէ . Ասի զվրէժ քո եւ զԴարեհի, զթագաւորաց իմոց, կապայ ածի զտիրասպանդ, եւ կապեցի զնա ձերբակալ, զոր օրինակ նա կապեաց զԴարեհ : **Բ**այցէ այսուհետեւ Դարեհ զալս իւր ի տեսիլ իրացս այսոցիկ : **Ե**թիւ ի սանգարամետաց որ չէրն այնց տանջանաց արժանի, այլ

սցամ միսիթարութեան արժանաւոր : Հարգեալ զովէր Աղեքանդրս զԱպիտամենէս , եւ զարձեալ ի բեսսաս կոյս . Որո՞յ , առէ , զազանի կատաղութիւն անկառ ի խելո քո , զի զմազաւորն քո զբարերար եւ զերախտաւոր նախ կալար կապեցէր , եւ ապա մտարերեցէր սպանանել : Բայց զայնը աիրասպան նենդութեան զվարձան սուտ անուամբ թագաւորութեանդ . հասուցէր : Իսկ նա յայնմ վայրի , քանզի ոչ իշխեաց զգործ սպանութեանն յանձնել թօթափել . Յայն սակա , առէ , զանուն թագաւորի յանձն առի , զի զազգն իմ քեզ տալ մարթայցեմ . զի եթէ ես շառնուի , պյլ ոք սննելոց էր զմազաւորութիւնդ : Իսկ Աղեքանդրս հրամայէր Ոքամթրեայ եղբօր Դարեհի զոր բնդ անձնապահն ուներ , մօտագոյնս մերձնալ , եւ զբեսոս տալ նմա , զի ի խաշ հանեալ եւ զունչս եւ զականջո հատեալ , նետիւք հարցեն զնոտ բարբառը , եւ զմարմինն պահեացեն , զի եւ հաւք անգամ ոչ մերձնոցին ի նա : Ոքամթրեա խոսանայր զամենայն ինքն հոգալ . իսկ զհաւան

արդելուլ՝ կատենես առէ, եւ ոչ այլ
ոք բուական է, զի զճարասար արու-
եստէ նորա կամեր յայտ առնել.
քանզի այնպէս առանց վրիպելոյ
զօր ինչ կամեր հարկաներ, զի եւ
հառ եւս արկաներ ի բուռն։ Օյ
թէպէտ եւ ոչ ինչ այնպէս զարմա-
նալի բոտ աղեղնաւորութեան արու-
եստին իրըն թռւելին, բայց չքնազ
զարմանալիք տեսողացն երեւելին,
եւ լիներ այն պատիւ պարծանաց
կատենեայ։ Ապա պարզէք երա-
նելին այնոցիկ, որ զիեսոս ածին։
Իսոյց յամեցին ոպատիժք նորա, զի
ի նմին տեղւո՞յ, յորում զՊարեհ
սպան, սատակիցի։

Զ. Ի ՆՄԻՆ ժամանակի Ամեկ-
դանացիքն որ ելեալ էին խառն զը-
տանել ճարակ, հարան ի բարբա-
րոսց անտի, որ ինին ի մօսաւոր
լերանցն, եւ բաղմազոյնք ի նոցանե-
ձերակալ եղեն քան զապանեալսն,
եւ բարբարոսքն առաջի արկեալ
զգերին, միւսանգամի լեռնն զառ-
նային։ Լշ. Էին ի հաղարք աւազա-
կաց, որ կոռւելին պարսիք եւ աղե-
զամք։ Աինչ զես պաշարեր զնոսու
թազաւորն, մասսացեալ ի մարս

պատերազմի ի մէջ նոհատակացն ,
Հարաւ նետիւ , որ ի սրունան միւնալ
թող զծայրն ի ներքս : Մակեդանա-
ցիքն արամեալք եւ ապշեալք ածէին
զնա ի բանակ անդր . բոյց եւ խռով-
քըն իմացան թէ ի բաց գնաց նա ի
ճակատուէն . բանդի ի բարձրաւան-
գակ լեռնէ անափ զընաւ նշմարէին :
Խ վազիւ անդր արձակեցին հրեշ-
տակա առ թագաւոր անդր , և նա
հրամայէր վազվազակի ի ներքս մու-
ծանել , և զպատասանն քակեալ
թաքացանէր իմն զմեծութիւն վի-
րին , և զարունան բարբարոսացն ցու-
ցանէր : Եսքա իբրև հրաման առ ին
նստել , Աչ ինչ բնոհնատ , առեն , ի
Մակեդոնցւոց եւ մեք արամեցոք ,
իբրև զիտացոք թէ զու վլրու-
տուեր . եւ եթէ զտանիցեմք զայն
որ եհարն , տացուք զնա քեզ ի
ձեռու : Օի բնդ զիսն զոռալ , մե-
հենաղերծ ամպարշտելոց միայն է :
Առ մեք , ասեն , տամք զազգն մեք
քեզ հաստանէլ զաշինս ի միջի ,
զի ի քաջութեննէ քումէ ի պար-
տութիւն մասնեցոք : Տայր հաւատ
թագաւորն . և առեալ այսրէն բղ-
դերին նուանձէր զազգն : Անափ

շուեալ խաղայր բարձեալ զինուորական պատգարակաւ, վասն որոյ հակառակութիւնն իմն ի միջի լիներ հեծելոցն եւ հետեւակացն, թէ ոյք տանիցին։ «Քանզի բնդ հեծելոցն սովոր էր թագաւորն մասնել ի ճակատ, իւրեւանց իմն զայն հեծեալքն համարեն։ իսկ հետեւակալքն նոցին հակառակ՝ քանզի նորս սովոր էին զվիրաւոր զինուորակիցն բարձեալ տանել, արանջեն թէ հանեն ի մէնց զսպան մեր յայիժամ մանաւանդ յորժամ հասեալ իցէ զթագաւորն բառնուլ եւ տանել։ Խակ թագաւորն իրրեւ ետես թէ այնպէս զուպարած ի միջի կայ երկոցունց կողմանցն, եւ զժուարին է նմա բնորել եւ ծանր բնդունել զրկելոցն զնուրութիւնն, հրաման ասյր մերթ սացա եւ մերթ նոցա բարձեալ կրել։

Ենաի յետ չորից աւուրց եկեալ հասաներ ի Մարտիանդ քաղաք պարիսպը քաղաքին էին շուրջանակի և վասան, եւ էր զմիջնարերդաւն այլ որմ պասեալ։ Տմազեալ անդէն պահապան, զարուարձանեայ գեղսն աւար հարեալ քանզեալ հանձիգ առներ։

Յետ այնորինկ Արիացւոցն Ակիւ-
թացւոց հրեշտակը ի վերսոյ հասա-
նէին, որ ազատաւթեամբ է. ինը, յորմ
հետեւ վախճանեալ էր Ափերսի. և ։
այժմ գային մասնել բնդ հնազան-
գութեամբ։ Արքա արգարք և ։ իրաւ-
ացիք քան զամենայն բարբարաս
կարծեին. ի զնուոց ժուժեկալէին և ի ժ-
շպիելը ոք զնուա. չափաւոր և ։ հա-
սարակախառն զաղասութիւն պա-
հեալ՝ զանարդան հաւասարս իշխա-
նացն կացուցանէին։ Խոսէր բնդ սո-
սա թագաւորն սիրով մարդասիրու-
թեամբ, և առ այն Ակիւթացին, որ
յեւրապացւոց աշխարհին բնակեն,
զՊենիդաս զուն յիւրաց բարեկամաց
անտի արձակեր, զի երթեալ պա-
տուիրեացէ սոցա մի քառ Տանայիս
զեւ աշխարհին անցանել առանց
հրամանի թագաւորին։ Արաման
ասոյր և ։ նմին առն, զի գիտեացէ զզիր
վայրացն, և լրտեսեացէ և զայն և առ
Ակիւթացին որ ի վերոյ քան զԲառ-
փորսս բնակեն։ Ինարեալ էր նորա
աեզի շինուածոյ բազարին ի վերոյ
քան զեզերս Տանայեայ, զի արգե-
լեալ վակիցէ և զայնոսիկ զօրնուա-
մեալ էր և զորս ի մասի եղեալ էր

յետ այնորիկ երթալ եւ հնագան-
գել։ Բայց յամեցոյց զնա ի խոր-
հրագոց իւրոց Ասդդիացւոց ապրո-
տամբութիւնն որ պատմեցաւ նման,
զի եւ քակարիացիք ի նոյն միարա-
նեցին։ Եւ էին միանգամայն ի հա-
զարք հեծելազօր զօրաց։ Եւ ոյլք
եւս բազումք զհնաւ նոցա սննիեալ
Երթային։ Աղեքաննդրոս զվարիառ-
մաննեցաւ, հրամայեր յառաջ կոչել,
ոյսպէս ածեալ զմաւու թէ նոքա
կարեննուաճել զնոսա, որ զիակու-
թիւնն զործ էին։ Առ սորա քան-
զի ինքեանք իսկ առաջնորդք ապրո-
տամբութեանն էին, վասն որոյ հրա-
ման առնոյին Երթեալ ցածուցանել,
հանեն համբաւ, թէ յոյն սակա
կոչին ամենայն հեծեալք քակարիա-
ցւոյն ի թաղաւորէ անտի, զի սպան-
ցին. Եւ թէ ինքեանք շառնուն յանձն
զայնազիաի հրաման ի դլուխ հանել, զի
մի գործ անօրէն եւ առանց քաւու-
թեան ի ժողովուրդ անդր իւրեանց
զործիցն։ Աւ ոչ, առնն, կարեմք
հանգուրթել առնել խստութեան
Աղեքաննդրի առաւել քան տիրո-
սպան նենզութեանն բեսեայ, այն-

ողէս զայնաստիկ՝ որ ինքնակամն խոկ յաւդեալ եւ գրգռեալ էին, դիւրաւ պատժոցն ահիւ առաւել եւս ի զենս զրդեցին:

Խրբեւ զգաստ լինէր Աղեքսանդրոս զապատամբելոյ վասխատէիցն եկելոց հատուած առ նա, հրամացյէր Արատերեայ զեկուրոպոզիս յարգել արկեալ պաշտրել. ինքն զայլ քաղաք աշխարհին ի բուռն առնոյր, եւ տայլ նշան թէ ամենեքին որ հասեալ ի շափ արաթեան իցեն կաստրեսցին, խոկ այլին ամենայն առ աւար եւ ապուռ յաղթողացն լինէր. քակեալ քանդէր քաղաքն զի ընդ նա հայեցեալ եւ այլոցն՝ կարձեսցին: Անմակենացիք, ազգ հզօր, ի մոխ եզին ոչ միայն պատռով ժոյժ պաշտմանն աւնել, այլ եւ ի զգուշութեան եւս զանձինս կացուցանել: Խոկ թազաւորն Շահեծեալս առաջի արձակէր երթալ յածուցանել զհեստեալ յամառութիւննոցա եւ հրամանն եւս տայլ հրեշտակացն յաւցանել զհեզոյթիւնն իւր այնոցիկ որ անձնատորն լինիցին, եւ միանդամոյն ի պարտեալսն զանազ որոյն միասն: Աղքատ ետուն պատռասիսնի

թէ ոչ ի հաւատոց ինչ եւ ոչ ի զօրութենէ թագաւորին թերահաւատ եմք, եւ հրաման ասյին այրուձիոյն ելանել արտաքոյ քան զպարիսապն ապա ասպնջականութեամբ ընդունեին զնոսա . եւ իբրեւ ծանրացան ի կերակրոց անտի եւ ի քուն մատին, ի վերայ անկեալ ի ասրաժամ ժամու գիշերոյն՝ անդէն սատակելին : Աղեքսանդրոս՝ որպէս ի գեղ էր, զայրացաւ գժողմեցաւ, շուրջանակի պատեալ պաշարէր զքաղաքն, զոր չէր մարթ յառաջնում յարձակել անդ առնուլ, քանզի ամուր էր : Ա ասն այնորիկ զՄեղեադրոս եւ զոնրդիկաս յաւելոյր ի պաշարումն անզը, որ զկիւրոպողիս, որպէս յառաջագոյն ասացաւ, պաշարեալ ունեին : Իսյոյ ի մտի եղեալ էր քաղաքին խնայել, վասն զի ի Աիւրոսէ էր շինեալ, քանզի ոչ ընդ այլ ոք յաղղաց անտի առաւել զարմացեալ էր, որչափ ընդ այն թագաւոր եւ ընդ Շամիրամ, զորոց համարէր թէ սպոտն մեծանձնութեամբ եւ մեծապայծառ արութեամբ եւ քաջութեամբ պայծառացան : Ամէլ քաղաքայեացն հետառթիւն զրգուցին

բորբոքյին զցասումնն : Ա ասեայ-
նարիկ զքաղաքն առեալ, հրամայեք
քակել քանդել եւ ի հիմանց խլել:
Ապա՝ քանդի ոչ յանիրաւի ինչ
թշնամի Մեմակենացւոց էր, առ-
մեղեագրոս եւ Պերգիկաս գառ-
նայր: Իսյոց ոչ քաղաք ինչ յայլոց
քաղաքաց եւս հզօրագոյնս ժուժ-
կալ եղեւ պաշարմանն. քանդի քաջը
ի զօրականացն անկան, ինքն թա-
զաւորն հաս ի յետին տաղնազ
վանդի: «Իսանդի հարան վիրացնու-
րա վիմաւ, մինչեւ խաւար եւ մուժ-
կալաւ զաշս նորա, անդեն անկաւ
թաւալեցաւ, եւ ոչ մասց իսկ տեր
էր. եւ զօրքն հեծեին եւ հառա-
շեին իբրեւ այն թէ մեռաւ: Ի ու
նորա ոչ մատնեալ ի պարտութիւն
յայնմ ամենայնէ որ զայլսն զար-
հուրեցուցանիցէ, մինչ չեւ վիրացն
բուժեալ՝ սաստկացուցանէր զպա-
շարումնն, զի եւ յասումն եւ սրամբ-
ութիւն զբնակաւոր երագութիւնն
զրգուեցուցանէին: Արդ հասեալ
զեսնափորս ի ներքոյ պարսպացն՝
բացաւ խրամ անհնարին, ընդ որ ի
ներքս մտեալ, յաղթեալ հրաման
տայր զքաղաքն ի բայց քանդել:

Անտի զՄԵՆԵԴԵմոս Գ. Հաղպարօք
հետեւակաց եւ ոլ հեծելովք ար-
ձակէր ի քաղաքին Մարականդա :
Ապիտամմնէս որ հասուած էր ե-
կեալ յառաջադոյն անտի ի բաց
հանեալ զպահապանս Մակեդոնա-
ցոցն, մասեալ փակէր զանձն ի մեջ
պարապաց քաղաքին, թէպէտ եւ
շմուէր հաճոյ քաղաքացեացնապրո-
տամբութեան խորհուրդն: Բայց ուս-
կայն կարծէին իմն զհետ նորա եր-
թալ, քանզի արգելու չէին ձեռն-
հաս: Յայնմ ժամանակի դարձեալ
դայր Աղեքսանդրս ի Տանային գետ,
եւ որշափ վայրս կայեալ ունէր բա-
նակն, որմ ածեալ պատէր: Աշ. էր
որմ քաղաքին և վատան: Եւ ոյնմ
եւս քաղաքի հրամայէր անուն կոչել
Աղեքսանդրիա: Այնշափ փութա-
նակի գործն վճարեցաւ, զի յես-
եւ իմնեւասան առուրց, յորմէ հետեւ
պարիսպըն կանգնեալ էին, եւ
յորկէր եւս քաղաքին ի գլուխ ելին:
Աշ. էր անհնարին ճիզն գորականացն,
թէ ո նախ զիւր գործ ի գլուխ հա-
նեալ ցուցանիցէ, զի իւրաքանչիւր
անցնիւր գործ բաժանեալ էր: Աշ.
տուան բնակիչք նորոյ քաղաքին ի

զերեացն՝ զորս հան նա յազատութիւն տառեալ միրկանո տերանցն, որոց զաւակըն մինչեւ ցոյժմ յետ այնշափ աճաց ի վերայ անցելոց երեւելի եղեն առ նոսա վասն յիշատակին Ըզեքրոանդրի:

Եւ ԽՍԿ թագաւորն Ակիւթացւոց, որոյ իշխանութիւն էր յայնտամ յայնկօյս Տանայիս զետոյ, զմառածեալ թէ բազարն զոր ի զետեղերին Մակեդոնացիքն շինեցին, լուծ իմն ի վերայ պարանացաց իւրեանց եգու, զիւր զեզրայր կաթասիս անուն, բազում հեծելազոր զօրօք առավել երթալ բակել զբազարն, և հանել վարել ի զետեղերէ անտի ի բաց զզօրս Մակեդոնացւոցն: Տանայիս զբակարիացին ի Ակիւթացւոց՝ զորս Եւրոպէացիս կոչեն, բաժանել: Եւ նոյն սահմանն է ի մեջ Ասիացւոց և Եւրոպացւոց աշխարհին: Առ Ակիւթացւոց ազգն որ ոչ հեռի ի Թորակացւոց աշխարհին բնակեալ է, յարեւելից ի հիւսիսակազմն հասանել, և Ասրմատացւոցն՝ որովէս ոմանք կարծեցին, ոչ եթէ սահմանորդ, այլ մասն է: Եւ բնակե նա ի միւսում

եւս գաւառի դէպ ուղիղ յայնմ վայրէ անդր քան զիստեր գետ, եւ ի վերջին կողմանս Ասիացւոց աշխարհին, ուր Բակորիք են, հասանէ: Բնակեալ նստին եւ ի կողմանս որ մերձաւորագոյն ի հիւսիսի են: Աշ անտի սկիզբն առնեն մայրիքն եւ անտապատք մեծամեծք. եւ միւսանգամ ընդ կողմն որ Հայի ի Տանայիս եւ ի Բակորիս, մարդկեղենն ընակութեան նշմարանք երեւին: “Աախ Աղեքսանդրոս իբրև կամեցաւ տալ մարտ պատերազմի ընդ աղջին ընդ այնմիկ, քանզի չէր յառաջագոյն զպատերազմն պատրաստեալ, եւ տաաջի նորա ձի արկեալ խաղայր թշնամին, եւ մինչ դեռ տակաւին խօթ էր ի վիրաց անտի, եւ մանաւանդ ձայնն նուազեալ վասն սակա կերակրոյն եւ պարանոցին ցաւոց, հրամայէր զբարեկամնն ի խորհուրդ կոչել: Աշրկեցուցանէր զնա ոչ թէ թշնամին՝ ոյլ ժամանակացն անհարթութիւն. քանզի ազստամբեալ էր Բակորիացւոյն, եւ Ակիւթացիքն խլբաւին. եւ ինքն ոչ յերկրի կարեր երթալ, եւ ոչ յերիւար հեծանել, ոչ ուսուցանել եւ ոչ

յորդորել զիւրսն : Պատեալ պաշարեալ յերկոցաւնց կազմանց, զիցն եւս լինէր մեղադիր. արանջէր թէ յուլութեամբ անկեալ գնի, յորոյ երագութենէ ոչ ոք յառաջազոյն կարէր ապրել . եւ թէ իւրըն հազիւթէ կարեն առնուալ յանձն թէ շկեղծաւորի ի խօթութիւն :

Այսպէս որ յետ Գարեհի ի պարտութիւն մասնելոյ զիզձս եւ զհաւագետս ոչ եւս սովոր էր հարցանել, միւսանգամ յընդունայն կարծիս շրջեցաւ ի խաղս մարդկեզէն մտաց . հրաման առյօր Ռժիստանդրի, որում հաւատարիմ իմն կարծիս ցուցանէր, զիտել զելս իրացն զահիւք : Բարձ այս էին բզձիցն զընդերսն առանց թագաւորի զիտել, եւ թէ զինչընդերըն զուշակիցեն, զալ պատմել թագաւորին : Հայնմ ժամանակի թագաւորն, մինչ զեռ յաղիս նախարացն քննելին ելք իրացն անյայտից, հրամայէր բարեկամացն մատազոյն առ իւր մատոցեալ նստել, զի մի, յորժամ բարբառոյն բուռն առնիցէ, զիշերսն որ տակաւին կային, զայրացուցէ : Եշ եկին մտին ի վրան անդր Եփեամին եւ Կրատերոս եւ

Երիդիսս պահապանով հանդերձ :
 Պատերազմ, առև., հասեալ գրաւ-
 եաց զիս, որ առաւելազոյն դիօվող
 է ժաման թշնամուացն քան ժամա-
 խմում : Բայց քան դիմուսութիւն
 յառաջազոյն է հարկն, մանաւանզ
 ի պատերազմի, յորում անօսոր երրեք
 համարձակ է զժամանական ընարել :
 Ապստամբեցին թակարիացիքն զորս
 ի վերայ հասեալ նուածել կամլաք,
 և թէ որշափ զօրութիւն իցէ ի
 մեզ, զայն յօտարացն պատերազմի
 ուսանին : Արդարեւ եթէ թողումբ
 զԱկիւթացիս որ զինուք բնիքնակամ
 եկին ի վերայ մեր, ապա արհամար-
 հեալք և անզոսնեալք դառնամք
 առ այնոսիկ որ ապստամբեցին ի
 մենք . իսկ եթէ ըստ Տանայիս ան-
 ցանիցեմք, և ցուցանիցեմք Ակիւ-
 թացոց սատակմամբն և արեամբն
 թէ ամենայն ուրեք առանց պար-
 տութեան եմք, ո՞ ոք այնուհեան-
 շհնազանդիցի մեզ որ և Եւրոպա-
 ցւոց աշխարհին յազթեցաք : Ախալէ
 որ ոք զսահմանս փառաց մերսց
 վայրոք և անջրապետութեամբ, բնոց
 որ անցանելոց եմք, շափէ : Այ-
 գետ բնոց մեջ անցանէ, բնոց որ եթէ

անցանիցեմք, հասանիցեմք զինու ի
վերայ Եւրոպացւոց աշխարհին։ Առ
քանին այն մեծ իցէ, զե յորժամ
դԱսիս նուաճեալ իցեմք, յայլում
և ու ինն աշխարհի նշան յազմու-
թեան կանգնիցեմք։ Եւ զոր բնու-
թիւն երկայնաձիգ անջրապետու-
թեամբն թուիցի ի միմնանց զա-
տանել, միով յազմութեամբ յան-
կարծ ակի վաղվազակի ի միմեանս և-
կեալ խառնեացի։ Առաջ արդ արեւ-
եթէ սակաւիկ մի ինչ յամիցեմք,
դշեաթիկանց մերոց հասեալ կայցեն
Ակիւթացիքն։ Վիթէ մեք միայն
իցեմք, որ բնոր դետս ի բնոր անցա-
նել կարիցեմք։ Բազում ինչ է,
որ այսօրէն ի մեր վերայ անկեալ
կործանեացի, որով մինչեւ ցայտմ
մք յազմէկաք։ Վանգի այս իսկ
բարք են բախտի, պարտելոյն և ու
ուսուցանել զարուեատ ձարսապու-
թեան մարտի։ Քառաջ քան զա-
կաւ մի ցուցաբը մեք օրինակ ակավ
բառ դետ անցանելոյ։ Եթէ Ակիւ-
թացիքն այնամ շգիտիցեն լինել
նախառող, Բակարիացիք ուսուցեն
զնառաւ։ Բաց յայտմ ամենայնէ, մին-
չեւ ցոյժմ մի զունդ եկն յազգէ

անտի, իսկ ոյլըցն տակաւին ակն կայ։
 Առյապես ի պատերազմէ վախուցեալ,
 պատերազմ՝ պարաբեմք, եւ զմարտ
 պատերազմի զոր կարեմք ի վերայ
 հասուցանել, սահպեսցուք կրել։
 Յօյանի իսկ եւ գուշակաւոր է քա-
 ջութիւն խորհրդոց իմոց։ Իսոյց թէ
 թողուն ինձ Մակեղոնացիքն ըստ
 կամաց մասց իմոց գործել, բնդ ոյն
 կարծեզք եմ։ Քանզի յորմէ հետէ
 վերս առի, ոչ յերիւար հեծայ, եւ
 ոչ զնացի հետիւոս։ Առ եթէ
 կամիք զհետ իմ զալ, կարօղ եւ
 ձեռնշաս եմ, բարեկամք։ Ա է իմ
 ոյժ եւ զօրութիւն բաւական ոյսմ
 ամենայնի ժուժկալ լինել, կամ թէ
 կենաց իսկ իմոց վախճան հաւեալ
 իցէ, զինչ քան զայս աղնուազոյն
 գործ կայցէ. ի զմին իսկ մեռոյց։

Օ այս ամենայն խօսեցաւ տա-
 կաւին բեկեալ բարբառով, մինչ զի
 երբեք երբեք նուազել իսկ, եւ հա-
 զիւ թէ լուելի մօտակացացն լիներ-
 ամենեքին շրջել սկսան զթագաւորն
 ի վաղվաղ խորհրդենէ անտի, մա-
 նաւանդ Երիդիսս որշկարեր վճարել
 ինչ ձոփաւթեամբն, վասն զի պրն-
 դեալ յամառեալ եր նա յառաջին

խորհուրդն, զերկեւ գ պաշտամանցն, որոց շկարեր լինել ժաւել կայ թաղաւորն, կամեր ի միտ արկանել . և առէր, թէ Եւ զիքն գիմագարձ են խորհրդեանեն, և վիշտը մեծամեծք գուշակեալ Են թէ բառ զետ անգր անցանիցն: Վինչ գևս Երիդիսս ի վրան անգր թագաւորին մասներ, ընդ առաջ հասաներ Արիստանդրոս, յայտ առներ թէ չեն բնդերքն աջող . զայտ իմացեալ յրգձէ անտի պատմեր Երիդիսս : Երգել զետ թագաւորն, և ոչ միայն զայրացու ցանմամբ ոյլ և ին եզեւ ամօթով զի Երկեւ զ պաշտամանցն զար թագաւոցեալ եր, և ին յայտ . և զԵրիստանդրոս հրամացներ կոչել: Խրեւ նա Եկն, հայեցաւ ի նա . Աչ, առէ, թագաւոր Եմ, ոյլ դոյզն ոք: Տալ եսու հպաման մասուցանել զոհս, և զինչ զոհիւն գուշակեր հիմ պլում յայտնեցեր բաց յինեն: Երիդիսս զծածուկո իմ եւ զգաղանիս ի քեն ծանեռու: Բազոյ ես պյապես կարծեմ, թէ աշն իսկ նորս թարդման բնդերացն եզեւ: Բազոյ ես քեզ պատմեր առաջ որսի ինչ ինչ բնչ ձեռնեհաս իցեմ, զի եւ

ինձ յայտ առնիցես զինչ յի՞նդ երացն ծանեար, զի մի յուրաստ ինչ կոյցես, որպէս թէ շառացեր զայն զոր առացերն։ “Աս ապշեալ յիմարեալ կոյր, եւ առ աշին առաջնապի եւ բարբառն արգելաւ. ապս ուրեմն առաջնապեալ ի նովն երկիւղէ, զի մի առցէ կալ մնալ սպասել թագաւորին. Զմեծի, առէ, աշխատաթթէան, բայց ոչ անօգուտ եւ զատարկ վաստակոց պատերազմ ի վերայ հասեալ պատմեցի. ոչ արուեստ իմ զիս, այլ խնամքը մասպիւրութէան խռովեցուցանեն։ Օտեկարութիւն առաջնութէան քս աեսանեմ, եւ որշափի ինչ ի քեզ միայն սպասառն է, զիսեմ։ Ասոկածեմ թէ զուցէ շկարիցև լինել բաւական մօտաւոր բախտին քում։ Խոկ թագաւորին հրաման տուեալ համարձակել վասահութէամբ ի յաջողութիւն իւր, անգէն արձակեր։ Օ ի եւ վասն այլ եւս իրաց, առէ, շնորհն ինձ դիք զփառս։ Խրբեւ խորհուրդ իւրչէր ընդ նուստ թէ որպէս ընդ զեան անցանիցեն, ի վերայ հասնելը լրիստանոց բաս, Աչ այլ ուրեմն, առէ, եւս աջապաթթէան քան զայն

շնորհը , առօսի , բայց ամենեւին
ստարս յստաջնոցն - յայնժամ , առէ ,
հոգովք տաղնապեցուցին զիս , իսկ
այժմ ամենեւին իսկ բարձան ի միջոյ :

ԵԱՀ որ ինչ յետ այնորին մի բառ
միոցէ պատմեցաւ թագաւորին , և զծ
էւ խանգարեաց զկարգ յաջազու-
թեան իրաց նորա : **ՕԱՄԵՆԵԳԵՄԱ** ,
որպէս կանխագայն ասացաւ , արձա-
կեալ էր երթալ պաշարել զԱպիտա-
մենեւ զառաջնորդ Բակորիացւոց
ապատամբութեանն : Այս իրբեւ զի-
տաց զհասանել թշնամոյն , զի մի
իցէ թէ ի պարիսպս քաղաքին ար-
գելեալ փակիցի , և մանաւանգ
յուսացեալ թէ մարթի ի բուռն
արկանել զնու ի տեղւոջ բնդ որ
զիտէր թէ զայ , զարանեալ նստէր :
Եւ էր ճանապարհ անուսուախատ
պատեհ առ ի թագուցաներոյ զզա-
րանակալութիւնն , և անողէն զԴա-
հացիս առնէր ի թագստի : Երիւ-
արքն երկուս երկուս վտուալու բար-
ձեալ տանեին , յորոց մին վախանա-
կաւ . յանկարծակի վագեալ իջաներ
և այնովէս զկարգ հեծելազօրաց
մարտին խռովին : Եւ էր կան
հասարակ երագութեան երիւարացն

մարգեանն երազութիւն։ Հրաման
տայլը սոցտ Սպիտամեննէս զիստիոման
պաշարել եւ միանգամայն յաջմէ եւ
յահեկէ, յառաջոյ եւ յետոյ երեւե-
ցուցաննէր զնոսա թշնամեացն։ Խոկ
Աբենեգեմս յամենայն կողմանց ար-
գելեալ վակեալ, թէպէտ եւ ոչ
թուովն զոյգ եւ հաւասար էր, մեծ
ժամն կոյլը նոցա հակառակ. զոշիւն
բարձեալ ազազակէր, թէ շիք ինչ
սյուռհեան հնարս կամ պաճարանս
պաճարել, զի ի վշտագին աեղիս
եկաք անկաք, ոյս միոյն կոյ միսի-
թարութիւն մեծ արոյ մահուն, յար-
ժամ ի սրոյ թշնամեացն անկանի-
ցիմք։ Խնդն յերիւար հարուստ հե-
ծեալ զնոյլը բազում անզամ այն-
պէս երիւարաւն ի զունդս բարբա-
րսացն դիմեալ ուժգնագոյնս, կո-
տորած սասաթիկ ի վերոյ հասուցեալ,
անգէն ցանեալ ցրուեալ վարատէր։
Բայց քանզի ամենեքին զնա միոյն
խնդրէին, բազում վերս յանձն ա-
ռեալ կիսամեռ զշխիսիգէս ոմն ի
բարեկամաց անտի աղաշէր, զի
յերիւար հեծանիցի եւ զնա վախրո-
տեամբ պրծեալ ապրեցուցանիցէ։
Այնչ զես նա զոյն խօսէր, անգէն

ողիքն սպառեցան, և դին անկառ
յերիւարէ անտի ի գետին։ Խոկ
Հիմիսիդէս թէպէտ և ապրել կա-
րող էր, սակայն լու համարեցաւ
մեռանել յետ կորնչերյ առն բարե-
կամի։ Օ միոջէ եւեթ փոյթ ի մատի
կայր, թէ մի առանց վրեժ խնդրե-
լոյ անկանիցի։ *Ամին իրի խթեալ
զերիւարն ի մէջ թշնամեացն, եր-
թոյր միջամուխ, և առւեալ երեւ-
ելի մարտ պատերազմի, սասպառ
անկաներ ի զինուցն և ի սպառու-
զինուցն։ Օ որ իրրեւ անօին որ ի
կատորածէ անտի մնացեալ էին,
զրուր մի որ քան զայլոն բարձրա-
գոյն էր, հասեալ կալան, զորս եւ
Սպիտամենէս արգելեալ պաշտրեաց,
և սովոր կամէր ի բուռն առնուլ։
Անկան ի ճակատուն Բ հազար հե-
տեւակաց և Յ հեծեալք։ Օ ոյր
կատորած թագոյց Ազեքսանդրոս
իմաստութեամիր, մահու սպառնա-
լիս սահմանեալ այնոցիկ, որ ի ճա-
կատուն եկեալ էին, եթէ սպուեին
զինչ իրը գործեալ էին։

Ը. ԱՅI, իրրեւ շկարեր բնդ երկոր
կեղծաւորել, մեկնեցաւ ի վրան իւր,
զոր էր առւեալ խորհրդավ ի վերայ

գետեզերն կանգնել : Անդ առանց
ձինն կը աւ զամենայն խորհուրդու
իւր, և այնպէս զզիշերն ամենայն
արտմութեամբ ձգեալ հանելը, բա-
զում անգամ զվբանափեղիս խորա-
նին խրոյ ի վեր առեալ, հայեր ընդ
խարոյիս թշնամեայն, զի անտի
առնուցու ի միտ, թէ որշափ բազ-
մութիւն մարդկանն իցէ : Խրբե-
առաւօտն մերձենայր, զգեցեալ ըդ-
զրահս խր, ելեալ կայր յանդիման
զօրայն, և էր այն առաջին երեւել
այնպէս յետ վիրացն զոր ի վերջնումն
առ : Այնչափ ակն ածեալ մեծա-
րեին նոքա զիթագաւորն, զի վաղ-
վաղակի զխորհուրդ վշտաց և վատն-
զին, յորմէ գողացեալ էին, յան-
ձանց ի բաց թօթափեցին, առևս ալ-
մօտ զիթագաւորն : Հնծացեալք ու-
րախութեամբ և իշուցեալ խնդու-
թեան արտասուս միանդամայն ող-
ջոյն ասյին նմա, և զպատերազմն
զոր յառաջազոյն չառնուին յանձն,
խնդրէին քաջացեալք : “Եա կայր
պատուիրեր լասախեք զայրուձին և
զզունդն յայնկոյս անցուցանել . իսկ
թէ եթ և ազոյնո վառելոցն հրամայեր
ի վերայ ակաց երթալ ի լիւզ : Աւ-

Հարկի ինչ էր աւելի քան զայտ բանս
խօսել, եւ ոչ թագաւորն կարող էր
վասն հիւանդաննեանն։ Առև այն-
շափ յօժարութեամբ զօրքն զբաստան
կցեցին, զի յերիս աւուրս իրբեւ ԺԲ
հազարք գործեցան։ Իրբեւ զամե-
նայն կազմեցին պատրաստեցին ան-
ցանել, հրեշտակը և ի Ակիւթա-
ցւոց անախ անցեալ երիվարոք ընդ
բանակն ըստ սովորութեան ազդին
այնորիկ, պատուիրէին ասել ցիթա-
գաւորն, թէ կամիսք պատգամն առ-
նա հասուցանել։ Իրբեւ ի ներքս
ի խորան անդր մնւծան, եւ առին
հրաման նստել, սկսան պշուցեալ
հայել յերեսս թագաւորին։ ինձ
թուի թէ վասն զի ի մարմնոյ
յաղթանդամութենէ զքաջաւթիւն
կշռէին, փոքր կերպարանք նորա
ոչ հաւասար ինչ համբաւոյն երեւ-
էին։ Բայց ոչ որպէս այլոց բար-
բարսաց, նոյնպէս եւ Ակիւթա-
ցւոց բիրս եւ թանձր միաք են.
ոմանք, ասեն, ի նոցանէ եւ իմաս-
տութեան խելամուտ են, որչափ
հասու կարիցէ լինել ազդ մի, որ
համակրնդ զէնս եւ ընդ սպառազգէնս
իցէ։ Այսպէս զայն ձեւ ասեն նոցա

առաջի թագաւորին խօսել : Խներեւս օտար ինչ ի մերսց բարուց աստի բանիքն իցե՞ն, որ ազնուագոյն ժամանակաց եւ մտաց զիսկեցաք . այլ թէպէտ եւ արհամարհ նոցա ճառն թուիցի, սակայն մեր հաւատարմութիւնն ոչ . որ ինչ զինչ օրինակ աւանդեալ իցէ, անեղծ եւ անարատ բերցուք ի մէջ : Այդ զմիաջէ ի նոցանեւ զերիցադունեւալ լուաք խօսեալ այսպէտ :

Եթէ կամք այսպէտ էին լեալ գիցն զշափ մարմնոյ քո կշիռ հասարակ ցանկութեան ոգւոյ քո յօրինել, աշխարհս չլիներ բաւական տանել զքեզ . միով ձեռամբ զարեւելու, եւ միւսովն զարեւմուտս շօշափեիր, եւ յետ այսորիկ տակաւին կամեիր զիտել թէ յորում վայրի ճաճանչք այնպիսի մեծի զիցն թագշիցին : “Ես եւ այնպէտ եւս ցանկաս որոց չես հասու : ՅԵւրոպացւոց աշխարհէ զաս յԱսիա, եւ յԱսիացւոց աստիանցանես յԵւրոպն . յետ այսորիկ եթէ զամենայն ազգիսկ մարդկան պարտիցէս, ընդ անտառաց եւ ընդ ձորոց եւ ընդ զետոց եւ ընդ զազմանաց վայրի տայցես մարտ պատերազմի : Խոկ արդ զիարդ,

չգիտիցես զու, թէ ծառք մեծա-
րերձք հարուստ ժամանակս առնեն,
եւ ի միում ժամաւ խլին արմատապիտ:
Ըստիս է որ ընդ միրու նորս հայի,
եւ ի յաղթ մեծութենեն ոչ զան-
գիտէ: **Տես,** զգայշ լեբ. մի, մինչ
ի գաղաթն ջանացյես հասանել,
առավքն իսկ զորոց բուռն հարեալ
իցես, ի վայր հասիցիս: **Եւ** առեւծ
իսկ երբեմն մանր մանր բնչ թռչնոց
կեր եւ ճարակ եղեւ. եւ զերկաթթ
բազում անգամ ժանդ մաշէ: **Ալ**
բնչ զոյ այնպէս հաստատուն, որում
չհասանիցէ վտանգ ի վերոց, եւ ի
տկարէ եւս եւ յանզօրէ: **Օ յի կայ**
մեր եւ քո: **Հուպ երբեք յերկիր**
քո ոչ եղեաք. **Ա** ոք իցես, կամ
ուստի եկեալ իցես, արժան բնշ
իցէ արգեւք այնացիկ որ ի մեծամեծ
մայրին բնակեն, տգիտանալ: **Ալ**
ծառոյ լինել ումեք կարեմք, եւ ոչ
իշխել ցանկանամք: **Օ յի մի անգի-**
տանացյես զազդէն Ակիւթացոց,
հարկիք եղանց եւ արօտ եւ նիզակ
եւ աղեղն եւ տաշտ պարզեւք տու-
եալ են մեզ: **Օ սոսա ի կիր արկեալ**
վարեմք, եւ ընդ բարեկամաց մերոց
եւ ընդզէմ թշնամեց մերոց: **Տամք**

բարեկամաց մերոց զբերս, որ յաշ-
խառութենէ եղանցն ժողովին .
տաշտիւ ընդ բարեկամաց մերոց
զինի զիցն նուիրեմք . իսկ զթշնա-
միս մեր աղեղամք ի հեռասահնէ
եւ նիզակաւ ի մօսոց հարկանեմք :
Այսպէս Ասորւոց թագաւորին, եւ
յետ այնորիկ թագաւորին Պարսից
եւ Մարաց յաղթեցաք, եւ հորդե-
ցաւ մեզ ճանապարհանդր իսկ մին-
չեւ յաշխարհն Եղիպտացւոց : Ամ-
դու որ ձեռն յանձին հարեալ պար-
ծիս թէ վասն զաւազակս հալածերյ
գաս, ամենայն աղջաց յորս հասեր,
զող եռ եւ աւազակ : Օ զիգտո-
տան առեր . զԱսորին գրաւեցեր .
զՊարսից աշխարհն ունիս . Բակ-
տրիացիք ընդ քով ձեռամբ են .
երթեալ ի Հնդիկս հասեր, եւ այժմ
ի խաշինս մեր զժլատ եւ զանյադ
ձեռս քո կարկառուս : Օ ինչ պէտք
քեզ մեծութեան իցեն, զի մեծու-
թիւն տոյ քեզ քաղցնուլ : Դու
միայն զտար զի ի լիութեան ամե-
նայնի եւ ի յաղեցութեան քեզ
սով զործեցեր . զի որշափ շատ ու-
նիցիս, զոյնչափ շատ, զոր շունիսդ
յանկանացցես : Չածես զու զմաւ

թէ որշափ ժամանակս զբակարիզը
զեգերեալ կայցես, մինչ դեռ զնոսա-
նուածեցեր, Սոդդիացիք ի պատե-
րազմզրգուեցան։ **Պատերազմ** ծնա-
նի քեզ ի յաղը ուժենէ քումէ, զի
որշափ եւ մեծ եւ հզօրագոյն քան-
դայլ ոք իցես, սակայն չէ ոք որ
առարազգի տեսան ժոյժ կամոցի
ունել։

Միայն անց դու ընդ Տանայիս,
սպա իմասցիս եւ ի միտ ասցես
թէ որշափ ընդարձակ զաւառքն
իցեն. սակայն զԱկիւթացւոց շհետ
շկարիցես հասանել։ **Մեր** աղքա-
տութիւն թեթեւագոյն եղիցի քան
զդունդս զօրաց քոց որ զայնչափ
անշափ ազգաց զառ եւ զաւար կրէ։
Դարձեալ մինչ դեռ հեռի զմեզ
կարծիցես, ի բանակի քում նշանարի-
ցես։ **Քանզի** նուվին արագութեամբ
զհետ հասանեմք եւ փախչիմք։
Լում թէ Յունաց եւ յառակս եւս
են անապառք Ակիւթացւոցն, այլ
մեք մանաւանդ յաւեր եւ յամայի ի
մարդկանէ տեղիս, քան ի քաղաքս
եւ յազարակս մեծասունս երթամք։
Վ ասն այնորիկ պնդեալ դձեռո քո
այնապէս կալ զբախս քո։ **Լ** պիրծ է

եւ յակամայ շմարթի կայ դրաւեալ :
Օխրատն օգտակար առաւել քաջ
 քան զմօտաւորն առ յապա ժա-
 մանակն յուցանէ . արկ սանձ փա-
 ռաւորութեան քում եւ այնպէս
 գիւրագոյն վարիցես : **Մ**երքն առնն
 թէ առանց սահց է բախտ եւ ձեռս
 եւ թեւս եւեթ աւնի . յորժամ
 զձեռս կարկանիցէ, եւ զժեւան չառյ
 բմբանել : **Բ**այց արդ եթէ դիք ոք
 իցես, երախախիս մարդկան պարախիս
 չնորհնել, եւ ոչ զնոցայն հանել . ապա
 եթէ մարդ իցես, զայն ինչ զոր ինչ
 ես, զմտաւ ած թէ ես իսկ միշտ
 եւ հանապաց : **Վ**նմառութիւն ինն է
 զայն ամենայն լիշնել վասն որոյ մո-
 ռացօնս անձին գործիցես : **Խ**նդ
 որոց շտայցես ճակատս, զնոսս կա-
 րիցես լաւ բարեկամս ունել : **•****Բ**ան-
 զի հզօրագոյն է ի մէջ հաւասարից
 բարեկամութիւն, եւ հաւասարը
 այնոքի երեւին, որ ոչ ինչ փորձ
 փորձեցին զզօրութեան ի միջի իւ-
 րեանց : **•****Վ**աւ զգոյշ լեր, մի բարե-
 կամս քեզ զայնոսիկ, որոց յաղթե-
 ցեր, համարիցիս . ի մէջ տեառն եւ
 ծոռապի բարեկամութիւն շիք . եւ
 ի խազազութեան եւս պատերազմի

իրաւունք պահին : Այս հաւատացյեւ թէ երդմնի լինելով բարեկամութեան զաշինս քեզ Ակիւթացիք կունի, զի երդնուն զհաւատարմութիւննպահնելով : Ասյն զգուշութիւն Յունաց է որ զգաշինուն կաեալու դրամնն, եւ զգինն կարգան . մեք այսպէս գիտեմք թէ կրօնք հաւատը մեր են : Այս ի մարդկանէ շածեն ակն, զիցն խորամնենկեն : Բայց եւ ոչ բարեկամի զորոյ զինամոց կառկածիցես, պէտք են քեզ : Ամով զմեզ եւ Սահացւոց եւ Եւրոպացւոց աշխարհին պահապանու ունիցիս . եւ զԲակարիս, եթէ ոչ ընդ մեջ կարեւցէ Տանայիս, շօշափեմք . յայցնեղոյ Տանայեայ մինչեւ . ի Թրակիա ընտկեմք . ասեն զՄակեդոնիայ տա երի Թրակացւոց աշխարհին լեալ : Օչրտու ած թէ զահմանուրդս երկոցունց իշխանութեանց քոյ, թշնամին եթէ բարեկամս կամիցիս ունել :

Թ. **Օ** Յ.Յ այսպէս զայցն զոյցն օրինակի բանիցն խուժադադումն : Խոկ թագաւորն ապյու նոցտ պատասխանի, թէ վարեցաց բախտիւ իմասվ եւ խորհրդեամբք ձերովք . զի զհետ երթայց բախտի իմոյ յաւացեալ ի

նու, եւ անսացից խորհրդեան խրառա-
տաւայն, զի մի ինչ խառն ի խուռն
եւ յանդղնութեամբ գործիցեմ։
Եշտ արձակեալ զհրեշտական, զզօրսն
ի վերայ պատրաստելոց լաստիցն
հանելը։ Քառաջակողմն անդ զվա-
հանուառան կարգեր եւ ի ծունեկո
հրամայեր կալ, զի զգուշագոյնք
լինիցին ի նետիցն հարուածոց։ Քետ
սոցա որ զաղղի ազդի մենքենայսն
ունենին, կային։ Եւ յաջմէ եւ յա-
հեկէ եւ յառաջոյ սպառազենիք պա-
տեին զնորօք։ Խոկ այլքն որ յետ
մենքենայիցն միախուռան կային վա-
հանափակ, զեկավարին որոյ զբահո
եւս ազուցեալ էր պաշտպանեին։
“Եղին կարգ եւ յայն լաստ պահե-
ցաւ, որ զպյրութին տանելին։ Ի՞աղ-
մագոյնք յետոյ կողմանեւ լաստին
փոկովք զերիւարսն ձգեին ի լիւդ։
Առևլնոցա, զորս տիեզեն կրեին լցեալք
յարգիւ, պաշտպանելին լաստին յա-
ռաջոյ։ “Ա, ախ ինքն թագաւորն ըն-
տիր ընտիր արամիք զիւր լաստն քա-
կեր եւ ի գետեզըն հրամայեր աւզ-
զել։ Անդ Ակիւթացիքն մատուցեալ
զզունդս հեծելազօր զօրսն ի գե-
տեզերի անդ ընդգեմ զառնային,

մինչ զի շկարեին լասաքն ի հող մեր-
ձենալ : Առևլ բայց ի տեսլինէ աստի-
գօրուն որ ի գետեզերին կայր ի պա-
հու, անհնարին եւս երկեւդ ի վե-
րայ նաւարկելոցն հասանելը . զի նու-
ավարքն շկարեին ուղիղ վարել ,
քանզի կողմանակի իմն գետն հո-
ռեալ արգել լինել . եւ զօրացն գե-
ղեւեալ եւ տասամսեալ թէ զուցէ
ի գետ անդր հոսիցին , զնաւորգացն
սպասաւորութիւն խռովին եւ ոչ
նետո անզամ զօրութեամբ կարեին
արձակել . քանզի այնմ իմն նախ
ուշ ունէին , թէ առանց վտանգի
կացցեն , եւ ոչ թէ զթշնամին խո-
ցիցեն : Իւղմապատիկ փրկութեան
պատճառք մենքենայքն եղեն , ո-
րովք ի բազմամյուխ թշնամիս անդր
եւ որ խառն ի խուռն զանձինս ի
ներքս միւէին , նետք տեղային եւ այն
ոչ գատարկս ինչ : Իւրբարոսք եւս
բազում նետս ի վերայ լասաիցն թօ-
թափեցին . եւ ոչ գտաւ վահան որ
շեր բազում նետիք ծակոտեալ :

Խրեւ հուպ յափն լասաքն եղեն ,
միանգամայցն յոան եկաց վահանաւ-
որ ճակատն , եւ ազատացեալ զգե-
զարդունան առանց վրիպելոյ ի լաս-

աիցն արձակեին : Եւ իբրև տեսն
զթշնամիսն զարհութեալս եւ զե-
րիւարան ի վախուստ գարձեալս ,
քաջալերեալ զմիմեանս յորդորելով
ի ցամաք վազեցին : Ակսան պնդել
սասակութեամբ դէետ խռովելոցն :
Հէետ այնորիկ գունդք հեծելոցն
որոց երիւարք սանձաւ եւ թամբա-
էին , զգունդ բարբարոսացն ըեկին :
Հայնմ ժամանակի , այլք որ ի
դնդէ պատերազմնացն պաշտպա-
նեալ լինեին , կաղմեցին պատրաս-
տեցին զանձինս ի մարտ պատերազ-
մի : Խնքն իսկ թագաւորն զպակա-
սութիւն զօրութեան մարմնոյ որ
տակաւին խօժ էր , մասցն հաստա-
տութեամբ ընոյր : Խօժպէտ եւ բար-
բառէր յորդորելով զնոսա , բայց
չկարէր լինել բարբառն լսելի , քան-
դի չեւ էր տակաւին սպի վիրացն
պարանոցի նորա քաջ կցեալ , բայց
թէ կռուէր՝ ամենէքին տեսանեին :
Ա ասն այնորիկ ինքեանք զգօրավա-
րաց զործ վճարէին , զմիմեանս քա-
ջալերեալ , մոռայեալ զկեանս ան-
ձանց իւրեանց , ի թշնամի անդք
սկսան յարձակել : Հայնժամ ոչ
տեսլեան եւ ոչ զինուց եւ ոչ ազա-

զակի թշնամեայն տանել բարբա-
րուպքն կարեին , եւ ամենեցին միան-
գամայն վութացուցեալ զերիւարսն ,
քանզի հեծելազօրաց էր ճակատն ,
խուճապեալ ի վախուստ դառնային :
Խոկ թագաւորն թէպէտ եւ ակար
մարմնոյն լիկանաց շկարեր լինել
ժուժկալ , սակայն ընդ Զ վատանս
պնդեալ երթայր զհետ նոցա : Եւ
իրրեւ նուազեցաւ , իւրոյն տպոր
հրաման , թէ մինչ դեռ աւուր
կազցէ , մայեն զհետ վախսանէիցն .
ինքն պարասանեալ ի զօրութենէ ,
մեկնեցաւ ի բանակն եւ հանդար-
ակաց : Հատեալ անցեալ էին ընդ
առհմանս Ապանդարամեաբն , որ
նշանակեալ կային ի աեղիս աեղիս
քարամբք կարգելովք եւ բարձրա-
բերձ ծառովք , զորոց ընովք բաղե-
զունք պատեալ մանեալ էին : Բայց
որումտութիւն բարկութեանն յա-
ռաջ եւս վարեալ տարաւ զՄակե-
գանացիսն . քանզի զբեթէ զհասա-
բակ զիշերաւ գարձան , զբազումն
կոսորեցին , զբազմազդոյնս ի զերու-
թեան վարեցին , եւ բերին ՌաՊ ե-
րիւարս : Եւ անկան ի Մակեդոնա-
ցոց անտի հեծեալք կ , եւ հե-

տեւակք չ մի, եւ վիրաւորք հա-
զար : Առյա արշաւան առպատակի
համբաւաւ դիալօղ յազթութեանն
զաշխարհն Ասիացւոց, որ մեծաւ
մասամբ յապատամբաւթիւն դրգուեր,
յածոյց : Առանց պարտութեան
զՍկիւթացիս համարէին . եւ իրքեւ
նորա եւս բեկան, խոստանային
այնուհետեւ թէ չիք ազգ, որ Մա-
կեդոնացւոց զինուոց կարիցէ բնդդէմ
դառնալ, վասն այնորիկ Սակք հրեշ-
տակս արձակեցին, զի խոստանայցին
թէ առնէ ազգն զամնայն որ ինչ
հրամայիցի : Առ առաւել բնդ քա-
ջութիւն թագաւորին եին զարմա-
ցեալ, քան բնդ հեզութիւնն ի
վերայ Աերւթացւոյն պարտելոց .
քանզի զգերին ձրի առանց զնոց
փրկանաց այսրէն արձակեաց, զի
յայտ արասցէ թէ բնդ ազգացն
այնոցիկ որ զաղանազոյն քան զա-
մնայն ազգու էին, ոչ վասն որտմբ-
տութեան կոիւ էր նորա այլ վասն
քաջութեան : Առդ բնկալաւ զհրեշ-
տակս, սակայն սիրով մարդասիրու-
թեամբ, եւ զԵքոկիպինոն ասլր
նոյաւ ուղեկից որ տակաւին կարի էր
երիտասարդ, եւ բարեկամեալ նմա-

ի ծաղիկ հասակին . որ թէպէտ եւ
հաւասար էր Հերիեսարինեայ տես-
լեամբ մարմնոյ իւրոյ , բայց շուներ
նա զառնի միտ նորա : Խոկ ինքն
հրաման տուեալ Արատերեայ մեծա-
մասամբ զօրացն ընդ կարճ ճանա-
պարհո զհետ գալ , ի Մարականդ
քաղաք եկեալ հասաներ . անտի
Ապիսատմանէս իմացեալ զգալուստ
նորա , ի Բակորիս էր փախուցեալ :

Ա ասն այնորիկ աւուրս չորս ան-
ցեալ ընդ բազում վայրս ճանա-
պարհին թագաւորն , հաս ի տեղին՝
յորում թ հազարս հետեւակաց եւ
Յ հեծեալ կորուսեալ էր զօրավա-
րութեամբն Մենեգեմայ : Հրաման
տայր զոսկրատին ըլուր դործեալ
ծածկել , եւ զոհս քաւութեան
սանդարամետաց բատ գաւառա-
կան սովորութեանն մատուցաներ :

Յ այն այնորիկ զի ամենեքին որ
յետո կացեալ էին , զնոյն օրինակ
վշտոք պատերազմի նեղիցին , զգօրմն
բաժաներ , զանդո եւ զազարակո
հրձիգ հրամայէր առնել , եւ զամե-

նոյն մարդ ի չափ հասեալ ուոր ի վերայ եղեալ կառորել :

Ժ. ԱՅԴԴԻՌՏՈՅ աշխարհն ամսոյի է մեծաւ մասամբ, զրեթէ ութ-Հարեւը վտաւան ի լայնութիւն անսպասք են : Գոյն եւ վայրք ինչ բնգարձակը ի առաջակողման աշխարհին, ընդ որ զետ մի զոր Պաղետիւուցաւ բնակիչըն կարդան, ընթանայ արագ : Գետեզերքն անձկուցուցանեն զնոտ . յետոյ այլք բնգաւնին զնոտ, եւ աանին բնգ երկրաւ : Եւ նշանակ ծածուկ գնացիցն ձայն հոսելոյ ջրոյն է, զի ինքն հողն ընդորով այնպիսի զետ հոսէ, եւ ոչ սակաւիկ ինչ տամկութեամբ թանայ : Ի զերւոյ անափ Ասդդիացւոցն և արք ազնուականկը հրամատք եւ զօրաւորք ածան տաաջի թագաւորին, որք իրբեւ թարդմանաւ գիտացին թէ հրամանաւ թագաւորին ի տանջանա երթան, երդս ուրախութեան սկսան հնչեցուցանել, եւ սասաստելով եւ կաքաւով սաից սկսան զուրախութիւն ոգւոցն յայտ առնել : Զարմանքը կալմն զթագաւորն թէ այնպէս արութեամբ մոօք ընդ մահ կամին, հրաման

տայր ոյցորեն կոչել զնասա , զպատճառ տառել ուրախութեանն , յարժամ առաջի աշաց զտանջանս տեսանեին , Հարցանէր : “Եղա ետուն պատասխանի , եթէ յոյզմէ ումեքէ մեռանեաբ , արտմաւթեամբ մեռանեաբ . ոյժմ յայնպիսի թագաւորէ որ ամենայն ազգաց յողթեաց , երթալոց եմը առ Հարս մեր , զպատաւեկան մահն զոր արք առափինիք եւ ուրախութեանն երգովք եւ ուրախութեամբ տօնեմք : Քայնմ վայրի թագաւորն Հարցանեմ զձեզ , առէ , կամի՞ք կեալ առանց բնձ թշնամանալոյ որ շնորհեմ ձեզ զիեանս բարերարութեամբ : ”Եղա տան պատասխանի , թէ մեր թըշնամի թշնամեցն չկը լեալ . եթէ ոք երախանեաբ եւ ոչ ապիրատութեամբ զմեր շափ կոմիցի առնուլ , ճգնեսցուք զի մի յերախանացն մասնեսցուք ի պարտութիւն : Այ իրքեւ Հարցան թէ զինչ ասցեն զրաւական հաստատան զհաւատան պահելոյ . կեանըն , ասեն , զոր ընկալով , լինիցին զրաւական . միւս անգամ ասցուք քեզ զիեանս երբ

եւ խնդրիցես ի մէնջ։ Եշտ ոչ զոր խստացանն՝ ստեղին։ Օյ ողբ այսրէն յիւրաքանչիւր աշխարհու արձակեցան, կալան ի հաւասարմութեան զազգս իւրեանց եւ շորքն ի նոյանէ խառնեցան յանձնապահութագաւորին, եւ ոչ ընդհատ ինչ ի Մակեդոնացւոց սիրով ի թագաւորն էին։

Ի վերայ Առդդիացւոցն զՊԵԿոզայս երիք հազարօք հետեւակաց թողոյր, քանզի եւ ոչ աւելի ինչ քան զայն պահապանաց պէտք էին, եւ ինքն ի Բակորիս հասաներ։ Անտի զթեսսս յԵկրատանս հրամայէր տանել, զի տացէ զլխովն վրէժս Դարեհի սպանելոյ։ Ենդ այն աւուրս Պատզոմէսս եւ Մենիգաս երիս հազարս հետեւակաց եւ հազար հեծեալ հասուցանէին վարձու զինուորել թագաւորին։ Եկն եւ Ազեքսանդրոս ի Դիւկիայ նոյնչափ հետեւակոք եւ Շ հեծելազօրոք։ Եշտ յԱսորւոց անտի նոյնչափ զԱսկզեպիոդորայ զհետ զային։ առաքեալ էր եւ Անտիպատրի ը հազարս Յունաց, յորոց Ո հեծեալք էին։ Խրբեւ յաճախեցին զօրք նորա, զիմեալ եր-

ի այլ կարգել եւ յօրինել զամենայն
որ ապատամբութեամբն խռովեալ
եւ խանգարեալ էր, եւ ստուծեալ
զառաջնորդ վնասուն, յաւուրն չոր-
րորդի ՌԱ.քսոս գետ հասանեին: Այս
Ռ.քսոսքանզի կաւ ըերե, միշտ պղտոր
է եւ ոչ բարեռք առ ըմազել: Ա ան
այնորիկ ջրհորս սկսաւ զօրն փորել:
Բայց թէպէտ եւ ի խոր եւս փորե-
ցին, ջուր ոչ գտաներ. յայնժամ
անզեն ի վրանի թագաւորին նշմա-
րեցաւ աղբեւր մի, բայց զի անազան
տեսին, կարկատեցին թէ յանկար-
ծակի բղինեաց: Եւ ինքն իսկ թա-
գաւորն կամեցաւ թէ այն պարզեւք
դիցն համարեսցին: Ապա անցեալ
ընդ Ռ.քսոս եւ ընդ Ռ.քսոս գետ, ի
Մարդենիաքաղաք հասաներ: Օ այ-
նու քաղաքաւ Զ քաղաքաց շինուա-
ծոյ վայրք բնարեցան. երկուքն ի
հարաւակողմն եւ չորք յարեւելա-
կողմն, եւ սակաւ ինչ անջրպետու-
թիւն կայլ ի միջի, զի մի ի հեռաս-
տանէ խնդրիցեն միմեանց օգնակա-
նութիւն: Այս ամենայն քաղաքք
ի բարձրաբերձ բլուրս կան կանգնեալ,
որ յայնժամ իրբեւ զանձ ի բերան
նուածելոց աղղացն էին, բայց այժմ

մոռացեալ թէ ուստի յառաջ եկին, որոց իշխանն էին, նոցին կան ի ծառայութեան:

ԺԱ. Եշի զայլ եւս կողմանն ոն խաղաղացուցեալ էր թագաւորին. մի վէճ միայն կայր զոր Արքմազէս սագպիացի և հազարօք սպառազինաց զրաւեալ ունէր յառաջադոյն զհամբարոն մթերեալ, որ այնշափ բազմութեանն եւ զերիեամ մի բաւական էր: Եշւ վէճն է ի բարձրութիւն երեսուն վտաւան եւ ՃՄ վտաւան շուրջանակի: Եշւ կոյ ի նա մուտ ընդ շատիդ մի նեղ եւ նուրբ եւ գերբուկ յամենայն կողմանց: Ի միջոցի բարձրութեանն կոյր այր, որոց բերան նեղ եւ խաւարչատին էր, եւ ապա անկաւ ներբին կողմանըն ընդարձակեին. եւ ի վերջնումն են խորք եւ այլը անհնարինը: Եշւ աղբեւըք բիսեն ընդ ամենայն վոյրսն ընդ այն, յորոց ի մի վայր զումարեալ ջրացն, ընդ զառիվայր լերինն գետ գնացուցանեն: Հայեցեալ թագաւորին ընդ գժուարս վայրացն, ի մասի եղեալ էր անախ ի բաց գնալ. բայց ապա անկաւ յանկութիւն ի միտու նորս, եւ զընութիւն եւս վաս-

տակարեկ տռնել : Ասկային յառաջ
քանի թէ ձեռն արկեալ էր ի պաշտ-
րումն, զկոմիկո որ էր որդի Արտաւ-
ազայ տապքեայ առ բարբարոսն
հաւանեցուցանել զնոսա, զի տացեն
ի ձեռս զմիւնն : Արիմազեւի վայրայն
ամբութիւն յուսացեալ, բազում
ինչ ամբարտաւանութեամբ տայր
պատասխանի, եւ ապա ուրեմն եւ
զայս, թէ կարիցէ թռանել Աղե-
քսանդրոս, հարցանէր : Արդ իրեւու
պատմեցան թաղաւորին, այնոզէւ ի
ցասումն ածին զնա, զի ի մի վայր
գումարեալ զայնոսիկ՝ ընդ որոց խոր-
հուրդ սովոր էր խորհել, զամբար-
հաւաճութիւն խուժազուժ բարբա-
րոսին յայտ առնէր եւ զծայր առ-
նել նորա զնորդը, վասն այնորիկ զի
թեւու չունիցին : Խակ ես, առէ,
այսպէս արարից ի գիշերին յայումիկ,
զի համարիցի թէ թռչին եւս Մա-
կեգոնացիկ : Խրեքարեւը այր երի-
տասարդ ժիր եւ արադ իւրաքանչիւր
ոք յիւրոց զօրոց անտի ածէր հա-
սուցեք առ իս, յայնցանէ որ յաշ-
խարհին իւրեանց ընդ շատիզս եւ ընդ
անկոխ առապարս խաշինս սովոր էին
որածել : * Եսքա արս ընտիրս մար-

մնոյ թեթեւութեամբ եւ ոգւսցն
եռանդմամբ վաղվաղակի ածեալ
ունեին առաջի. ի նոսա հայեցեալ
թագաւորն ընդ ձեզ իսկ, առէ, ով
երիտասարդք եւ ինձ հասակակիցք,
ընդ պարիսպս քաղաքաց որ յառա-
ջադոյն առանց պարտութեան էին
անցի, զձիւնապատ սարս լերանց
հատեալ կոխեցի, յանձուկո կիզի-
կեցւոց աշխարհին մաի, զՀնդկաց
աշխարհին զցուրտն առանց վաստա-
կելոյ տարայ: Ես ետու ձեզ տանուլ
դժափ իմ, եւ ես զշտփ տաի զձեր:
Ա էմզ զորնչմարէք մի զուան ունի,
զորով բարրարութն պատեալ Են, իսկ
զոյլ եւս մաից չունին փոյթ ի մաի.
Չիք նոցա պահ տքնութեան գիշե-
րոյ, բայց միայն որ երեւին բանակիս
մերում: Վատանէք դուք ճանապարհ
եթէ զմուստս որ ի զադաթն անդր
տանին, խուզէք զզուշութեամբ:
Չիք ինչ զոր պյնպէս բարձրագոյն
կազմեալ իցէ բնութեանն, յոր քա-
ջութիւն շիարիցէ հասանել: Աս
աւասիկ փորձելով յորմէ ոյլքն յու-
սահատ լեալ էին, զըսիա ընդ ձե-
ռամբ մերով ունիմք: Եղէք ի զա-
դաթնն, յոր իրբեւ հասանիցէք,

սպիտակ առագաստիւք տուք ինձ
նշան . եւ մատուցից զզօրս իմ յու-
ռաջ , եւ զթշնամինի ձէնջ յիս դար-
ձուցից : Տացին եւս վարձք այնմ ,
որ զառաջինն հասեալ ունիցի զզա-
դամնն , քանքարք ժ . եւ միով
ընդհատ առցէ որ զհետ նորա դայ :
Եւ նոյն բաժին պահեսցի մինչեւ
ցաւան այր : Բայց ես հաստատեալ
գիտեմ , թէ ոչ ընդ առատութիւն
իմ հոյիք դուք , այլ ընդ կամս իմ :

Այնպէս ունեին զնեին բանից թա-
դաւորին , զի թուէին իմն թէ ա-
ռեալ իսկ զզագամթնն իցեն : Եւ
իրեւ արձակեցան , երկաթու երիթո
պատրաստէին , զի ի մէջ քարանցն
վարեսցեն , եւ հաստ շուանս : Խսկ
թագաւորն շուրջ եկեալ զվիմաւն ,
ընդ կողմն ընդ որ ոչ այնպէս խիստ
եւ գժուարին էր մատանել յերկրոր-
դում պահու , հրամայէր ի ներքս
գիմել զի յաջողեսցի : * Եսքա առեալ
կերակուր վասն երկուց աւուրց , սու-
սերօք միայն եւ նիզակզք վառեալ ,
սկսան մատանել : Եւ նախ սոփեք
ընթանային , ապա իրեւ յապա-
ռաժ ան հասին , ոմանք ձեռամբք
վքարանցն ցցուելոց բաւոն հարեալ

երանէին, եւ կիսոց պարանօք խեղդ արկեալ ամբողջային, քանզի երկամթս երիմթս ի մշջ քարանցն վարէին, եւ կոխէին մի բառ միոջէ։ Եւ զահւն ամենայն յահի եւ յաշխառութեան հանեինի զլուխ։ Խճեպէտ եւ ընդ գժուարինս ճղնեալ ելեալ էին, եւս գժուարագոյնք եւ խստագոյնք կային, եւ ամել իմն բարձրութիւն վիմին թռէր։ Բայց այն իմն եղկելի եւ ողորմելի տեսիլ երեւէր, զի այնոքիկ որ ի յոզդողդ կայից անտի սասանէին, զահէ ի գահ անեկալ կործանէին։ Եւ կործանումն ընկերին զոշակ լինէր թէ եւ ինքն զնոյն կրելոց է։ Բայց սակային ընդ այնմ ամենայնի ճղնեցան, եւ եկին ելին ի գագամնն աշխատեալք եւ վաստակեալք ամենեքին, եւ կիսոցն մասն անդամոցն վնասեալ, եւ զիշերն եւ քունն հաս ի վերայնոցա։ Աստ անդ տարածեալ զմարմինս յանկոխս եւ ի գժուարինս քարանցն, մոռացեալ զտագնապ վտանդին որ մօտ առ կուրծո կայր, ննջեցին մինչեւ ցծագել լուսոյն։ Եւ ապա ուրեմն իբրեւ ի խոր քնոյ զարթուցեալ, եւ զգորսն ծածուկս որ ի

ներքոյ նոցա էին, խուզելին, քանդի
շղիտելին թէ յորում կողման վիսին
ծածկեալ կոյցէ այնչափ թշնա-
մեացն բարձութիւն, նշմարեցին ի
ներքոյ զծուի այրին ի վեր հոլովեալ:
Աւստի ի միտ առին, թէ այն է
դարան թշնամեացն: Ա ան այնո-
րիկ եղին ի ծայրս նիդակացն զնշանն
վասն որոյ միաբանեալ էին. յոզջոյն
իսկ թուոյ անոնի գիտացին թէ և
և երկու այր կորեաւ յերանելին:

Իսկ թագաւորն ոչ եթէ ցանեկու-
թեամբ ինչ այնչափ վայրացն տի-
րելոյ, քան վասն այնացիկ զոր ի
յայսնի իսկ վիշտո առաքեաց, կոյր
ի վարանս, եւ զօրն ողջոյն կոյր
հայեր ընդ զլուխ լերինն: Ապա
զոսպ իրրեւ խաւարն արգել զանոիկ
աշացն, մեկնեցու զնաց առ ի գար-
ման մարմայ: Ա վազիւ անգր մինչ
շեւ ամենեւին լուսացեալ, նախ ինքն
շառագաստան՝ զնշանակ առելոյ
գագաթանն ետես: Իսպ ազգի
ազգի փոխիխումն օգոցն, զի մերթ
փոյլեին ճառագայթք լուսոյն եւ
մերթ ծածկեին, տոյր իմն յերկուա-
նալ, թէ զուցէ ակն սխալիցէ: ԱՌ
իրրեւ յատակագոյն լոյս յերկինս

Երեւեցաւ, բարձան վարանքն ի մի-
ջոյ . եւ կոչեցեալ զկոփէս յորոյ
ձեռն առեալ էր զւափ մտաց բար-
բարոսացն , յդէր առ նոսա , զի
խրատեսցէ զնոսա զնել այժմ առողջ
ինչ խորհուրդ խորհել . ապա թէ ի
առզիսն յուսացեալ պնդիցին , հրա-
մայեր ի թիկանց կուսէ զայնսսիկ՝ որ
զգաղաթնն ըմբռնեալ էին , յու-
ցանել : Խոկ կոփէս իբրևու եմուտ
առ նոսա , հաւանեցուցանել սկառ
զբրիմազէս , զի զմէմն տացէ ի ձեռս,
եւ զամանիցէ շնորհս առաջի թա-
գաւորին եթէ շխափանիցէ զնա
նոտել պաշարել զբարանձաւ մի ,
որ զայնչափ մեծամեծ իրս խորհի
վճարել : Կա զազանազոյնս եւ
հպարտազոյնս առաւել քան զա-
ռաջին նուտպն խօսեցաւ , եւ հրա-
մայեաց կոփեայ ի բաց երթալ :
Առ սա զձեռանէ կալեալ զբարբա-
րոսին աղաշէր , զի ընդ իւր արաւորոյ
քան զայրն ելանիցէ . իբրևու ելին ,
եցոյց նա նմա ի զաղաթաթանն զպա-
տանեական , եւ յիրաւի ծաղր արա-
բեալ զամբարտաւանութեամբ նորս ,
թաւու , առէ , ունին զօրքն Աղեքսան-
դրի : Եւ ի Մակեդոնացւոց բանակէ

անտի հնչիւն փողոց եւ գոշիւն եւ
ազազակ համօրէն զօրացն լսելի լի-
նեին : Այս ամենայն որպէս եւ բա-
զում եւ այլ բնչ զուր եւ ընդունայն
իրք որ ի պատերազմանս լինիցին,
ած զրարբարսան ի հնազանգու-
թիւն : «Քանզի ահիւն գրաւեալ,
զակաւութիւն այնոցիկ որ ի թի-
կանց կուսէ կոյին՝ ի միտ չկարացին
առնուլ : Ա ասն այնորիկ զկոփէս
վաղվազակի այսրէն կոչէին, քանզի
թօզեալ էր նա զնոսա յահի անդ-
իւրեանց, եւ ընդ նմա և իշխանս
յուէին, զի զվէմն տացեն ի ձեռս,
եւ զաշինս կունցեն զի համարձակ
իցէ ողջ եւ անարաս երթալ անտի ի
բաց : Խոկ թազաւորն թէպէտ եւ
զանդիտէր թէ գուցէ տեսեալ զպա-
տանեացն սակաւաւորութիւն շըր-
ջեսցին ի մասց, բայց յիւր բախսն
յուսացեալ եւ հակառակեալ թրշ-
նամութեամբ Արիմազեայ ամբար-
հաւաճութեանն ոչ մի բնչ պայման
կամէր առնուլ յանձն : Արիմազէս
որ յուսահասն լեալ էր ի գործոց
անտի, թէպէտ եւ ոչ ինչ ձախո-
զանք էին տակաւին, ջերմագլք իւ-
րովք եւ աղնուականոք ազգին իւրոյ

էջի ի բանակ անդր. զորս հրամայելը
թագաւորին զամենեսին գան հարեալ
անդէն առ ստամբ վիսլին ի խաչ
հանել : Ամբոխ բազմութեան այնու-
ցիկ որ անձնատուքն եղեն , տուան
պարգևու բնակչաց նորոցն քազաքաց
գանձիւն հանդերձ . իսկ Արտաւազ
թօղաւ անդէն ի պահպանութիւն
վիսլին եւ աշխարհին որ յայն մօտ էր :

Կ. ԿԱՐԵՎԱՆՅԱ ՊՈՒՓԱՅԻ

ԱՀԱՐԱ ԳՈՐԾՈՑ

ԵՐԵՎԱՆԻ ՄԵԴԻ

Բ. ԳՐԱՎԻՆԻԹԻՔՆ

ՅԵՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Յետ Մազքիժաց եւ Դաւհաց եւ Առշինցը յաղթելոց Սկիւժացիք զդուսոր թագաւորին իւրեանց Աղեքսանդրի մասացանեն ի կեռովիւն : Աղեքսանդրոս առեւծ մի յարստ ապահանէ, եւ չարս հաշուրս գազանաց ցրաւէ . զկղիտոսի բազմութանին, քանզի համարձակ խօսեցաւ : ապահանէ

Բ. Անապան զզշաւմն թագաւորին . եւ յիս այնորիկ արշաւանք ի Բամկարիացիս փախուցեալս, եւ ի Ամսիմիժքէս : Մահ Փիղիապիաց առն քաջի եւ Երիզեաց :

Գ. Հրաման առյ Աղեքսանդրոս կնոյն Սպիտամեննեայ որ բերէր զզլուխ առն իւրոյ . ի բաց ելանել ի բանակէն . ասպրեցուցանէ դդաւուս գաւառու ի զրկելոց սստիկանացն :

Դ. Ի առառիկ ցրտոյ անտի նեղին զօրքն ի մասնել անդ ի Գարազա : Պնդութիւն Աղեքսանդրի եւ մարգարիրութիւն ի խոռնազանն զօրսն, եւ ամսւանութիւն նորս ընդ Ռազմանեայ :

Ե. ԶՀնդիաց պատերազմէ սկսաւ խորհել, եւ վերացեալ հոգարտացեալ յաղորշացն բանից . Արամազդայ որդի կամէր ողջունել . զոր կազիսթենէս ստոտկազոյնա և պերէր :

Զ. Ի վատ անուանէ անտի զոր ի Հերմոդայոս յազնուական մանուկն հասոյց . ձնաւ դուաճանութիւն ի զլուխ նորս : Երրեւ զաւն յայսնեցաւ . ընդ նենդիւնն ի կազիսթենէս համարեցաւ :

Ե. Ալտամիրութիւնը ընդդեմ՝ անազարոյն
հաղարատութեան Աղեքսանդրի ի Հերմովեաց,
որ առեւ թէ արդար է կազիամթենես :

Ը. Աղեքսանդրի առ Հերմովեաց կշառամ-
բռութիւնն պատասխանի - պատիմ էւ պա-
տուհաս նենդաւորացն էւ արդարոյն կա-
զիամթենեաց :

Թ. Հնդիկ էւ Գանգէս էւ Դիւարդենէս ս
պետոյ էւ Հնդկաց աշխարհին էւ բնակչաց
նորա էւ թագաւորաց բարեկեցաց էւ
իմաստեց ներարարոցիր :

Ժ. Զաղութեազգի ազգու Հնդկաց աշխար-
հին աջողութեամբ Հնազանդեաց Աղե-
քսանդրոս բայց ոչ առանց արևան :

ԺԱ. Առողջիս վէմ էւ դզեւակ անմատոյց
պատերազմ կրէ յԱղեքսանդրէ, եւ թո-
ղէալ լքեալ ի պաշարելոց անտի, առէալ
լինի :

ԺԲ. Ամփիս թագաւոր հզօրագոյն՝ զանձն
էւ զթագաւորութիւն իւր թօղու Աղե-
քսանդրի : Եշ Աղեքսանդրոս դարձուցանէ
զնա անդրէն ի թագաւորութիւն իւր-
ուստի էւ պատերազմ միմեանց տռարին :

ԺԳ. Դիմէ Աղեքսանդրոս ի վերայ Պո-
րեայ արքայի, եւ Ամփիսոյ խրատու աստի
անտի պատերազմ ի վերայ հասացանէ,
թէպէտ էւ յառաջնութիւն լի իցէ պատերազմ
վառեղօք :

ԺԴ. Հնդկաց էւ Ամփիդոնացւոց սաս-
տիկ պատերազմ . Պարեայ ի վերաթօղիւն
անկելոյ մեծանձնութիւն, եւ Աղեքսանդրի
արքունական հէ զութիւն :

Ա. ԿՈՒՐՏԵԱՅԻ ԱՊԻԳԱՅ

ՎԵՐՆ ԳՈՐԾՈՅ ԵՒ ԱՐԱՔԵԱՆՑ

ԵՎԵՐԱԿԵԴՐԻ ՄԵՇՕԴ

ԱՐԳԱՅԻ ՄԱԿԵԴՈՆԵՑԻՑ

Ը ԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ա. ԵՎԵՐԱԿԵԴՐՈՍ իրքնէ ի բուռն
առ զվելմն, մանաւանդ համբաւաւ
եւ ոչ վասագը քանզի վասն թա-
փառական թշնամնոյն զգունողոն
պարտ էր տարածանել, յերիս մա-
սնաւու զգօրմն բաժանելը : Ո՞իումն
առյոր զօրավար զշեփեսախոն, եւ
միւսումն զիմւնոս . եւ այլոցն ինքն
կոյլի ի վերայ : Խայց ոչ ամենեցուն
բարբարոսացնոյն միւգը էին : Ումանքը
զինուք նուաճեցան . բազմագոյնքը
յառաջ քան զկուին անացին հրա-
մանայն, եւ սոյս զքաղաքու եւ
զանդս եւ զագարակս այնոցիկ որ
յապստամբութեանն պնդեալ կոյին,
հրամայեաց տալ : Եսլ վասրան-
դիր ի բակարիացւոց Պ Հեծելովք
Մազքթաց զդեղմն մօտաւորս քան-
դեցին : Ետանասս ստիկան զաւ-

առին այնորիկ վասն զնոսա կարձելոց
Յ հեծեալո հաներ դի անտեղեամկ
էր գարանացն որ պատրաստէին :
Վանդի թշնամիքն ի մայրիսն որ կից
ի դաշտ անդր էին, զօրս վառեալու
թաքուցանէին, եւ սակաւք ոմանքը
վարեին անդէն խաշինս, զի յան-
զզաստից ի գարանան ձգեացեն որսոյն
պատճառաւ : Ա ասն այնորիկ ան-
կարգ եւ արձակ զնուաւ զհետ հա-
սաներ նոցա Աստաննաս առնուլ յառ
յաւար . իրրեւ զանց զմայրեզբն, որ ի
նմին գարանակալ նստեալ էին, յան-
կարծակի ի վերայ յարձակեալ ամե-
նեքումքը հանդերձ սատակեցին :
Արագ արագ առ Արատերոս հառանէր
լուր իրացն դիպելոց . եւ նու ամենայն
հեծ ելազօրչք հանդերձ ի վերայ
խաղայր . եւ Մազքութք անդէն
փախստեայ ելեալ էին, հազարք
միայն ի Դահաց սատակեցան, որոց
կոտորածիւն բովանդակ աշխարհին
ապստամբութիւն յանդ ել : Ազե-
քսանդրոս եւս միւսանդամ զԱսդ-
դիացիս հնազանդեալ, դարձաւ այս-
րէն ի Մարականդ : Անդ Բերդէս,
զոր առ Ակիւթացիս՝ որ ի վերայ քան
զԲոսպորոս բնակեալ են, յլեաց,

շնոր առաջ եկն նման հանդերձ հըեշտ-
առակաք ազգին Ակիւթացւոց : Փրա-
տափեռնես եւս որ ի վերայ Քորսու-
միացւոց կայր, որ մերձաւոր էին եւ
աշխանորդ Մաղքթաց եւ Դաշաց
զաւաբն, յղեր խոստանալ կատա-
րել որ ինչ հրամայիցի : Ակիւթացիք
մասացեալ ինդրեին, զի զգուստը
թագաւորին իւրեանց առցէ նա ի
կնութիւն . իսկ եթէ շառնուցու
յանձն զինամութիւնն, իշխանք
Մակեդոնացւոցընդ զինաւորաց ազ-
դին իւրեանց յանձն առցեն ամսւս-
նանալ . եւ խոստանոյին թէ եւ
թագաւորն իսկ նոցա դարոց է առ-
նա : Խուառ մարդասիրութեամբ եր-
կոցունց եւս հըեշտակութեանցն, եւ
սպասեր չեփեստիոնեալյ եւ Արտա-
ազայ, անդէն բանակ հարեալ . իրրեւ
նոքա հասին, նոքոք հանդերձ ի
պաւառ մի որ քաղաքիրա կոչիցի,
երթեալ հասանէր :

Աչ մի ինչ առաւելագոյն նշանակ
բարբարոսիկ մեծութեան կայ ի կող-
մանոն յայնսսիկ քան զգտասակո եւ
զշոկո ազնուական անսանց որ յան-
տառս եւ ի խոխումն մեծամեծ և
վակիցին : Անտառս ընդարձակո ի

գոյն բնորին զեղեցկացեալո յաղը բաց ջուրը մշտնջենաւորաց . որման պատ անսառքն պատեալ են , և ունին աշտարակո ուր որսորդքն ապաստն լինին : Ասէին թէ զւորս տիս մարդկան չիր ուր մխեալ ձեռն ի խոխոմն անդր . յայն մտեալ Աղեքսանդրոս ամենոյն զօրոքն հանգերձ , Հրամայէր յամենայն կողմանց զզազանոն յարուցանել : Խրբեւ ի մէջ զազանացն առեւծ յաղը անդամ ընդ առաջ գիմեր յարձակել ի վերոյ թազաւորին , Վիւսիմազրոս որ յետոյ թազաւորեաց , որ եւ մօտ կայր յայնում առ Աղեքսանդրի , սկսաւ զզործի որսոյն ընդ գէմ արկանել գազանին : Բայց մզեաց զնաթ ագաւորն եւ Հրամայեաց ի բաց զնալ , եւ ի նոյն յարեալ ասէր , թէ որպէս ի Վիւսիմազրեայ , նոյն պէս եւ յինէն միայնոյ մարթի թէ ստանկիցի առեւծն , զի Վիւսիմազրոս երբեմն յորժամ յլուսորիս որսոյ , սպան զազան մի անհեղեղ միայն միայնակ . այլ ի ձախ ուս իւր մինչեւ ցուկերս պատառեալ ի տագնապ մէծ հասեալ էր : Օ այն իմն յերեսս հարեալ նման թազաւորն ,

Հզօրագոյնս քան որշափի խօսեցաւ, արար. դի ոչ միայն ինքն եղ տռաջի դագանին, ոյլ եւ միավ վերօք եսպան։ Խոկ զառապելն թէ Վիսինարքոս անդէն առաջի մատոցաւ ութիւնու ի թագաւորէ անտի, յայնմ դիպաց զոր վերագոյն ասացաք, կարծեմ յօդեալ։ Առև Մակեդոնացիքն՝ թէպէտ եւ յաջազեալ իմն էր Ազեքսանդրոս, բայց սակայն վճիռ ետուն թէ բատ բարուց ազդին իւրեանց մի այսուհետեւ հետիւնս որսացի, կամ առանց ընտիր ընտիր իշխանաց յիշխանացն կամ ի բարեկամաց։ *Առ Գ. Հազարս գագանաց տապաստ արկեալ, ի նմին վայրի ամենայն զօրօքն հանդերձ նստաւ ուտել։

Անտի դարձաւ ի Մարտիկանդ եւ լուեալ յԱրտաւազայ զի ասէր թէ ծեր եմ, եւ չեմ իմլիք ձեռնհաս, զգաւառննորս սահմանէր Ազիտեայ։ Աս այն էր, որ առ Գրանիկ գետով ասպարան ծածկեաց զիթագաւորն, յորժամ մերկ զլիսով կռուէր, եւ զմեռն Հրասակայ որ ամբարձեալ էր ի գլուխ թագաւորին, կարեաց սուներաւ։ Հին զինուոր էր Փիղիպպեայ

երեւելին եւ հոյակապ ի բազում իրս
պատերազմի : Նեղանիկէ քոյրնորս
որ մնացիշ լեռլ էր Աղեքսանդրի ,
իբրև մայր այնպէս սիրելի էր թա-
գաւորին : Ա ասն այսց պատճառա-
նաց զզօրաւոր կողմն տէրութեանն
նմատանէր յանձն Արաման տուեալ
ի վաղին անդր ուղւոյ պատրաստել ,
ինքն կոչեցաւ ի կոչունս ուրախու-
թեան աօնականս : Յօրում իբրև
տապացաւ բազում անապակաւ , յան-
շափս զանձն բարձրացուցեալ , գովել
եւ յարդել սկսաւ զոր ինչ ինքն զոր-
ծեալ էր , մինչեւ եւ նոցին լսելեաց
որ գիտէին թէ զճշմարիտսն խօսէր ,
թուէր ծանրատապուէկ : Ա ակայն
լուռ եւ թէ կային ծերագոյնքն մին-
չեւ ցայն վայր , զի սկիզբն արար
նուազեցուցանել զիրան Փիղիպպեայ ,
եւ զազնուական յաղթութիւնն որ
առ Քերոնեաւ եղեւ , իւր գործ քա-
ջութեան քարոզէր . եւ առէր թէ
թշնամութեամբ եւ նախանձու հօր
իմոյ յափշտակեցան յինէն վասք
յաղթութեանն այնորիկ : Եւ թէ
յորժամ խռովութիւն ի մեջ Մակե-
դոնացւոց զօրացն եւ Յունաց վարձ-
կանաց զրգուցաւ , եւ Փիղիպպու

տկարացեալ ի վերէ անտի զոր յամ-
րսիսի անգ տռ., եւ այնպէս անկեալ
դնէր, եւ ոչ այլազգ զանձն յամուր
զգուշաւթեան էր արարեալ, բայց
ին կեղծաւորեալ էր թէ մեռեալ է,
ինքն պաշտպանեաց մարմնոյ նորա
առպարաւ իւրով, եւ զայնոսիկ որ ի
վերայ նորաւ զիմեին, սպան ձեռամբ
իւրով։ Եւ թէ հայրն ոչ եղեւ
երբեք զայնմանէ խոստովան մաս-
դիւրութեամբ, սակայն յակամոյ
կամս պարտեր զփրկութիւն իւր
որդւոյ իւրում։ Եւ թէ յետ ար-
շաւանին զոր արշաւեցաւ նու ինքնին
ի վերայ Պիւրիկեցւոցն, զրեաց
նու հօր իւրում թէ յաղթեցի եւ
ցրուեցի զթշնամիսն, ուր չեր ու-
րեք Փիղիպպոս։ Եւ թէ արժանի
դովութեան ոչ այնոքիկ են, որ եր-
թեալ միջամտուխ Ասմոթրակացւոց
խորհրդոցն եղեն յորժամ պարան
էր ոյցել քանդել զաշխարհն Շահա-
ցւոց, ոյլ այնոքիկ որ մեծութեամբ
արութեանց զործոց իւրեւանց չհաւ-
ատալիք երեւեցան։

Օ չայս ամենապյն եւ որ սոցին նման
ինչ բանք էին, աւրախաւթեամբ
լուին պատանեակըն, բայց ծերոցն

շժուեր հաճոյ, մանաւանդ վտան
Փիղիպպեայ, առ որով բազում ժա-
մանակո կեցեալ էին : Քայնժամ
Կղիսոս զի չեր եւ նա լրջագոյն, առ
այնոսիկ որ ի խոնարհ քան զինքն
նուռեալ էին, դարձաւ, եւ բարբա-
ռեցաւ նոցաւ բանս յեւրիպիգեայ,
այնպէս զի հնչիւնն մանաւանդ եւ
ոչ բանքն կարենն հասանել յականջա-
թագաւորին, եւ բանքն նշանակեին
թէ ոչ բարւոք կարգեալ է Յունացն,
զի ի նշանս յազիւութեանն միայն
թագաւորաց անուանք գրեցցին, զի
վասքն որ օստարին արևամբ ծնանիցի,
այն յափշտակի : Ա տան այնորիկ
թագաւորն իրեւ կաւկած եցաւ թէ
շարուկամ մասը ինչ բանք խօսեցան,
հարցանել ոկաւ ցմօտակացսն, թէ
զինչ ի Կղիսեայ բուան : Խրբեւ նորա
լուռ պնդեալ կոյին, Կղիսոս տակաւ
մեծաբարբառ ձայնիւ զգործս եւ
զմարտս պատերազմաց Փիղիպպեայ
որ ի Յունաց աշխարհին զործեցան,
յիշտակեր . եւ զրնաւ նախանձար
քան զմօտուորն առներ : Անտի ի
մէջ պատանեկացն եւ ծերոցն յառներ
զժ տութիւն . եւ թագաւորն իրբեւ
այն թէ երկայնմուտ թեամբ լուեր ըշ-

յանս, որովք զգացաւթիւննորս եւ զգըուատիս զողանալլը կղիսոս, անզէն բարկութիւն որտմուութեան ի միտօն ծնաներ: Առևլ իրեւ կարծեցաւցաներ թէ ժոյժ ուներոց է մտացն որտմուութեան, թէ զրու արաօցէ կղիսոս բանիցն հակառակութեամբ խօսելոց, քանողի չլիներ լուս կղիսոս, առաւել եւս զայրանալլը եւ զրգուեր: Խակ կղիսոս իշխուեր եւ ուսրմնիսնի թէին ածել, եւ զյազթութիւնն Փիղիպպեայ ի վերայ Ամենացւոցն քան զքանողել թեւրացւոց քազաքին մեծարոյ առներ, ոչ զինուով միայն այլ եւ մտացն չարաշար հակառակութեամբ ի վերայ խազացեալ: Եւ ազա ի նոյնո յաելեալ ասէր. Եթէ մոռանել է ի վերայ քո, նախ ես կղիսոս մեռայց. բայց քանողի դաստաոր ես յաղթութեանն, նորս զառաւել վարձան առնուն, որ սաստկագոյնս զժիշտատակ հօրն քո թշնամաննն: Օյլողդիացւոց աշխարհն ինձ ասս, որ բազում անդամ ապստամբեաց, եւ ոչ միայն շնուաճեցաւ այլ եւ ոչ թէ մորթիցի նուաճել: Առ զազանս վայրի առաքիմ, որ սաստիկ

եւ դաժան միտս ունին : Բայց որ
վառն իմ ինչ է, զանցից : Աքհա-
մարհես դու զզօրականո Փիղիպպեայ,
մոռացեալ ես զի թէ ոչ այսր ծերոյ
Աթարիայ զերիսասարդո որ ի պա-
տերազմէ խորշեին, այսրէն դարձու-
ցեալ էր, տակաւին մէք զԱզիկառ-
նառեաւ գեգերէաք : Խոկ արդ զի-
աբդ եւ զԱսիա երիտասարդօքդ այ-
գորիւք հնազանդեցեր : Խնձ այս-
պէս թուի թէ ճշմարիս է զոր քո-
քենին ասաց յիտաղացւոց աշխար-
հին, թէ ես արանց պատահեցայ
եւ դու կանանց :

Աշ մի ինչ յամենայն բանից անտի
որ առանց խորհրդոյ եւ խառն ի
խուռն խօսեցան, այնպէս զթա-
զաւորն զրգուեցին, որպէս Պարմե-
նիոնի յիշատակն, որ պատուով ի
մէջ բերաւ : Բայց զցաւոն սկնդեաց
կարճեաց թագաւորն, շատ այսչափ
համարեալ հրամայել ի բաց ելանել
ի կոչնոց անտի : Եւ ոչ ոյլ ինչ
յաւել տսել, բայց զայս ինչ թէ
գուցէ, եթէ յաճախեցէ եւս խօսել,
նախառեցէ նա զիս եւ վասն կենացն
որ ի նմանէ տուաւ ինձ . քանզի
համակ զայնմանէ պարծի ամբար-

առանձութեամբ։ Առևլ իրրեւ նա
տակաւին յամեր յառնել, որ առ
նձաւ բազմեալ էին, ձեռն միւեալ
ջանային եւ խրատեին եւ ճգնեին ի
բաց տանել։ Խոկ Կղիտոս մինչ դեռ
ձգեալ երթայր, յառաջին բանու-
թիւն անգր եւ յասումն յաւելաւ,
եւ առեր թէ բանջօք խմավը թիկանց
նորա պաշտպանեցի, բայց ոյժմ,
քանզի այնպիսի գործոյ անց ժամն,
եւ յիշատակ եւս իրայն ի թշնա-
մութիւն գրգռէ։ Եւ զարանու-
թիւն եւս զըտապեայ ի մէջ բերեր,
եւ ապա ծագր արարեալ զհրամանաւ
պատասխանւոյ Արամազգուայ զոր
իւր հայր առեր Աղեքանոգրոս, առեր
այսպէս թէ ես զծշմարտագոյնան
քան զհայրն քո խօսիմ քեզ։ Այն-
շափ օրտմանեցաւ բորբոքեցաւ բար-
կութեամբ թաղաւորն, զի թէ եւ
լուրջ եւս էր լեռլ, սակայն շկարեր
տանել։ «Քանզի վաղ խոկ պարտեալ
էր զգայնոցն յանապակ զ բնւոյ անտի,
վաղեաց յանկարծակի ի բազմականեւ։
Տարակուսեցան ապշեցան բարե-
կամքն, եւ զրաժակոն ոչ եթէ եւ
զեալ ոյլ ընկեցեալ, միանզամոյն
յան կացին, եւ ունեին ուշ իրայն

զոր այնպէս սաստկութեամբ կամքը գործել։ Աղեքսանդրի հանեալ զգեղարդն ի ձեռաց կապարձակրին, զկղիսսո որ տակուին նոյնպիսի բանո մոլեզնեալ յաճախեր խօսել, ջանայր հարկանել, բայց ի Պատղամէուէ եւ ի Պերդիկայ արդելեալ լիներ։ Ի մէջ առեալ աստի անտի յամեցուցանեին զնու, եւ նա համակ ոգորչեր ընդ նոսա. իսկ Վիւսիմաքոս եւ Ղեւոնատոս եւ զգեղարդն եւս հանին ի նմանեւ։ “Ա, զզօրմն կարդայր, բողոք բարձեալ գուէր, թէ ի մերձաւոր բարեկամաց իմոց բժբանեցայ, որպէս Դարեհի յառաջ քան զսակաւիկ մի դիպեցու. եւ հրամայեր վրազանշանս հարկանել զի վառեալք վաղվազակի յարքունիսն հասանիցեն։ ՀՅայնմ վայրի Պատղամէու եւ Պերդիկաս անկանեին պատէին զոտիւք նորա, մի յայնպիսի սաստիկ ցասումն յաճախել, այլ առալ մաաց սակաւ մի ինչ պարապ, եւ զբնաւ վաղիւ արդարութեամբ ի զլուխ հանել։ Աակայյն խցեալ էին լսելիք նորա, քանզի շշնջեր եւ ազմկէր որտմառթիւն բարկութեանն, վասն այնորիկ առ չժու-

ժակ սրտին, ընթացաւ յառաջ, եւ
ի գաւիթ արքունեացն, հան առ
ղնիզակն ի պահապանէ անոնի որ ի
պահուն կայր, արձանացաւ ի մուտո
անդ գրանն ընդ որ հարկ էր այնոցիկ
որ ի միասին ընթթեալ էն, ելանել։
Աշխն ելին ամենեքին. Աղիսսա յե-
տոյ քան զամենեսին առանց լուսոյ
ի բաց երաներ։ **Աշհարց ցնա թա-**
գաւարն թէ օ ոք ես։ **Աշ.** ի ձայնի
անդ կայր նշանակ յայտնի անօրէն
զործոյն զոր նիւթ էր։ **Աշ.** նա այ-
նուհետեւ ոչ զիւրոյ ցատմանէն այլ
զթագաւորին սրամաս թենէ ածէր
զմուտ, տայր պատասխանի թէ
կղիսսա եմ, եւ ի կոչնոց ելանեմ։
Խրիւ. նա զայն տոէր, հար զիսպո
նորա թափանցանց նիզական։ Եւ
ինքն թաթթաւեալ արեամբ նորա.
Երթ արդ, տոէ, առ Փիզիպսու եւ
առ Պարմենին եւ առ Շատապու։

Բ. **ԱՅՍՊԻՍԻ** ինչ շարիք կան ի
ընէ ի միտո մարդկեղենու. զի բազում
անդամ ոչ որ լինելոց են, այլ որ
անցիալ եւ զատանցեալ են, զայն
քաջ կշռեմք։ «Պահովի թագաւորն,
իրիւ. եւ ցատումն ի մուց նորա եւ
զինին թափեցաւ, զյաճախութիւն

անօրէն գործոյն անազան առ ի
միտ։ Տեսաներթէ զայր մի, որ յոյժն-
ժամ անչափ համարձակութեամբ էր
վարեալ, բայց ինքնն քաջ պատե-
րազմօղ էր, ապան, եւ եթէ շամա-
շէր իսկ լինել խստավան, զիեցու-
ցիշ կենաց իւրոց։ Օգործ դարշու-
թեան գահմի վճարեալ էր այրթա-
դաւոր, զհամարձակութեան բանից
զոր զինուոյ մարթ էր զրել, անար-
ժան ապանութեամբն առեալ վրէժու-
ռուէր ի դաւթի անդ արիւն եւ
ապաժոյժ ույնը որ յառաջ քան
զակաւիկ մի բաղմականակից էր
նորա . իսկ պահապանը ոքնու-
թեանն յիմարեալք սիրացեալք ի-
րրեւ զկործանեալս յապշութիւն
ոյնպէս կային ի հեռաստանէ . եւ
մենութիւնն առաւելազոյն զարր-
ջանան, յորդորէր։ Այսուհետեւ զնի-
զակն հանեալ ի զիականէ անտի,
մինքն կամեր միսել . եւ իրրեւ ի
կուրծան էր մերձեցուցեալ, զիմեցին
պահապանքն եւ բռնի հանին ի ձե-
ռաց նորա, եւ բարձեալ բերին ի
վրան իւր : “Ա, ի զետին անկեալ
զնէր, եւ ի հեծութիւն եւ ի մն ըն-
շիւն ողօրմ լալոյ զամենայն արքու-

նիսն հնչեցուցաներ : Ապա ցեսել զերեսն սկսաւ բջնդամբք, եւ զմօսակացսն աղաշեր, թէ մի յետ ոյնշափթ ժնամանաց անարգութեան թողցեն տակաւին կենդանի : Եւ դիշերն ամենայն ընդ այն աղաշանս ելաներ ի զւուխ : Եւ իրրեւ յուղեր եւ խնդրեր թէ արդեւք ի դիցն ցառմանէ յայնպիսի սճիրս եկն, յիշեաց թէ ոչ հասուցաւ զոհ տարեկան Ապանդարամետին ի ժամանակի իւրամբ : Ա առն այնորիկ սրամասութիւն բարեկամաց միտս յասպանթեան աեսաներ, եւ զմուաւ ածեր թէ ոչ ոք այնուհետեւ իշխելոց է խօսել բանս ընդ նմա . Եւ թէ ի մենութեան պարտ իցէ այնուհետեւ կեալ իրրեւ զգագանս վայրի, որ մերթ երկեցուցանիցեն եւ մերթ երկիցեն : Ապա ընդ այդն ընդ առաւուն ի վրան անդր զգիակնն տակաւին արեամբ թաթախ հրամացէր բերել : Օչա եղեալ առաջի իւր, յարաւասուս հարեալ . Զայս հասու-

ցումն, ասէ, սանտուին իմում հա-
տուցի, որոյ երկու որդիք առ. Մի-
զետեաւ ի վերայ փառաց իմոց ան-
կան վիրաւորք, ոյս եղբոյլը նորա
մի սիսվութիւն միայն անդաւա-
կութեան նորա ի հացի սպանու-
յինէն: Եւ արդ յու երթայցի կամ յու
սպասան լինիցի հեքն եւ թշուա-
ռացեալ: Ես միայն յամենեցանց
մասցինմա, բայց եւ բնդ իս մոտադեւր
չկարէ նայել: Եւ ես զող եւ աւ-
ազակ այնացիկ, որ կեցուցիչ կենաց
իմոց էին, գարձայց ի զաւառ իմ,
մինչ զի եւ ոչ զաջ ձեռն իմ կարիցեմ
մասուցանել սանտուի իմում առանց
ժիշտասակի վշտաց նորա: Իսկ իրրեւ
շլինէր զբառ արտասուայն եւ հե-
ծութեանց, բարձաւ գիտենն ի միջոյ
հրամանաւ բարեկամացն: Անկեալ
գնէր թաղաւորն փակեալ զերիս
աւուրս. իսկ կապարձակիրք եւ որք
պահապան էին անձին նորա, իրրեւ
գիտացին թէ պնդեալ յամառեալ է
մեռանել, ամենեքին համօրէն ի խո-
րան անդր գիմեցին. կային ազաշէին
մեծ ժամն, եւ հազիւ կարացին ածել
ի հաւան զի առցէ կերակուր: Եւ զի
ոչ ամաչիցէ նա բնդ սպանութիւնն,

և ուսն վճիռ Մակեղանացիքն թէ յի-
րաւի սպանաւ Կղիտոս, եւ զթաղելն
եւս կամեին արգելուլ, թէ ոչ թա-
գաւորին հրաման տուեալ էր թաղել:

Ասմուշեաւ տասն օր առ Մա-
րականդեաւ ի զլուխ հաներ վասն
ամօթոյն, ապա մասամբ միով զօ-
շացն զշեփեսախոն ի Բակորիացւոց
դաւառն արձակեր, զի պատրաս-
տեցէ ոռծիկ վասն ձմերայնոյն :
Խոկ զնահանդն զոր Կղիտեայ էր
սահմանեալ, եւ Ամիւնուոյ . ինքն
եհաս ի Քոենիպ : Ասմ գաւառ-
սահմանորդ է Ակիւթացւոց աշխար-
հին ընակեալ ի բազում գեղեց,
քանզի պարարտութիւն երկրին ոչ
միոյն զայդրէնածինան պահէ, այլ
եւ եկո եւ պանդուխոս եւս հրաւի-
րէ : Բակորիացւոց մերժերոց յաշ-
խարհէն օր յԱզեքանդրէ ազատամ-
րեալ էին, այն եղեւ նոցա տեղի
ապաստանաց : Ասլ իրբեւ զզաստ
եղեն թէ զայ թագաւորն, զրդեալ
ի ընակչաց անտի զրեթէ Բ հազարք
եւ երկերիւք արք զումարէին : Ամե-
նեքին հեծեալք էին, եւ ի խազա-
զութեան խոկ ընդ աւազակութիւն
ընդ ելեալք . բայց յայնժամ ոչ միոյն

պատերազմ այլ եւ անյուռառթիւն ներելոյ թողութեանն զմիսս վայրենութեան նոցա ի գագանութիւն հաներ : Ա առն այնորիկ յանկարծակի յարձակեալ ի վերայ Ամիւնտայ հաղարապետի Ազեքանդրի , բազում ժամն աստի անտի անյայտ զկատարած պատերազմին առնեին . ապա ուրեմն իրրեւ սատակեցաւ ի նոցանէ Զ այր , եւ զՅ ի նոցանէ առ թշնամին , գարձուցին զթիկունս իւրեանց ի փախուստ , բայց ոչ առանց զանձանց վրէժ խնդրելոյ . քանզի Զ այր ի Մակեդոնացւոց սպանին , եւ բայց ի նոցանէ Յ եւ Ռ վիրաւորք գտան : Բայց սակայն եւ յետ երկրորդ ապստամբութեանն հասին ներելոյ թողութեան :

Խրբեւ սոքա հնազանդեցան , ի գտատո մի զոր Կաւտակ կոչեն , եկն թագաւորն ամենայն զօրոք հանդերձ : Այր նախարար աշխարհին Աիւսիմիթրէս . սա վառէր գամենայն ռամփին , եւ զկիրճս գաւառին յայնմ կողմանէ որ անձկացեալ նեղի , Բ հազարզս պատեալ ամբացուցաներ : Պահա մի հեղեղեալ սատջի անցանէր , եւ զէմ մի վակէր ի յետուստ

կուտէ . բնդ այն վեմ ճանապարհ
ձեռագործ զործեալ էին բնակիչներն :
Ասի բնդ դուռն այրին մտանել լոյս ,
իսկ ներքնակողմն խռուար է թէ ոչ
տանի ոք ճրադ ի ներքս : Ականն
որ թափանցանց փորեալ է , հանե ի
զաշտա . եւ ոչ ոք գիտէ զայն ճա-
նապարհ բայց միայն ոք անդն ծնեալ
են : Ամի թէպէտ եւ զանձուկան որ
ի բնութեան դրից իւրեանց ամբա-
ցեալ եւ անտարիկ էին , սառւար զրն-
դաւ խռութքն պահէին , սակայն Ազե-
քանդքս մենքնայս մասուցեալ ,
զամբութիւնն որ ձեռագործ ի մի-
մանո յարեալ էին , խախտեր . եւ
պարսիք եւ նետիւք զբազումն ի
յուաջամարտիկնահասակայն տա-
պաստ արկաներ . իրրեւ զնոսա
ցրուեալ զարձոյց ի փախուստ , ե-
լեալ ի վերայ աւելակաց ամբոցոցն
ի վեմ անզք մօտ զզօրսն տաներ .
սակայն զեան բնդ մեջ անկաներ
զումարեալ ջուրցն ի բարձրաւան-
դակէ անտի ի ձօրն . եւ մեծ աշխա-
տութիւն թուէր զայնոխիսի զուոզիժ
յորձանսն ընուլ : Ասկայն ծառա-
տունկ հրամայէր հասանել եւ
կուտել քարինս . ահ եւ երկեւդ

անհնարին զբարբարութիւն պատեցաւ, յորժամ յանկարծակի տեսին յարաւցեալ զրլուրն, քանզի անտեղեակ էին այնպիսի իրաց :

Ա ասն այնորիկ զմուռ ած թագաւորն թէ զուցէ յահէ անտի յօժարեացին տալ զանձինս եւ զԱքսարտէս առաջէր յազգէ անտի նոցաւ, որ ընդ իշխանութեամբ իւրովէր, զի ածիցէ ի հաւան զզօրավարնոցա տալ զվլմն ի ձեռս : Յայնմ վայրի վաճն դաշն յաճախելոյ եւ աշտարակը մատչէին, եւ նետք եւ որոքք շոգոյին արձակեալ ի մենքենոյիցն : **Ա** ասն որոյ զոյլ ամենայն ամրութիւն խոտեալ ի զագաթն վիմին զնացին : **Ա** Աքսարտէս սկսու յորդորել զԱխիմիթրէս որ զաղայր իսկ եւ չէր վսաահ յիրս իւր, զի զհաւատարմութեան մանաւանդ զՄակեդոնացւոցն կամեացի զւափ առնուլ եւ ոչ զբանութեան, եւ մի յապազնոցէ զճեպ զօրաց թագաւորին որ զիմեալ երթան ի Հրնդիկս . Ար զը, տոէ, զանձն այնց զօրաց ընդգլէմ զնիցէ, զայլոց հարուածս ի զլուխ իւր շրջէ : **Ա** Ախոմիթրէս իսկ զիմովին հաճէը լինել

անձնատուր . բայց մայր նորա որ եւ
ին խել էր նորա , առեր թէ լաւ խել
համարիմ մռանել քան ի ձեռս
նորա անկանել . եւ այնպէս շրջեաց
դմիտ առն իւրոյ յայն ինչ որ պա-
տուական էր եւ ոչ զգուշաւոր . եւ
ամաչէր այլն թէ առաւել լինիցին
զինք ազատութեան առաջի կանանց
քան արանց : Ա ասն այնորիկ ար-
ձակեալ զհրեշտակ խոզաղութեանն ,
եղ ի մորի ժուժեկալ լինել պաշար-
մանն : Բայց իրրեւ զգօրութիւնս
զօրաց թշնամեացն եւ զիւրոց զօրացն
կշռէր , դարձեալ սկսաւ սարջանալ
ընդ խորհուրդ կնոշն զոր վազվաղկոտ
մասց քան եթէ հարկի ինչ խոր-
հուրդ համարէր . եւ կուեալ այսրէն
վաղ զնքսարտէս առէր , թէ եղէց
ընդ ձեռամբ թազաւորին , բայց զմի
ինչ ազաչէր թէ մի զկամն եւ զխրատ
մօր իւրոյ ի վեր հանցէ , զի զիւրա-
զոյն եւ նա թողութեան հասանի-
ցէ : Այնուհեան առաջի արձա-
կեալ զնքսարտէս , ինքն մարրն եւ
որդւովքն եւ ամենայն զնդիւ ազ-
գականութեանն զհետ խազայր ,
ոչ ինչ մնացեալ եւ զրաւոց հաւա-
տարմութեան զոր նզսարտէս խոս-

տացաւ նմա : Յժապաւորն հեծեալ
տռաջի արձակէր զի պատուէր տացէ
նոցա դասնալ այսրէն յետս և
սպասել զալց նորա . ապա եկին առ
նոսա , եւ զենեալ պատարագո
Աթենայ եւ Յաղթութեանն՝ հաս-
տատեաց զիշխանութիւնն Ախի-
միթրեայ , եւ խոստացաւ նմա մեծ
եւս դաւառ տալ , եթէ հաւասա-
րիմ կացցէ ի բարեկամութեան նո-
րա . իսկ երկուց որդւոց նորա , զոր
ետ նմա հայրն , ետ հրաման զալ
զինուորել բնդ նմա :

Հետ այնորիկ թողեալ անդէն
զգունդն , հեծելազօրու իւրավ խո-
զացեալ երթայր զայնոսիկ որ տպրո-
տամբեալ էին նուաճել , բոյց յա-
ռաջնումն ի զառ ի վեր եւ յասա-
պարուառ ճանապարհէն վշտացան :
Եպա ոչ միայն ոմքակը երիւարացն
մաշեցան , այլ եւ վաստակեցան
մարմինք նոցա , եւ բազումք ի նո-
ցանէ չկարեին զալ զհետ . Եւ
անօպրացաւ բանակն , յորժամ սաս-
տիկ աշխատութիւն իրացն որպէս ի
զէպ է լինել , առաւել զօրացաւ
քան զամոխն մնալց յետս : Առ-
կայն թաղաւորն վափոխեալ մի ըստ

մոջէ զերիւարս իւր , անդագար
ողողեալ էր զհետ փախառէիցն :
Պատաննեակըն ազնուականէք որ ու-
զեկիցն լինել սովոր էին , մեացին
յետո բաց ի Փիղիպպեայ , որ եզ-
րացր էր Պիւսիմաքեայ , որ յայնժամ
իսկ ի չափ հասեալ էր եւ անշնա-
րին քաջ , եւ եցոյց նու ոյսովէս
զհանգէս քաջութեանն : Աա հետի
ընդ Շ վտաւան ուղեկից թագաւո-
րին լիներ , թէպէտ եւ բազում ան-
գամ զիւր իսկ երիւար մասուցանէր
Պիւսիմաքոս . եւ թէպէտ եւ որոշն
զզեցեալ եւ վտաեալ զինու զար-
գու էր , սակայն չմնաց յետո քան
զթազաւորն : Աա յարժամ հասին
ի խոխոմն անդր յորում վայրի զան-
ձին բարբարոսքն ամրացուցեալ էին ,
եւ ազնուական մարտ պատերազմի ,
եւ թագաւորին որ ի մօտոյ ընդ
թշնամոյ կռուէր , պաշտպանէր :
Ասմ իրրեւ բարբարոսքն ի փախուստ
գարձան եւ զանաստ ոն թողին , այն
զօրութիւն որ յեռանգման անդ
մարտին զմարմինն ի զեր ունեէր , տես-
րացաւ . եւ յանկարծակի քիրան
յամենայն անդամոյն հոսէր , եւ
յեցաւ ի բուժ ծառոյն որ անդ մօտ

Էր: ՅԵտ այնորիկ իբրեւ եւ այն նեցուկ չկարաց ի վեր ունել զնա, առաւ նա ի ձեռս թագաւորին, եւ անդէն ի ձեռս թագաւորին վշէր զոգին: Ի վերայ արամութեան թագաւորին պլլ եւս ոչ սակաւ ցաւք ի վերայ յաւելան: Աշրիգիոս ընդ երեւելի զօրավարս Էր. մինչ զեռ մօտ Էր միւսանգամ հասանել ի բանակն, լու եղեւ նման թէ Երիգիոս մեռաւ: Աշրկոցունց եւս յաղարկաւորութիւն մեծաւ կազմութեամբ եւ պատրաստութեամբ եւ մեծարանք կատարեցաւ:

Գ. ՅԵՏ այնորիկ ի մահ եղեալ Էր Երթալ ի Գահս. զի ազգ իսկ լեռլ Էր նման թէ Ապիտամնես անդէ: Բայց եւ զայն արշաւան, որպէս զայլ եւս բազում ինչ փոխանակ նորա, մինչ զեռ տակաւին հեռի Էր, բախտն հան ի զլուխ, այն՝ որ ոչ վաստակեցաւ երբեք ի ձեռն տալոյ նման: Ապիտամնեսոյ սասարիկ դութ անկեալ Էր ընդ կնոջ իւրոյ. զսա որ ակամնոյ փախստեանն եւ ազգի ազգի պանդիստութեան համբքերէր, տաեալ տանելը ուղեկից յամենայն վիշտու իւր: Խակ կինն տաղ-

կացեալ եւ ձանձրացեալ ի շաբեաց
անտի, երբեք երբեք զկանացի ողո-
քանան յաճախեր խօսել, զի գագա-
րեցէ ի վախառենէն եւ հացէ
զթութեան Աղեքսանդրի, եւ զայն
յորոյ ձեռաց շկարեր ապրել հաշա
սրացէ: Ացրեք որդիք ծնեալ էին ի
նմանե հառեալք ի շափ հասակի.
զորս տարու մօս ի բանջն հօրն իւ-
րեանց եւ ազաշեր թէ զանե սոցա
ոզորմեոջիր. եւ զի զօրագոյնք եւս
պազառանքն լինիցին, չէ, առեր,
հեռի Աղեքսանդրս: Կորա զմանա
ածեալ թէ մասնել կամի զիս եւ
ոչ խրառել. եւ ի գեղ իւր յուսու-
ցեալ, ցանկայ վազվազակի զի անկցի
ի ձեռս Աղեքսանդրի, հան զգաշոյն
իւր եւ զինն կամեր հարկանել,
Եթէ ոչ եղբարքն զիմեին եւ ար-
գելուին: Ամէ հրամայեր ի բաց
գնալ յերեսաց իւրոց. յաճախեր եւ
սպառնացիս մահու եթէ միւսան-
գամ անկցի յակն: Խայց քանզի
հարեալ էր զհետ նորա, ազաշեր ի
բաց կալ յայնպիսի մոտց եւ յանձն
առնուլ զինչ վիճակ տացէ նոյս
բախան: Խնձ, առէ, մահ քան
կանել ի ձեռս թեթեւազոյն է:

Առև կինն սկսու զանձն արգարացոցանել եւ տանել, թէ որ ինչ ինձ պիտանի եւ օգտակար թռեցաւ թերեւս բառ կանանց մասց, սակայն հաւատարիմ մաօք եւու խրատ բայց յայսմհետէ Եղեց ընդ իշխանութեամբ քո, զի այր իմ ես : Ապիտամենէս պատրեալ ի կեղծաւոր բանից անտի, նոյնօրին խրախունս հրամայեր պատրաստել, եւ զինով եւ կերակրովք ծանրացեալ կէս ի քուն այնպէս ի գահոյն տարան : Խրբեւ գիտաց կինն թէ խոր եւ ծանր քնով թմբքեալ անկեալ կայ, զսուսերն պողովատիկ զսր ընդ ձորձութե ծածկեալ էր, հաներ, եւ զզլուխ նորա ի բաց կարեալ տայր ծառայի իւրում որ իրագէտ էր գործոյն, եւ ինքն արեամբ թագահ ծառային հանգերձ ոյնպէս ի Մակեդանացոց բանակն հասանէր . եւ հրամայեր պատմել Աղեքսանդրի, թէ է ինչ ինչ զսր ի նմաննէ պարտ է իմանալ : Աս վաղվարակի հրամայեր զրարբարիկ կինն ի ներքս բերել : Օչոր իրբեւ ետես այնպէս թագաւեալ արեամբ եւ ապաժուժաւ, համարեցաւ թէ աշխարել եկեալ է

դիմամանոն, եւ հրամայեր տուլ
ղինչ կամիցի։ Խակ նա խնդրեաց զի
ծառոյն օրում պատուեր տուեալ
էր կալ ի դաւթի անդ, մուծցի ի
ներքս։ «Օռառոյն՝ քանզի զգլուխ
Սպիտառնեայ հանդերձիւն ծած-
կեալ էր, իբրեւ կասկածեալ խու-
զեցին զնա, եցոյց զինչ թաքուցեալ
էր։ Տժդոյն եւ երիթացեալ երեսքն
էին, եւ չլինէր յայտ թէ ու ոք է։
Այնուհետեւ իբրեւ լուր եղեւ թա-
դաւորին թէ գլուխ մարգկեզէն ըերե-
նա, ել ի խորաննէ անտի եւ հարցա-
նէր թէ զինչ այն ինչ իցէ, եւ նա
իբրեւ խոստուիան լինէր, ապա տո-
նոյր ի միտ զամենայն թազաւորն։
Այնուհետեւ ազգի ազգի խոր-
հուրդը զմիմեանս մղեալ, ի տա-
գնուապի զմիսս թագաւորին կացու-
ցանէին։ Խրախոփս մեծ անձին իւ-
րում համարէր, զի վախսանեայն եւ
մասնիչն, այն՝ որ այնշափ մեծամեծ-
իրաց յապազիշ լինելոց էր թէ կոյր
կենդանի, այն սպանեալ էր։ Նմին
հակառակ գարշէր ի չարաշար գործոյ
անտի, զի զրարերար իւր եւ զերախ-
տազործ՝ կինն, եւ զհայր՝ հասարա-
կաց որդւոյն նենդութեամբ ապան։

Ա. Այս լուրջ եաց շնորհակալութեան
երախտեացն խոտութիւն անօրէն
գործոյն, եւ հրամայեաց պատուի-
րել զի ի բաց ելցէ ի բանակէն, զի
մի օրինակ բարբարս ստահակու-
թեանն ի բարս եւ ի մեղմական միտո-
Յունացն փոխեացի :

Դամք իրրեւ գիտացին զսատա-
կումն Ապիտամմնեայ, զԴատափեռ-
նէս զկցորդ ապստամբութեաննորս
կալեալ կապեալ, եւ զանձինս եւս
տային Աղեքսանդրի : Եա իրրեւ ի
մեծամեծ հօգոց անտի մօտաւորաց
ապատացաւ, պյնուհետեւ ուշ ուներ
տանուլ զվրէժ զրկութեան այնո-
ցիկ, որոց ժլատութեամբ եւ հազար-
տութեամբ իշխէին հազարապետք
իւր : Տայր Փրատափեռնեայ զՎրր-
կանս եւ զՄարդացիս Տապուրա-
ցւովք հանգերձ. պատուեր տայր զի
զՓրագատէս՝ զոր փոխանակէր իսկ,
պահապանօք տռ ինքն յղեացէ : Փո-
խանակ Արշամաց որ սստիկան Դրան-
գացւոցն էր, կարգեցաւ Ստասանոր-
իսկ Արշակ առաքեցաւ ի Մարտա-
տան երկիր, զի Աքսիւզատէս ան-
տի ի բաց զնուցիկ : Աշխարհն Բա-
բեզացւոց յետ Մազեայ մեռանելոյ

Հեղ. իշխանութեամբ Ստամենայ
անկաւ :

Գ. ԽԲՄԵՒ զայս ամենայն կար-
գեր կազմմեր, ապա յերբորդում
ամսեանն ի ձմերոցէ անտի զգօրսն
հաներ խաղալ զնալ ի գաւառն որ
կոչի Գարազոս : Առաջնոյ աւուրծ
ճանապարհ հանգուտեամբ էր. իսկ
երերորդի աւուրծն առկաւին ոչ
մրրկոք, այլ մշտագին քան զառա-
ջնոյ աւուրծն, եւ յեղանել ի դլուխ
աւուրծն սկիզբն իմն լիներ աճելոյ
մըրկին : Իսկ յերբորդումն փայլա-
տակունք սկսան շաղալ յամենայն
կողմանց, եւ լոյն մերթ փայլեր
եւ մերթ ծածկեր, եւ ոչ զաշս
միայն զօրացն ի շուելն՝ այլ եւ զմիաս
սկսան զարհուրեցուցանել, եւ էր
զրեթէ ստեղ որոտումն, եւ երեւ-
էին հրացան բարկութեանց անկա-
նել : Յապուշ միաս հարեալ բա-
նակին, եւ սքանչացեալ լոելոց
նոցա, ոչ յառաջ իշխեին խաղալ եւ
ոչ զտեղի առնուլ : Յայնմ վայրի
յանկարծուստ ամոքք որ կարկաւա
հոսէին, իրեւ զհեղեղատո թա-
փէին : Երբա յառաջնում նուազին
ծածկեալ զինունք իւրեանց ընդդէմ

կողին, սակայն եւ ոչ զգենան այնու-
հետեւ կարենին բմբանել բարիծ ձեռք
նոցա, եւ ոչ ուզզել կարենին թէ.
յնը կողմն գառնպայցեն, զի յամե-
նայն ուստեղք յաճախագոյն բանու-
թիւն մրրիկն ի գիմի հարկաներ։
Եսա խառնակ առանց կարգի բնդ
խոխոմնն ամենայն մոլորական բա-
նակն երթայր, եւ բազումք յառա-
ջազոյն աշխիւն եւ ոչ աշխատու-
թեամբն վաստակեալք, ի գետին
անկեալ տարածանեին։ Խռւպէա եւ
զերեսո երկրին սաստկութիւն ցրացն
թանձրացուցեալ պազեցուցաներ։
Ոմանք ի բունս ծառոցն մտանեին,
եւ այն բազմաց եւ նեցուկ էր եւ
ապաստան։ Այս նոյն լիներ նոցա
տեղի մահուան իւրեանց յորժամ
ջերմաջերմ շունչն պակասեալ թո-
ղոյր զնսաս անշարժ եւ անխազաց-
ոյլ հաճոյ էր վաստակելոցն գան-
գաղ ծուլութիւն մարմայ, եւ ոչ
հրաժարեին իսկ հանգչելովն մեռա-
նել։ Օյ ոչ միայն սաստիկ մրրիկն
էր, այլ եւ հանապազորդ եւ տեւա-
կան։ եւ զլուռաւորութիւն՝ որ սփո-
փութիւն իմն է բնութեան, ոչ միայն
մրրիկն իրրեւ զզիշեր յարդարեր, այլ

և ստուերք անսառացն գողաճային : Ըստապաւորն միայն էր որ ժոյժ ուներ ոյնպիսի վշտաց , շրջեր զգօրականքն , ժողովեր զգացնեալսն , կանգներ կացուցաներ զանկեալսն և զարածեալսն , ցուցաներ ի հեռաստանել ծուխ հոլովեալ ի խղից . պատուիրեր երթալ ունել զամենայն աեղիս ապաստանաց որ անդ մատ գասնիցին : Աշ ոչ մի բնշ էր որ ոյնպէս փրկութեան պատճառք նոցու եղեն , իրրեւ զայն զի ամաշէին թողու ըգիթ ազաւորն որ այնպէս հանդերձ բազմապատիկ աշխատաւթեամբ ժոյժ ուներ նեզութեանցն , զորոց բնկեանք շերբացին զգէմ ունել :

ԱՌՀ հարկն որ զօրագոյն եւ սաստեագոյն քանն զիմաստաւթիւնն է ի շաջազութիւնն , եղիս զգարման ցրացն վասնզի : Քանզի ձեռն ի զործ արկեալ սւրագոք զմայրիսն ասպալէին , եւ աստ անդ կոյտա կոյտա գիզեալ վառէին : Իրրեւ ի սակագ իմն հրդեհէ այրել խոխումբն թուէին , եւ հաղիւ հազ թէ ի մէջ բոցոյն մնայր բանակացն աեղիս : ԱՌՀ ասպ զիթմրեալ անգամն սկսաւ շարժւել եւ առկաւ շունչն զոր ցըր-

արյն արգելեալ էր, սկսաւ համարձակ բնիժանալ : Եւ զոմանս ընկալան յարկը բարբարոսաց, զորս հարկն իսկ յուղեալ եւ խնդրեալ էր, զի ի վերջին կողմանս խոխտմացն ծածկեալ էին . այլը հարին բանակ ի խոնաւ եւ ի տամուկ տեղւոջ, այլ օգոյն խոտութիւն ցածուցեալ էր : Երկուս հազարս զօրականաց եւ ջրակրաց եւ փայտակրաց այն ժամանաց : Պատմեն թէ սմանը որ ի բունս ծառոյն մտեալ էին, գտան ոչ միայն իբրեւ կենդանի, այլ եւ իբրեւ զայնոսիկ որ խօսակից ընդ միմեանս լինիցին . քանզի տեւեալ մնային տակաւին կերպարանը, յորս ըմբռնեաց զնասա մահ : Դէսպ եղեւ զի զինուոր մի մակեդոնացի ի խոռնազանձ զօրականաց հազիւ ժուժեալ զինուք հանդերձ եկեալ ի բանին հասանէր : Իբրեւ զնա ետես թագաւորն, թէպէտ եւ ինքն յայնժամ հուբարկեալ ջեռնոյր, վաղեաց ի վեր յամթռոյ իւրմէ, եւ զզինուորն թմրեալ, որ հազիւ մտացն տէր էր, հանեալ զզէնսն ի նմանէ ի բաց յիւրում տեղւոջ հրամայէր նոտուցանել : * Եւ մեծ ժամս շիմացաւ թէ,

ուր հանգչեր, եւ ոչ թէ յաւմէ ընկալեալ էր։ Ապա ուրեմն ի կենդանութեան ջերմութիւն գարձեալ, իբրև զարգունական ամֆոռն եւ զմագաւորն ետես, զարհուրեալ յան եկաց։ Հոյեցեալ ի նա Աղեքաննորի։ Խմանաս, ասէ, զօրական, որշափ լաւադոյն քան զօրաբնիկն ընդ թագաւորաւ էք։ Օի նոցա յամֆոռ թագաւորի նստել զլիոյ պատոյ առիմֆ լինիցի, իսկ ձեզ փրկութեան պատճառք։ Ի վաղին անդը ի մի վայր զբարեկամն ժողովեր եւ զզօրավարս զօրացն, եւ հրամայեր պատմել թէ ինքն զամենայն որ ինչ կորուսեալ էր, հասուցանելոց է։ Եշ բարխուսամանն նոյնպէս արար։ Օի Ախոսիմիթրէս զրաստո բազումն եւ երկուս հազարս ուզուց երեր, եւ խաչնոս եւ անգեոյս։ որք բաժանեցան ամենեցուն, եւ ի վեստուն եւ ի սովոյ ապրեցուցին զզօրակամն։ Խմագաւորն խոստավան եղեւ զոհութեամբ զԱխոսիմիթրէսայ, եւ հրամայեաց զօրացն վեց աւուր կերակուր եփեալ տանել։ Եւ երթոյը այնպէս ի Սագացիսն։ Օամենայն զաւառն զայն

աւար հարեալ և հազարս խաշանց
յառէ անտի ասյր պարզեւ Ամրութ-
միթքեայ:

Անտի հասաներ ի նահանգն օրոյ
նախարար Ոքսիարտէս էր, ոյր մի
աղնուական, որ յանձն եղեւ իշխա-
նութեան թագաւորին եւ հաւատոյ
նորա: “Եսուս գարձուցեալ անգէն
նմա զիշխանութիւնն, ոչ ինչ աւելի
խնդրեաց, բոյց միայն զի երկուզ
յերից որդւոց անտի նորա ի մարա
պատերազմի ընդ նմա երթապյանն:
Խոկ նախարարն եւ զերբորդն եւս
որ առ նմա մնայր, ևս նմա: Խորա-
խունս եւս ըստ բարբարսս մեծու-
թեանն յօրիներ, զի արացցէ ընդու-
նելութիւն թագաւորին: Ասմ քան-
զի մեծաւ մարդասիրութեամբ բղ-
խրախութիւնն կատարէր, հրամայեր
և կոյսս աղնուականս ի ներքս մու-
ծանել. յորս էր դուսար նորա Ռոռ-
քսանէ անուն զեղեցիկ տեսլեամբ
մարմնոյ, որ անօսր իցէ ի մէջ բար-
բարսացն: Աս թէովէս եւ ի մէջ
ընտիր ընտիր կուսից յառաջեալ
գայր, զամենեցուն աշո լինքն ար-
կաներ մանաւ անդ զըմ ագաւորին որ
շկարեր իւրոց ցանկութեանցն իշխան

եւ բախտն յարբանեկութեան կայր
նմին, եւ յորմէ ոչ բաւականն զդոյշ
լինի մարդկութիւնս։ Ա ասն այնու-
րիկ նա որ ընդ կինն դարեհի եւ ընդ
երկուո գատերս նորա ընդ կոյսս,
իբրեւ հայրենի մաօք հայեր, յայն-
ժամ ի զութ կուսի միոջ որ եթէ
ընդ արքունական զարմին կշռեր
աննշան էր, շկթեալ շռայլէր, մին-
չեւ ասել թէ անգ է հաստատու-
թեան թաղաւորութեանն, զի պար-
սիկը եւ Մակեղմնացիք ամուսնու-
թեամբ խառնեսցին։ Եւ ոյսպէս
միայն մարդի զամսթ պատկառա-
նացն ի պարտելոցն բառնալ եւ զամ-
բարտաւանութիւն ի յաղթողաց
անտի։ Աշ. Ռ.քիզզէս եւս յորմէ սե-
րեալ զամ, ընդ կնոջ գերելոյ ամուս-
նացաւ։ Ճնծացաւ ընդ իրան որում
շունէր ակն հայրն, եւ հաւանէր
բանից նորա։ Եւ թագաւորն հրա-
ման տայր բատ հայրենի սովորու-
թեանն հաց ըերել։ Հաց էր Մա-
կեղմնացւոցն յորժամ կամենին զու-
դել, սուրբ քան զամենացն զբաւ-
ականս, զայն հաց բաժանեալ սու-
սերաւ երկոքեան նուիրեին։ Ինձ
թուի թէ որը զամվարութիւնն

աղղին կարգեցին թէ դպյան և
զիւրին կերտակըսվն յայտ ամուսնա-
ցելոցն կամիցին առնել, թէ որ-
շափ ինչ իւիք պարս իցնն շատա-
նալ : Ասյաղես թագաւորն Ասիա-
ցւոց և Եւրոպացւոց ընդ այնմ, որ
ի ներքս մաւծեալ էր ի մէջ խա-
զալիաց ուրախութեան, ամուսնու-
թեամբ զուգեր և յաղախնոյ անտի
ծնանելոց էր զայն որ յաղթողացն
իշխելոց էր : Ամաչեին շինենին բա-
րեկամքն թէ ի դինիս անդ և ի
հացի ընտրեցաւ նման ի զերելոց անտի
աներ, այլ քանոզի յետ Աղիսեայ
մահուն ազատութիւնն ի միջոյ բար-
ձեալ էր, դիմոք երեսացն սուտա-
կասպաս լինեին :

Ե . ԱՅԻ իրեւ ի Հնդկաց աշ-
խարհն կամեր երթալ և անտի յնիվ-
կիանսս, զի մի որ ինչ ի թիկանց
կայցը կարիցէ արգել կամաց նորա
լինել, յամենացն զաւառաց Լ հա-
զարս արանց երիտասարդաց հրա-
մայէր ժողովնել, և վառեալս առ
նա հասուցանել, զի զնոսա ունիցի
պատանդս միանգամացն և զօրա-
կանս : Օ Արամերս առաքէր զհետ
Հաւատանեայ և Կատենեայ որ ի

ոմանեւ ապստամբեալ Եին . յորոց Հաւստանէս ձերրակալ եղեւ եւ կատենէս անկաւ ի ճակատու : Եւ զուզիափերկն եւս զգաւառ որ Բաւրակենէ կոչիցի , առ ի բուռն : Ա ասն այնորիկ զամենացին կարգեալ եւ յօրինեալ ի Հնդկաց պատերազմն զաւացը խորհնէլ : Անձատուն զաւառ համարեալ Եր ոչ ոսկւով միայն այլ եւ ակամբը պատուականոք եւ մարդարարոք , ոչ ի շքեզութիւն ինչ այլ մանաւանդ ի զեզիսւթիւն : Առեին թէ վահանիք զօրականացն յսկւոյ եւ ի ժանեաց փղաց Եին . վասն այնորիկ զի մի իւիք յաղթիցի միեւ ինքն առաւելադոյն քան զայրան իցէ , թիթզունո արծաթիս ի վերաց վահանացն , եւ սանձո ոսկիս երիւարացն հրամայեր յօրինել , եւ զիեսս արծաթով զարգարեր : Եւ Եին Ճի հազարք վառելոց որ զհետ դային թագաւորին յայն մարտ պատերազմի : Խրբեւ զամենացին կազմեաց եւ յարդարեաց . զոր ինչ շարաշարն մազք յառաջադոյն խորհնեալ Եր , զմտու ածեալ թէ այժմ իսկ ժամ եւ իրացն կատարելոյ , ոկաւ խոր-

Հուրդ խորհել յանձն իւր թէ զի-
արդ կամ որդունակ զերկնաւոր մե-
ծարանան յանձն կորդել մարթացյէ:
Առ միայն Աքամազդայ որդի անու-
անել այլ եւ այնպէս իսկ կարծել
կամքը, իբրեւ այն թէ որպէս լե-
զուաց՝ նոյնպէս եւ մտաց ձեռնհաս
էր իշխել: Ա ամս այնորիկ եւ Մակե-
դոնացիք ըստ Պարսից սովորութեան
մեծարանօք ի գետին անկեալ այն-
պէս սղջոյն տային թաղաւորին: * Ես
եւ ոչ սատակիչ ողոքանք բանից սու-
տակասպասաց պակասէին նմա որ
այնպիսեացն ցանկայր, զի հանապա-
զորդ իմն ախտ ապականիչ թագաւո-
րաց սուտակասպասացն ողոքանքն
են: զորոց զիշաննութիւնս բա-
զում անդամ ոչ թշնամիք այլ սու-
տակասպասութիւն կործանէ: * Ես
եւ ոչ Մակեդոնացւոց ինչ այն մեղ
էր, քանզի ոչ ոք ինոցանէ առ յանձն
թէ ի հոյրենի բարուց փախեսցի ինչ,
այլ Յունաց զործ էր այն, որ զմար-
տարութիւն մեծարոյ արուեստիցն
եղծեալ ապականեցին շարաշարն
սովորութեամբ: Ազիս արդիացի
որ շարաշար վիպացն յօրինիչ եղեւ
յետ քերիլեայ, եւ Աղևոն ի Սիկի-

շիացւոց աշխարհէն, եւ այս Աղէսն
ողբիչ էր ոչ միայն յիւրաց բարուց
այլ եւ յազգին բնութենէ, եւ այլ
եւս արք ապաժամանք քաղաքացին
Յունաց, որը նախամեծար քան զմեր-
ձաւորսն եւ քան զգօրակարս զօրաց
բազմաց մեծարոյք ի թագաւորեն
լինեին, զի ուրա նմա զերկինս բա-
նային, եւ զՎահագնէ եւ զԱպանդա-
րամեաէն եւ զկաստորեաց Պողպու-
կեաւ Հանդերձ պատմէին թէ տեղի
տալոց են քեզ նորոյ Աստուածոյ:

Այնուհետև ի տօնական աւուր
հրամայէր բազում տռատութեամբ
խրախունս յօրինել, զի ոչ Մակե-
դոնացիք միայն եւ Յոյնք իշխաննք
բարեկամացն, այլ եւ արք աւազք
անդը Եկեսցեն: Խը իբրեւ բազմեալ
էր ընդ նոսա թագաւորն, կերեալ
սակաւիկ մի, ել ի կոչնոց անտի ի
դուրս: Աղէսն, որպէս ինչ յառա-
ջազդյն կազմեալ եւ պատրաստեալ
էր, սկսաւ ճառ արկեալ խօսել գար-
մանալեզք զգբուատիս նորա: Ապա
զերախախիս նորա մի բար միոցէ ի
համար արկեալ թուէր, եւ միայ,
տոէ, միայն օրինակաւ Հատուցումն
կտրեմք Երախանացն առնել, եթէ

աստուած զնու համարեսցաւք եւ
խօստովան լիցուք . զի յայնժամ
սակաւիկ ինչ ծախուէք կնդրկի այն-
շափ երախտեացն առնիցեմք հասու-
ցումն : Պարսիկք ոչ միայն զիւցա-
պաշտութեամբ գործեն այլ եւ խմառ-
ութեամբ , զի թագաւորաց իւ-
րեանց ընդ գիցն պաշտօն հարկանեն .
Քանզի փառաւորութիւն թագաւ-
որի պահապան փրկութեան տերու-
թեանն է : «Քանզի եւ ոչ վահապն
եւ Սպանդարամն դիք անուանե-
ցան , մինչ չեւ շարակնելոյ այնոցիկ
որ ընդ նոռա կենդանի էին , յառ-
թեալ . եւ այնչափ հաւասան յե-
տինք , որշափի յայնժամու ժամանակ
եցոյց նոցա : Եւ եթէ այլք , առէ ,
սակաւին շկամիցին , սակայն ես ,
յորժամ մացէ արքայ ի կոշունս ,
անկայց առաջի նորա յերկիր : Եւ
այլոց եւս պարտ է այսպէս առնել ,
եւ մանաւանդ իմաստնոցն . զի ի
նոցանէ արժան է թէ ընծայիցի
օրինակ մեծարանաց թագաւորին :
Ուղղորդ իսկ ի կազիսթենէս հայեր
բանն : Հածութիւն առն եւ արագ
համարձակութիւն առելի էր թա-
գաւորին , որպէս թէ նա միայն զՄա-

կեդանացիսն որ կազմ՝ յայնպիսի ար-
բանեկութիւն էին, յամեցուցաներ:

Սա, իրրեւ լուսութիւն եղեւ եւ
ոյլքն ի նա հայեն, Եթէ աստ,
ասէ, լիեալ էր թագաւորն եւ լուր
զբանս քո, ապաքէն ամեներին
տային քեզ պատասխանի. քանզի
ինքն իսկ թագաւորն խնդրեր ի քէն
մի յօտարութիւն յարապին տվու-
թութիւնս ստիպել զառածանել, եւ
մի թշնամութիւնս պյնչափ քաջու-
թեանց աջողելոց սուտակասպասու-
թեամբն գումարել: Բայց քանզի
չէ նա աստ, ես քեզ տաց պատաս-
խանի փոխանակ նորա, թէ պառեզ
տարաժամ չէ տեւական. եւ դու
յորժամ զերինաւոր պատիւն տաս
թագաւորին, ոչ տաս ոյլ հանես ի
նմանէ: «Քանզի ժամանակի պէտք
են առ տառուած կարծելոյ, եւ
միշտ իսկ յետինք տան զոյն հա-
տուցումն աւագ որերոյ: Իսկ ես
անագան անմահութիւն յանեկամ
թագաւորին, որպէս զի եւ կեանք
նորա երկայնակեաց իցեն եւ մեծա-
շուք փառաւորութիւն նորա յաւի-
տենից: Խըրեմն զհետ մարդոյն եր-
թայ տառուածութիւն, բայց ընդ

մարդոյն ոչ երբեք : «Դու այժմ
զվահագնեւ զլպանդարամետ առակ
օրինակի անմահութեան ի մէջ ըե-
րեիր : »Դու կարծ ես թէ միոյ կօշնոց
վճռով նոքա յաստուածութիւն ե-
լին , մինչ չեւ յերկինս հասեալ
համբաւոյ նոցա եւ ի մարդկան աշաց
հեռացեալ բնութեան նոցա : Ի՞ո եւ
դու , Կղեան , գործեմք աստուածո .
ի մէջ զաստուածութեան իւրոյ ձո-
խութիւն առնլոց է թագաւորն . թող
զափ առցուք զօրսւթեան քո . արա-
գու թագաւոր զոք , եթէ աստուած-
կարիցես առնել . զիւրագոյն է զթա-
գաւորութիւն տալ քան զերկինս :
աշտութեամբ առանց թշնամու-
թեան լուիցեն զիք զբանսն զոր
Կղեան խօսեցաւ , եւ թողցեն զի
ըստ նմին արշաւանի բնթացին իրք,
որով ցոյժմ ընթացան : Կամին
նոքա թէ շատ եւ բաւական համա-
րեսցուք զսովորութիւնս մեր : «Զա-
մաշեմի հայրենի գաւառէ իմիլ , եւ
ոչ ցանկամ թէ որպէս կամ զիարդ
պարտ իցէ պաշտօն թագաւորի մա-
տուցանել , ուսանել : Արդարեւ յաղ-
թօղս համարեցայց զնոսա եթէ առ-
նումք ի նոցանէ օրէնս , որով կեց-

շեմք : **Սնազիւրութեամբ ունկն գնելին կաղխօմենեայ , իրրեւ այնմ որ վրեժինդիր հասարակաց ազատաւթեան լինիցի :** Աչ միոյն հաւանեալ անսացին , այլ եւ բանիւք մանաւանդ ծերքն զովեցին , որոց եւ ծանր իսկ էր արտաքին փոփոխութեան հնոյն սովորութեանց : **Այս եւ ոչ միոյ իրիք ի բանից անտի զոր ընդ միմեանս խօսեցան , անգետ էր թագաւորն . քանզի յետոյ վարագուրացն զոր զբազմականութեան կախեալ էր , կոյր : Այսուհետեւ առ Ազիս եւ առ Կղեան առաքէր , զի զրաւ բանիցն առնիցեն , եւ բարբարոսացն միայն բատ իւրեանց սովորութեանն թոյլ ասցեն , յորժամ ինքն մատնիցէ , առաջի անկանել . եւ յետ սակաւ ինչ միոյ իրրեւ այն թէ կարեւոր ինչ իրս ի զրուխ հան , այնպէս եկն միւսունդամ ի կոչունան : Իրրեւ Պարսիկքն մեծարեին զնա , Պողիպերեկն որ առ նմա նստեալ էր , զմի ոք ի Պարսից անտի որ կղակաւն զերկիր շօշափէր , ընդ խաղ սկսաւ իրաւուշ զի սասակագոյնս եւս հարկանիցէ զզեանի . եւ այնպէս ած զԱզեքսանդրոս ի ցասութեան , որում**

եւ վազ իսկ չկարեր ժոյժ ունել .
վասն որոյ, իսկ զու, առէ թաղաւ-
որն, ոչ մեծարիցես զիս : Այն է
քեզ միայն խաղոյ արժանի թափը .
շեմ ես, առէ, անարգանաց եւ ար-
համարհանաց արժանի : Ես այնմ վայ-
րի հանեալ զնա թաղաւորին ի բազ-
մականէ անտի յերկիր կործ աներ :
Եւ իբրեւ նա ի վայր կործ անեցաւ .
Տեսանես, առէ, զի եւ զու զնոյն
դործեցեր զորմէ յառաջ քան զա-
կաւ մի ծիծաղեիր առեւեալ յայլը
վերայ : Եւ հրաման տուեալ ունել
զնա ի դիպահոց, զբաւ աներ կո-
շնոցն : Պապիսկերկոնեայ՝ յետ եր-
կարագոյն տանջանաց ապա ներեաց .
այլ անեւեր ի ցասման անդ բնդդէմ
կազիսթենեայ, զորմէ երբեմն կաս-
կած ի մասի ուներ վասն յամառեալ
հետու թեանն : Եւ դէպք եւս բնդ
տառաջ պատահէցին զգործ սրամառ-
թեանն ի դրուի հանելոյ :

Զ. ԲԱՐԲ Եմն իշխանացն Առ-
կեդանացւոց, որպէս յառաջազդոյն
տառցաւ, մանեկանս ի շափ հասեարս
առանդ Ել թաղաւորին ի սպաս հարկի
պաշտաման, որ ոչ ինչ կարի օտար
ի ծառայութեան պաշտամանց իցեն:

Ապյին պահպանութեամբ ի պահս
գիշերոյ մի ըստ միոջէ առ զբան
ապարանից, յորում ի քաւն էր թա-
գաւորն։ Ի ձեռն սոյս մասնեին
հարճը բնդ ոյլ գուռն, եւ ոչ բնդ
ոյն զոր վառեալքն պահելին։ * Եսըին
տաեալ երիւարս յախոռապետաց
անտի իրրեւ հեծանել կամեր թա-
գաւորն, երիւարս մօտ տանեին, եւ
երթոյին բնդ նմա, եւ սպաս տանեին
նմա յորսս եւ ի պատերազմի ան-
նոյն արուեստիւք ազատն ձարտա-
րութեանց։ Վեծ իսկ պատիւ եւ
մեծարանկը համարեին, զի համար-
ձակութիւն էր նոցա նատել եւ ու-
տել բնդ թագաւորին։ Ըէր ումեք
իշխանութիւն լիկելոյ զնոսա զա-
նիւք, բայց միայն ի թագաւորին։
Էս, բ գունդ իրրեւ զորոց զօրավարաց
եւ սպարապետաց Մակեդոնացւոցն
էր. անտի յետոյ թագաւորք կացին,
յորոց զարմից եւ ի զուակաց հանին
զիշխանութիւնն Հռոմայեցիք յետ
տիոց բաղմաց։

Այդ Հերմանզայս պատանեակ մի
աղնիւ յարքաւնական գնոցէ անտի
իրրեւ հար նետիւ վարող մի զոր
թագաւորն կամեր խոցել, արբ զան

Հրամանաւ նորս : “Ասդժկամակ ընդ
թշնամաննան լիեւալ , առ Սոստրա-
սոս երթեալ ոկուտ տրանջել : Ի
նմին զնդէ էր եւ Սոստրասոս . որ
սիրէր խոկ զնաւ : Այս իբրեւ ետես
զմարմին նորս պատառեալ , թերեւս
եւ վաղ խոկ վաճե պյլ ինչ պատճա-
ռանաց թշնամութեամբ էր ընդ
Աղեքսանդրի , խթեաց դրգեաց զգա-
տանեւակն որ ինքնակամն խոկ յային
եկն յօժարեալ , միաբանել ընդ նմա
սպանանել զիթազաւորն . եւ ապյլ
եւ առնոյր վամն նորին հաւաս :

“Աս եւ ոչ բատ մանկաւթեանն սաստ-
կութեան , արգեամբ եկին ի գործ
անդր . քանզի իմաստութեամբ խոր-
հրդով ընտրեցին թէ զորս արգեւք
ի միաբանութիւն գործոյ սպանու-
թեանն ընդունիցին : Հաճոյ թուե-
ցաւ նոցա զՆիկոսարատոս , զԸնտի-
պատրոս եւ զԱկղզեպիտոդորոս եւ
զՓիզոսաս առնուլ . եւ ի ձեռն սո-
ցաւ յաւելան եւ Անտիկղէս եւ Եղապ-
տանիոս եւ Եպիմենէս : Ամլ շէր
դիւրին ճանապարհ իրացն գործելոյ :

Պարտ եւ պատշաճ էր թէ ի նմին
զիշերի ամենային միաբանեալք մի-
անգամոյն կացցեն ի պահու , զի մի

գուցել յանուեղեկաց խորհրդոյն խա-
վաննեոցին . ոյլ այսպէս դիմուր զի
ոմն յայսմ դիշերի կոյր ի պահու եւ
ոմն յայնմ : Ա ամն որոյ մինչեւ ցփո-
փոխել կարդ ի պահպանութեանն եւ
պատրաստերոյ ոյլ եւս կազմութեանն
իրացն առուրք երեսուն եւ երկու
մաշեցան :

Եկեալ հասեալ կոյր ոյն դիշեր ,
յորում միաբանեալքն պարտեին
կալ ի պահու , ուրախ լիեալ բնդ
հաւատարմութիւն միմեանց , եւ հաւ-
ատարմութեանն նշանակ ոյնչափ
առուրք էին ի վերայ անցեալք : Ու
ահն եւ ոչ ակնկալութիւն փոխեաց
զոք . ոյնչափ որտմատութիւն բար-
կութեան էր ի թագաւոր անզը ,
կամ հաւատարմութիւն ի վերայ
անձանց իւրեանց : Արդ կոյին ա-
ռաջի դրան ապարանիցն՝ յորում
ուտեր թագաւորն , զի յորժամ ի
սեղանոյն երանիցէ , ածուն զնա ի
սենեակ անզը : Այլ բախտ նորա եւ
բազմականակիցք նորա յորդորեցին
զամենեսին յաճախել ի զինիս , եւ
խաղք եւս կոշնոց ձգեալ յերկարե-
ցին զժամանակն . մերժ ուրախ լի-
նեին միաբանեալքն զի ի թմբու-

թիւն կործանելոց են, եւ մերթ հսկային թէ զուցէ մինչեւ ցառաօնն զկոչունան ձգիցնեն : «Քանիզի այլոց պարտ էր բնդ առաւօնն դալ պահակախոխ լինել, եւ նոցա յետ առուրց Եւթանց հասանելը կարգն . եւ ոչ յաւսալ կարեին թէ մինչեւ ցայն ժամ ամենեքին կացցեն ի հաւասարմութեանն : Այս իրրեւ այգն զառաւօնն կամեր մերկանալ եւ կոչունքն արձակեին , բնկալան զմթագաւորն միաբանեալքն , ուրախ լինալ բնդ հասանել դիսպաց զգործն վճարերոց . բայնամ վայրի կին մի՛ որոյ շամշեալ միալք էին , որպես կարծի , եւ սովոր էր նա շրջել յարքունիս անդ , քանիզի կարծեր իմն թէ ի դրդելց իմեքէ զլինելոցն յասաջազ զոյն պատմոցէ , սա ոչ միայն բնդ առաջ երթայր Ազեքսանդրի , այլ եւ զանձն առաջի արկեալ արգելոյր , եւ երեսօքն եւ աչօքն զոյլոս մտացն ցուցանելը , եւ խրատեր դառնալ այսրեն ի կոչունան . եւ նա բնդ խազ պատասխանի տայր եւ առեր թէ քաջ են խրատք զիցն , եւ կոչեցեալ միւսանգամ զբարեկամն , մինչեւ ցժամ երկրարդ առողջեանն զժամ

ի աշնոցն յերկարեք : Առջևն եղին
հասին պլաք ի գնդէ անտի վտիսա-
նակել զնոսա , կալ ի պահու տուացի
դրան սենեկին , սակայն միարա-
նեալքն տակաւին կային յետ ի
զլուխ հաներոյ զապասն իւրեանց .
այսպէս խիստ եւ յամառ է ակնեկա-
լութիւն , որում միանգամ յանեկան
միալք մարդկեղենք : Այս թագաւ-
որն առաւել մարդասիրութեամբ
քան պլ երբեմն խօսեցեալ ընդ-
նոսա , հրամայեք երթալ ի քուն
լինել . քանզի զամենայն զիշերն ,
առէ , արթուն կացեք : Տայր միում
միում ի նոցանե յիսուն զահեկան ,
եւ յարդէք եւս զնոսա , զի եւ յետ
ոչուց զիսրդն տալոյ , սակայն տա-
կաւին կային ի պահուն :

*Եռքա յայնպիսի ակնեկալութե-
նե զատարեկ ելեալ , յիւրաքանչիւր
տունս մեկնեն : Եւ այլքն սպասեին
զրաժին զիշերոյն իւրեանց . Եպիմե-
նես կամ ի մարդասիրութենե թա-
գաւորին զոր արար նա նմա ի մէջ
միարանելոցն քանեկարծակի վտիս-
խեալ , կամ զի զիմադարձ զդիսն
կարծէք զործոցն , զամենայն որ ինչ
ի ծածուկ խորհուրդ էք , զայն եղբօր

իւրում Եւրիդոքսայ ի վեր հաներ,
քանզի շկամեր յառաջագոյն տաել
ինչ նմա վասն խորհրդեանն : Ա
քանզի տանջանք Փիզոսայ տա-
կաւին ամենեցուն տռաջի աշաց էին,
վաղվազակի ձեռն արկաներ , յեղբայր
իւր , Երթեալ հասաներ , յարքունիսն ,
եւ զարթուցեալ դանձնապահոն ա-
սեր թէ ունիմ բանս վասն կենաց
թագաւորին : Այ ժամանակն յո-
րում եկեալ էին եւ դեմք Երեսացն
զուշակ խռովութեան մտաց , եւ
թախծութիւն միոյ ի նոցանէ գրր-
դուեցին զՊատոզոմնոս եւ զԴեւոնա-
սոս որ կային ի պահու տռաջի
ունոց սենեկին : Ա ասն այնորիկ
զգրունան բացեալ եւ բերեալ ճրագ
ի ներքս , յարուցանեն զմագաւորն
որ թմրեալ եր յանապակէ եւ ի
քնոյ : Աորտ տակաւ զմիանն յինքն
ամփափեալ , հարցաներ թէ զինչ
զըսցը Են : Այ յամեաց Եւրիդոքսս ,
եւ սկսու տաել թէ ոչ ամենեւին
եւ բովանդակ ի բաց կացեալ Են
զիք ի տանէ մերմէ , զի եղբայր իմ
թեպէտ եւ ի զործ ամոզարշաւու-
թեան մտարերեաց , սակայն սարջա-
ցեալ է , եւ անձամբ մանաւանդ

զուշակ իրացն լինի։ Ա ասն այսր
խեկ գիշերոյ որ անց, նիւթեալ էր
նենցութիւնն, եւ առաջնորդք ան-
օրէն խորհրդեանն նոքա են, զորոց
չկասկածէ թաղաւորն : Քայնմ
վայրի Եպիմենէս զամենայն կարգաւ-
եւ զանուանս իրագիտացն յայտ առ-
ներ : Ալաղիսթենէս չանուանեցաւ
ընդ կցորդո գործոյն, այլ սովոր էր
մասդեւր անսալ բանից մանկաւոյ
որ անզոսնեին եւ մեղադիր թաղաւ-
որին լինեին : Ամանը յաւելուն թէ
յորժամ Հերմոզաւոս եւ առ նմա
տրանջեաց թէ զան արրի ի թա-
գաւորէն, ասաց Կաղիսթենէս թէ
պարտ է ձեզ յիշել թէ արք էք.
բայց եւ այն չէր ինչ յայտ ամենեւին
թէ արդեւք առ ի մսիթարութիւն
համբերութեան գանիցն, եթէ առ
ի գրգռելոյ զցաւս պատանեցն
տասցաւ :

Խոկ թաղաւորն իրրեւ թօթա-
փեաց զթմբութիւն մասցն եւ մար-
մնոյն, եւ յածեալ շրջէր առաջի
աչաց նորոտ պատկեր մեծաց վշտաց
վտանգի, յորմէ ապրեցաւ, այլը
Եւրիղպեաց պարզեւոս Շ քանկար,
եւ զարարս Տրդատայ ուրումն ըն-

շառեափ, եւ զեզբայր նորա մինչ չեւ
աղաջեցեալ նորա վասն կենացն,
շնորհէր նմա : Խոկ զառաջնորդ ո
գործոյն եւ ընդ նոսա եւ զկազիս-
թենէս հրամայէր կապել եւ դնել
ի դիպահոց . նորա ածան յարքու-
նիսն, եւ ինքն զտիւն եւ զգիշերն
ամենայն ծանրացեալ յանապակէ եւ
ի ոքնութեանցն ի քուն կայր :

Ե. Խան ի վազիւ անդր բազմամ-
բոխ խորհուրդ ժողովէր, յորում
էին եւ հարց եւ մերձաւոր թայրա-
թառք այնոցիկ՝ զորոց բանք ի միջի
էին, որը եւ ոչ զանձանց խոկ փրր-
կութենէ: առանց կատկած անոց էին.
քանզի բառ Մակեգոնացւոց սովո-
րութեան սասակել պարա էր այնո-
ցիկ որ արեամբ մերձաւոր էին նոցա,
քանզի ամենեցուն զլուխիք նդոմիւալ
էին յօրինացն: Խնազաւորն հրաման
ետ ած էլ զմիաբանեալն բաց ի կա-
զիսթենևայ, եւ նորա զոր ինչ խոր-
հուրդ խորհեալ էին խստավան ե-
ղեն առանց յապազութեան: ՀՅեալլ
իրրեւ ամենեքին պատուհասակոծ
առնէին զնոսա, ինքն խոկ թաղաւ-
որն հարցանէր զնոսա թէ վասն որոց
արդեւք շարաց գործոց այնպիսի

խորհօւրդ խորհեցան ի նա: Խըրեւ
այլքեւ կարկեւալ կային, Հերմոզայս,
Մեք, առէ, որովհետեւ հարցանելք
իբրեւ այն թէ շղիսիցէք, խորհուրդ
խորհեցաք սպանանել դքեզ, զի ոչ
իբրեւ ազնուականաց սկսար իշխել,
այլ իբրեւ ի վերայ սորկաց եւ դեր-
գաստանկաց տիրես: Յառաջ քան
զամնեսին յան եկաց հայր նորա
Սուզողիս, եւ զաշէք թէ նա եւ մօրն
սպանօղ է, եւ զձեռն իւր սկնդեալ
ի վերայ բերանաց նորա, Զէ պատ-
շաճ, առէ, այլ ունկն զնել ան-
օրէնութեամբ եւ շարեզըն մայե-
զնելոյ: Խոկ թագաւորն արգելոյի
զհայրն, եւ հրամայէք Հերմոզաւեայ
տաել զոր ինչ ի վարդապետէն իւրմէ
ի Կաղիսթենեայ ուսեալ էք: Եւ
Հերմոզաւոս, Արկանեմ, առէ, ի կիր
զերախախիս քո եւ տաեմ որ ինչ
շարեօք եւ նեղութեամբ մերով
ուսույ: Վաճներորդ մասն Մակե-
դոնացւոց կաց մնաց կենդանի յանա-
զորոյն խառութենէ քումէ. եւ որ-
շափ արք ոչ յանարդ եւ յաննշան
արենէ, Աստազոս եւ Փիղոսաս եւ
Պարմենիսն եւ Աղեքսանդրոս Պիւն-
կեսատէս եւ Կղիսաս, որշափ ինչ ի

թշնամիս ապաստան է, կենդանի
են, ի ճակատու կան, առարկով
իւրեանց պաշտպանեն քեզ, եւ ի
վերայ փառաց քոց, ի վերայ յաղ-
թութեան քո վէրս յանձն առնուն,
որոց գու գեղեցիկ հատուցումն գար-
ձուցեր. մին զաւզան քոթաթաւեաց
արեամբ իւրով, եւ մեւսն ոչ գոյզն
մահուամբ վախճանեցաւ։ Օգօրա-
վարս եւ զապարապես զօրաց քոց
ի աանջանս մուծեր. Պարսից՝ որոց
յաղթեալ էին, եզեն տեսիլ նշաւ-
ակի։ Պարմնիոն առանց գատառ-
տանաց սպանաւ, ընդ որոց ձեռն
զԱտապըս սպանեալ էիր։ Օի
ձեռամբք միմևանց խնդրեցեր պա-
տիժս ի թշուառացելոցն, եւ զորս
սակաւիկ մի յառաջադոյն սպասաւ-
որս սպանութեանն ունեիր, յան-
կարծակի այլոց հրամայես կոտորել։
Ենդէն ընդդէմ բարբառել սկսան
Հերմովաւեայ, եւ հայրն մերկացեալ
զսուսերն կամեր հարկանել եթե չեր
արգելեալ թագաւորին։ Քանզի
հրամայեր խօսել Հերմովաւեայ, եւ
խնդրեր զի համբերութեամբ ան-
սոյցն բանից նորա, որ զպատճառ
տանջանացն յաճախեր։

իրրեւ հաղիւ հաղ արդելան ,
միւսանգամ Հերմոզաւոս Ո՛հ , որ-
շափ առատութեամբ , առէ , ման-
կրաւոյ անհմատաց թոյլ տաս խօ-
սել . այլ Կաղիսթենեայ բարբառն ի
բանափ վասկեալ կայ , զի նա միայն
կարօղ է խօսել : Օ ի ընդէր ոչ դայ
նա ի մէջ , մինչեւ որք խոստովանն
եղեն , խօսին , եւ ունինդրութիւն
լինի նոցա . վասն զի երկնչիս զձայն
արդարոյն լսել , նա եւ ոչ երեսացն
կարես հանգուրժել : Այլ ես վիճիմ
թէ շիք նորա գործեալ ինչ : Ե՞ն
են աստ որ ընդ իս զիրտն գեղեցիկս
խորհեցան . բայց ոչ ոք է որ ասիցէ
թէ իրազէտ էր մեր Կաղիսթենէս ,
սակայն վաղ իսկ մահու սահմանեալ
է նա յարդար եւ ի համբերօղ թա-
գաւորէ : Այդ այս վարձը են Մա-
կեդոնացւոցն , որոց արեամբն իրրեւ
առելորդաւ եւ աղտեղեաւ զեղծա-
նիս : Այլ քեզ և հաղարք ջորւոց
զգերեալ սակիդ բերեն , եւ զօրա-
կանկը ոչ ինչ յիւրաքանչիւրաշխարհո
տանելոց են բայց ի ձրի վիրացն :
Այսմ ամենայնի համբերազ , մինչ
չեւ էր քո զմեզ տուեալ ի ձեռս
խուժազուժ բարբարսացն , եւ բատ

Նոր սովորութեան զբաղվողնեն արկեալ ընդ լծով։ Ուրախ լինիս դուրնդ ձորձն եւ ընդ խրասն պարսից, եւ զբարոն դաւառականս առելի համարեցար։ Ապա զՊարսից եւ ոչ զՄակեգոնացոց թագաւոր կամեցաք սպանանել, եւ զքեզ զփախրասնայդ եւ զՀատուածեալ հալածեմք օրինօք պատերազմի։ Քեզ կամ եղեւ թէ Մակեգոնացիք ի գուման անկցին առաջի քո, եւ իրեւ զից մեծարանս գնիցեն քեզգու յուրաստ ես ի հօրէ քումէ Փիզիպազեայ, եւ եթէ նախամեծար ոք զիք ի զիս քան զԱրամազդ էր, զարշէիր եւ յԱրամազդայ։ Օարմացեալ ինչ իցես եթէ մեք աղատոքար շկարեմք ժոյժ ունել ամբարտաւանութեան քում։ Խմ իմիք ակն ունիմք ի քէն, զի կամ առանց յանցանաց պարտ է մեռանել եւ կամ որ քան զմահ զմնդակազոյն է, ի ծառայութեան կեանս կեալ։ Դաւ եթէ յուղղութիւն կարես գու, բազում ինչ պարտիս ինձ։ Օի յինէն սկսար զիտել թէ իմ իմիք շկարիցեն համբերել արք աղնուականք։ Ամէ զու խնայեա ի հարսն մեք. մի

ծանրացուցաներ տանիցանոք զան-
զաւակեալ ծերութիւն նոցա . Հրա-
ման տուր զմեզ տանելի տան-
չանս , զի զոր ի մահուանէ քումէ
խնդրեաք , ի մահուանէ մերսէ բն-
կացուք : Օսյս զայն ձեւ Հերմո-
ղոյս :

Ը. ԱՅԼ թագաւորն . Արշավ
ստութեամբ են , առէ , զորս զա ու-
սեալ ի վարդապետէ իւրմէ խօսե-
ցաւ , զայն յայտ համբերութիւն
իմ տռնէ : Օ ի թէպէտ խոստովան
եղեւ զանհնարին չարեաց իւրոց ,
սակայն ոչ միայն լուսյ , այլ եւ զի
դուք ինքնին լսիցէք , թողի . եւ ոչ զի
չղիտէի թէ յորժամ թոյլ տայցեմ
աւազակիդ խօսել , զայն մոլեգնու-
թիւն սրամութեան արկանելոց է
ի կիր , որով զրդեալ եկն սպանա-
նել զիս , որում մ.ծարանս պարտ
էր զնելի ի տեղւոջ հօր : Եր-
բեմն յորժամ յանդզնազոյն ինչ
յորսս զործեալ էր , բայ հայրենի
սովորութեանն զոր եւ հին եւ տառ-
ջին թաղաւորք Մակեդոնացւոց ի
կիր արկեալ վարեցին , Հրամայեցի
պատժել զնա , եւ այնմ պարտ իսկ
եւ պատշաճ է լինել , որպէս եւ ի

գոյեկաց սանք, եւ յարանց կանոյք
խռշանդին, եւ ծառայից եւս զման-
կունս որ յայնմ տիս հասակի իցեն,
շնորհեմք գան հարկանել: Այս
խռութիւն է իմ ի նա, զորոյ ըզ-
վրեմն անօրէն սպանութեամբ կա-
մեցաւ առնուլ: Օ ի ի վերայ այլոյ
որ թղյ տան ինձ զնալ ըստ մասց
իմոց, որչափ զգօն եւ հանգարա-
իցեմ, չէք ինչ անտեղեակը, եւ
յիշել իսկ մի ըստ միոջէ աւելորդ է:
Աչ ինչ զարմանամ թէ զտանջան
մահու սպանազայն շղովէ Հերմո-
զաւոս. զի նոցին արժանի տանջա-
նաց եւ նա է: «Քանզի յորժամ
զՊարմանիսն եւ զՓիղոսաս յարդ է,
անձին կայ ջատադով, իսկ զՊին-
իեատացին Աղեքսանդրոս որ երկիցս
դարան զործեաց զլիսոյ իմում, յեր-
կուց զուշակաց զերծուցի, եւ յոր-
ժամ միւսանդամ յայտ իրքն եկին,
զերկեամ մի յապազեցի, մինչեւ
գուք իսկ պահանջեցել զի զարժան
պատիժան ըստ յանցանացն ընկալ-
ցի: Օ Աստաղեայ յիշեք թէ մինչ
շեւ իմ լեալ թաղաւոր, թշնամի
էր նա զլիսոյ իմոյ: Իսկ Կղիսոս-
երանի թէ շատիպէր զիս ի ցասումն:

Արոյ, յանդռւգն լեզուին, որ զիշնամանն յանախէր առել ինձ եւ ձեզ, ևս առաւել երկարագոյնս համբերի քան նա ինձ, յորժամ զնոյյնս ես նմա խօսէի: Խռաղաւորաց եւ զօրավարաց հեզութիւն ոչ միայն ի բարսնոցա, այլ եւ ի բարս այնողիկ որ հնազանդին նոցա, կոյ: Այս բանեկալթեամբ եւ ապասու գրքնացեալքաղցրանան իշխանութիւնը: իսկ յորժամ մեծարանը ի բաց գնան ի մտաց, եւ բարձունք ընդ խննարհութեան շփոթին, բռնութեան պետք են վասն զրանութիւն ի բաց վարելոյ:

Իսյց զի՞ իսկ զոյյն ես զարմանահամարիցիմ թէ սա ինձ անազորունութեան բիծ զնիցէ, որ ժրառութեան իսկ մեզագրութիւն իշխեաց արկանել զինեւ: «Նկամիմ» զմի մի իւրաքանչիւր ի ձենջ յարուցանել, զի մի առելի զառառութիւն իմ առնիցեմ, յորժամ զձեզ յամօթառնիցեմ: Հայեցարուք ընդ ողջոյն իսկ բանակն, որ առկաւիկ մի յառաջազոյն քան զզէնս ոչ ինչ ուներ, ոյժմ ի զահոյս արծաթիս ննջէ, զսեղանս լի առնեն առկւով, ձա-

ռայից գասակս տանին, զառ եւ
զաւար թշնամկայն շեարեն բառնալ
տանել։ Եւ զի առէ թէ Պարոփեքք
որոց յաղթեցաք ի պատուի մեծի
են առաջի իմ, արդարեւ ցածու-
թեան եւ հեղութեան իմոյ նշանակ
է այն, զի եւ ոչ պարտելցն ամբար-
տաւանութեամբ իշխում։ Եշի յաշ-
խարհս Ասիացւոց ոչ զի արմատաքի
զադգան խլիցեմ, եւ ոչ զի զկէս
մասն աշխարհի աւեր եւ մենութիւն
դործիցեմ, ոյլ զի այնորիկ զոր
մարտիւ պատերազմաւ նուաճեցի,
ոչ ինչ սարժանացեն ընդ յաղթու-
թիւն իմ. վասն այնորիկ ընդ ձեզ
երթան ի մարտ պատերազմի, ի
վերայ տէրութեան ձերոյ հեղուն
զարիւն իւրեանց, որոց եթէ ամ-
բարտաւանութեամբ ափրէաք, յա-
պրտամբութիւն եւ ի սաահակու-
թիւն երանեին։ “Չէ այն սաացուած
տեւական յոր սուսերաւ մուանեմք.
իոկ շնորհք երախտեացն մշանջեւ-
նաւորք են։ Եթէ ունել զնոփա-
կամիցիմք, եւ ոչ անցանել ընդ
Ասիա, պարա եւ պատշաճ է թէ
հաղորդ եացի հեղութիւն մեր ընդ
նոսա. եւ հաւատարմութիւն նոյա

Հաստատուն եւ մշտնթենաւոր զիշ-
խանութիւն թագաւորութեանս
գործիցն: Եւ արդարեւ իսկ բա-
զում ինչ ունիմք աւելի քան զոր
տառը: Այս անյագ ցանկութեան
է առկաւին կամել յնուր զոյն որ
շուրջն զեղեալ է: Բայց սակայն
զրարս եւ զավարութիւնս նոցա ի
Մակեդոնացիս, առէ, փոխեմ:
Օպյո եւ ի բազում ազգս աեւա-
նեմ լիեալ, որոյ շհամարեսցուք
ամօթ լինել նմանեղ. զի եւ ոչ այլ-
ազգ ինչ այնչափ աւերութեան մար-
թիցի պատշաճութեամբ վարել,
ևթէ ոչ մեք նոցա աւանդիցնիք ինչ,
և ի նոցունց ուսանիցիմք ինչ:

Բայց եւ այն արդարեւ զրեթէ
արժանի իսկ ծառու էր զոր Հերմա-
զուս պահանջեր լինեն, զի յետո
կոյցեմ յԱրամազզայ, որոյ հրամա-
նաւ պատասխանույ ծանօթ եւ զի-
տելի լինիմ: Վիթէ եւ զոր զիքն
առն պատասխանի, լիմում իշխա-
նութեան իցէ: Արդայ անուն ես
նա ինձ. բնդունել զանունն չեր ինչ
առար յիրաց իրաց զոր զործեցար:
Երանիթէ եւ Հնդիկք համարեսցին
զինեն թէ. Աստուած իցեմ: Օյ

պատերազմունք համբաւու կան ի
հաստի, եւ բազում անգամ որ
վրիսակաւ հաւասարիմ լիեւալ էր,
ոյն ի ճշմարտութիւն փոխեցաւ։
Միթէ համարիցիք թէ ի զեղիսու-
թիւն ինչ զառածայ, զի ուղիապատ-
եւ արծաթապատ զգէնս ձեր յօրի-
նեցի։ Կամեցայ ցուցանել թէ սո-
վորելոցն շէք քան զայն նիւթ անարդ-
եւ արհամարհ, եւ թէ Մակեդոնա-
ցիք որ առանց պարտութեան Էն
եւ յայլոց ամենեցանց եւ յուկւոյ
իսկ շմատնին ի պարտութիւն։ Եշ-
նախ զաշս ոյնոցիկ որ համակ յաղ-
տեղիսն եւ յահարդան ամենայն կայ-
ին, զրաւեցից, եւ ուսուցից թէ մեք
ոչ առ ցանկանալ ինչ ուկւոյ կամ
արծաթոյ եկաք, այլ վասն զաին-
զերս նուամերոյ։ Օ այս վասն, զու-
սպանող, կամեցար զեղչել, եւ զՄա-
կեդոնացիս մատնել ազգայն պար-
տելոց բարձեալ ի միջոյ զթագաւ-
որն։ Եշ այժմ խրատ տաս ինձ թէ
ինսպեցից ծնանելեաց ձերոց։ «Եր
պարտ շէք պատշաճ ձեզ զիտել թէ
զինչ ինչ ունիմ ի մոի վասն նոցա,
որպէս զի առաւել եւս արտմու-
թեամբ մեռանիցիք, եթէ արգարեւ».

գուցէ ինչ ի ձեզ հարց եւ մարց միշտակ կամ խնամ մնաց . այլ վաղ իսկ զայն սպորտաթիւն կոսորելոյ ընդ չարագործաց զարդար մերձաւորսն եւ զհարս եւ զմարս քակեցի , եւ խստանամթէ ի նմին պատուի եւ ի մեծարանս լինելոց են ամեներին նոքա , յորս էին : Այս գիտեմ , թէ զկաղիսթենէս՝ որում միայն զու այր թուիս , քանզի աւազակ ես , յոր սակա կամիս թէ ի մեջ գոյր . զի սոցա առաջի թշնամանք զոր եւ զու արդ յիս խօսեցար , եւ ի բերանոյ նորա յաճախեսցին : * Աս եթէ մակեդոնացի էր , ընդ քեզ այսր մուծանէի արժանի քան զաշտկերտդ զվարդապեան . բայց Աղինթացւոյն ոչ նոյն իրաւունք են :

* Ենտ այսորիկ արձակէր ի բաց զժողովներ , եւ զպարտաւորսն հրամայէր տալ մարդկան որ ի նմին զնդէ էին : Այքա զի չարաշար խստութեամբն ցուցցեն թագաւորին զհաւատարիմ միտո իւրեանց , տանջեալո եւ լիկեալս սպանին : Արդիսթենէս եւս տանջանեօք սպանաւ , որ արդար էր ի յանցանաց միարանութեան սպանութեան թագաւորին , բայց ոչ էր

միամսնեալ բարոց արքունեաց թագաւորին եւ ողոքշացն։ Ա ասն այնորիկ ոչ ուրուք սպանութիւն այնպէս թշնամացոց զԱզեքսանդրոս Յունացն, քան զնորոպյն, զի զայր մի որ լի էր ընտիր բարոյիւք եւ զեղեցիկ զեղեցիկ ճարտարութեամբը արուեստից, յորմէ եւ ի կեանս զարձուցեալ էր, յորմէամ յետ զԱզիսոս սպանանելոց, սինզեալ ի մահ եղեալ էր մեռանել, ոչ միայն սպան այլ եւ տանջեաց եւս առանց լսելոյ զդատաստան նորա։ Խայց զզջումն անադպան փոխանակեաց զզործ անապորութեանն։

Թ. ԱՅ. զի մի զատարկութեանն, որ քըթմնջիւնս սովոր է ծնանել, սնուցիւ լինիցի, խազայր գնայր յաշխարհն Հնդկաց, զի միշտ երեւելի էր ի պատերազմի քան յետ յադթութեանն։ Գյորեթէ ամենայն իսկ աշխարհն Հնդկաց յարեւելս կոյս հայի, ոչ այնչափ ի լայնութիւն ընդարձակեալ, որչափ գեալ ու զիզ ի հանդիպոյ։ Խոկ ընդ հարաւակողմն բարձրացերձ բարձունք ամբառնան։ այլ կողմանիցն հարթ եւ զաշտաձեւեն, եւ հորդեն ճանապարհ հան-

շարտ ի դաշտան բազում գետաց
անուանենաց, որ ի կաւկաս լեռնեւ
ելանեն : Խնդոս ցրտագոյն քան
շպղնն է . ջուրք նորա ոչ ինչ կարի
ուար ի գունոյ ծովուն է : Գան-
գէս գետ աղնուագոյն յարեւելից ի
հարաւակողնն դաւառին ընթանայ,
և անցանէ ուղղորդ ի ներքոյ սարից
լեռանց մեծամեծաց . անտի միմաց
տռաջի պատահեալ, միւսանդամ
յարեւելակողնն շրջեցուցանեն : Եւ
երկորին մոտանեն ի ծովի կարմիր եւ
կտրեն միշտ զգետեզերսն, եւ բա-
զում ծառատունեկ մեծամեծ մասումը
երկրին ուտեն . ամենայն ուրեք ար-
դելեալ լինին ի քարանց յորս բա-
զում անզամ բախեն . իսկ ուր հող
կակուղ դատանեն, եզակեւրս եւ կղզիս
գործեն : Ակեսինէս զինդոս գետ
ստուարացուցանեւ . եւ յորժամ ին-
դոս ի ծով գիմելոց իցէ, ի մէջ առ-
նու զնա, եւ մեծաւ գլրդելով բա-
խին ընդ միմեանս գետքն երկորին .
քանիցի սաստիագոյն բերանովն զայ
պատահէ հոսանաց ինդոս գետոյ,
եւ ոչ ջուրքն յորժամ բախիցին,
տան անզի : Խոկ Գիարգենէս ոչ
ինչ երեւելի համբաւաւ է, քան-

զի ընդ վերջին կողմանս Հնդկաց աշխարհին ընթանաց . այլ ոչ կոկորդիզուաց միայն որպէս Կեղսո , այլ եւ գեղփինաց եւ անձանօժ յայլոց ազդաց նհանդաց մնուցիշ լինի : Խթիմանտոս բազում անդամ աստ անդ խոտորեալ է , եւ որք առ գետոյն ընակեն , հանեն տուու ի նմանէ առ ոռոգանելոյ . եւ նմին իրի խոկ սակաւիկ ինչ միայն մնացորդս տանց անուան ի ծովն ընկենու : Իսոց ի սոցանէ այլավք եւս բազմօք գետովք բաշխեալ բաժանի գաւառն ամննոյն , բայց ոչ հոյակապք են քանդի շհասեն ընդ բազում վայրու : Խոկ զկողմանսն որ մօտադոյնք ի ծով են , հարկանեն հողմք հիւսիսոց . խոկ կողմանք որ ի լերանցն ամբացեալ են , պատեհ են մնուցանելոյ գարմախս երկրի : Այլ այնուես սահմանեալ վուխոխմունք ժամանակաց աշխարհի այլակերպք են ի կողմանսն յայնսոսիկ , զեւ յորժամ այլ կողմանք աշխարհի ջեռեւալ իցեն ի տապոյ արեգական , զՀնդկաց աշխարհն ձիւն ունի . եւ գարձեալ յորժամ այլ կողմանք ստուցեալ իցեն , անդ անհնարին

ուսպահառն ջերմութիւն է : «Եւ
և ոչ հան ի վեր բնութիւն զպատ-
ճառ իրացն : »**Օ**սպի եւս որ զնովաւ-
զաանալ է , ոչ ինչ օտար յոյզոց
ծովուց է գունով իւրով : Իսպոց
քանդի յերիթքը թագաւորէ անուն
կոչեցաւ ծովուն , որ անտեղեակը բն են
կարծ ենթէ կարմիր են ջուրը ծովուն :

Երկիրն առասարեր է կառաց-
բազմաց ձորձք անտի են : Անզեւք
ծառոց կակուդք եւ փափուկք են
իրեւ զքարս եւ բնոգունին զնշա-
նագիրս զրոց : Են հաւք՝ հաւանք
նմանող հնչման մարդկեղեն բարբա-
ռոյն լիներոյ : Են եւ անսսունք որ
ոչ բնդերականք են այլոց ազդոց ,
բոյց միայն եթէ ածեալ իցեն առ-
նոսա : «Երյն երկիր անուցանէ որն-
գեղջեւը եւ ոչ ծնանի : Խոկ վորաց
առաւել եւս յաճախութիւն է առա-
քան յԵփրիկեցւոց աշխարհին . եւ
ըստ յաճախութեանն նոյնպէս եւ
յաղթանդամութիւննոցա է : »**Կ**եաք
որ հանդարասութեամբ ասնին դամք-
բագնաց ջուրս իւրեանց՝ ոսկի ըերեն :
Խոկ ծովին ի ծովեղերսն ականս պա-
տռականս եւ մարդարիստ բնելենու :
Եւ ոչ այլ ինչ քան զայն պատճառք

բնշաւետութեան նորա են, մանաւ-
անդ յորժամ զտուրեւասիկ վափա-
խումն շարեաց իւրեանց սփռեցին
եւ յազգ ոն որաւարինս . քանզի
աւելորդաց ծովաւն եռացելոյ՝ այն-
չափ գինք են որշափ ցանկութիւնն
սահմանել . նոցա : Արպէս ամենայն
ուրեք նոյնապէս եւ ի նոսա գիր տե-
ղեացն ձեւիշ մասց եւ բարուց մարդ-
կանն լինի : Օ մարմինն իւրեանց
ծածկեն մինչեւ ցատո պճղնաւորաւ
եւ ազանին օդս յոտա եւ կտաւով
զզլուխս իւրեանց պատեն . կախեալ
են գինզք զականցաց նոցա . զախզ ո
իւրեանց ուկւով դարդ որեն, եւ նո-
քիմբք առնի խոիր աղնուականու-
թեան եւ բնշաւետութեան : Ան-
զրեն բազում անզամ զվարաս իւ-
րեանց քան եթէ խուզեն . խոկ
կզակք նոցա միշտ առանց սափրե-
լոյ են . խոկ զմեացեալ մորթ երե-
սացն ամենեւին խոկ ողորկեալ վի-
րայեն :

Առ զեխաւթիւն թադաւորաց
նոցա, զոր նորա մեծաշուք վառաւ-
որութիւն կոչեն, առաւել է քան
զշարիս թագաւորաց ամենայն ադ-
զաց : Յորժամ ի հրապարակի ու-

ըեք կամիցի երեւել թագաւորն, ինեւանոցս արծաթմիս տաաջի տանին պատառուրը, և զամենայն ճանապարհն, ընդ որ կամի անցանել, հատովք լի տանեն: Բազմի նու ի դեռպակս սոկիս, զորովք մարդուրիոք շուրջ կան կախեալ. կերպարս սոկենկարը, և ծիրանւով խառն են ձորձք նորա զոր ազանի. զհետ զեռպակին երթան պահապանք վառեալք յորոց միջի կան հաւք ի վերայ ոստաց. որոց ուսուցեալ են զեղգեղեալ նուազել ի զրօսանու թագաւորին: Աւ ունին արքունիքն սիւնս սոկեզործս զորովք տարածեալ է որթ սոկեզօծ, և ի վերայ որին ոյն պատկերը արծաթմիք հաւուց որոց աեսլեամբն առաւել ուրախ լինին: Բաց են արքունիքն եկելոյն յորժամ զվարսան անողրիցէ կամ զարդարիցէ. յայնժամ պատասխանի հրեշտակութեանցն տայ, և զատաստան ժողովրդեանն առնէ: առնեալ զօդս նորա օծանեն անուշութեամբք զոտս նորա: Անձ քան զամենայն աշխատաթիւն որոք են նորա, զանասունոն զիմակեայս յորդելոցին հարկանել մինչ զեռ հարձքն:

Նուագիցն և բղձանայցն յաջո-
ղութիւն։ Աեսք նոցա երկեան-
դնեանք Են, զոր արձակեն մեծաւ
զօրութեամբ բայց չէ ինչ կարի
ստատկագոյն։ Վանդի նեա՝ որոյ
ամենայն զօրութիւն ի թեթեւու-
թեան կայ, ծանրացեալ դժուարին
առնի։ Խնդ կարճ կարճ ճանապարհո
Երիւարաւ անցանեն, խել յարժամ
երկարագոյն է շուն՝ փիղք ձգեն
զկառան և զամենայն մարմինս յաղթ
զազանայն սոկիապատ ծածկեն։
Ամ զի մի մի ինչ ի վեասակար սո-
վորութեանց պակաս լինիցի, սո-
կիապատ դեսպակոք ընդ երկար սո-
վեալ երթայ զհետ կարգ հարճիցն.
զատեալ և բաժանեալ է զանդ
նոցա ի կարգ բամբշանն, բայց
հաւասարէ նորա զեղբաւթեանն։
Աստուց պատրաստեն զկերտկուրա
նորա։ Եւ զինին ի նոցունց պաշտի,
զոր յաճախագոյնս սովորութիւն է
ամենայն Հնդկաց առնուլ ի կիր։
Օ յժագաւորն յարժամ անապա-
կաւն և քնովին թմբիցի առնալ
տանին հարճք նորա ի սենեակն կար-
դարգ հայրենի երգովին զցայդու-
թեան զիսն։

Ո՞ւ ոք կարիցէ աւատալ թէ ի մէջ
այնց շարեաց յաճախելոց իցէ փոյթ
եւ խնամ վասն իմաստութեան :
Կոյ մի ազդ շինական եւ առանց
պաճուճանաց , զոր իմաստուն իսկ
կոչեն : Պարծանք ևն նոցա յառա-
ջագոյն կանխել եւ զրաւել զօր
օրհասին մահու . եւ կենդանւոյն
այրել զանձինս հրամայեն այնոցիկ
որ կամ ծերացեալ հասակաւ իցեն
կամ դաւածք . իսկ զկայ եւ մնալ
մահու՝ անարգանս եւ թշնամնանս
համարին : Եւ ոչ մի ինչ պատիւ
կամ մեծարնք մարմնոց՝ զոր ծե-
րաթիւնն քակիցէ , գնեն . զի հա-
մարին թէ հուր եմէ ոչ շնչով
ընդունիցի զնոսա , պղծի : Խսկ նոքա
որ ի քաղաքս բատ հասարակաց սո-
վորութեան կեան կեանս , ասին
թէ զգնացս աստեղայն քաջ նշմա-
րեն եւ զլինելոցմն պատմն : Եւ
համարին նոքա թէ որ երթան կա-
մակար ի մահ , յայն սակո երթան
զի շհանդուրժեն հասանելոյ նորս :
Դիս իսկ համարին զօր ինչ միան-
գամ սկիզբն առնեն պաշտելոյ , մա-
նաւանդ զծառս , զորս թէ բոնա-
գատէ ոք , զլխոյ պատիմք կան :

Օտիլիս ի հնդեաստան առուրս
սահմանեն, բայց տարւոյ կոտաքեալ
ժամանակը պահին : Եւ զնացից
լուսի նշանակեն զժամանակին, ոչ
որպէս բաղումք տանեն, յորժամ
թուցու աստղն զիւր բոլորն բոլորակ,
այլ յորժամ ծռիցի ի մահիկ եղջեւրս,
եւ վասն այնորիկ կարծագոյն ամիսս
ունին քան զամիսս այնոցիկ որ ի
բովանդակ ինդյլուսի կարգեն զժա-
մանակ ամսոցն : Եւ այլ ինչ բա-
զում պատմի զնոցանէ, բայց ինձ
այսպէս թուեցաւ թէ չէ պատշաճ
նորիմքը զկարգ իրացն յամեցու-
ցանել :

Փ. ԱՊՐ. իբրեւ եմուտ Աղեքսան-
դրոս ի սահմանո Հնդկաց աշխարհին,
թագաւորագունք ազգաց նոցա բնոգ
տուած երանէին, տանել զոր ինչ
հրաման տայցէ, եւ յիշէին թէ նա
երրորդ ծնունդ Արամազդայ եկեալ
էր առ նոստ . Ազանդարտմանն ,
ասեն, եւ Աւհազն ի համբաւոց
ծանօթ են մեզ, իսկ զքեզ գէմ
յանդիման եկեալ տուածի տեսա-
նեմք : Ինդունէք զնոսա մարդասի-
րութեամբ թաղաւորն եւ հրամայէք
գալ զհեա, զի նորօք վարիցի յա-

առջնորդութիւն ճանապարհացն : Խրբեւ ոչ ոք ոյլ ոք այնուշեանէ ընդ առաջ պատահէր, զշեմեսախան եւ զՊերդիկաս մասամբ միայն զօրացն յառաջապ ոյն արձակէր Երթալ նուածել զայնոսիկ որ խորշիցին ի տէրութենէ անտի . եւ Հրամայէր խաղալ զնալ յառաջ ի գետն ինդոս եւ նաւակս զործել, որովք յայնեղոյս զօրքն անցանիցեն : “Եսքա, քանզի բազում գետք կային առ անցանել, այնպէս զնաւան կազմեցին, զի լուծեալ սայլիւք ասենել կարիցեն եւ միւսանգամ ի միւսանս յարել : Խրբեւ Հրաման եւ Կրտսերեայ զնդաւն հանդերձ զալ զհետիւր, զհեծելազօրն եւ զվառեալան թեթեւս առեալ հաներ արտաքս, եւ զայնոսիկ որ բնգառաջ դիմաալ էին թեթեւս ինչ պատերազմաւ ի մասաւոր բազաքն արկանէր : Անգէն ի վերայ հասեալ կայր Կրտսերսս : Ա ասն այնորիկ զի խելզբան անդահ եւ երկեւզ ի վերայ ազգին արկանիցէ որոյ շեր խոկ առեկաւին զշափ առեալ զՄակեդոնացւոցն, պատաւէր եւ մի ումեք խնայիւ եւ զամուրս քաղաքին զոր պաշարեալ էր

Հրձիգ առնել : Առյլ մինչ դեռ զպարքագրն շրջեր երիւարաւն, նետիւ հարաւ : Խոկայն առ նա զքազագրն եւ կոսորեալ զամնայն բնակիւս նորա, եւ ի յարկան եւս ոչ խնայեին :

Ապա յետ զաննշան աղջն նուռամելոյ ի նիւսա քազաք հասաներ : Պէտք եղեւ զի մինչ դեռ առաջի քազաքորմին բանակ հարեալ եր յանտառախիտ վայրի, ցաւրտ ցայդութեանն սասակագոյն քան ոյլ երբեմն սարսաւցուցաներ զանդամն. անդէն լուցաւ կրակ առ ի դարման : Կարեցին զանտառան եւ բոց բորբոքեցին . իբրեւ յոլովեաց հրատն, և հաս կալաւ զգերեզմանս քազաքացեայն : Եւ եին զերեզմանքն շինեալ ի հեոց եղեւնափայտից եւ ոյնպէս առեալ բնդ ամենայն զհուրն տարածեցին, մինչեւ ամենայն կազմութիւնն հարթ եղեւ եւ հաւասարեաց զեսնոյ : Եւ ի քազաքէն նախ սռնալ շանցին եւ յետոյ խաւ շիւն մարդկան լիներ լոելի : Էպյնմ վայրի քազաքացիքն իմացան թէ թշնամի եկեալ է, եւ Մակեզնացիք՝ թէ ի քազաք ուրեք հասեալ են : Ո՞նչ թագաւորն զզօրսն հա-

նեալ պարիսպն պաշարէր, ոյնոքիկ ի թշնամեաց որ զանձինս ետուն ի ճգնութիւն պատերազմին, աստակեցան ի նետիցն։ Աւոք կամեին զանձինս տալ, եւ ոմանց հաճոյ թուէր զւափ առնուլ պատերազմի։ իրեւ իմացաւ Աղեքսանդրոս զվարանս նոցա պաշարն լ միայն հրաման տայր եւ ոչ կոտորն լ։ Եւ ապա ուրեմն խոնջեալ եւ վաստակեալ ի գժընդակ չարեաց պաշարմանն։ յանձն եղեն։ Ասէին թէ շինիշ նոցա իցէ Ապանդարամեան։ Եւ ճրշմարիս էր սկիզբն։ Ասյ քաղաքն նոցա ընդ լեռնոտամբ լերինն զոր Մերսն ընակիչքն կոշեն։ Վնախ տաին եւ Յոյնք համարձակութիւն սոելոյ թէ յազդերէ Արամազդայ ել Ապանդարամեան։

Խոկ թագաւորն ծանուցեալ բգդիր լերինն ի բնակլաց անտի, զհամբարսն յառաջադոյն արձակեալ ի ուղաթթնն ելաներ ամենայն զօրպն հանդերձ։ Բազում բազեզն եւ որթ ծնանի յամենայն լերինն։ Եւ շատ աղբերք մշտարուիք խաղան։ Եւ հիւթք եւս մրգոյն ազգի աղդիք են եւ կեցուցիչք, զի իւրովի

զետինն սնուցանէ զարմախս սերմանց
սերմանց որ բառ զիսպելոյ անկեալ
իցեն : Ասոյ եւ անտառ բազում
վայրենի ի քարինս անդ գափնուոյ :
Խնձ թուի թէ ոչ ի զիցն ինչ զրդե-
լոյ ոյլ ի լիտի մտաց յօժարեալ են,
բազեզան եւ որթոց տերեւո քաղել,
եւ բոլորեալ պասկ , իրրեւ զմա-
յեղնեալս այնպէս ընդ ամենայն ան-
տառն թափառել : Արդ ի ձայնե
անտի բարբառոյ այնչափ անչափ
հազարաւորացն որ երկիր պազ անէին
զից շահապետի անտառ ին այնորիկ ,
հնչեցեալ դուէին այսրէն լերինքն
եւ բլուրքն , եւ անդէն ի սակաւաւո-
րաց սկիզբն լեալ ստահակութեանն ,
որպէս զեւոյ իսկ լինի , յամենեսին
իսկ յանեկարծակի սփռեալ տարա-
ծեցաւ : «Քանեզի իրրեւ ի խազա-
զութեան ի վերաց խոսոցն եւ տե-
րեւոցն կուտելոց անկեալ տարա-
ծանէին : Եւ ոչ թազաւորն ինչ
ընդդէմ զարձաւ զիսպուածոյ տրա-
խս թեանն առեւալ զամենայն առ ա-
տառ թեամբ ի խրախութիւն կոշնոց ,
եւ այնպէս զառուրս տասն թող
պցորսն զործել զզ ործ Ապանդարա-
մեամբն : Ո՞ ոք այսուհեաւ որ ոչ

առնուցու յանձն թէ բազում ան-
դամ փառք բախտի եւ ոչ քաջու-
թեան պարզեւք են . քանզի ոչ
յորժամ ի կերպակուրան էին եւ անու-
պակաւ թմրեալ իշխեաց յարձակել
ի վերոյ նոցա թշնամին , զա՞ի հա-
րեալք յամբոխէ աղազակի մոլեգնե-
լոցն եւ զոշելոց , որպէս թէ զոշին
պատերազմնոցաց լուսի լինէք : “Եսյն
աջողութիւն պաշտպանեաց նոցա
յորժամ դարձեալք դային յիշ-
կիանուու արքեալք եւ ծանրացեալք
ընդ սահմանու թշնամեացն :

Անտի խաղացեալ դային ի պա-
տճան որ կոչի Դիդական : Աքեալ
թողեալ էր բնակչաց զկայյանոն եւ
ապաստանեալ յանկոխ եւ յանսա-
ռախիտ լւրինոն : Ապա անց բնոդ
Ակադիրս որ թափուր եւ ամայի էր
յետ բնակչացն ի բաց փախչերոյ :
Ա ան այնորիկ վոփոխեաց հարկ
իրացն զհանգամանու պատերազմին :
Կանզի զզօրսն բաշխեալ բաժ անէք
եւ միանդամացն ի միում ժամաւ
ի տեղիս տեղիս զէնս եւ սպառ-
զէնս ցուցանէք , եւ ի բուռն տեսալ
զիթշնամին յորժամ վայրի չկայր նոցա
ակն , նուածեցան մեծաւ հարուա-

ծովք: Քաղաւմ քաղաքս առ պատ-
ղոմես, եւ Աղեքսանդրոս մեծամեծ
քաղաքս. եւ միւսանգամ զզօրսն՝
զոր բաժանեալ էր, ամփոփեայ ի
միւնանս: Հետոյ ընդ Քոյասպ զետ
անցեալ, զկիւնս թողոյր ի պաշար-
ման անդ մեծագանձ քաղաքին զոր
Քեիրա կոչեն ընակիչքն. եւ ինքն
զոյր տա. Մաղագսս: Փոքր մի յա-
ռաջագոյն յետ Ասականայ, որոյ էր
իսկ թագաւորութիւնն, մեռանելոյ,
կոյր ի վերայ դաւառին եւ քաղաքին
մայր նորա Կղեսիիս: Ա Հաղարք
հետեւակայ զքաղաքն պահեմին որ
ոչ միայն կոյենիւն ամբացեալ էր,
այլ եւ զործուածավան: Օ ի կող-
մանեւ որ հոյի յարեւելս պատի ի
գետոյ միոջէ յորդելոյ, որոյ ա-
փունկն բարձունք աստի անտի ար-
գելու. մտանել ի քաղաքն: Խոկ
յարեւմտակազմանն եւ ի հարաւա-
կողմանեւ, իբրեւ խորհրդավ եւ հնա-
րիւք քարինս բարձրաբերձս յօրի-
նեալ է ընտթիւնն. եւ ի ներքոյ
նոցա դարափորք եւ խորածորք ի
խոր ուրեմն խորեալ եւ զոդեալ եր-
կարն հնութեամբ, եւ ընդ կողմն
ուր նոքա գաղարեն, վոս մի ան-

Հնարին կայ, եւ ընդ ԱԵ վտաւան
որմ պատէ զքաղաքն, եւ խոնար-
հագոյն կողմանք որմոյն քարամբը
եւ վերին կողմանքն աղիւսով զոր-
ծեալ են: Պահանգակապ կողմանցն
քարինք են զորս ի միջի հիւսեցին,
զի ի վերայ խիստն նիւթոյ, կա-
կուդ նիւթն յենուցու, եւ միան-
գամոյն հող լուծեալ ջրով: Բայց
զի մի ամենայն որմն միանգամոյն
զիցեալ նասիցի, հաստ եւ հզօր զե-
րանք ի վերայ եղեալ են եւ տախ-
տակամածն որ ի վերայ նորս ար-
կեալ եր, զորմն ծածկեր եւ առներ
զնալի: Այնչ զեռ Ազեքասնողրոս
հայեցեալ նշմարեր զամաւրմն, եւ
ոչ զիտեր թէ զինչ զործիցէ, քան-
զի զիսորմն ոչ ինչ այլ ինչ օրինակ
մարթ եր ընուլ բայց լիրն արկանե-
լով, եւ ոչ այլ ազգ ինչ գոյր հնար
մենքնեայս ի պարխապն մատուցանե-
լոյ, անզէն մի սմէ հար զնաւ նեախէ-
ի պարապացն: Պահովը եւ պատա-
հարք պյապէս տային ի լոյնուցո
որունիցն անկանել նեախն: զոր
իբրեւ ի բաց խլեցին, հրամայեաց
բերել երիւար. նովաւ երթեալ եւ
տուանց խոկ զվերն կապելոյ, արագ

արտգ դոր ինչ կամերն վճարեր :
Առ իրեւ բազում ժամանակս
 կախեալ զկարթման տաներ , եւ յետ
 ցամաքելոյ արեան եւ ապաժուժի
 ցրտայեալ միրացն զցաւոն յաճա-
 խեր , պատմն զնմանէ ասել այսպէս
 թէ Արդի Արամազդայ անուանիմ ,
 այլ զզամց ցաւոց մարմնոյ իմոյ խօ-
 ժացելոյ : Ի՞ոյց շառ յանձն մեկ-
 նել ի բանակ անդր , մինչ շեւ զա-
 մենայն մանր տեսեալ եւ հրամայեալ
 զբնաւ զոր կամեր :

Այնուհետեւ որպէս էր իսկ տու-
 եալ հրաման , սմանը քակեին ըղ-
 յարկան արտաքոյ քան զքազարն
 եւ բազում նիւթս ժողովեին ար-
 կանել լիր . սմանը զբունո ծառոց
 մեծամեծաց եւ քարինո մեծամեծա-
 ի խորան արկանեին : **Հ**արթ եղեւ
 եւ հաւասարեաց երկրին բարձրու-
 թեան . վասն այնորիկ կանգնեին
 աշտարակս , եւ այս ամենայն լինն
 աւորու վճարեր ի բազում յօժա-
 րութենէ զօրացն : Խոկ թաղաւորն
 մինչ շեւ իսկ վիրացն կցեալ երաներ
 տեսանել զդործ կազմոթեանն , եւ
 յարգեալ զոմիեալ զզորսն , հրա-
 մայէր զմենըենայն մօտ տանել ,

յորոց եւ անհնարին բազում նեաք
ի յառաջամարտիկան արձակելին :
Եւ առաւել շարժուն աշտարակքն
երկեցուցանելին զանհմուտսն , եւ
տեսեալ թէ այնչափ ծանրութիւն
յոշինչ զօրութենէ՝ որ երեւեր ,
շարժէր , համարէին թէ ի դիցն
զօրութենէ շարժին . եւ զիսոյ եւս
պարսպացն եւ գծանը ծանը տեղան
արձակեալս ի մնաքենայիցն շհաշու-
եին ինչ ի դեպ արանց մահկանա-
ցուաց : Ա ամն այնորիկ յուսահատ
լեալ ի պաշտպանելոյ քազաքին մեկ-
նեցան զնացին ի միջնարերդն : Ապա
քանզի ոչ մի ինչ առաւել հաճոյ
պաշարելոցն թուեր քան զլինելն
յանձն , իջին հրեշտակք առ թա-
գաւորն խնդրել թողութիւն : Իրրեւ
ընկալան թողութիւն ել եկն բամ-
բիչն բազում դասակաւ կանանց
ազնուաց որնուիրէին զինի սոկւսվք
տաշտիք : Աա տարեալ զմանկիկն
իւր փոքրիկ առ ոսս թագաւորին ,
ոչ միայն խնդրէր թողութիւն , այլ
եւ զպատիւ առաջնոյ բախտին :
Քանզի եւ անուանեցաւ իսկ տիկին ,
եւ այսպէս կարծեցին թէ առաւել
գեղոյն շնորհեցաւ քան եթէ շուա-

ունեացն : Եւ մանկան եւս միում
որ յետոյ ինմանէ ծնաւ, որպէս զի-
արդ եւ ծնաւ, անուն կոչեցաւ Աղե-
քանդրս :

ԺԱ. ԱՆՏԻ Պաղիպերկօն առա-
քեալ ի քաղաքն Նորա զօրոք հան-
գերձ, յաղթեր քաղաքացեաց քա-
ղաքին մինչ դեռ անկարգն էին . Եւ
զհեա մանեալ այնոցիկ որ յամաւրն
անկեալ ամրացան, բնդ ձեռամբ
զքաղաքն նուաճեր : Բազում քա-
ղաքք աննշանք որ յիւրապացն թողան,
անկան բնդ իշխանութեամբ թա-
գաւորին : Որոց բնակիչք վառեալք
զինու զարդու հասեալ կոլան զվեմն
Աւոնիս անուն : Այսպէս համբաւ
տարածեալ եր թէ այն վեմ եւ ի
Աշհագնէ զուր եւ տարապարտուց
պաշարեցաւ եւ շարժմամբ երկրի
սփիպեցաւ կալ յետս : Խըրեւ չզի-
տէր Աղեքսանդրս զինչ առնիցէ,
քանզի յամենայն կողմանց քարա-
ժայրք ելեալ էին, ծեր ուն այլ հմուտ
վայրացն ելեալ զայր երկուր որ-
դւովքն, որ խոստանայր յուցանել
մուտս եթէ տայցին վարձք զործոյն:
Խոստացաւ տալ Աղեքսանդրս Զ
քանզար, եւ զմի ի պատանեկաց

առար առեալ ի պատահնդութիւն
վնա առաքելը վճարել զոր խոստա-
ցաւ։ Առողինսո դպիր թագաւորին
զօրավար առաւաւ վառելոցն։ Հաճոյ
թուեցաւ շրջելով ինն երանել նոցա
ի զլուխ սարբին զի մի յակն անձկանի-
ցին թշնամեացն։ Խոկ զեմն ոչ որ-
ոպէս բազումք ի վիմաց են, սակաւիկ
եւ թեթեւ ինչ խոնարհմամբ աճէ ի
բարձրաբերձ բարձունս, այլ մանաւ-
անդ իրրեւ ի նպատակի կերպարանս
կանգնեալ կոյ ուղղորդ, որոյ ներ-
քին կողմն բնոդարձակադոյն է, եւ
վերին կողմանքն անձկացեալ նեղին,
եւ զլուխ նորա կատարի ի գագաթն
սուր։ Առ սաւամբ նորա գնույ ինդսս
զետ բարձր եւ զժուարին յերկո-
ցունց կողմանց։ Եւ յոյնմ կողմանէ
խորը եւ խոռոչք էին։ Եւ ոչ ինչ
զոյր հնար զաեղին առնլոյ բայց յոր-
ժամ խորքն ինուցուն։ Այլր սննաւա-
սու ձեռն, զոր այնպէս հրամացեաց
թագաւորն հասանել զի մերկ բուն-
քըն անդր արկցին։ Բանզի սաւքն
տերեւադզեստը արգել բերելեացն
լինեին։ Խնքն նախ արկ բուն մի ի
ծառացն բնից։ Եւ զոչին ազագակի
զօրացն որ նշանակ ուրախութեան

մուաց էր, զհետ հասաներ, եւ ոչ
ոք խորշէր ի գործոյ անտի յոր եւ
թագաւորն արկեալ էր ձեռն:

Լոյն յաւուրս եւթն զիսորսն . եւ
հրաման տայր անդէն թագաւորն
ազեղնաւորացն եւ Ազրիացւոցն երա-
նել ընդ զառիմերն : Եւ ի զնդէ
անտի իւրմէ Լժիր եւ քաջ երիտա-
սարդո ընտրեր: Օօրավարք տուան
նոցա Քարոս եւ Աղեքանզըրս, զոր
խրատեաց իսկ թագաւորն յուշ
արարեալ թէ անուն հասարակ է իւր
ընդ նմա: “Եախ քանդի յայտնի իսկ
վտանգն էր, ոչ հաճոյ թուեցաւ
նմին իսկ թագաւորին միջամուխ ի
վիշտոն լինել . ոյլ իրբեւ հարա-
փողանշանն , այր մի յանդուզն ան-
հնարին դարձաւ առ անձնապահնն եւ
հրամայեր դալ զհետ իւր, եւ նախ
ինքն ի վեմն յարձակեցաւ: Եւ ոչ
յետոյ ոք ի Մակեդոնացւոցն կաց
մնաց, ոյլ թողեալ զտեզիսն յորս
կային իւրաքանչիւր բնշնակամ րդ-
հետ երթային թագաւորին: Բագ-
մաց անկումն ողորմելի հասաներ,
զորս առ տարաւ գետն որ ընդ այն
անցաներ, եւ այն տեսիլ տրամու-
թեան էր եւ այնոցիկ՝ ոք ոչ կային

ի վասնգի . իսկ իրեւու ոյլոցն կորս-
տեամբ յուշ լինելը նոցա թէ յորմէ
պարտ իցէ զանգիուել նոցա , յահ
եւ յերկեւող գութն դառնայր , եւ
պինուհետեւ ոչ թէ զմեռեալոն ոյլ
զանձինս աշխարեին : Առ յայն վայր
իսկ հասեալ կոյին , ուստի շիարեին
ողջանդամ դառնալ բայց եթէ յաղ-
թութեամբ , քանզի վիրոց անհնա-
րինս վերուստ ի վայր բարրարութն
հոսեին , որովք հարեալք եւ սասա-
նեալք ի յոզդոզդ եւ ի լողիրծ տե-
ղեացն զահավէժ դարահոս ի վայր
կործանեին : Ասկայն որոծեալ ե-
լեալ էին Աղեքանդրոս եւ Քարսոս
զորս և ընարելովք արձակեալ էր
յառաջազոյն թագաւորն եւ սկսեալ
էին ի մօտոյ մարտ եղեալ ոզորել .
բայց քանզի ի վերուստութեալնետա
բարրարութն հոսեին , բազում ան-
դամ խոցեալ լինեին քան եթէ խո-
ցէին : Այսուհետեւ զմառաւ ածեալ
Աղեքանդրի զանուն իւր եւ զիսսատ-
մաննոն մինչ գեռ սասակագոյն
կռուելը եւ ոչ զգուշութեամբ , վերս
առեալ յամենոյն կողմանց՝ անկա-
նելը : Կրրեւ ետես Քարսոս թէ նա
անկառ , սկսաւ յարձակել ի թշնամի

անդր , ոչ ինչ միշեալ ամենեւին բայց միայն խնդրել զվրեժ նորա , զրագումն նիդակաւն եւ զամանս սուսերաւն սասաւելք . այլ իրեւ այնշտի անշափ ձեռք ի միայն վերայ յարձակեցան , անկառ թաւալեցաւ առանց չնշոյ ի վերայ դիական բարեկամի իւրոյ : Տրտմեցաւ գմբեցաւ թագաւորն որպէս ի դէպ էր վասն կորոտեան ժիր եւ արագ երիտասարդացն եւ այլոց եւս զօրականաց , եւ տայր անգէն նշան զառնալոյ յետու : Եւ վճարեցաւ այն առանց իրիք վնասու , զի մեզմայ եւ առանց զանդիտելոյ մեկնեցան ի բաց . եւ բարբարոսըն շատ եւ բաւական համարեալ թէ զթշնամին մերժեցին , շատակացն ի վերայ նոցա յորժամ մեկնէին :

Ա. Իրեւ եղ ի մտի Ազեքսանդրոս ի բաց կալ ի գործոյ անտի , քանզի շկայր ամենեւին ակն տիրելոյ վիմին , սակայն կարծեցուցանելք թէ տեւէ ի պաշարմանն : «Քանզի հրաման ետ եւ զգլուխս ճանապարհացն արգելուլ եւ աշտարակս մօտ տանել , եւ այլոց մասնել վոխանակ վաստակելոցն : Խոկ Հեղիկացն ի միտ

առեալ զհեստել նորա զերկուս
տիւս եւ զերկուս զիշերս, ոչ միայն
յուսով մեծաւ, այլ եւ յաղթու-
թեանն պարծանօք ուտեին եւ ըմ-
պէին, հարկանելով թմբուկս բատ
իւրեանց սամորութեանն: Առևլ յեր-
րարդումն զիշերի թնդիւն թմբկայն
չւիներ այնուհետեւ լոելի. այլ յա-
մենայն իսկ ի վիճէ ջանք շաղային
զոր բարբարոսացն լուցեալ էր, զի
զգուշագոյն լինիցի նոցա փախուստն
յորժամ ի խաւարին զիշերի ընդ ան-
կոխ քարինսն ընթանայցն: Առա-
քեաց թագաւորն զբազակոս զի
զիտեսցէ, եւ զիտաց թէ փախու-
շեալ անտի Հնդկացն մնացեալ է
զատարկ վէմն: «Յայնմ վայրի ասյր
նշան թէ ամենելքին միարան ազա-
գակ եղեալ զոչիցեն, եւ այնպէս
արկաներ ահ եւ երկեւզ ի վերայ
նոցա մինչ զեռ անկարգ երթային
փախուսեայ: Եւ բազումը ի նոցանէ
իրեւ այն թէ եկեալ հասեալ էր
թշնամին, այնպէս ընդ լպիրծ քա-
րինս եւ ընդ անկոխ առազարս հո-
սեալ մեռանեին. եւ բազմագոյնք
միտահայք միով մասամբ անդամոց
իւրեանց թողան լքան յողջոցն: Իսկ

թագաւորն առաւել վայրացն յաղ-
թեալ եւ ոչ թշնամեացն, սա-
կայն մեծամեծ յաղթութեան զոհս
եւ պաշտամունս զիցն կատարեր։
Ուղղեցան բազինք ի վիմի անդ՝
Ամենայ եւ Յաղթութեանն։ Առա-
ջնորդաց ճանապարհացն որոց հրա-
մանն առւեալ էր առանել ի վեր զվա-
ռեալն, թեպէտ եւ ոչ այնչափ ինչ
որչափ խոստացան՝ կատարեցին, սա-
կայն առւան վարձք հաւատարմու-
թեամբ։ Խոկ վիմին եւ առընթե-
րակաց աշխարհին պահպանութիւնն
Սիսոկսաւեայ լիներ յանձն։

ԺԲ. Անգլիացայր գնոյր յէկ-
բողիմ. իրրեւ ազդ լիներ նմա թէ
յէրիկեայ ու մեմնէ անձուկք ճանա-
պարհին արդելեալ են և հազարոք,
զծանր գունդ զօրացն կիւնեայ տայր,
զի տանիցի հանդարատագոյնս։ Խնկն
պարաւորզն եւ աղեղնաւորզն
յառաջ մատուցեալ, եւ մերժեալ
ի տեղւոջէն զայնոսիկ որ զխոխոմնն
պաշտեալ էին, հորդէր ճանապարհ
զօրաց որ զոյին զհետ նորա։ Խոկ
Ճնդիկք կամ առ առել զզօրա-
վարն կամ առ հաճոյ յաղթողին
լինելոյ, զէրիկէս յարձակեալ սա-

տակեցին ի վախսառեանն, եւ զգլուխ
նորա եւ զզէնն եւ զզարդն բերին կա-
լան առաջի Աղեքսանդրի: «Աս ա-
ռանց պատժի թող զգործն, բայց
պատիւ եւ մեծարանն չշնորհեաց, զի
մի օրինակ շարեաց իրքն լինիցին:

Ենտի ի Հնդիկ գետ հասաներ ի
վեշտասաներորդում չուն, եւ զամե-
նոյն, որպէս յառաջագոյն պա-
տուեր տուեալ էր, զասաներ կազ-
մեալ պատրաստեալ ի Հեփեստիո-
նեայ: Ապյր թագաւոր ի նմին զաւ-
առի Ամիկիս, որ եւ հօրն իսկ խրառ
տուեալ էր տալ զթագաւորու-
թիւնն՝ Աղեքսանդրի: Այ յետ
հօրն մահու արձակեալ էր հրեշտակս
զի հարցանիցեն, թէ կամ իցէ ար-
դեւք նմա թագաւորել ի ժամանա-
կին յայնմիկ թէ առանց թագաւո-
րութեան մնալ զայստեան նորա:
Ճակէտ եւ թողութիւն եւս եղեւ
նմա թագաւորելոյ, սակայն շառ նա
յանձն զիրաւունսն որ տուան՝ ար-
կանել ի կիր: Աս եւ զՀեփեստիոն
բնկալեալ էր սիրով մարդուսիրու-
թեամբ, եւ արմախ բաշխեաց ձրի
զօրաց նորա, բայց չել նա բնդ
առաջ նորա, զի զչափ առցէ ոչ թէ

զայլոյ ուրուք, այլ դժմագաւորին
հաւասարմութեանն : Ա ասն այնու-
րիկ իրրեւ յուղոջ էր թագաւորն,
եւ ընդ առաջ նորա զօրօք վառե-
լովք . եւ փիղք եւս խառնեալ սա-
կաւիկ ինչ անջրապետութեամբ բնդ
գունդս զօրացն, որ ի հեռաստանէ
զիերապարանս աւանաց երեւեցուցա-
նեին : Ա Աղեքսանդրոս նախ կար-
ծէր թէ ոչ բարեկամ եւ նիզակակից
այլ թշնամի գայ : Եւ առեալ էր
իսկ նորա հրաման զօրացն առնուլ
զէնս զանձամբք եւ հեծելազօրուն
պատուիրէրի թեւս բաժանել, կաղ-
մեալ պատրաստեալ ի մարտ պա-
տերազմի : Ա իրրեւ ի միտ առ
հնգիկն զմոլորութիւն Մակեդոնա-
ցոցն, հրաման տայր այլոցն զտեզի
առեալ կալ, ինքն արշաւեցուցա-
ներ զերիւարն յոր հեծեալն էր .
զդոյն եւ Աղեքսանդրոս արար,
թէպէտ թշնամի գայր բնդ առաջ
թէպէտ բարեկամ, կամ քաջու-
թեամբ իւրով ի զգուշութեան կամ
հաւասարմութեամբ նորա : Ակին
հասին ի միմեանս եւ յերկոցունց
երեսացն գոյր հնար առնուլ ի միտ
թէ բարեկամք էին մազք . բայց

առ անց թարգմանի շեր մարթ խօսա
արկանել : Ա առն այնորիկ ընթեալ
թարգմանի մէջ, առեր խուժադումն
թէ ընդ առաջ եկեալ եմ զօրոք
հանդերձ, կամիմ տալ վաղմարտկի
զամանացն թագաւորութիւն իմ, և
ոչ մնացի զի ի ձեռն պատգամաւու-
րաց լինիցին ի միջի գայնքն : Օ անձն
իմ և զթագաւորութիւն իմ թո-
ղում քեզ զի գիտեմ թէ վան
փառաց զառ ի մարտ պատերազմի և
յոշինչ իմքեւ առաւել զանդիտես
բայց ի նենդութեանն համբառի :

Օ ուարձացեալ լիներ յանձն իւր
թագաւորն ընդ միամսութիւն բար-
բարսոին և տայր զաջ ձեռն իւր
զրաւական հաւատոց իւրոց և հաւ-
տաւեր նմա միւսանգամ զթագաւ-
որութիւնն : Եւ էին Շ. Փիզք
զոր և նա Ազեքսանզրի, և բա-
զում խաչին մեծամեծս, և ցուլո
գ հազար, որ մեծաղինը ևն յաշ-
խարհին յայնոմիկ և սիրելի թա-
զաւորաց : Խրեւ և հարց ցնա Ազե-
քսանզրոս, թէ մշակը արգեւք և թէ
զօրականը բազմազոյնք և յաճա-
խազոյնը իցեն նորա . նա և պա-
տասխանի թէ որովհետեւ ընդ եր-

կուց թագաւորաց կռուիմ առաւել զօրականաց պէտք Են ինձ եւ ոչ շինականաց բազմութեան։ Արիստրէս եւ Պորոս էին թագաւորքն, այլ առաւել ճոխ էր Պորոս։ Իւ երկոքին թագաւորէին անդր իսկ քան զշիւգասպ գետ, ի մոտ եղեալ տալ մարտ պատերազմի ու ոք եւ ընդդէմ բախիցի նոցա։ Իսկ Ամիկիս առ եւ նշան արքունական, զի այսպէս արար նմա թողութիւն Աղեքսանդրոս, եւ զնոյն անուն զոր Հայր իւր ունէր բստազգին սովորութեան։ Տաքսիզէս կոչէին ժողովուրդն զամենեսին յորս անցանէր թագաւորութիւնն։ Ամենուհետեւ իրրեւ երեքօրեայ ժամանակ ասպնջականութեամբ ընկալաւ զԱղեքսանդրոս, յաւուրն չորրորդի ցուցանէր թէ որչափ ցորեան ետ նա զօրացն զոր ածեալ էր Հեփեսիանեայ, եւ տոյր պատկօ սոկիս նմա եւ բարեկամաց նորս ամենեցունց, եւ բաց յայնմ ամենայնէ տայր պարզեւ Զ քանքար արծաթոյ դրոշմելոյ։ ՀԵՂԵ իսկ ուրախ եղեւ Աղեքսանդրոս ընդ մտադիւրութիւն մարդասիրութեան նորս, Հատոց զամենայն զոր նորս տուեալ էր եւ

յաւել հազար քանիքար յաւարէ
անտի զոր բերեր եւ անօթս բազում
խրախութեան յոսկւոյ եւ յարծա-
թոյ, եւ բազում ձորձ պարոիկ, եւ
Լերիւարս յիւրոց երիւարաց նավին
առպաղինաւն որով սովոր էին զար-
դարել յորժամ ինքն հեծաներ :
Այս առասութիւն արկ զգութ-
բարբարոսին ընդ նմա, բայց տրամե-
ցոց սաստիկ զբարեկամն : Յորոց
Մեղեազրոս, արբեալ առասապէս
ի վերայ ընթրեացն, տեր թէ խըն-
դակից եմ Ազեքսանզրի, զի գոնէ-
ի Հնդկաց աշխարհին եղիս նա զոք
արժանի հազար քանիքարաց : Ուս-
դաւորն քանզի չէին լեալ նմա մո-
ռացօնկը թէ, որպէս սարջացաւ զի
զկլիտոս սպան վասն լեզուին ժպրը-
հութեան, արդել զսրամառութիւն-
իւր եւ տեր, թէ մարդք նախան-
ձուք անձանց տանջիչք եւ դա-
շիճք են :

ԺԳ. Խ ԱՅՆԿ անզը հրեշտակք
Աբիսարեայ եկին տո թագաւորն :
Օ քնառ առնեին յանձն իշխանու-
թեան նորա, որպէս էր իսկ տուեալ
պատուէր, եւ հաստատեալ երկո-
ցունց կողմանց զհաւատ բարեկա-

մութեանն արձակէին պյորէն առ
թագաւորին : Օ ժողու ած Աղե-
քսանդրոս թէ զուցէ Եւ զՊորտո
ձեռնշաս իցէ համբաւաւ անուան
իւրոյխանարհեցուցանել տալ զանձն,
արձակէր առ նա զԱղեգրարէս, զի
պատուէր տայցէ նմա զՀարկն տալ,
Եւ յառաջնում մտի սահմանաց
իւրոց ընդ առաջ ելցէ թագաւո-
րին : Պորտու տայր պատոսիանի
թէ զմին ի գոյանէ առնեմ, զի
յորժամ մասնիցէ ի թագաւորու-
թիւն իմ ելից առաջի նորա, բայց
զինուք Եւ սպառազինուք : Մինչ ի
մտի Եղեալ էր Աղեքսանդրոս ընդ
Հիւդասպ անցանել, Բարզենաէս ա-
ռաջնորդ ապատամբութեան Արա-
քսոիացւոցն կալեալ կապեալ դպիր,
Եւ միանգամայն փիղք կալեալք որ
պատեհագոյն թիկունք օգնակա-
նութեան ընդդէմ Հնդկացն էին,
քանզի սուաւել ի գաղանն յու-
սպին քան ի զօրոն, Եւ նորին մո-
նաւանդ էին ոյժ Եւ զօրութիւն նո-
ցա : Գամաքսոս արքայ սակաւու
մասին Հնդկացն որ Բարզենաէս այ ըն-
կեր կցորդեալ էր, ածու կապանոք :
Տուեալ այնուհետեւ զիտախատեալին

Եւ զարքունականն ի պահ զգուշութեան, եւ զիմուլն յանձն արարեալ Տաքսիզեայ Հասանելը ի գետն Հիւդասպ, Եւ Պարս նստեալ էր յոյնելոյս գետոյն արգել լինել անցանելոյ թշնամեայն։ Փիղս հուժկուս եւ սասաթիկս Զ Եւ Ե առաջի տողեալ էր, Եւ անզը իսկ քան զնոսու Յ կառս եւ գրեթէ Լ Հազարս հետեւակաց, յորս եւ աղեղնաւորքն էին ծանր ծանր նետիւք, որպէս յառաջագոյն ասացաւ, որպէս զի չկարել իսկ աջողութեամբ ձգել։ Խնքն հեծեալ ի փիղ մի յաղթ եւ բարձրագոյն քան զայլս ի գազանայն, Եւ զէնք եւ զարդք ստիխապատք եւ արծաթապատք զյաղթանդամ մարմինն շքեղացուցանեին։ Այս էր նորա քաջութիւն ըստ ուժոյ պնդութեան մարմնոյ Եւ որչափ ինչ ի մէջ բրագունաց հնար էր իմաստութեան գտանել։

Ահ կալաւ զՄակեդոնացիսն ոչ միայն վասն թշնամեայն տեսլեան այլ եւ վասն գետոյն յորդ յաղթութեանն ընդ որ անցանել Հասանել։ Խլայնութիւն տարածեալ է վտաւանս շորս. խոր է յոյժ եւ շունի

ուրեք հուն, եւ բերէ զնմանութիւն կերպարանաց լայնատարած ծովու։ Առ ոչ ըստ բնդարձակութեան ջուրցն ի լայնութիւնն տարածելոց կարձեր զուժզնութիւնն այլ իրրեւ այն թէ նեղեալ եւ անձկացեալ ափունքն իցեն այնպէս երթայր գարիւ եւ դարիւ ։ Եւ ալիքն որ ի տեղիս տեղիս բարախեալ գառնային դուշակ լինեին թէ քարինք կան ծածկեալ ի նսսա։ Առաւել եւս ահազին եւ սոսկալի էր տեսիլ գետեզերն զոր երիւարքն լցեալ էին եւ մարդիկն։ Իրրեւ զբլուրս այնպէս կանգնեալ կային բազմադեղ մարմինք դազանացն, եւ խորհրդովի իսկ զրդուեալք գազանութեամբ հնչեցուցանեին զօդն ահազին բարբառովն։ Աստի գետն եւ անտի թշնամին եւ զայն սիրտս որ լի էին յուսով եւ բազում անդամ առաքինացեալ նահատակութեամբ յանկարձակի ահիւ խուճապեցուցանեին։ Քանզի զանհաստատ լատիցն կարծէին թէ ոչ ի գետեզըն մարթին ուղղել եւ ոչ կապել հաստատուն։ Բազում կղզեք էին ի միջին վայրի գետոյն, յորս եւ Հըն-

գիկք եւ Մակեդոնացիք ի լիւդ եր-
թեալ ամբողջեալ զգենան ի վերոյ
քան զգլուխա իւրեանց անցանեին։
Անդ թեթեւ ինչ կոիւք լինեին,
եւ երկոքին իսկ թաղաւորքն
փոքր ինչ պատերազմաւ դշափ առ-
նոյին զելից մեծի պատերազմին։
Այս ի զօրու անդ Մակեդոնացւոցն
ժպրհութեամբ եւ յանդ զնութեամբ
երեւելիք Աիւմաքս եւ Նիկանոր
եզեն, Երիտասարդք ազնուականք՝
վառեալք եւ զրգուեալք ի հանա-
պազորդ աջողութենէ կողմանն իւ-
րեանց արհամարհել եւ անդունել-
զամենայն խուճապ տագնապի։ Առ-
ցա առաջնորդելով ժիրք եւ քաջք
յերիտասարդաց անտի գեղար-
դեամբք միայն անցին ի լիւդ ի կրդ-
զին զոր յաճախեալ ուներ թշնամին։
Եւ զբազումա ի Հնդկաց անտի որ
ժպրհութեամբ ազնուազոյն քան
զինուք վառեալ էին, ստակեցին։
Մարդ իսկ եր նոցա վառօք եւ
պարծանօք երթալ ի բաց եթէ ար-
գարեւ ժպրհութիւն նոցա յետ
աջողութեանն կայր ի շափուն եւ
ի պայյմանին. այլ մինչ կային մնային
արհամարհանօք եւ ամբարտաւնու-

թեամբ այնոցիկ՝ որ զոյին ի վերադ
նոցա, պատեալը եւ պաշարեալը ի
նոցանէ որ զազան անցեալ էին, ի
հեռաստանէ ի նետիցն սասակեցան։
Խոկ որ ի թշնամեացն պրծեալ երա-
նէին մազապուր, կամ յուժգնու-
թենէ գետոյն յափշտակեցան կամ
ի գրգանան ըմբռնեցան։

Այն պատերազմ առաւել պատ-
ճառք քաջալերութեան եղեն Պա-
րեայ որ զամենայն ի գետեզերէն նը-
կատեալ աև սանէր։ Խոկ Ազեքսան-
զրսու տարակուսեալ թէ զինչ գոր-
ծիցէ, ապա ուրեմն վասն զմշնա-
միսն խարեցյ, այսպիսի ինչ նեն-
գութիւն նիւթէր։ Խը ի գետ անդ
կղզի մի մեծ քան զայլ եւս կղզիսն,
եւ նոյն անտառախիս եւ պատէ՛
զնենզութիւնն թագուցանելց։ Խը
փռս եւս խոր անհնարին ոչ ինչ
հեռի ի գետեզերէն՝ զոր նա ունէր
գրաւեալ, ոչ հետեւակս միայն բաւ-
ական էր թագուցանել այլ եւ բգ-
մարդիկ եւս երեւարօք հանդերձ։
Այդ զի ի պահպանութենէ անտի
տեղոյն պատեհութեան ի բաց
գարձուցանիցէ զաշս թշնամեացն,
հրաման տայր Պատզումնայ ամենոյն

գնդօքն հանդերձ ձի արկեալ յայս-
կոյս յայնիոյս շքանակել հեռի ի
կղզւոյ անտի, եւ զՀնդիկան երբեք
Երբեք ազաղակաւ զարհութեցուցա-
նել, իրբեւ այն թէ ընդ գետն կա-
միցին ի լիւղ անցանել : Առուրս բա-
զումն զայն յաճախեր առնել պառ-
զումէս, եւ այնպէս հարկ առնելը
Պօրեայ զզունդն իւր, ի կազմն՝ յոր
ինքն պատզումէս կարծեցուցաներ
Երթալ, զարձուցանել : Իրբեւ անդը
իսկ քան զաեսիլ աչայ թշնամեացն
էր կղզին, հրաման տայր Աղեքսան-
դրոս թէ յայլում կողման գետեզերն
կանգնիցի վրանն իւր, եւ գնդին
որ սովոր էր մինել նորա ուղեկից,
կալ առաջի խորանին, եւ զամնայն
կազմութիւն՝ արքունական շքեղ
փառաւորութեանն ինքնակամ թրշ-
նամեացն ցուցանել : Օ Առաջազն
որ հաւասար էր նմա հասակաւ եւ
ոչ սուր Երեսօքն եւ մարմնութիւննել-
ի հեռասատնէ ոք հայեր ընդ նա,
զարդարեր ի զարդ եւ ի ձորձ արքու-
նի, զի կարծեցուցանիցէ այսպէս թէ
ինքն իսկ թազաւորն կայ ի գետե-
զերի անդ, եւ մի մասրերել անցա-
նել ընդ գետն : Քառաջնումն յա-

մեցոյց մրրիկն զգործ խորհրդեանն ,
բայց յետոյ օգնական եւս մրրիկն
եղեւ , զի եւ զանհարթան եւս ի
բարւոք ելո բախտն զարձոյց : Խնդի
կազմէր պատրաստէր անցանել ընդ
գետն այլովք զօրօքն ի կողմն կրղ-
զւոյն՝ զորմէ յառաջագոյն ասացաւ ,
մինչ գեռ ի նոսա էր գարձեալ թրշ-
նամին , որ Պատզումեաւ հանգերձ
զիսնարհագոյն կողմն գետեզեր պա-
շարեալ ունէր , եւ աեզայր մրրիկն
անձրեւ որում չմարթէր եւ ընդ
յարկօք իսկ ժուժալ : Խրբեւնեղե-
ցան յանձրեւացն զօրականքն թո-
ղեալ լքեալ զնաւսն եւ զլաստան
ի ցամաքն գիմեին : Այլ խուշին եւ
դղբդին զօրացն ազմկելոց չկարեր
լինել թշնամեացն լսելի վասն հրն-
չերոյ հողմոցն ասսակութեան : Ապա
ի միում վայրկեան ժամանակի կար-
ճեցան անձրեւածքն , այլ այնպէս
ամոքք թանձրախիսք սփռեցան
մինչեւ զլուստուրութիւն տուրն-
չեանն ծածկեցին , եւ հազիւ հազ
թէ երեսք խօսելեացն ընդ միմեանս
ճանաշելի լինեին : Ի գեալ էր զանդի-
ակցուցանել զնոսա գիշերն որ զնո-
քոք էր մածեալ , զի ընդ անծանօթ-

գետն հասաներ նաւարկել, եւ թե-
րեւս թշնամոյն եւս պաշարեալ էր
զգետեղըն զլխովին յոր կուրու-
թեամբ եւ առանց զզուշութեան
երթային փառս եւ պարծանա ի
վտանգեն խնդրեալ: Աղեքսանդրոս
զմութն որ զայլսն ահարեկ առներ,
իւր դիպօդ ժամ համարեցաւ, եւ
տուեալ նշան զի ամեներին լոիկ ի
վերայ ելանիցեն, նախ զլասան յո-
րում ինքն էր հրամայեաց քակել:
Խաղեալ էր ամայի գետեղըն ի
թշնամեաց անտի յոր եւ երթային.
քանզի Պորոս տակաւին Պտողոմեայ
միայն ուշ ուներ: Եւ բաց ի միոջէ
նաւէ զոր խորաակեցին ալիք վիմին,
եւ խրեցաւ, ոյլ նաւքն սպրծեալ
ելին. եւ հրաման տայլ զօրացն զէն
առնուլ երթալ զունդ առ զունդ:

ԺԴ. Խնդր առեալ տաներ զբա-
նակն յերկուս թեւս բաժանեալ,
եւ անդէն լուր հասաներ առ Պորոս,
թէ զինուք եւ սպառազինոք զրաւ-
եալ է գետեղըն, եւ մեծ վտանգ
իրացն հառեալ կոյ: Այլ նախ բառ
շարաշարն սովորութեան մարդկան
որ ակնեկալութեամբն զեղծանին,
համարեր թէ Արիսարէս որ նիզա-

կակից էր պատերազմի նորա , մօտ
հասանելը , զի եւ էին միաբանեալ
այնպէս : Խրբեւ լուսացաւ յայտ եղեւ
թէ թշնամի է , անդէն ընդ առաջ
արձակեր նոցա Ճ չորսմիս եւ Գ . հա-
զարս հեծելոց : Խը գօրավար զօ-
րացն՝ զոր յառաջադպյն արձակեաց ,
Հազէս եղբայր նորա . բայց զիմաւոր
զօրութիւն նորա ի կառան էր . իւ-
րաքանչիւր ի կառացն աաներ վեց
վեց այր , Երկուս Երկուս վահանաւ-
որս , եւ Երկուս ազեզնաւորս , կար-
դեալս յաջմէ եւ յահեկէ . եւ այլք
կառավարք էին , ոչ առանց զինուց .
քանզի բազում՝ նետս ի թշնամի
անգը տեղային , յորժամ ի մօտոյ
հասանելը կռուել , թողեալ լքեալ
զերասանական : Ամի ոչինչ պետք
եղեն այն օր զնդին ույնորիկ :
Օյ որովէս յառաջադպյն ասացաւ
անձրեւած ասսաիկ առաւել քան
զսովորութիւն իջեալ , զդաշտան ա-
մենայն լզիրծս եւ զժուարին առ
զնալ հեծելոցն զօրծէր . եւ կառքն
ծանրացեալք եւ զրեթէ անշարժք
եւ անխաղացք ի հեղեղացն եւ ի
յորձանաց արգելեալ զանզի առեալ
կային : Բայց Աղեքսանզըս արագ

եւ թեթև զնողաւ ճեպեալ երթոյիր
վաղվազակի : Ակիս թացիք եւ դաշնը
յառաջ քան զամանես սին ի մերայ
Հնդկայն անկան, ապա զանբարդիկաս
հեծելազօր զօրօքն յաջակողին թեւի
թշնամեացն արձակելը : Եւ գրգռե-
ցաւ պատերազմն յամենայն կող-
մանց . անզէն այնոքիկ որ զկառան
վարեին, զմառաւ ածեալ թէ այնու
մեծ իմն թիկունս օգնականութեան
իւրայրցն հասուցանիցն , արձակե-
րասանակի ի միջոց ճգնութեան պա-
տերազմին սկսան արշաւել : Ի՞սկո՞յ
ոյն վիշտք եւ շարիք էին եւ երկո-
չաւնց կողմանց . քանզի եւ Մակե-
գնացւոց հետեւակազօր զօքք յա-
սաշնում յարձակել անզ , առա-
թուր հարեւալ կոխուին, եւ կառքն
որ ընդ լսպիրծ եւ ընդ անկօխ տեղիսն
արշաւեալ ընթանային , զկառա-
վարսն ի բաց ընկենույին . իսկ կիսոցն
խռովեալ երիւարքն , ոչ ի խորս
եւ ի ձորս միայն , ոյլ եւ ի զետ
անզը զկառան հոսէին : Ի՞սկո՞յ սա-
կաւաւորք երեալ մազապուր ի զի-
նուց թշնամեացն , հասանելին առ
ուրսա , որ սասակագոյնս մարտ
եղեալ ոգորելը :

Աս իբրև եւեւ թէ ցանեցան ցրուեցան կառքն ընդ բանակն ամենայն առանց կառավարաց, զփիզան բաժանելը ապայր այնոցիկ ի բարեկամացն, որ մօտն կային նման։ Ճետ նոցա կարգեալ յօրինեալ էր դհեռակեակն եւ զաղեղնաւորսն որ զթրմբուկան սովոր էին հարկանել։ Օ ի թմբուկը փոխանակ փողոց էին Հնդկացն, քանզի եւ ոչ հնչմամբ փողոցն շարժէին, վասն զի ընդելեալ էին լոելիք նոցա ի ծանօթական բարբառն։ Պատկեր վահագնի առաջի զնդին հետեւակաց երթայր։ Այս առաւել քան զամենայն զրդիչ եւ զրդոիչ պատերազմողացն էր, եւ եթէ թողոյին կրելիքն զպատկերն, զինուորութեան յանցանք համարէին։ Գլխոյ եւս պատիժո սահմանեալ էր նոցա՝ այնոցիկ որ ոչ դարձուցանէին այսրէն զպատկերն ի ճակատուէ, քանզի երկեւզն զոր երկուցեալ էին երբեմն նորա ի թշնամութենէ նորա, ի մեծարանո եւ ի պաշտօն էր փոխեալ։ Խոկ զՄակեդանացիան ոչ միայն զազանացն աեսիլն, այլ եւ նորին իսկ թագաւորին կերպարանք սակաւիկ

մի ինչ արգելին : « Բանզի գաղանքն
կարգեալք մի ըստ միոցէ ի մեջ վա-
ռելոցն զնմանութիւն աշտարակաց
ի հեռաստաննե րերէին : Խնդն իսկ
Պորոս դրեթէ անցեալ զանցեալ եր
ըստ շափ հասակի մեծութեան
մարգիեղէն մարմնոյ : Հաւելոյր եւս
ի յաղթանգամութիւն անդր Պորեայ
գաղանն յորոյ վերոյ հեծեալ եր,
զի այնչափ յաղթ քան զամենոյն
գաղանսն եր, որչափ Պորոս զայ-
լվքն անցուցաներ : Ա ան այնորիկ
հայեցեալ Աղեքսանդրի եւ ընդ
թագաւորն եւ ընդ Հնդկաց բա-
նակն . Այժմ, առէ, համեմատ քա-
ջութեան որափ իմոյ զվիշտս վասն-
գին տեսանեմ : Ինդ գաղանաց եւ
ընդ արանց քաջաց միանգամայն
գործ հասեալ է : Եւ հայեցեալ
ընդ Ահենոս . Յարժամ ես, առէ,
ընդ Պտտղոմեայ եւ ընդ Պերգիկիայ
եւ ընդ Հեփեստիսնեայ ի ձախակաղուն
թեւի թշնամեացն յարձակիցիմ, եւ
նշմարիցես դու զիս ի մեջ ճգնու-
թեան սասարիկ պատերազմի, դու
զաջ թեւն շարժեա եւ զդրօշմն ած
հաստ ի վերոյ նոցա մինչ տակաւին
ի խռովութեան իցեն : Պատ Անտի-

գենէս եւ դու Պետանատէ եւ Տաւրոն յարձակեցարուք ի միջոց ճակատուն եւ խուճապեցուցէք զառաջակաղմննեա: * Ամպակէք մեր երկայնաձիգք եւ հարուստք ոչ այլ իմիք առաւել պիտանագոյնք են քան ընդգեմ զազանացն եւ վարչաց նոցա: Խռովեցէք շփոթեցէք զնոսա որ ի վերայ դազանացն հեծեալ են եւ հարեք զգագանան զլիսովին: ՀՅերկուական են թիկունք օգնականութեան զազանացն եւ թերեւս ի վերայ իւրայոցն առաւելագոյն դազանիցնն: ՀՅիշխանութենէ առգնապին ի վերայ թշնամեացն խաղալ, խոկ ի վերայ իւրայոց առ ահին վտանգի: Խրբեւ զայս խօսեցաւ նախ ինքն ձեպեաց զերիւար իւր. մինչ զես նա ի վերայ զնդաց զնդաց թշնամեացն, որպես կարգեալն եւ սահմանեալ էր, յարձակէք, կիւնոս մեծաւ սաստիւթեամբ ի ձախակողմն թեւին խաղայր: Եշ զունդն եւս Մակեդոնացն զմիջոց ճակատու Հնդկացն բեկանէք սաստիւթեամբ:

Առև Պորոս հրաման տայր զգացանան յայն կողմն առնել յարում հեծելազորն յարձակեցաւ . այլ

յամբագնաց եւ զրեթէ անշարժ իսկ
անասունքն չժամանէին երիւարացն
երազութեանն : Այս ոչ պիտանացու
իմիք աղեղունկը բարբարասացն էին :
Օք որովհետեւ ծանունկը եւ եր-
կայնաձիզք են, եթէ ոչ նախ ի
դետին զաղեղնն հաստատիցնն , ոչ
դիպողագոյնս եւ քաջ կազմեալ բա-
րիցին . այլ զի բակիրծ եւ կակուղ էր
գետինն եւ լիներ արգել զործոյն
մինչ զի յառաջ քան զձդել նետիցն
կանինեալ ապրեին արազութեամբ
թշնամիքն : Այնուհետեւ արհա-
մարհեալ եւ անգոսնեալ զհրաման
թագաւորին , որպէս բազում ան-
գամ գէպ լինիցի յորժամ այնոցիկ
որ ի խռովութեան իցեն առաւել
ահն սկսանիցի իշխել քան զօրա-
վարն , այնշափ զօրավարք եւ սպա-
րապետք էին , որշափ զունդք առա-
անգ կային : Ոմն հրաման ապյու յա-
րեալ խռոնել զճակատն , եւ այլ
ոմն բաժանել եւ ոմանք զանդի առ-
նուլ եւ կալ եւ կեսք պաշարել
դժեառյ կողմն թշնամեացն . եւ ոչ
մի ինչ վոյիթ էր զմիջոցէ ճակատուն:
Այս պարու հանգերձ սակաւաւորով
որոց ամօվմն եւ պատկառութիւնն

տուաւել էր քան զահն , սկսաւ
դպրուեալսն ի մի վայր զումարել եւ
բնդ առաջ երթալ թշնամնոյն , եւ
զփիղն յառաջ քան զգունդ իւրայ-
ոցն հրամացյէր արկանել : Առզում
աչ եւ երկեւզ գաղանքն յաճախէին ,
եւ աղաղակն անընդել ոչ զերիւարսն
միսյն որ ի բնէ իսկ երկըստ անտառն
է , այլ եւ զարսն եւ զգունզան
խառնակեալ եւ շփոթէր : Անդէն
որ յառաջ քան զակաւիկ մի յաղ-
թօղքն էին՝ փախատի տեղի խնդրէին ,
յորժամ զԱղբիացիսն եւ զթրակա-
ցիսն զթեթեւան փառեալս որ ազ-
նուագոյնս յարշաւելն կռուէին քան
ի մօտոյ ուստեք , ի վերայ գաղանացն
արձակէր : Առա անհնարին բազում
նետո եւ ի վերայ փղացն եւ ի վերայ
փղապանացն ձգէին : Այւ գունզն
եւս Արկեդոնացւոցն պնդեալ զհեա
մնանել սկսաւ զարհուրելոցյն : Առ
սմանք առաւելագոյն զհեա պնդեալ
գաղանացն՝ վիրօքն ի վերայ անձանց
իւրեանց զայրացուցեալ դրգուէին :
Այնուհեաւ սմանք կոխեցան առա-
թուր գաղանացն եւ այլոցն եղեն
օրինակք զի մի կարի ինչ սաստկա-
ցին ի վերայ նոցա : Աննաւանդ այն

իոկ առեսիլ՝ ահագին Եր, զի զգենան
եւ զարսն յափշտակեալ առցին ի
վեր փղապանացն : Ապա անյացա
յերկոցունց կողմանց պատերազմ Եր
այնոցիկ որ մերթ զհետ փղացն եր-
թային եւ մերթ ի փղացն ի փա-
խուստ դառնային, եւ այնպէս ցմեծ
մասն առուրն պէսպէս իմն կոիւն
ձգեալ յերկարեր. մինչեւ տապարոք,
քանզի այսպիսի ինչ Շնարս պո-
տրաստեալ Եին, սկսան զուս գո-
զանացն հատանել : Առջեին կոպիսս
զուսերսն որ սակաւիկ մի կորացեալ
իցեն բատ օրինակի գեղարդանց, եւ
նորոք զձեռս զազանացն հարկա-
նելին : Եւ ոչ առանց ջանալոյ ան-
ցանեին նորա զի իր զի այսպէս սաս-
տիկ Եր ոչ մահուանն միայն երկեւզն,
այլ եւ նորոց տանջանացն ահն որ ի
մահու անդ Եր :

Այսուհետեւ միդքն նեղեալք
եւ վասատկեալք վերոքն զհեծեալոն
ստատկութեամբ ի վայր կործանեին,
եւ փղապանքն ի գետին կործա-
նեալք, կոխան ոտից փղացն լինեին :
Ա ասն այնորիկ իբրեւ զիսաշինս այն-
պէս ահիւ եւ ոչ եթէ ոգորելով
անզը քան զճական ելանեին . եւ

Պորտա լքեալ թողեալ ի բազմաց
անտի, զնեառն զոր վաղ իսկ յա-
ռաջադոյնն պատրաստեալ էր, սկսաւ
ի փողէ անտի իւրմէ արեանել ի վերայ
ոյնոցիկ որ շուրջն հեղեալ զեղեալ
էին զնովաւ, եւ զբազումն ի մօտոյ
խոցէր, եւ զնա բնիքնին, քանզի ան-
գեն ի միջի անդ էր, յամենալին կող-
մանց կամեին հարեանել: Խնն վերս
էր առեալ առտի ի թիկունս եւ անտի
ի լանջնն, եւ իրրեւ հոսեաց բազում
արիւն եւ ապաժոյժ թալացան ան-
կան ձեռք նորա եւ զնեառն ոչ եթէ
արձակէր ոյլ թողոյր անկանել: Աշ-
գազանն եւս բաջութեամբ ցասմամբ
վառեալ եւ տոանց վիրաց եւ հա-
րուածոց ի վերայ զնդացն յարձա-
կէր, մինչև ետես փողապանն զթա-
գաւորն զի անգամըն նուաղէին եւ
զզէնսն ի բաց բնիկեցեալ հազիւ թէ
մասցն աէր էր, վասն այեռիկ ի
փախուստ զզազանն ճեպեցուցանէր:
Հայեմ վայրի պնդէր Աղեքասնզրոս
զհետ նորա. ոյլ երիւար նորա խոց
վիրաւոր եւ նուաղեալ անկեալ տա-
պալեցաւ, բայց ի բաց իմն եղ զթա-
գաւորն եւ ոչ բնիկէց: “Ա, մին իրի
մինչ զերիւար իւր վասփոխէր դան-

դալագոյն պնդեցաւ զհետ նորաւ :
 Հայնմ ժամանակի եղբայր Տաքսի-
 զեայ Հնդկաց թագաւորի արձակե-
 ցաւ յԱղեքսանդրէ , սկսաւ խրատ
 տալ Պորայ մի պնդել ի սպառ եւ
 զեւտին իսկ վիշտոն կրել այլ տալ
 զանձն յաղմաղին : Առև նորա թե-
 պէա եւ հատեալ էր զօրութիւնն եւ
 պակասեալ արիւնն , այլ զարթու-
 ցեալ ի ծանօթական բարբառոյն .
 Ճանաչեմ , ասէ , զեղբայրն Տաքսի-
 զեայ զայն՝ որ տէրութեանն եւ թա-
 գաւորութեանն իւրայ մատն եղեւ . եւ
 զեւտոն որ միայն էր մնացեալ ձգեաց
 ինա , եւ այն անց կարան ի կարանէ
 թափանցանց ի թիկունոն : Խըրեւ
 զայս վերջին գործ նահատակու-
 թեան վճարեաց , սկսաւ ձեպել
 սասակագոյնո ի փախուստ . եւ փիզն
 եւս որ բազում նետո տաեալ էր ,
 նուաղէր : Ա ան այնորիկ անդէն
 առ զեսոյ , եւ զհեւեւակազօրն արկ
 առաջի թշնամոյն որ պնդեալ գոյր
 զհետ : Եկին եհաս Աղեքսանդրոս ,
 իբրեւ ի միա առ զհեստեալ յամա-
 ռութիւն Պորեայ Հրաման տայր գի-
 մագարձացն մի խնոյել : Այնուհե-
 տեւ յամենայն կողմանց եւ ի հեծե-

լազօրսն եւ ի պարսս իսկ ի զլիսովին նեռը միանգամային տեղային . ապա նորիմքք ծանրացեալ սկսաւ առաջաւել ի բաց ի գաղանել անտի : Իսկ այդն հնդիկ որ փողապանն էր, համարեցաւ թէ իջանել, եւ բայ սովորութեանն հրամայէր փղին ի գուճն իջանել . իրրեւ էջ նստաւ գաղանն, եւ այլքն եւս մի բայ միոջէ որպէս սովորութիւն իսկ էր նոյս իջին յերկիր : Այս այնպէս եւ պարսս եւ այլք անկան ի ձեռս յաղթողայն :

Իսկ թագաւորն հրաման տայր մերկանալ զդիակնն պարեսյ զի համարեցաւ թէ մեռաւ, եւ անգէն խուռն դիմէին հանել զպատենապէն զրահնն եւ զհանգերձնն ի նմանէ . իսկ զաղանն լինէր պաշտպան տեսառն իւրում եւ սկսաւ ի վերոյ այնոցիկ որ զհանգերձնն զերծեալ հանէին յարձակել եւ զմարմինն ամբարձեալ միւսանգամ ի նուռն նստուցաներ : Այսուհետեւ նետիք լի լինէր յամենային կողմանց գաղանն, եւ իրրեւ վատթարեցաւ, առեալ եղին զուռսս ի կառս : Իրրեւ ետես զնաթագաւորն զի ամբառնոյր զաշս իւր ի վեր, ոչ առ ատել ինչ, այլ առ

ողորմելի վերոյ նորա . Ո թշուտա ,
առէ , որ ճեպ եւ տագնապ անմառու-
թեան բռնագատեաց զքեզ , զե
յետ լոելոյ զհամբաւ իրաց իմոց , ի
մարա պատերազմի մատըերեցեր .
ուր եւ Տուքսիդէս ի մօտոյ առակ
որինակի էր քեզ հեղոթեան եւ
զթութեան իմոյ զոր առ այնոսիկ
ունիմ որ առան զանձինս ինձ : Եւ
նա . Արովհետեւ , առէ , հարցանես ,
տաց պատասխանի համարձակու-
թեամբ զոր ետուր ինձ ի հարցանել
քոմ : Ես այսպէս համարէի թէ
քան զիս չիք ոք ուժ զնագոյն :
Վանզի զիտէի զզօրութիւն իմ ,
բայց քո զօրութեանն չէի տեղեակ .
թէ քան զիս հարստագոյն եւ հզո-
րագոյն ես , զայն յայտ զրաւ պա-
տերազմին արար : Բայց եւ ոչ այն-
պէս թշուտացեալ եմ , քանզի
յետքո ես եմ : Աիւսանգամ իրեւ
հարցաւ թէ զինչ կարծիցէ թէ
պարտ եւ արժան է առնել նա որ
յաղթեաց . Զայն , առէ , զոր օրս
ուսուցանէ քեզ , յորում զշտփ ա-
ռեալ զիտացեր թէ որշափ վաղ
փոփոխի աջողութիւն : Բռաւել
խրատելով վճարեաց քան եթէ յո-

զոք անկեալ եւ աղաւեցեալ էր :
 «Քանզի ոչ գարշեցաւ բնդունել զա-
 ներկեւդ մեծանձնութիւն նորա ,
 որ եւ ոչ բախտիւն բեկեալ էր եւ
 վհատեալ , եւ այն ոչ միայն առ-
 գութ սպորմելոյ ոյլ եւ մեծամեծար
 մեծարանոք : Ո՞ինչ գեռ խօժն խեկ
 էր գարմանեաց զնա : Խրբեւ այն
 թէ յիւր վերայ էր մարտուցեալ . եւ
 իրբեւ արտաքոյ քան զամենեցաւն
 յոյն եւ ակնկալութիւն հաստատե-
 ցաւ առաջնութեամբ , բնկալաւ զնա
 ի համար բարեկամացն . ապա ես
 նմաս պարզեւ մեծ եւս քան զթա-
 գաւորութիւնն՝ զոր ուներ , թա-
 գաւորութիւն : Աբդարեւ ոչ մի ինչ
 քան զայն հաստատագոյն եւ աղ-
 նուազոյն ուներ սիրո նորա որպես
 զայն՝ զի բնդ ճշմարիան քաջութիւն
 եւ բնդ վառա զարմանացը . այլ ա-
 ռաւել միամնութեամբ կը եր վհամ-
 բաւ քաջ անուանի վերայ առն թթշ-
 նամեոյ քան ի վերայ քաղաքացւոյ :
 «Օ յ զմուաւ ած էր մեծութեան իւրոյ
 քակել եւ նուազել յիւրոց անտի ,
 եւ զի առաւել յաճախազոյն վառքն
 լինելին որշափ մեծամեծք եւ աւազք
 այնովիկ էին որոց ինքն յազթէր :

Կ. ԿՈՒՐՏԵԱՅ ՌՈՒՓԵՅ

ՎԼՈՒ ԳՈՐԾՈՑ

ԵՎԵՐԱԿՆԻՐԻ ՄԵՅՈՒ

—————

Թ. ԴՊԲՈՒԹԻՒՆ

ՑԱՆԿԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Աղեքասանդրոս անցանէ յաշխարհն Հնդկաց յետ պարեաց յազմնելոյ. Էւ Պազմանդէ ընդ իւրեւ ազգա բազումն էւ գառառա բազումն, որոց բարուց էւ սովորութեանց կայ անդէն նկարագիրն:

Բ. Խրբեւ կամեր հարկանելի դիմի Գանդ պարիդացւոցն էւ Պրատինացւոցն քահանցրէ զզօրսն բանիւր բազմնոր իւժուժկալութիւն համընթափն ան, քանզի վաստակեալ էին ևւ չկամելին երթալ ի մարտ պատերազմի:

Գ. Կիւնաս կացեալ խօսի վախունակ ամենայն զօրացն առաջի Աղեքասանդրի ևւ յետ ասկաւ. Բնչ միոյ ախտիւ զերեալ վարիճանեի:

Դ. Աղեքասանդրի Ակրացւոց ևւ սլլոց էւ ազգաց ազգաց տիրեալ մասներ ի գառառաւ Այսիդրաբացն Էւ Մազզացն. ի վախունատ զբարբարասան դարձուցնեւ ևւ յարդել արկեալ ուսաշարէ զբազուցն նոցա, ու ինչ զանզիանեալ ի կանխախոսառնենէ դիւնէ դիւն մազիսան ըզմի:

Ե. Աւերս առ նաև յԱրսիդրաբաց քաղաքին յոր վազեալ մասեալ էր. ևւ յետ անկանելոյ ամանց ի քաջ քաջ զօրսավարաց իւրաց ևւ քաղաքին առնելոյ, զրեթէ մեռակալ ևւ լքեալ դափն զնա:

Զ. Աղաւէին զնա բարեկամը իւր հոդալ զանձին իւրոյ ևւ զնասարակաց փրկութիւն.

բայց տայր նու նոցա ազնուածկան պատառա-
խանի պնդեալ ի միաւ իւր ամրել առնեցն
երեսի :

Ե. - Յաճուցանեն զարգացամբութիւն
Յունաց ամսաց ի զաւառ բարերիացւոցն :
Աղեքասնողրոս առնէ կոչունա հրեշտակացն
Հնդկաց . Եւ անդէն ի հացին Հռուստաւ եւ
Դիսրախապոս գմանեցոն եւ հարսն ի մի-
մանուս մեծամարտիկ կռուով : Ըեւսոչ բա-
զում ժամանակի Դիսրախապոս առ չժու-
մայ զրագրութիւնն իւրաց թշնամուացն
անձամբ յանձն ձևամասն ի լինէր :

Բ. - Աղեքասնողրի առեւալ պատարադու ի
հրեշտակացն Հնդկաց , նուանէ զԱսրբա-
կացին եւ զՄասնիկացին եւ զՊիրեսուացին
եւ զայլ եւս ազդու : Պլազաման բաժեցաւ
ի պիրէ թանելոյ խոտով զարոյ պատկերն
ընդ քառն եր առեւեալ Աղեքասնողրի :

Թ. - Աղեքասնողրոս սասանիկ ցանկացու
անսանել զՈվիիանոս , եւ հասանէ ցան-
կութիւնն . բայց պատահէ վասանողի վասն
անսանելի կռ թիւն նաւորդ ացն եւ նու ա-
պետացն :

Ժ. - Պարմեալ ի կողմանց Ավիիանոսի
յաշխարհն Արարիացուոց եւ Գեղրասիա-
ցոց եւ Հնդկաց , յորում վայրի նեղի զօրն
ի սովոյ եւ ի ժանանէ . բայց նա անդէն
զկարեւոր կարեւոր բնչ պատուիրէ : Ըեւս
ոյնորիկ ի ու մելի ելանէր ըստ որինա-
կի նմանութիւն Ասրանգարանն ամին . բայց
իւսանեցաւ որինե՞ն զութիւնն վասն սովո-
հանաց մահու . Ասպատակայ առն սոստուի :

Ա. ԿՈՒՐՏԵԱՅ ՌՈՒՓԱՅ

ՎՐԱՐ ԳՈՐԾՈՑ ԵՒ ԱՐԱԽԵԱՆՑ

ԵՎՀՅԱԼՄԵԴՐԻ ՄԵԽԻ

ԱՐՔԱՅԻ ՄԵԿԵԴՐԵԱՑԻՑ

Թ. ԴՊՐՈՒԹԻՒՆ

Ա. ԵՎՀՅԱԼՄԵԴՐԻ ՊՈւարձացեալ ընդ ոյն երեւելին և անուանի յազմութիւնն որով կարծեր թէ բացան և հորդեցան առաջի նորա սահմանիք արեւելից, զահս արեղական կոտորեր և զգօրսն ևս զի յորդորագոյն մոռք զմնացեալ պատերազմունսն վճարիցին, ճառ արեկեալ յարդեր և գովիր և յայտ առներ թէ որ ինչ զօրութիւն և ոյժ էր Հնդկաց, ոյն սպառեցաւ ի պատերազմին յայնմիկ. առ ևւ աւար մնացեալ է, և ի գաւառի անդ է ընշաւետութիւնն մեծ և անուանի, զօր ինդքնն : Ա ասն որոյ անարդեւ գձուձ են առ նորքոք կապուարն պարսից. ակամքը պատուականոք եւ մարդարաոք և ոսկւով և ժանեպ փղաց լի լինելոց են ոչ ձեր

տունքը միայն այլ եւ Մակեդոնիա
եւ աշխարհն Յունաց : Խակ զօրն
առ ցանկութեան ընչիցն եւ փա-
ռացն, եւ միանգամայն քանզի ոչ
աւրեք խարեցին զնոսա բանքը նորտ,
խոստանային ջան եւ ճգնութիւն .
եւ անգէն արձակեք զնոսա լի , յու-
սով հրաման տուեալ նաւո շինել,
զի յորժամ ընդ ամենայն աշխարհն
Ասիացւոց երթեալ անցեալ իցեն,
տեսանիցէ զաւհման ամենայն աշ-
խարհաց զծովն : Բազում նիւթ-
նաւաց անգէն մօտ ի լերինսն կայր .
իրրեւ ձեռն ի գործ արկանեին հար-
կանել , դտանելին օձս անհնարինս
յազմանգամաւթեամբ : Ուրնգեզ-
ջեւը եւս որ դուն ուրեք թէ այլ-
ուր զտանիցին , ի լերինսն կային :
Խակ թագաւորն քաղաքս երկուս
յերկուս կազմանս գետոյն ընդ որ
անց , կազմեալ յօրինեք , սպարապե-
տաց եւ զօրավարաց զօրացն տայր
պարզէւ պատեր եւ միում միում
հազար հազար սոկի . եւ այլոցն եւս
մի բատ միոջէ բատ չափուն եւ բատ
աշտիճանին , զորի բարեկամութեանն
ունեին կամ բատ ճգնութեան նա-
հատակութեան , տուան պարզէւք :

Երիսարեւ որ յառաջ քան զպատե-
րազմելին ընդ Պորեայ հրեշտակո էր
արձակեալ առ Աղեքսանդրոս, միւս-
անդամ այլ հրեշտակո առարեւ որ
խոստանային դամենային վճարել զոր
հրամայիցէ, թէ միայն մի զիւր անձն
հարկեացի տալ ի ձեռս . քանզի
շկարեմ, առէ, կամ տանց ար-
քունական աէրութեան կալ կեն-
դանի կամ գերութեամբ թագաւոր-
ել : Որում հրամայեաց տանել
պատկամ Աղեքսանդրոս թէ ծանր
թուիցի նմա առ իս զալ, եւ եկից
առ նու :

Անտի ընդ Պորոս զետ անցեալ
ի ներքսակաղուն Հնդկաց աշխարհին
խազոցեալ երթայր : Պարեթէ ան-
բաւ մայրիք տարածեալ էին, հո-
վանաւորք զեղեցիկ եւ մեծարերձն
ծառօք : Խազում ոստք իրեւ բունս
մեծամեծս այնպէս ի գետին կորա-
ցեալ, միւսանդամ յետ կորանալոյն
ի վեր կանգնեին, մինչ զի ոչ թէ
ոստք սստք յարուցեալք եւ կանգ-
նեալք երեւեին այլ ծառատունկ
յոստոց իւրեանց : *Աղյնազէս եւ
օդոցն խառնուածն օգտակար եւ
շահաւետ . քանզի զպատկւթիւն

ստուգի խորշակի արեգականն ստու-
ելքն թեթևագոյն զործեն , եւ
ջուրը յորդեալ յաղբերացն բխեն :
Բայց եւ աստ բազում կային օձք
որոց թեփք զփայլիւն ունեոյ ու-
նեին : Խակ թոյնն քան զամնայն
թոյն վեստակար է , քանզի յետ
խածանելոյն մա՞ս վազվազակի ի վե-
րայ հասաներ . մինչեւ ցուցաւ դար-
ման ի բնակչաց անտի երկրին :
Անտի ընդ անապատ եկին ի զետ
անդր Հիւարութիւն : Առ զետոյն
անտառ կայր թանձրախիւտ ծառավիք
որ շգուցեն այլուր եւ յաճախեալ ի
բազմութենել սիրամարդաց վայրի :
Անտի շուտ առներ եւ պաշարեալ
առնոցը քազաք մի որ շեր կարի
հեռի անտի , առեալ եւ պատանզս
ի նոցանե արկաներ հարի ի վերայ :
Հետ ոյնորիկ երթեալ հասաներ
ի մեծ քազաքն որ ի զաւասի անդ
է , որ ոչ պարուզութն միայն ամրա-
ցեալ է այլ եւ ծովովնիւ . բայց
խժոցն սոյիս ի միմեանո խառնեալ ,
ընդ առ աջ պատահ չեին նոցաւ ի մարտ
պատերազմի . կիսոցն զենքը նիզակք
եւ անզք էին եւ կիսոցն ասպար ի
ձեռին վազվազեալ սասնոյին վազ-

վաղակի սայլել ի սայլ, յորժամ ի
թիկունս վաստակելոցն կամեն հա-
սանել: Եւ նախ անդնդել պատե-
րազմն զարհուրեցոց զՄակեդոնա-
ցիսն, զի անդեն ի հեռաստանէ վերս
առնոյին, բայց յետ այնորիկ ան-
դոսնեալ զայնպիսի անկարգ գունդ
աստի անտի սկսան զայլինքն զե-
ռալ, և զպատերազմօզն ցանեալ
յըրտել: Եւ զզօզմն որով յարեալ
և խառնեալ կառքն էին Հրամայեր
հաստանել, զի դիւրաւ մի մի ի կա-
ռայն պաշարեալ պատիցի: Ա ան
այնորիկ իրրեւ ը հազարք անկան ի
նոցանէ, երթեալ ի քաղաքն ա-
պատանէին: Ի վազիւ անզր սան-
դուզս մասուցեալ յամենայն կող-
մանց պատեր քաղաքորին և սա-
կաւք միայն սպրեցան երազո-
թեամբ զնացից իւրեանց: Խոկ որք
ի միտ առեալ զաւ եր և զքան-
դումն քաղաքին անցին ի լիւդ ընդ
ծովակին, անհնարին աչ և երկեւզ
տարեալ հասուցին ի վերայ դրացի
քաղաքացին, զի պատմեցին ոռքա-
նացա թէ զունդ սուանց պարտո-
թեան և դից զօրականք եկեալ
հասեալ են:

իսկ Աղեքսանդրի զուերդիկեաս
արձակեալ թեթեւ զօրոք աւերել
քանդել զգաւառն, զմասն մի զօ-
րացն տայր ի ձեռս Եւմնեայ, զի
եւ սա զբարբարուսն ածցէ ի հնա-
զանդութիւն. եւ ինքն զմնացեալ
դունդն առեալ աաներ ի քաղաք
անդք հարուստ եւ զօրաւոր՝ յոր եւ
ոյլոց եւս քաղաքաց բնակը անկեալ
էին: «Քաղաքացւոց յզեալ արս զի
պաշտամիցին թազաւորին, ինքեանք
ի մարտ պատերազմի պատրաստեին»:
«Քանդի իրրեւ յարեաւ խոսվու-
թիւն՝ յայլ եւ այլ խորհուրդս ամ-
բոխն բաժանեցաւ. կիսոց թուեր
թէ ամենայն ինչ քան զայնձն լի-
նել լաւագոյն եւ ազնաւագոյն է,
եւ ոմանք այսպէս կարծեին թէ չիք
ինչ ի նոսա զօրութիւն եւ ոչ մի:
» այց քանզի ոչ ինչ առ հասարակ
խորհուրդ խորհեին միաբանու-
թեամբ որ յանձնն կամքին լինել,
զդրունան բացին եւ զթշնոմին ի
ներքս առին: Աղեքսանդրոս թէ-
պէտ եւ կարօղ եւ ձեռնհաս էր
իրաւամբք ցանեուլ ի վերայ առա-
ջնորդաց պատերազմին, սակայն ա-
մենեցուն առներ թողութիւն. եւ

առեալ ի նոցանեւ պատանդս՝ ապա
շուեալ երթայր ի մօտաւոր քա-
ղաքն : Պատանդքն առաջի բանա-
կին երթային, զորս իրբեւ ի պարրո-
պացն ծանեան, արկին խօսս ընդ
նոսա իրբեւ ընդ համազգիս : “Եսքա
կացին պատմեցին զհեզութիւն եւ
զգթութիւն թագաւորին միանգա-
մայն եւ զգորութիւնն, մինչեւ ա-
ծին հաւանեցուցին զնոսա ի հնա-
զանգութիւն . եւ զայլ եւս քա-
ղաքսն բատ նմին օրինակի նուաճեր :

Անտի խաղային զնային ի թա-
զաւորութիւնն Ասիիտեայ : Այս
ազգ, որպէս բարբարսպքն համարին,
առաւել է իմաստութեամբ . եւ
վարուք լաւութեան կատարի առա-
ջնորդութիւնն . զմանկափ որ ծնա-
նիցի նոցա՝ ոչ որպէս հարքն եւ
մարքն կամին, մնուցանեն, այլ որ-
պէս այնոքիկ կամին որոց յանձն իցե-
տեսանել զկերպարանս մանկաւոյ :
Եթէ տեսանիցեն զոք ի մանկաւոյ
ագեղ կամ անպիտան միով մասամբ
անդամոցն հրամայեն սպանանել :
Եւ յորթամ ամուսնանան . ոչ եթէ
բատ ազգի կամ բատ ազնուականու-
թեան զուգին, այլ բատ ընտրու-

թեան մարմնոյն կերպարանաց .
քանզի ոյն խոկ մեծարոյ համարի
ի վերայ մանկուոյ : Խոկ քաղաք
ազգին այնորին՝ յոր հասուցեալ էր
Աղեքսանդրոս զգօր իւր, զրաւեալ
պահեր ի Ասփիանեայ : «Կրունք փա-
կեալ էին եւ ոչ մի ոք ի վառելոցն
ումեք ի վերայ պարսպին եւ աշտա-
րակացն զանձն ցուցաներ, եւ չգի-
տէին Մակեդոնացիքն թէ թողին
եւ լըին արդեւք զքաղաքն ընա-
կիշքն եթէ նենդաւ զանձինս թա-
գուցանեն, անդէն յանկարծակի
բացան դրունքն, եւ թագաւորն
հնդիկ ել ընդ առաջ երկուք որ-
դուվք իւրովք ի շափ հասելովք .
եւ էր նա կարի երեւելի զեղով իւ-
րով ի մէջ բարբարոսացն : «Պատմու-
ման նորա ոսկենեկար ծիրանի որ
զպճղունսն ծածկէր . ընդ ոսկեզօծ
կօշիկն յեռեալ էր մարդարիտ, եւ
տիզք եւ բաղուկք նորա զարդա-
րեալ մարդարոսովք . կախեալ կային
զականջաց նորա ականիք պատուա-
կանիք երեւելիք որրութեամբ եւ
մեծութեամբ : Օգաւազանն ոսկի
բիւրեղք պատեն, զայն զաւազան
ասյր ձեռն ի ձեռն թագաւորին,

եւ աղաշեր զի բնկալցի մուսդիւ-
րութեամբ : Եւ յանձն առներ նմա
զորդիս իւր եւ զաղգաստոհին :

Աան ի գաւառին յայնմիկ շունք
ազնիւք յորսս երես . ասեն թէ
շաղնեն՝ յորժամ զագան աեսանեն,
եւ տռաւել թշնամի են առիւծուց :

Օ ի զզօրութիւն սոյա յուցանի-
ցէ Աղեքսանդրի , Հրամայեր ա-
ռեւծ յաղթանդամ եւ զիթիսրի
տաաջի հանել եւ Դ շուն մօտ տա-
նել , եւ անզէն շունքն վաղվազակի
բմբռնեցին զզազանն : Վապա շուն մի
ի նոցանէ որ ընդ այնպիսի զործո սո-
վորեալ էին , մինչ զեռ սյլք ի շանց
անտի կամեին զբարձ առիւծուն ի
բաց իւլել , եւ շկարեին քանզի պրն-
գեալ էր գաղանն , սկսաւ սուսերաւ
ի բաց կարել . իրրեւ եւ ոչ այնպէս
յաղթեցաւ կամակոր յամառու-
թիւնն , միւսանգամ բուռն հարկա-
ներ , զոյլ մասն կարել եւ յետ այ-
նորիկ յորդորագոյնս կարեք սուսե-
րաւ զպնզեայն եւ զհաստատեալ :

Եա մինչ դեռ յաղիսն ապաստան
էր , ի վեր եւս զագանին արկ զատա-
մանս իւր . այսչափ պատմեն ցան-
կութեան անկել ի ընութենէ ի

գաղանս անդ : Ի՞սպաց արդարեւ բազում ինչ առեալ զրեմ քան եթե Հաւատարիմ համարիմ . զի ոչ հաստատել հանդուրժեմ զորոց յերկոմանն եմ եւ ոչ հանել եւ բառնալի միջոյ զոր միանգամ ընկալոյ : Այնուհետեւ զԱսփիտ յիւրում թագաւորութեանն թողեալ խաղաց յառաջ ի գետն Հեփեսափախ յետ հասանելոյ Հեփեսափախնեայ որ զայլ կողմն զաւառայն էր հնազանդեալ : Փեղեսս ոնն էր թագաւոր մօտաւոր աղջին . սա իւրօց ժողովրդոց հրամանն առեալ զործել զերկիրն որպես սովոր էին , ել ընդ առաջ Ազեքանն զրի պատարազզը հանդերձ , յօժարութեամբ ընդունել զոր ինչ պատուէր տայցէ :

Բ. ԱՅԱՑ առ նմա թագաւորն աւուրս երկուս . եւ յաւուրն երրորդի ի մաի եղեալ էր անցանել ընդ զետն , ընդ որ գժուարին էր անցանել ոչ միայն վասն ջուրցն յորդութեան այլ զի եւ զիմօք եւ քարամբը խափանեալ էր : Ազա հարցաներ ցՓեղեսս զոր ինչ արժան էր զիտել , եւ իմացաւ թէ կայ ԺԱ աւուրց զնաց ճանապարհի յայնկոյս զետոյն ընդ

անապատ եւ անշին երկիր . Եւ թէ սպա զայ Գանգես մեծ քան զանենային գետո Հնդկաց աշխարհին , եւ թէ յայն կողմն գետոյն բնակեալ են գանգարիգացն եւ Արասիացւոյն աղղք , եւ Ազգրամես էր թագաւոր նոցա որ Ի հազարաւորօք առնեւ ձիոյ եւ երկերիւր հետեւակօք զճանապարհան պաշարեալ էր : Հանգերձ սպրիմըք , առէ , երկուս հազարս չորից ձիոց ձգեալ տանի եւ զազանացն ահ սաստիտոդոյն է , որոց թիւ է երեք հազար : Ամենայն չհաւասարի թագաւորին երեւէր : Ապա ցոլորոս հարցաներ , քանզի ընդ նմախսկ էր , թէ արդարեւ ճշմարիտիցն որ ինչ պատմիցինն : * Աա տայր պատասխանի եւ առէր թէ չեն սուտ որ ինչ վասն զօրութեան աղդին եւ թագաւորութեանն պատմեցան . այլ որ թագաւորն է , առէ , անդ , ոչ միայն չազնուական է , այլ եւ անարդ եւ սպաժաման , քանզի հայրնորա վարսավիրայ էր , որ հազիւ աւուրն շահու հարկաներ դքազց իւր , եւ վասն վայելուշ գեղոյ երեւացն սիրելի եւ ցանկալի եղեւ բամբշանն : Ի ձեռն բամբշանն ի մօտաւոր

աշտիճան բարեկամութեան թա-
գաւորին որ թաղաւորէր ի ժամա-
նակին, մասուցաւ, և ապա զթա-
գաւորն սպանեալ նենդաւ, և յետ
այնորիկ պատճառանոք ի վերայ որ-
գույն սասիկանս թեան յիւր վտա-
րեաց զթաղաւորութիւնն, և սա-
տակեալ եւս զմանկունոն զսա որ
ոյժմա թաղաւորէ, ծնաւ, որ ա-
տելի եւ զարշելի է ժողովրդեանն
որ տառել զհայրենի բախսն յիշէ
քան զիւրն։ Օ որմէ մկայեացն Պո-
րսո թէ ճշմարիտ է, այն՝ հոգ-
պազմապատիկ ի միտսն արկանէր։
Օ թշնամին եւ զզաղանսն անդսու-
նէր, բայց ի վայրացն կայենից եւ
ի բռնութենէ զետոցն զանդիտէր։
Խիստ եւ գժոււարին թուէր զհե-
ռացելոց եւ զմերժելոց զհետ սըն-
զել եւ հասանել զրեթէ մինչեւ ցեզը
եւ ցկատարած մարդկեղէն իրաց։
Միւսանզամ կծծութիւն փառաց
եւ անյազն ցանկութիւն համբաւոց
շտայր իմիք անկոխ եւ անձանա-
պարչ եւ հեռաւոր երեւել։ Եշ եր-
րեմն յերկուացեալ երկմանէր թէ
արդեւք արդարեւ տոնուն յանձն
Մակեդոնացիք յետ ընդ այնչափ

անշափ վայրս աշխարհաց հատեալ
անցանելոյ ի ճակատու եւ ի բանա-
կի ի ծերութիւն հասեալք , ընդ
հոսանս զետոց որ առաջի ելանիցն
եւ ընդ այնչափ դժուարինս ընու-
թեան որ արգելիչք լինիցին անցա-
նել . զի զմտաւ ածեր թէ քանզի
լցեալք եւ ծանրացեալք են աւա-
րաւ , աստել յոր ունինն կամին
վայելել , քան վաստակել ի ստա-
ցուածու : Աշ նոյն միաք են , ասեր ,
ինձ եւ զօրականաց իմոց . ևս , ասէ ,
զամենայն աշխարհաց տերութիւն
ունիմ ի մտի առնուլ եւ առկաւին
անգեն խոկ յառաջին սկզբան իրացն
եմ . խոկ զօրականն խոնջութեամբ
վաստակեալ , որ ինչ վայելութիւն
առ սաս ելանե , զայնմանե կղկո-
թէ յետ վշտացն յանդ ելանելոյ :

Վպա յաղթեաց խորհրդոցն ցան-
կութիւնն , ի ժողով զզօրսն կոչեր
եւ ճառ արկեալ խօսեր այսպէս
զոյն ձեւ : Չեմ ինչ , ասէ , անտե-
ղեակ , ով զօրականք , թէ բազում
ինչ որ բաւական են զարհութեցու-
ցանել զձեզ , խելոք եւ հնարինք
պատմեցաւ ձեզ յաւուքս յայսասիկ
ի ընակչաց Հնդկաց աշխարհին .

բայց չէ ինչ ձեզ անծանօթ ընդու-
նայնութիւն ստոցն։ Այսպէս զան-
ձուկս Արդիկեցւոց աշխարհին, ոյս-
պէս եւ զգաշտո Միջազետացն եւ
զԴիղաթ եւ զԱրածանի յորոց ընդ-
մին ընդ հուն անցաք եւ ընդ մեւն
կամքաւ, ահաղինս Պարսիկն կար-
ծեցուցին։ Այ Երբեք անարատ հա-
սանէ լուրն եւ համբաւն. ամենայն
ինչ որ ի համբաւոյ աւանդի մեծ է
քան զՃշմարտութիւն։ Եւ մեր եւս
փառաւորութիւնութեավէտ եւ հաս-
տառուն իցե՝ սակայն առանել ու-
նիցի անուն քան զգործ արգեանցն։
Ո՞ք Երբեմն զաղանայն որ զբար-
ձրաբերձ պարսպաց նմանութիւն
ըերիցեն, ո՞ք Հիւդասպ զետոյ,
ո՞ք այլոցն եւս որ մեծամեծք ի
լուն իցեն քան ճշմարիտք, կարծէք
բաւական լինել հանգութելոյ։
Ա աղ իսկ երթեալ էաք փախստեայ
յԱսիացւոց աշխարհէս եթէ առաս-
պելք պատրեալ էին զմեզ։ Աար-
ծիցէք թէ քան զհօտս անդւոց յա-
ճախսդոյն իցեն փղայն զասակըն։
զի անօսր է այն զազան եւ ոչ ան-
կանի զիւրաւ ի բաւն եւ եւս
զժուարագոյն է զզօնացուցանել։

Եղիպես զուր եւ բնդունայն է կալ
եւ ի թիւ արկեալ համարել զգունդս
հետեւակաց եւ հեծելոց թշնա-
մացն։ «Քանզի որչափ լոյնացեալ
սուռարանաց գետն նոյնչափ մեղ-
մագոյնս հոսէ։ քանզի յորժամ ար-
գելուցուն ջուրը յանձկագոյն եղե-
րաց, եւ մասնիցն ի նեղ եւ ի
նուրր տեղիս, հոսանս եւ յորձանս
գործիցն։ նմին հակոռակ՝ յոր-
ժամ բնդարձակագոյն տեղին իցէ՝
զանդաղագոյն գնացքն իցն։ Եւ-
գարձեալ ամենայն վիշտը ի գետե-
զերին են, ուր սպասեալ մնայ թրշ-
նամին նաւացն որ անգը մօտիցին։
Ասոյպես թէպէտ լոյնագոյն թէ-
պէտ անձկագոյն գետն իցէ, նոյն
վիշտը առաջի կան այնոցիկ որ ի ցա-
մաք անգը ելանիցն։

Խոսք դիցուք զրեսցուք թէ այն
ամենայն ճշմարիս է։ Ակթէ յող-
թութիւն ինչ զաղանացն զձեզ կամ
բաղմութիւն եւ կազմութիւն թրշ-
նամեացն ահարեկ առնիցէ։ Այս վասն
փրացն ինչ է՝ ունիմք օրինակ մօ-
տաւոր առաջի։ ի վերայ տերանց
իւրեանց սասակագոյնս յարձակե-
ցան քան եթէ ի մեր վերայ։ այն

յաղթ մարմինք անդամոց նոյս տապարոք եւ մանգաղզք յապաւեցան։ Ապա զի՞նչ փոյթ իցէ թէ արդեւք այնչափ իցեն որշափ Պորռու ուներ, եթէ երեք հազարք իցեն, ուր տեսանիցեմք թէ յորժամ մի կամ երկու ի նոցանեւ վերս ի մարմինս առնոցուն եւ ոյլըն եւս ի փախուռագառնայցեն։ Դարձեալ օակաւառաց եւս ի նոցանեւ դժուարաւ առաջնորդեն. իսկ եթէ այնչափ հազարաւորք ի մի վայր գումարիցին, զմիմեանս ճմիցեն, յորժամ ոչ կալ կարիցեն եւ ոչ փախչել անհնարին եւ անհեգեղ ծանրութիւնը մարմոց նոցա։ Արդարեւ այնպէս արհամարհեալ անգոսնեցի զգաղանան զայնոսիկ, զի թէ ունեի ևս շհանելի ընդդեմ, ի միւս առեալ թէ առաւել մեղ քան թշնամեաց վեռակարք լինեին։ Առև թերեւս բազմամբուն բազմութիւն հետեւակաց եւ հեծելոց զարհութեցուցանեւ զձեղ։ Կիանզի ընդ սակաւառաց ընդելեռլ էք կռուել, եւ նախ այժմ ընդ անկարգ զնդի տայք մարտ պատերազմի։ Ա կայ անվկանդ զօրութեան Մակեղմնացւոց ընդդեմ

բազմամբոխ ժողովոց Գրանիկ գետ
է, եւ Արդիկիա որ սղոզեցաւ արեւածք
եւ ապաժուժաւ Պարսից, եւ Ար-
քեղք, յորոց իդաշտավայրան անկեալ
տարածեալ են սոկրոտի այնոցիկ որ
ի մէնջ ի պարտութիւն մասնե-
ցան: Ապա անազան ուրեմն արա-
րէք սկիզբն զգունդս թշնամեայն
ի թիւ եւ ի համար արկանելոյ,
յարժամ անապատ գործեցէք յաղ-
թութեամբ յԱսիացւոց աշխարհին:
Յորժամ ընդ Եղեսապննառա նաւար-
կեար ի գեղ էք զատկաւորութեննէ
մերմէ ածել զմառաւ. այժմ Ակիւ-
թացիք զհետ մեր եկեալ կան եւ
թիկունք օգնականութեան բակ-
տրիացւոցն եկեալ համեալ: Պահք
եւ Առգիացիք ընդ մեզ զան ի
մարտ պատերազմի:

Աակայն ոչ յայն ամբոխ բազմու-
թեան յաւսացեալ եմ, ի ձեր իսկ
ձեռս հայիմ, զձեր արութիւնքաջու-
թեան իրացո՞զոր գործելոց եմ, ու-
նիմ երաշխաւոր: Յորբան ընդ ձեզ
լինիցիմ ի ճակատու, ոչ զիմ եւ
ոչ զմթշնամեաց զօրս հաշուիմ. թէ
միայն զուք մխտ զուարթացեալս
եւ լցեալս համարձակութեամբ ինձ

ընծոյեցուցանիցէք։ Ու թէ իսկամա
դործոց եւ վաստակոց մերոց, այլ
ի կատարածի անդ կամք։ Եկաք
հասաք յելու արեւու եւ յնվիշա-
նոսն, եթէ չյինիցի արդել վատու-
թիւնն. անտի յաղթութեամբ նու-
ռձեալ զամենայն սահմանս աշխար-
հաց՝ գառնպցեմք ի գաւառ մեր։
Մի զայն առնիցէք զոր յոյլ մշակն
առնիցեն, որ զհասեալ բերսն առ
անդործ դատարկութեան ի ձե-
ռաց կորուսանիցեն։ Վան զվաննգ-
որն մեծամեծ են հատուցմանընքն.
մեծատուն եւ տիար է այն գաւառ։
*Եմին իրի խոկ ոչ եթէ առ վառա
ինչ այնչափ զձեզ, որևափ յառ եւ
յաւար տանիմ։ Լը էք խոկ դուք
արժանաւորք զի զայն մեծութիւն,
զոր ծովն յեղերսն արկանէ տանի-
ցիք յաշխարհն ձեր. արժանի էք
թէ ոչինչ առանց փորձոյ, ոչինչ
առ ահի լքեալ թողուցուք։ Ա ասն
ձեր եւ վասն ձերոց պարծանաց՝
որով ըստ մարդկօրէն բարձրութիւն
անցէք զանցէք, եւ վասն իմոց ի
ձեզ եւ ձերոց յիս երախտեայն,
որովք առանց պարտութեան բնդ
միմեանս կռութիմք, ազաւեմ եւ վա-

ըելի լինիմ զի մի զայն որ ի ծագու
մարդկեղեն իրաց եհաս, զձեր ամսա-
խախ եւ զինուորակից, շատեմ թէ
զթագաւոր, լքեալ թողուցուք։
Օսպին ամենայն հրամայեցի ձեզ
բայց զմի զայս կամիմ աղաչել զձեզ։
Եւ ես այն եմ որ աղաչեմ, որ ոչինչ
պատուիրեցի ձեզ՝ եւ ես չարկի
նախ զանձն ի ասպնապ վտանգին,
որ բազում անզամ ծածկեցի զձա-
կան ասպարաւ իմով։ Այ բեկա-
նէք զարմաւենիդ որ ի ձեռն իմում
է, որով Աւհագնի եւ Սպանզա-
րամետն զոյդ եւ հաւասար լինի-
ցիմ ևթէ չդուցէ որ չարակն ի միջի։
Տուք ինձ, շնորհեցէք զայս աղաչա-
նաց իմոց, զանէ արդ զօնդեալ եւ
յամառեալ լութիւնդ քակեցէք։
Աւք է այն զոչին եւ աղաղակ ցու-
ցիւ փութոյ եւ յօժարութեան ձե-
րոյ, ուր այն դէմք երեսաց իմոցն
Մակեդոնացւոյն։ «Չկարեմ զիսել,
չմարթեմ ճանաչել զձեզ, ով զօ-
րականք, եւ անծանօթ լինիմ ձեզ։
Օ խացեալ լոելիս այժմիկ մատու-
ցեալ բախեմ. զմիտսն օտարացեալս
եւ վհատեալս ջանամ զարթու-
ցանել։

ԵՇ. իրրեւ նորա զլուխ ի վայր
արկեալ լուսալ կային. Ոչ զիտեմ,
առէ, զինչ յանցեայ ի ձեղ յան-
զեաս, զի ընդ իս եւ հայել իսկ ոչ
կամիք: Առուի բնձ թէ ի մենու-
թեան իցեմ: Ոչ ոք տայ պատառ-
խանի եւ ոչ զոնէ առէ ոք, թէ
ոչ: Ինգ որոց արգեւք խօսիցիմ,
կամ զի՞նչ պահանջիցեմ: Օձեր
իսկ վառա եւ զմածութիւն խըն-
դրեմ: Ուր իցեն այնոքիկ զորոց
սակաւիկ մի յառաջազոյն զզրժ-
տութիւնն առօփ, զի վիճելին թէ
ոյք առնուցան զմարմին թազաւ-
որի վերս յանձն առելոյ, Եքայ
թողայ անկայ ի ձեռս թշնամեաց:
Ասկայն եւ միայն եւս կամիմ
երթալ յառաջ: Առեք ընկեցեք
զիս առաջի գետոց եւ զազանաց
եւ ազգացն այնոցիկ յորոց յա-
նուանցն երկուցեալ էք: Պատա-
նեմ ի նոցանէ որք զայնը որ ի ձենջ
թողաւ, զհետ զայցեն. Ակիւթա-
ցիք եւ Բակարիացիք լիցին ընդ իս,
որ յառաջ քան զատկաւ մի մեր
թշնամիք էին, եւ այժմ զօրականք:
Լաւ է մոռանել քան պաղատանօք
ունել զիշխանութիւնդ: Երթայք

դարձարուք յաշխարհն ձեր, եր-
թայլը պերմացեալ և պանծացեալ
թէ թողէք լըէք զիժադաւոք ձեր:
Էշս աստ զատնեմ տեղի յազիժու-
թեան որ առանց յաւոյ է առաջի
ձեր, և կամ մեծարոյ մահուան տեղի:

Գ. ԲԱՅՑ և ոչ այնպէս բարբա-
րնչ հնչէր ի զօրաց անտի. կոյին
մնացին զի զօրաւուզք և զօրազլուիզ
Երթեալ առ թագաւոր անդը պատ-
մացն, թէ խանջեալ և վաստա-
կեալ զօրացն ի վերաց և ի սաւոզ
աշխատաւթենել ի պատերազմի, ոչ
եթէ շախորդեն ինչ ընդ ազատ իւ-
րեանց պաշտամանն, այլ շիարեն
տոկալ: Եւ անդէն զօրին զահի
հարեալ արեկեալ զերեաս ի վայր
զերկիր նշմարեին: Ապա ինքնին նախ
յարեաւ դզրդիւն, և յետ այնորին
հեծութիւն լսելի լինէր. և առ-
կաւ յաւքն յաճախեին, և անդէն
արտասուք յարգեալ միւթեին, մինչ
զի և թագաւորն ի գութ դարձաւ
յանհնարին յասմանեն, և շիարեր՝
թէպէտ և կամեր եւս, ժուժկալ
արտասուացն լինել:

Ապա իրքեւ ամենացն ամբոխ բազ-
մութեանն կական բարձեալ լոյին,

Աիւնստ համարձակեալ ի մէջ անցեալ . մինչ դեռ այլքն գանդաղեին , մօտագոյն մերձեցաւ ի բեմ անդր , եւ նշանակեր թէ կամիցի խօսել : Խըրեւ զնա տեսին զօրականքն զի ի բաց ամսոյր ի գլխոյն զսազաւարտն , քանզի այնպէս խոկ բարք էին նոցա ընդ թագաւորին խօսելոյ , սկսան ազաշել զի վասն զօրացն խօսեսցի : «Յոյնմ վայրի Աիւնստ խօսել սկսաւ եւ առէ . Ի բաց արացցեն ի մէնջ գիք զխորհուրդս ամագարրշառութեան , եւ արգարեւ առնեն խոկ ի մէնջ ի բաց . նոյն միոք են զօրականաց քոց , որ ինչ Հանապազն էր . Երթալ յու դու հրաման տաս , տալ մարտ պատերազմի , ի վտանգ տագնապի մտանել եւ արեւոմք մերով եւ ապաժուժաւ աւանդել զանուն քոյեանոց : Ա ասն այնորինկ եթէ տակաւին ի նոյն միաս կաս , մերկանգամբ եւս եւ տռանց զինուց եւ արեանց , որպէս քեզ կամ իցէ , զամբ զհետ քո կամ կանխեմք եւս քան զքեզ : Ամլ եթէ կամիս լսել առան ց կեզծաւորութեան բարբառ զօրաց քոց , որ ի յետին հարկէ առափ ստիպեալ բարբառիցի , ազէ դու

մասս զլւելիս քո քաղցրութեամբ
այնոցիկ, որ հրամանի քում եւ կա-
մաց քոց հանապազ զհետ գնացին
եւ գնալոց են զկնի քո յոր վայր եւ
երթայցես : Ըստվացեցեր յաղթե-
ցեր, արքայ, մեծութեամբ իրաց եւ
արւութեանց ոչ եթէ թշնամնաց
քոց միայն, այլ եւ զօրուն քում:
Լցաք կատարեցաք որում միան-
դամ ձեռնհաս էր մահկանացու-
թիւնս : Ինդ ծովս հատեալ ան-
ցեալ, եւ ընդ աշխարհս բաղումս.
առաւել մեզ ծանօթ է ամենայն
քան բնակչացն : Գրեթէ ի վերջին
իսկ սահմանակողմն աշխարհի հա-
սեալ կամք : Դու յայլ աշխարհ
կազմիս երթալ, եւ զնդկաց աշ-
խարհն խնդրես, որ եւ Հնդկաց եւս
անծանօթ է : Ասմիս զայնոսիկ որ
ի մէջ գաղանացն եւ օձից զկեանսն
վարեն, ձգել հանել ի դարանացն
եւ ի խշտեացն . զի յաղթութեամբն
բաղում դաւառս զոր արեգակն շտե-
սանէ, տեսցես : Ամենեւին իսկ ար-
ժանի է խորհուրդն մասց քոց . այլ
բարձրագոյն քան զմեր միտս : «Իմն-
զի քաջութիւն քո համակ աճե-
ցեալ զարգանացյէ . իսկ մեր զօրու-

թիւնն հաս ի վախճան եւ ի կառարած : « Կիտեօնիր տեսջիր զմարմինս առանց արևան , խոց վիրաւոր , խարեալ եւ երիթացեալ : » Հայան սուսերը մեր , պակասեաց զեն եւ զարդ , հանդերձ պարսիկ արկեալ եմք զանձամբ մերով . քանիդի դրնանի հանգերձոն այսր շմարթի բերել : Հարտավքին զարդո հասաք : Որչափոյք են ի մէնջ , որոց զբահք դուցեն . ոյր երիւար կայ . հքաման տուր քննեալ ինզրել թէ քանիք իցեն՝ որոց ծառայք զհետ նոցա դպյոցեն . կամ թէ զինչ ինչ իւրաքանչիւր մնացեալ իցէ յառէ եւ յաւարէ : Որ ամենեցուն յաղթեցաք , քան զամենեսին անանիք եւ անինչք եմք : Ու եթէ ի զեխութիւն ինչ հարեալ հասաք , այլ պատերազմաւ զպատերազմի զործիս մաշեցաք : « Կու զայս զեզեցիկ զօրս մերկանդամ առաջի զազանցն արկանիցես . զորոց թէ զէտեւ եւ զրադմութիւնն ստուարացուցանիցեն իւելոք բարբարուքն , սակայն թէ բազում է թիւ նոցա զայն եւ ի ստութենիւ անտի իսկ առնուզք ի միա : Ապա թէ ստեկաւին հասաւ-

աեալ իցէ մասնել ի ներքս յոշ-
խարհն Հնդկաց, ոչ այնպէս անտ-
պատ է դաւառն ի հարաւոյ. եւ
եթէ այն զաւառ նուաճիցի, հա-
մարձակլ լիցի այնուհետեւ հասանել
յայն ծով զար սահման մարգիկեղէն
իրաց եղ բնութիւնն: Ահմ շրջա-
նակելով խնդրես զփառաւորու-
թիւնն որ անդէն առ սաս կայ. անդ
եւս հասեալ կայ Ավելիանս: Եթէ
շկամիս մանաւանդ մորորել, եկաք
համար՝ յոր վայր առաջնորդէն քեզ
փառք քո: Օ այս լաւ համարեցայ
ընդ քեզ, քան առանց քո բնդ
սոսա խօսել, ոչ զի հաճայ ինչ զո-
րացս որ շուրջո կան՝ լինիցիմ, ոյլ
զի մանաւանդ զբարբառ խօսելոյ
նացա լսիցես, եւ ոչ զհեծութիւն
արանջելոյ:

Խրբեւ կատարեաց Ափենս զբանս
իւր, զոչիւն եւ աղաղակ յամնայն
կողմանց յառնէր լալով հանդերձ.
զի խառնաձոյն հայր եւ տէր զվա-
գաւորն կոչէին. եւ ոյլ եւս զօրաւ-
արք եւ առաւել Երիցազոյնք որոց
վասն տիսց հասակին եւ պատուա-
կանազոյն էր շմեզազրութիւնն եւ
առաւելազոյն ճոխութիւնն, զնոյն

պազատանս յաճախելին։ Խոկ նոս
ոչ սաստկակոծ դշեստեալսն ձեռն-
հաս էր տռնել, եւ ոչ զզայրացեալսն
ի հեղութիւն դարձուցանել։ Խբրեւ
ոչ զիտէր թէ զինչ զործիցէ, վա-
զեաց ի բաց յատենեն, եւ զարքու-
նիսն հրամայեր փակել, արգելեալ
ամենեցուն զմանանեն, բայց միայն
ընդելակցացն։ Օտառըս երկուս
այնպէս կայր միմնեալ յասմամբ։
Խոկ յաւուրն երրորդի ել արտաքս,
եւ հրամայեր ԺԲ բաղինս ի չորեք-
կուսի վիմաց ի յիշատակ արշաւանին
կանգնել, եւ զամբութիւնս եւս
բանակին ի բաց տարածանել, եւ
խշիս մեծամեծս քան զշափ մար-
մացն թողուլ, զի մեծամեծ կարծիս
ամենեքին ունիցին, պատրաստեալ
սքանչելիս ստութեան այնոցիկ, որ
յետոյն զալոց իցեն։ Անախ դար-
ձեալ այսորէն ընդ որ հատեալ ան-
ցեալ էր, առ Ակեսինես գետով բա-
նակ հարկաներ։ Անդ յանկարծ կիւ-
նոս ախտիւ ջերեալ վախճանեցաւ։
Արտասուեաց ընդ մաշ նորա թա-
գաւորն։ այլ յաւել թէ վասն աւ-
տրոց սակաւուց երկային երկային բանս
խօսեցաւ, իբրև այն թէ նա միայն

զՄակեդանիա իցեւ տեսանելոց : Ի
ջուր անդ էր առամբող նաև ացն վասն
որոյ հրաման տուեալ էր շինել :
Հայնմ ժամանակի Աւմանն ի թորա-
կացւոց աշխարհէն ածեալ էր ի
լրումն՝ Զ հազար տանեւծիոյ, հան-
գերձ եւ իմ հազարոք հետեւակոց
որ յԱրագեայ տապքէն, եւ իւ
հազարո զինուց ուկիապատաց եւ
արծաթապատաց : Օ սոսա բաշխէր,
եւ զառաջնան հրամայէր ոյրել :
Խրբեւ կամեր հազար նաւու խառնել
յԱվելիանոսն, զՊորսս եւ զՏաքսի-
ղէս, զթագաւորս Հնդկաց աշխար-
հին՝ որ զառաջնե ոխութիւնն ի
ձեռն տռնողին անեկանել միւսան-
դամ ընդ միմեանս, ինաւմնւթեամբ
միաբաներ, եւ թողոյր անգէն զնո-
սուս յիւրաքանչիւր սահմանս թա-
գաւորութեանն : Եւ վարեցաւ եւս
սպնականութեամբ նոցա ի շինուած-
նաւատօրմիղ նաւաց : Ը ինեաց եւ
քաղաքս եւս երկուս յորոց զմին
կոշեաց նիկեա, եւ զմեւմն բուկե-
փաղա, նուիրեալ զքաղաքն անուան
եւ յիշատակի Երիւարին զոր կորոյս:
Հետ այնորիկ հրաման տուեալ զի-
փիլքն եւ ամենայն կահն եւ կազ-

մածն ընդ ցամաք դայցէ , ինքն իջանելը ի խոնարհ ընդ զետն զրեթէ . քառասուն վատան , զօրհանապաղ վարեալ երթայր յառաջ զի ի պատեհ տեղւոջ զօրքն ելեալ կայցեն :

Դ. Պալմի հասանելին ի գաւառ մի յորում շիւդասպ գետ յԱկեսինես գետ թափի , անտի անցաներ ի սահմանակողմն Աիրացւոցն : Առքա պատմեն թէ ի զնդէ զօրաց Վահագնի իցեն հարք նոցա . զի խօթքն , առեն , ի նոցանե մեացեալ են , եւ բնակեալ են ի տեղւոջս զոր մեք այժմիկ գրաւեալ եմք : Անրթք գազանաց վախանակ հանդերձի էին նոցա եւ ըիրք զէն եւ զարդ նոցա եւ բազում ինչ նշմարանք զարմին երեւեին , թէպէտ եւ յունական բարք եղծեալ եւ ջնջեալ էին ի նոցանե : Անտի վարեալ երթայր յառաջ Ա եւ Ծ վատան , աւերէր քանդէր զգաւառն եւ զքաղաքն զլաւառը ի բուռն առնոյր : Խ հազարս հետեւակաց ի զետեզերին ձակատեցացեալ էր ընդզէմ ազգն . անցեալ ընդ զետն ի վախուստ զարձոց զնոսա եւ յորթամ ի պարիսպն մտեալ ամրացան , հասեալ

վանեալ վկանգէր : Ամենայն այր ի
շատի հասեալ կոտորեցան եւ որ
մնացինն վաճառակուր եղեն : Ապա
ձեռն արկաներ զմեւս եւս քաղաք
հարկանել, եւ ի բազում յաճախու-
թենէ պատերազմազայն բախեալ,
զրազումն կորոյս ի Աակեդ մնացւոյն :
Բայց իբրեւ պնդեալ յամառեալ էր
ի պաշարմանն, անյոյս լեռլ ի փրր-
կութենէ քաղաքացւոյն, հրծիդ
առնելին զապարանն եւ զանձինս
եւս եւ զօրդիս եւ զկանայս այրելին
ի հուրն : Խրբեւ նորա զհրդեհն
ստուարացուցանելին, թշնամիքն ջա-
նային շիջուցանել, եւ էր այն օրի-
նակ նոր կոռուոյ : Վանդէին զքա-
զաքն բնակիչքն, եւ թշնամիքն
պաշտպան լինելին. այսպէս եւ զբնու-
թեան իրաւունսն ի հակառակ եւ
յետո ընդգէմ պատերազմն վտիո-
ւու : Խոկ միջնարերդ քաղաքին
անեղծ եւ անարտ էր մնացեալ .
անդ կացոյց նա պահակապան . եւ
ինքն նաևու շուրջ եկն զմիջնա-
րերդաւու :

Վանդի գ. գետը մեծամեծը յա-
մենայն աշխարհին Հնդկաց բայց ի
Վանդէս գետոյ առ պարսպաք մի-

մշտացն եւ վասնգին ի մի միարա-
նութիւն խառնեաց զնոսու : Խննուն
հազար մանկափ հետեւակ վառեալ
պատրաստեալ էին, եւ բայց ի նոցա-
նէ Ժ հազար հեծելազօր զօրաց եւ
շորքձիք իննհարեւր : Ա. Ա. Մակե-
դ ոնացիքն որ համարեին թէ բնդ
ամենայն տագնապ եւ վիշտ ան-
ցեալ ասպրեցան, իբրեւ գիտացին
թէ տակաւին կայ կատարեալ պա-
տերազմ բնդ աղջաց վայրենեաց
Հնդկաց աշխարհին, յանկարծակի
դահի հարան եւ միւսանգամ խռո-
վութեան բարրտութ սկսան պա-
տուհասակած զիւազաւորն առնել .
թէ բնդ Գանգէս գետ ստիպիմք
անցանել եւ ի գաւառոս որ յայնիդոյս
կան, վասն այնորիկ ոչ եթէ ի զլուխ
ինչ զպատերազմն հանաբ այլ վի-
ժուինեցաք զկոխւն : Արկաք զանձինս
առաջի աղջաց չնուածելոց զի բաց-
ցուք զնվիխանոս առաջի քո արեամբ
եւ ապաժուժաւ մերով : Զգեալ
երթամք արտարոյ քան զահմանս
առանց եւ արեգական եւ հարկիմք
հասանել ի վայրոն՝ զօրս ծածկեաց
բնութիւնը յաշաց մարդկանէ : Փո-
խանակաւ նորոգ թշնամիք ընդ ա-

ուաջ պատահեն նորովք զինուք :
 Եւ եթէ գամենեսին զնոսա վարա-
 տեալ ցրուիցեմք , զինչ վարձք
 տռաջի կայցեն . մ.զ եւ մառախուղ
 եւ խաւար եւ զիշեր մշանջենաւոր
 տարածեալ ի վերայ խորոց ծավուն ,
 ծով լի երամնվք անհնարին գազա-
 նաց եւ ալիք անշարժք եւ անխա-
 զացք յորս նուազեալ պակասէ
 ընութիւն :

Խոկ թագաւորն ոչ ընդ իւր ինչ
 ոյլ ընդ զօրացին հոգս վարանեալ ,
 կուշեր զնոսա անդէն ի մի վայր եւ
 ցուցաներ թէ տեսար եւ անզօր են
 յորոց նորա զանգ խանեն : *Վարձեալ
 ոչ ինչ , առէ , բաց յազդաց տափի
 յայսցանեւ հակառակ մեր կոյ , առ ի
 խափանելոց զմեղ , զի մի որ զամե-
 նայն վայրս համօրէն աշխարհաց
 հատաք անցաք հասանիցեմք ի կա-
 տարած աշխարհիս միանգամայն եւ
 աշխատաւթեանցն : Հորժամ եր-
 կերուք դուք ի Գանգէս զետոյ եւ ի
 բազմամրսի բազմութենէ ազգացն
 որ յայնկոյս զետոյն էին , անսացի
 ձեզ , խռարեցայ ի ճանապարհէ
 յայն կողմն՝ ուր զոյդ եւ հաւասար
 փառքն էին եւ փոքր վիշտ վտանգի :

Առաջն իսկ զ՛նվելիանոս տեսանեմ էւ սիր ծովուն շնչէ առ մեր . մի կոյցէք հակառակ պարծանաց եւ գովութեան օրում ցանկացեալ եմ : Խնդ սահմանո Վահագնի եւ Սպանագարամետին սնուցանելոց էք , տալոց էք թագաւորին ձերում սակաւիկ ինչ ծախու զհամբաւոյն անմահութիւն : Աւանեցարուք առէք յանձն դառնալ ինձ ի Հնդկաց աշխարհէն եւ ոչ եթէ երթալ փախուտեայ :

Ամենայն ամբոխ եւ մանաւանդ ամբոխ զօրաց , ըստ յօժարեցուցանելոյ խօսելեացյն վաղվազակի փափախի : Այնպէս առ զիսովութիւն նոցացածուցանելոյ ոչ մեծ ինչ դարմանք պիտոյ են քան զզրդոիչն որ սկիզբն խռավութեանն լինիցին : Ոչ ուրեք այլ ուրեք այնպէս զոչիւն եւ պազակ ուրախութեան ի զօրաց հնչեք , զի յանձն առնուին թէ տարցի զեռաս , մինչ դեռ յաջողութիւն է ի դիցն , եւ հաւասար լիցի փառաք եւ պատուավ այնոցիկ՝ որոց նախանձաւոր լեալ է : Օ ուարձանայր բնդրանո նոցա թագաւորն եւ իսկ եւ խկ շու արարեալ ի թշնամիսն հա-

սաներ : Եւ էին հարուստը եւ զօրաւորք Հնդկաց, եւ փաթթով յօժարութեամբ զնակատն պատրաստէին . եւ գօրավար առաքինի յազգէ Արսիդրակացւոյն բնուրենին, որ առ լեռնոտամբըն բանակ հարկաներ, եւ առա անդ խարոյիս երեւեցուցանէր, զի յաճախեցուոցէ զակոփ ամբախի բազմութեանն . եւ աղաղահաւ եւս գոշմամբ ըստ իւրեանց սովորութեան երբեք երբեք ջանային զուր զՄակեդոնացին յորժամ՝ ի քուն էին, զարհուրեցուցանել : Իրեւ առաւօտ կամել լինել, համարձակութեամբ եւ յուսով թագաւորն հրամայէր գօրայն զուարձացելոց զէն զանձամբը առնուլ եւ ի ճակատ ելանել : Առ ոչ ինչ յիշի թէ արդեւք առ աշխ եթէ առ խովութեան յառնելոյ ի մէջ նոցա, յանկարծակի ի փախուստ զարձան բարբարսքն . եւ երթեալ ունեին զանկոխ եւ զանմասոյց լերինսն . զուր պնդեցաւ թագաւորն զհետ նոցա, բայց զկահ եւ զկազմած նոցա առ ի բուռն :

Ապա եկին հասին ի քաղաքն Արսիդրակացւոց յոր բազմումբ ան-

կեալ էին, ոչ եթէ առաւել վստահ՝
իպարիսպմն քան ի զենու խրեանց։
Մինչ զեռ մօտ մատշէր թաղաւորն
մատուցեալ խրատ առալ սկսաւ նմա
իղձն զի մի խառնեսցի ի պատերազմ՝
կամ զի յամեցուսցէ զպաշարումնեն։
զի վտանգ, առէ, կենաց քոյ երեւի։
Հայեցաւ ի Գևեմօփոննաւէս թագաւորն,
քանզի Գևեմօփոննաւէս էր իղձն։
Եթէ ոք, առէ, մինչ զեռ դու քում քրում
արուեստն միտ զնիցես, եւ նշմա-
րիցես զբնդերսն, այսպէս ընդ մեջ
հաստանիցէ, ոչինչ յերկուացեալ եմ
թէ ծանր եւ տապտուկ քեզ չժժուի-
ցի։ Խըրեւ նա եւս պատասխանի թէ
արդարեւ այնպէս իսկ լինէր, Հա-
մարիցիս, առէ, թէ այնմ որոյ ոչ
աղիք անառնոցն, այլ այնչափ իրք
մեծամեծք առաջի աշաց կայցեն,
զուցէ մեծ ինչ խափան եւ արգելիչ
քան զայր մի իղձ որ աւելորդ երկիւ-
ղիւ խուճապեալ իցէ։ Եւ ոչ յա-
մաց իսկ աւելի քան զպատասխա-
նին։ Հրամայէր անդէն զսանգուղմն
մօտ մատուցանել, մինչ զեռ այլքն
յամելին իմն եւ վեհերէին, ինքն ի
քաղաքորմն ելանէր։ Եւ էր նեղ
եւ անձաւկ պատկ պարապացն։ Եւ ոչ

սունդամենք որպէս ոյլուր ի ծայրս
պարուզացն կարգեալ կային, այլ
առաջը շուրջանակի ի դուրս արձա-
կեալ արգել անցից լինեին։ Ա ասն
այնորիկ առաւել կռուեալ կոյլը
թագաւորն առ եզերին, և ոչ ող-
զորդ կանոդնեալ, և այնպէս վահա-
նաւն զնետնն որ յամենայն կողմանց
ի վերայ անկանեին մերժեր։ Քան-
դի ամենայն ուստեք ի հեռաստանե-
յաշտարակացն նետք ի նա յարձա-
կեին։ Եւ ոչ մտանել ի ներքոյ զօրքն
կարէին քանդի անստառն ի վերուստ
ի բաղմութենէ նետիցն ձգելոց նե-
ղեալ տազնապեին։ Ապա ուրեմն
ամօնին մեծութեան վշտացն յաղ-
թեաց։ Քանդի նշմարեցին թէ ի
յապազելոյ անտի նոցա անկանի
ի բուռն թշնամեացն թագաւորն։
Առ աճապարելովն զօդնականու-
թիւնն յամեցուցին։ Քանդի մինչ-
դեռ իւրաքանչիւր ոք ոգորէր ի վեր
ելանել՝ զանոգուզն ծանրացուցին,
Եւ իրրեւ շեղեն բաւական հանդուր-
ժել սանգուղքն, ի վայր կործա-
նեցան, և բնդունայնացաւ յոյս ա-
կրնելալութեան թագաւորին։ Քան-
դի կոյլը առաջի այնչափ զօրակա-

նայն բանեակի, իրրեւ թողեալ լքեալ
ի մնութեան :

Եւ . ԱՐԱՐ դեռ ձախ թեւն օրով
զասպարն յայսկոյս յայնկոյս առաջի
նետիցն շրջէր, լքաւ վաստակեցաւ,
եւ բարեկամքն ազազակ եղեալ գո-
շէին, զի վազեացէ առ նոսա, եւ
կային բնոգունել զնա յիւրեանս, նա
իշխաց առնել իրս ինչ որ ոչ հաւ-
ատոյ են եւ ոչ լուեալ յականջա-
լուրս, եւ առաւել երեւելի վասն
զժպրհութիւնն առաւել համբաւե-
լոյ քան զփառան եւ զմեծարանու :
Վանդի սասուցեալ յանկարծակի
արկ զանձն ի քազարն որ լի եր
թշնամնաք, ուր եւ այնում իսկ ամե-
նեւին շկարէր ունել ակն թէ
կռուեացի բնդ նոսա եւ յառաջ քան
զմահն ինդրիցէ զվրէժ մահուն իւ-
րոյ. քանդի մինչ շեւ նորա յանն
կացեալ կարէր կենդանւոյն անկա-
նել ի բուռնու : Ասլ նա այնպէս բն-
կէց զանձն զի կաց կանգուն անդէն
յատից վերայ, եւ այնպէս արձա-
նացեալ տայր պատերազմ . եւ զի
մի շաւրջանակի պաշարիցի, զայն
բախտին եր յառաջագոյն հոգացեալ :
«Օստ մի հինորեաց ոչ ինչ չեռի ի

պարսպացն զտերեւովից սոսան իրեւու
խորհրդով իմն առածծեալ զժմա-
դաւորաւն՝ պաշտպանելը . Երթեալ
յեցեալ կայլ ի յազիթ բռնն զի մի
հնար լիցի պաշտպանելոյ , և վահա-
նուն զնեասն որ ի հանգիսոյ ձգեին
արգելոյր : Օ ի թէպէտ և մի որ
էր զոր ի հեռաստանե այնչափ ան-
շափ ձեռք ինդրեին , սակայն ոչ
որ իշխեր մօտ երթալ . և բազումը
ի նետից յաստն քան ի վահանն
անեկանեին : “Աախ պատերազմակից
Էր թազաւորին անուն մեծ և համ-
րաւ նորա , և ազա յուսահասու-
թիւն և յօժորութիւն մեծ պա-
տուովն մեռանելոյ : Առ յորթամ
մի բառ միոցէ յորդեալ խոներ թրշ-
նամին , անդէն զանհնարին բազ-
մութիւն նետիցն վահանաւն ի բաց
դարձուցաներ և զատզաւարան բա-
րինըն խորտակեալ էին և ի ստեպ
աշխատառթենե ծանրացեալ ծրն-
դացն ի վայր հակեին : Ա ասն այնո-
րիկ արհամարհանոք իմն և առանց
զգուշութեան որ մօտակացն էին դի-
մեցին ի նա . յորոց զերկուս հար
սուսերաւ իւրով և այնոպէս անշունչ
թաւալեալ կային առաջի նորա : Եւ

ոչ ոք այնու հետեւ համարձակեաց երթալ մօս առ նա, այլ ի հեռառանել լինելին նետաձիգ :

* Առ առաջի ամենային հարուած ոյն դժուարաւ կոյր կանգուն ի վերայ ձնդաց իւրաց . մինչեւ ոմն ի Հնդկաց անտի նետ մի երկիրանգնեան, զի այնշափ մեծամեծ ևն նետը Հնդկաց, որպէս յառաջադրոյն ասացի, այնպէս ձգեաց զի բնդ զրահն սակաւ մի ի վերայ աջոյ կողի նորա ի ներքս մխեցաւ : Տաղնապեալ ի վիճաց անտի եւ իրրեւ ել արիւն բազում թող զզէնան իրրեւ յազիս իսկ ապաստան, եւ ակար այնշափ եր զի եւ զնեան աջոյ իւրով շկարեր խլել : Ա ասն այնորիկ որ և հարն ուրախութեամբ բնիթացաւ մերկացուցանել զմարմին նորա : * Առ իրրեւ զզաց թէ արկ ձեռն ի մարմին իւր, զոգ զայրացեալ բնդ վերջին թշնամանն միւս անգամ ոզիքն զօրացան եւ անդէն սրովն զմերկ կողա թշնամոյին հարկանէր կոյին ի հեռաստանէ . նա զի կամեք թէ մինչ շեւ ոզիքն ի նմանէ սպա-

ուեալ իցեն կռւուիցի ևւ ապա մե-
ամենիցի, վահանաւն կանգնել զանձն
ջանայր, եւ իբրեւ ոչինչ զօրութիւն
էր նորա առ ի յենոյ ի վահան իւր,
բռւռն հարկանելք աջով իւրով զոս-
տոցն կախելոց եւ ջանայր յառնել։
Քայլց եւ ոչ այնպէս կարէր զմար-
մինն ունել յակաստանի, միւսան-
գամ ի ծունդ ան իջանելք եւ ձեռամբն
զթշնամիսն կոչեր յառաջ՝ թէ իշ-
խիցէ ոք կռուել։

Ապա ուրեմն պետկեառէս ընդ
ոյլ կողմն քաղաքին ի բաց ցրուեալ
դժառաջամարտիկմն, եկեալ ընդ ձա-
նապարհ պարուղացն հասանելք ի թի-
կունս թագաւորին։ Իբրեւ զնա-
եաւս Ազերաանդրոս, համարեցաւ
թէ ոչ կենաց ոյլ մահու մխիթա-
րութիւն եհաս նմա, ի վեր առ վա-
հանաւ զվաստակեալ մարմինն իւր։
Ապա գայր Տիմեոս եւ յետ սակաւ
ինչ միոյ Պետանատաս եւ յետ նորա
Արխատանոս։ Եւ Հնդիկ եւս իբրեւ
գիտացին թէ ի մեջ պարուղացն է
թագաւորն, զայլան թողեալ մխան-
գամացն խուռնորնթաց անդր գիմե-
ցին, եւ շատապ տագնապի ի վերոյ
պաշտպանչացն հասաւցանեին։ {3} ո-

բոց Տիմոս բազում վէրս ի լանջան
տուեալ եւ տուեալ աղնուագոյն
մարտ պատերազմի անդէն անկանէր.
Պեւկեստէս եւս խոցեալ երիք նե-
տիւք ոչ զանձն այլ զթագաւորն
տապարաւն ծածկէր . Պեւոնատոս
մինչ դեռ զբարբարոսսն զյարձա-
կեալմն սաստկութեամբ՝ ի բաց մղէր,
Հարեալ կարեվէր ի պարանոց իւր՝
կիսամեռ տապալէր տռաջի ստից
թագաւորին : Խրբեւ Պեւկեստէս
եւս վաստակեալ ի վիրաց անտիթող
զվահան իւր, յոյս եւ ակնկալու-
թիւն վերջին ի վերայ Արիստօնեայ
էր : Խւ նա եւս սաստիկ վէրս տռեալ
շկարեր զգէմ ունել զայնչափ թրշ-
նամեացն զօրութեան : Հայնմ ժա-
մանակի Հասանէր լուրն առ Մակե-
դոնացիսն թէ անկաւ թագաւորին :
Օքարհուրեցուցանէր զայլս լուրն,
բայց զնոսա գրգեաց գրգուեաց զայ-
րացոյց : «Քանզի զամենայն վասնզ
տապնապին մուացեալ մենքենայինք
զորմն խորտակեցին, եւ ընդ կողմն
ուր մուտն գործեալ էին ի քաղաքն
յարձակեցան, եւ զբազմոգոյնս ի
Հնդկաց անտի որ տռաւել փախստի
ուշ առնեին եւ ոչ բնդդէմ մաքրա-

ուելոյ, կստորեցին։ Աչ ծերոց եւ
ոչ կահանց եւ ոչ տղայոց խնայեին։
և ոք եւ ընդ առաջ պատահեր, հա-
մարեին թէ ի նմանեւ վիրաւորեցաւ
թագաւորն։ Եւ ապա ուրեմն սա-
տակմամբ թշնամեայն լիներ քառու-
թիւն արդար ցատմանն։ Ազիտար-
քոս եւ Տիմագենես պատմեն թէ
Պատղումեսս որ յետոյ թագաւորեաց,
եր ի նմին կուսւի։ Ամլ ինքն որ
արդարեւ ոչ հակառակ ինչ իւրօց
փառաց խօսեր, զրէ զանձնէ թէ չեր
անդ. այլ երնա առաքեալ յարշաւան
ապատակի։ Արոց զհին յիշատակս
իրաց կարգեցին ի մատենի, այնշափ
եր անհոգութիւն կամ դիւրահաւան
միոք որ զոյդ եւ հաւասար չարիք են։

Իբրեւ ածաւ ի վրանն թագաւ-
որն, այնպէս ի բաց հանին բժիշկը
զփայտ նետին որ ի մարմինն հարեալ
էր, զի զորաքն ոչ խախտիցեն։ Եւ
ապա իբրեւ զմարմինն մերկացուցին
ի միտ առին թէ կարթք զան ի
նետի անդ, եւ չէ մարթ թէ
առանց վեասու մարմնոյ ի բաց ոք
հանիցէ, բայց մլայն յորժամ կարե-
լով զմիւրն մեծացուցեն. այլ կառ-
կածէին թէ զուցէ յորժամ արիւնն

յորդիցէ արգել կարելեացն լինիցի ,
քանզի անհնարիննեան ի խոր մխեալ
էր եւ կարծիք լինելին թէ անդր իսկ
յաղիան հասեալ է : Արիտարուզու
որ ճարտարապետ էր բժշկացն , զա-
հի հարեալ երկնչէր յայնպիսում
իրաց տապնապի . զանգիտէր ձեռն
ի գործ արկանել , զի մի յորժամ
գարմանըն չաջողիցին ի նա իրքն
կրթիցին : Տեսեալ էր զնութագաւ-
որին զի արտասուելր , եւ երկնչէր
եւ էր ի մեծ ասրակուսի : Խակ իմ
իմիք , առէ , կամ ցոր վայր կայցես
մնայցես . եւ զիս վազվազակի չա-
պրեցուցանիցես . որ եթէ այլով
իւիք ոչ , սակայն ի ցաւոց տասի
մնանելոց եմ : Ո՞յ թէ զանգիտնս
թէ գուցէ պարտաւոր գտանիցիս ,
ուր զի առանց բժշկութեան վերս
տու : Այս ապա ուրեմն Արիտարու-
զու իրաց թօֆթ ափեալ զահն եւ զեր-
կեւզն կամ թէ թագուցեալ , սկսաւ
խրատ տալ նման , զի թողցէ ունել
զեա կալ եւ կապ , մինչ զեռ զորաբն
ի բաց խլելոց իցէ . զի եւ թեթէւ
իսկ շարժումն մարմնոյ , առէ , վնա-
սակար է : Խակ թագաւորն ոշինչ ,
առէ , պետք ոյնոցիկ են որ զիս կա-

պետք ունիցին . եւ որպէս պատմի-
րեալ էր , այնովէս տռանց շարժելոյ
մասոցը զմարմին իւր : Այնուհետեւ
յետ վիրին բնդարձակագոյն բանարոյ
եւ սլովին խլերոյ , յորդեալ արիւն
զունդագունդ ելանէր , եւ թարա-
ցու անեկաւ թագաւորն , եւ մեզ եւ
խռւար մածեաւ զաշօք նորա , եւ
այնովէս տարածեալ անեկեալ դնէր
իրրեւ ի մեռանեև հասեալ : Եւ
իրրեւ դյորդել արեանն շկարեին
դեղովքն արդերուլ , դոչիւն եւ ազա-
գակ եւ լալիւն բարեկամացն ան-
տուատ յաձախէր , զի կարծեին թէ
յոգւոցն ցամաքեցաւ : Ապա ուրեմն
դադարեաց արիւնն , եւ տակաւ
ողին ցինքն դարձաւ , եւ զորս
շուրջն կային սկսաւ ճանաչել :
Զարիւն ամենայն եւ զայն զիշեր
դունդն վառեալ պաշարեր զվանո
թագաւորին . խոստովան լինեին թէ
ամենեքին միոյն շնչար կամք կեն-
գանիք : Եւ մինչ չեւ իմացեալ թէ
սակաւիկ մի ի քառն եղեալ հանգչի
թագաւորն , շգնացին ի բաց : Յետ
այնորիկ զճշմարտագոյն յոյս կե-
նաց նորա երթեալ պատմեին ի
բանակին :

Զ. ԽԵՐԵՒ յեւթն առուրս վերն
բուժեցաւ, մինչ չեւ սպազն ծած-
կեալ՝ թագաւորն քանդի լուսու թէ
զօրացեալ է ի բարբարսաւ համբաւ
մաշտան նորա, հրամայեր երկուս
նաւս ի միջնանս կցել, և կանգնել
ի միջի անող վրան երեւելի յամենայն
կողմանց, զի անտի ցուցանիցէ նու
զանձն այնոցիկ որ զնա մեռեալ հա-
մարեին: Եւ իրեւերեւեցաւ ընակ-
շացյն, խափանեաց զ. ոյս թշնամեայն
որ ի սուս համբաւոց անտի էր:

Յեւ այնորիկ իջաներ ի խոնորհ
ընդ զետն, հրաման տուեալ թէ
սակաւ ինչ անջրապետութիւն ընդ
նաև ընդ այլ նաւասարմիդն ի միջի
կուցէ, զի մի հանգիստն եւ քանն
որ տակաւին կարեւոր էր մարմնոյ խօ-
թացելոյ, ի բախելոյ թիսկացն ար-
դելոյի:

Յեւ շորից աւուրց սկիզբն լինելոյ
նաւարկութեան եկնի գաւառ մի, որ
էր թափուր ի ընակաց այլ լի ցո-
րենով եւ խանաւեաւ: Առնոյ թուե-
ցաւ տեղին եւ վասն իւր եւ վասն
զօրացն հանգստեան: Առվարսթիւն
էր իշխանաց բարեկամացն եւ ան-
ձնապահաց կալ ի պահու տաաջի

վրանին, քանիցու անգամ թէ հիւ-
անդ դիպեր թաղաւորն : Ըստնժամ
եւս զեռյն սովորութիւն պահեալ
ամենեցին միանգամայն եկին մաին
ի սենեակ նորա : Խակ նու վարանեալ
եւ տարակուսեալ թէ մի գուցէ նոր
ինչ լուր հասուցանիցեն, քանզի
միանգամայն ի միամին եկեալ էին,
հարցաներ թէ արգեւք նորոգ գա-
լուստ թշնամեայն պատմեցի :

Առև. Կրատերոս, որում յանձն
ընեալ էր զի զպաղատանս բարեկա-
մացն առ թաղաւորն հասուցանիցէ .
Կարծիցն, առէ, թէ առաւել ընդ
դալուստ թշնամեայն թէպէտ եւ ի
պատմիշի հասեալ կայցեն, հոգայ-
ցեմք, քան ընդ քո առողջութիւնդ
որ քեզ անարդ է եւ արհամարհ
ոյժմ : Արշափ եւ բազմութիւն աղ-
գաց աղգաց միարանեացի միահա-
մուռ ի վերոյ մեր, լոցէ զինու եւ
արամբք պատերազմոցք զամենայն
խել զհամօրէն աշխարհս, եւ զծովս
ահարեւել առնիցէ նուամարտիկ նու-
պք, եւ անբնտելական զաղանս ի վե-
րոյ գումարիցէ, զու զմեզ առնիցես
առանց պարտութեան : **Առև.** ուզ ի
դից անտի մարթիցի խոստանալ թէ

ընդ երկար կացցէ մնացէ սիւնդ եւ
հաստատութիւն եւ առաջ Մակե-
գոնացւոց աշխարհի, մինչ զու այն-
պէս յանդգնագոյնո ի վիշտո եւ ի
վտանգո զանձն ի ներքս խառնիցնս,
զայն մնացեալ թէ զայնշափ ան-
շափ քաղաքացեաց ոգիս ձգեալ
տանիս ի կործանումն։ Կրանզի ո՛
ոք յետ քո կենդանի կայցէ կամ
յօժարիցէ կալ կամ թէ կարիցէ։
Անդր եկաք հասաք զհետ իշխանու-
թեան եւ հրամանաց քոց ընթա-
ցեալ, ուստի շիք ումեք ճանապարհ
ի հայրենի երկիր իւր եթէ ոչ զու
լինիցիս առաջնորդ գառնալոյ։ Եթէ
տակաւին զՊարսից թագաւորու-
թենէ կռիւ էր քո ընդ Դարեհի,
թէպէտ եւ ոչ ոք էր որ կամեր, սա-
կայն զարմանալ իսկ կարօղ էր ընդ
յանդգնել քո ժպրհութեամբ յա-
մենայն վիշտո եւ ի նեղութիւն։
Քանզի յորժամ վտանգն եւ հա-
տացումն զոյդ եւ հաւասար իցեն,
ի յաջողութեանն առաւելագոյն է
օգուտն եւ վայելութիւն, եւ ի
շաջողութեանն առելագոյն սփոփու-
թիւն։ ոյլ ո՛ ոք հանդուրժիցէ
զվարվ քով անարդ եւ աննշան գեղ

մի գնել, շատեմ թէ ի զօրսկանաց քոց այլ բնաւ մի ոք ի քաղաքացեաց բարբարոս ազգի, որ գիտակից է մեծութեան քո: «Կազմայ սիրա իմ ի խորհնել իմում զիրսն՝ զոր յառաջ քան զատկաւիկ մի տեսաք: Խոսել զանդիսեմ, զի զառանց պարտութեան մարմնոյն զկապուան ձեռք վատթարք կողոպտէին, եթէ ոչ պահեալ եր զքեզ ըախատին որ ուղորմեցաւ իսկ մեզ: Ամենեքին դահիճ եւ մասնիչ եմք քո որ չկարացաք դալ դշեա քո: Տնէպէտ եւ զամենայն իսկ զօրօքն անուն վատթաթեան արկանիցես, ոչ ոք իցէ որ շառնուցու յանձն տուժել զայլիս յանցանացն յորմէ չկարաց զանձն թափել: Ի՞ոյց ազէ դու յանձն առ զի այլ իմն ազգ անարդ քեզ լինիցիմք: Հոր վայր եւ հրաման տոյցես երթիցուք, զանյայտ վատնդս եւ զանարդ պատերազմունս մեզ իրնդրեմք, դու զքեզ այնց պատերազմաց պահեա որ բատ շափոյ մեծութեան քո: Ա աղվաղակի խուարին վատթարք ի մեջ թշնամեաց աղաւեղեաց, եւ չիք ինչ քան զայն անարժանութեան զի անդ ծախես-

յին վասոք ուր շմարթիցին երեւելի
լինել: Գրեթե զնոյն բանս խօսեցաւ
Պատղամէսս, և այլք եւս զնոյն հան-
գոյնու: Վկան խառնածայն լադ և
աղաչել զթաղաւորն, զի ապա ուրեմն
շափ դովութեան պարծանացն որով
լցեալ յղփացեալ էր՝ զնիցէ, և խնայ-
եցէ կենաց և գրեկութեան իւրամ
այս ինքն հասարակացն գրեկութեան:

Հաճոյ և ցանկալի էր թաղաւ-
որին բարեկամացն գութն: Ա ան
այնորիկ միում միում ի նոցանե-
ընտաներար տայր ողջոյն և հրա-
մայեր նստել: Աւ սկիզբն արարեալ
անտուստ ի վերուստ բանիցն. Չեզ,
առէ, ով հաւատարիմք և սիրելիք
քան զամենայն քաղաքացիս և
զբարեկամս, շնորհակալ լինիմ, ոչ
վան այնորիկ միոյն զի այսօր զփր-
կութիւն իմ նախամեծար քան
զձերն առնեք, այլ զի խոկզբանե-
անտի պատերազմացն ոչ մի ինչ
զբաւական և նշանակ սիրոյ և
խնամոց որ առ իս էր անփոյթ արա-
րէք, մինչեւ պարս և պատշաճ է
ինձ խստավան լինել թէ ոչ երբեք
այնպէս սիրելի եղեւ ինձ կենդանու-
թիւն իմ սրագէս այժմ զի յերկարա-

գոյնս վայելել ձեւք մարթացնեմ։
 Ասկոյն ոչ նոյն խորհուրդ է ինձ
 և այնոցիկ որ ի վերայ իմ՝ կամքն
 մահ յանձն առնուլ . ես ոյսպէ .
 կարծեմ թէ զայս գութ ձեր ստացոյ
 քաջութեամբ իմով : Վանդի դուք
 բազմաժամանակեայ վայելը ութիւն
 թերեւո եւ մշանցնաւոր իսկ յինէն
 ցանելացեալ եք առնուլ . ես շափեմ
 զանձն իմ ոչ եթէ հասակաւ և
 տիովք այլ վառացն շափով : Խշաւ-
 նութիւն եր իմ՝ բաւական զհայրենի
 իշխանութիւնն համարեալ , ի մէջ
 սահմանաց Մակեղ ոնացւոյն գտ-
 առքիութեամբ մարմնոյ ակն ունել
 անհարթ եւ վաստենան ծերութեան ,
 թէ աղետ եւ ոչ ծոյլքն եւ յոյլքն
 ըստ իւրեանց կամաց դրաշիս և
 զբախտո իւրեանց յօրինեն , այլ
 մինչ զեռ մի միայն բարութիւն զեր-
 կայնակեաց կեանսն համարին , բա-
 զում անզամ մահ զժնդակ ի վերայ
 հասանէ . այլ ես որ ոչ զամս տա-
 րեաց այլ զօյազթութիւնս ի համար
 արկեալ թուեմ , եթէ զպարգեւո
 բախտին քաջ հաշուիմ , երկոյնա-
 կեաց կեանս կեցի : Ակիզին արարեալ
 ի Մակեղ ոնիայ սւնիմ զտերութիւն

Յունաց աշխարհին, զթրակիս եւ
զՎիւրիկեցիս հնագանգեցի. Տրիբա-
զացւոց եւ Մեդացւոց հրաման տամ.
զԱսիա ընդ կողմն Եղեսպանառ եւ
կարմիր ծովուն ես ունիմ։ Ոչ կարի
հեռի եմ ի սահմանէ կատարածի
աշխարհիս եւ ընդ ովյն սահմանս
ելեալ ի մասի եղի ոյլ ընութիւն եւ
ոյլ աշխարհ ինձ տռաջի հորդել։
ՔԱսիացւոց աշխարհէ ի կողմանս
Եւրոպացւոց ի մլում ժամանցի։
Եւ յաղթեալ երկոցունց աշխար-
հայն յետ իններորդ ամի արքայու-
թեան իմայ եւ քաններորդ ութե-
րորդ ամի հասակի իմայ, թուիցիմ
ինչ ձեզ թէ մարթիցիմ դադարել
ի խնդրելոյ ինձ վառս դորոյ միայն
զհետ պնդեալ եմ։ Ասիլ ես ոչ դա-
դարեցայց, տաց պատերազմ յորում
վայրի եւ իցեմ, համարեալ այսպէս
թէ ի թառը ամենայն աշխարհաց
իջեալ կամ։ Տաց ազնուականու-
թիւն շազնուական անզեաց. բացից
ամենայն ազգաց զգաւառս զոր ընու-
թեանն ի բաց հեռացուցեալ էր։
Եւ եթէ պյապիսի ինչ վիճակ գուցէ
մեռանել ինձ ի դործան յայնոսիկ,
գեղեցիկ է. յայնոփիսի զարմէ ծնեալ

Եմ զի առաւել ընդ բազում կեանս
զանկացայց քան ընդ երկոյն աւուրս :
Աղաշեմ ես զձեզ ածէք զմասա-
ձերով թէ յայնպիսի աշխարհու հա-
սաք յորու երեւելի անուն էր կնօջ
մարդոյ վասն քաջութեան իւրոյ :
Օքը քազարս շինեաց Ծամիրամ,
զօր ազգու ընդ ձեռամբ նուածեաց,
որչափ իրս յօրինեալ կազմեաց :
Տակաւին կնօջ մարդոյ շհաւասա-
րեցաք փառաք, եւ արդ յազեալ
եմք պարծանոք մերսիք եւ դովու-
թեամբք . եւս մեծամեծք տաաջի
կան եթէ օգնական զիվն լինիցին :
Առև յայնժամ լինիցին մեր որոց
շիցեմք տակաւին հասեալ, յորժամ
ունեց փոքր զոյն համարիցինք որ
մեծամեծ փառաց առիթ մարթիցի
լինել : Ո՞նցն թէ դուք ի ներքին
նենցութենէ եւ յընտանեացն զա-
րանակալութենէ զիս յազահովս տա-
նիցէք . ես աներկեւզ տաանց զան-
դիանելոյ միմիմի մարտ պատերազմի :
Փիդիազպոս տաաւել յամբի եւ ի
զգուշութեան էր ի ճակատու քան ի
թատերն . ի ձեռաց թշնամնայն
բազում անզամ ապրեցաւ բայց
յիւրայոցն շկարաց զերծանել : Եւ

զայլոց եւս զմագաւորաց զկատարած եթէ համարիցիք, զտանիցէք թէ բաղումք յիւրայոցն քան ի թրշնամացն ապանան : Առև. քանզի այժմ զեա ժամանակ զիսկեցաւ զինչ կայր իմ ի մասի ի վազուց խօսելոյ, ինձ պառող մեծ ամենայն վաստակոց եւ զործոց մերոց լինիցի եթէ մայր իմ Աղամազիա խառնեացի ընդանմա՞չ զիսն երբ եւ ի կենաց վճարեացի : Այժէ հնար իցէ ես ինքնին զդոյն հանից ի զլաւիս : Խակ եթէ յառաջազոյն քան զնա մեռանիցիմ, միշեցէք թէ պատուիրեցի ես ձեզ : Առա արձակէք զբարեկաման, այլ զբազում առուրս բանակէք ի նմին վայրի :

Ե. ԱՐԿՈԶ զեռ այս ամենայն ի Հնդկաց աշխարհին վճարէք յոյն զօրականնք, որ վազ ուրեմն զաղմականութեամբ զբակտրեաք կացուցեալ էին ի թագաւորէն, ի յառնել ի միջի նոցա խոռվութեանն ապրատամբեցին, ոչ եթէ ընդ հակառակն ինչ Աղեքսանդրի կամեցեալ ելանել, այլ զի ի առնջանացն երկեան : Վանզի ապանեալ զամանս յամբոխէ անտի, որ հզօրուգոյնքն էին աճա-

պարեցին զէն առնուլ, եւ ի բուռն տակալ զմիջնարերդ Բակարիացւոցն որում չունեին պահ զգուշաթեան, զբարբարսամն եւս արելին յիւրեանս։ Ամենողորս էր գլուխ նոցա, որ առ յանձն եւ զանուն թագաւորի ոչ եթէ առ անձուկ տերութեանն՝ ոյլ առ գառնալոյ ի հայրենի գաւառ իւրեանց նորոք հանդերձ, որոց զհետ երթեալ էր ճախութեաննորա։ Ամա Բիկոն սմն անուն որ ի նմին ազգէ էր, եւ վասն նախանձաւորութեանն հակառակութեամբ էր, նենոկութիւն նիւթէր, եւ հրաւիրեալ անզէն ի հայ՝ սատակէր ի ձեռն Բոգժուոյ ուրումն մակերիացւոյ։ Ա վազիւ սննդը ի մի վայր կոշէր Բիկոն եւ հաւանեցուցանէր բազմաց թէ Ամենողորս դարան գործեալ էր նման. սակայն սմանկը կասկածանոք էին ընդ նենդն Բիկոնեայ եւ տակաւ ի բազումն իրքն տարածեցան։ Այս հուշեւ զէն զանձամբ առնուին յոյն զօրականք զի զԲիկոն սպանցեն եթէ դէպն տայցէ նոցա. բայց իշխանք նոցա ցածուցին զօրամառթիւն բարկութեան ամբոխին։ Բիկոնեայ ազրեալ ի տագնապէ անտի

ուստի շուներ ակն ապրելոյ , յետ
սակաւ ինչ միոյ գործէր նենդ այ-
նոցիկ որ նմա փրկութեան պատ-
ճառք եղեն . իբրեւ եկն ի վեր նեն-
դութիւնն , եւ զնա զլխովին առ-
նեին ձերբակալ եւ զբոքսոս : Առ
զբոքսոս հաճոյ թաւեցաւ վաղվա-
զակի սպանանել , եւ զբիկոն եւս
տանջեալ ստատկել : Եւ անդէն
տանջանք ի մարմին նորա մերձեցան ,
եւ զօրքն իբրեւ զմոլեղնեալո ի զէն
ընթանային , բայց թէ վասն որոց
իրաց , այն չէ յայտ : Իբրեւ զդդրոդիւն
նոցա լուան որոց հրաման տաեալ էր
զբիկոն տանջել , թողին զնա զան-
դիտեալ թէ զուցէ յազազակէ ամ-
բոխին արդելցին առնել զոր առնեին :
Խոկ նա այնպէս որպէս էր մերկան-
դամ՝ առ Յոյնս հասաներ , եւ եղիկելի
եւ ոզորմելի տեսիլ նորա որ տանջա-
նաց պատրաստեալ էր , յանկարծակի
շրջեաց զմիսա զօրացն , եւ հրամայե-
ցին արձակել զնա : Այսպէս երկիցն
անգամ ի պատժոցն ապրեալ հան-
դերձ այլավք որ թողին լըին զդադ-
թականն որ տուեալ էր նոցա ի
թագաւորէ անախ , գարձաւ ի գաւ-
առ իւր : Օքակարեօքն եւ զսաշ-

մանօք Ակիւթացւոյն պյա ինչ դոր-
ծեցաւ :

Հայում ժամանակի հարեւը հրեշ-
տակիք երկոցունց ազգայն, զորոց
յառաջազդոյն ասացաւ, եկին առ-
թազաւորն : Ամեներին կառօք
շային, անդամայազթք եւ զեղե-
ցիկք եւ ձորձք կտաւեղենք խառ-
նեալք ուկւով եւ ծիրանով : Ու-
տուցեալ պատմին թէ տամք քեզ
զանձինս Եւ զքազաքս եւ զանդո եւ
զազարակս, եւ զազատութիւն խոկ
զմեր որ ոչ բռնադատեցաւ զայնշափ
ամս ժամանակաց, տամք նախ հաւ-
առոց քոց եւ իշխանութեան քում.
դիքն, տաեն, դրդեցին զի լինիցիմք
յանձն եւ ոչ ահն կամ երկեւղն .
քանզի անջան եւ անվաստակ առաք
ի բռուն զսար լերինն : Յժագտուորն
ի խորհուրդ կոչեր, եւ առնոյր յանձն
զրանս հրեշտակութեանն, եւ հարեկ
ի վերայ զայն արկաներ զոր Արաքո-
սիացւոց տային ազգքն երկորին :
Հրամայեր տալ եւ Բ հաղար եւ Շ
հեծեալս . եւ ամենայն ինչ հետ-
զանգութեամբ ի բարբարոսայն
վճարեր : Ապա ի հաց զհրեշտակո
ազգաց եւ զթազաւորազաւնն կոչեր

Եւ Հրամայեր զարդարել զիրախութիւնն : Արեւը ստիլապատ բաղմականք առ միմեանս յօրինեալ էին սակաւիկ ինչ անջրագետութեամբ . Եւ բազմականն շուրջ զծիրանի Եւ զուկիլապատ կառառվարն արկաներ . զորինչ կամ ի Պարսից յառաջին զեխութենէ , կամ ի Մակեդոնացւոց անօտի նորոգն վարժախութեամբ եղծեալ Եւ ապականեալ էր՝ խառնեալ ընդ միմեանս զւարաչարն սովորաթիւնու ազգացն երկոցունց՝ ի խրախութեան անդ ի Հանդիսի ցուցաներ :

Խոր ի Հացի անդ Գիորսիպպատ աթենացի բմբիշ առաքինի Եւ վասն առաւել քաջութեան զօրութեանն ծանօթ Եւ Հաճոյ թագաւորին : Խոկ նախանձութն Եւ չարակամբ մերթ ճշմարտութեամբ Եւ մերթ ընդ խոզ կշտամբէին զնա , թէ անօդուտ Եւ անպիսան է անտանոյ սոնքացելոյ զալ զհետ մեր . մինչ դեռ մեր ի պատերազմ խառնիցիմբ նաև կոյ Եւ օծանի Եւ պատրաստէ կերակրաց զպորտ իւր : Այնուհետեւ զնոյն բանս Եւ Հորատոս մակեդոնացի ի խրախութեան , քանզի Էր

իսկ զինեցւն, սկսաւ խռովել ի նա
և առէ . Եթէ ոյր իցես, ի վաղին
կռաւեա ընդ իս սրով . եւ թաղաւ-
որն զատ արասցէ կամ զիմոյ ժպրր-
հութենէ կամ զվատութենէ քու-
մէ : « Կիորսիապոս առ յանձն՝ ար-
համարհեալ զմօյեզնութիւն առնն
զինուսրի : Եւ ի վաղին անդր թա-
գաւորն, քանզի պնդագոյնս զկոխւն
պահանջէին, եւ նա շկարեր չըջել
զնոսա ի խորհրդոյն, յանձն առ
առնել զոր ինչ խորհեցան : Հայեմ
վայրի բազում ամբոխ զօրաց յորս
էին եւ Յոյնը՝ որ ի Կիորսիապոս
յօժարեալ էին եկեալ ժողովեցան :
Առ զէն եւ զարդ զանձամբ Մակե-
զանացին, զվահանն արդնձի եւ զնի-
զակն ձախութե ուներ, եւ աջովի զգե-
զարդնն, սուսեր ընդ մէջ իւր, որ-
պէս թէ ընդ բազմաց միանդամայն
կռուելոց իցէ : « Կիորսիապոս փաղ-
փէր իւղովին եւ պասկ ի զլուխ, ձա-
խովի բարձեալ ուներ զպատմունանն
կարմիր եւ աջովի դհասա եւ զիսե-
զամթեւը ըստնն : Եւ վարանս եւ ի տա-
րակուանն զմիսս ամենեցուն իրքն
որիանելին . քանզի մերկոյ ընդ վա-
ռելոյ անմասութիւն թուեր կռուել

եւ ոչ ժապշտութիւն։ Այսուհետեւ
Մակեղոնացին զմռաւ ածեալ թէ ի
հեռուստ բաւական է ստուգել՝
ձգեաց զգեզարդն իւր, եւ իրրեւ
սակաւիկ ինչ խոտորելով ապրեցաւ
Դիրքսիպպս, մինչ չեւ նորա զնի-
զակն յաջ ձեռն փոխեալ անգէն ի
վերայ յարձակեցաւ, եւ բնովն զնի-
զակն ընդ մէջ կոտորեր։ Օչրկոսին
եւս զենան կորոյս Մակեղոնացին,
զուսերն սկսու հանել. բայց նա
գրաւեր զնա փորեալ զնովաւ եւ
բուռն հարեալ յանկարծակի զոտից
նորա անգէն յերկիր թաւայէր, եւ
զուսերն հանեալ ի ձեռաց նորա եդ
զոան իւր ի վերայ պարանոցին մինչ
դեռ անկեալ գներ, եւ ցուցեալ
զբունն ջախջախել կամեր զնա եթէ
չեր արգելեալ թագաւորին։ Եւ
եղեւ կատարած տեսլեանն պատ-
ճառք տրամութեան ոչ միայն Մա-
կեղոնացւոցն այլ եւ Աղեքսանդրի,
մանաւանդ զի եւ բարբարոսք անգ-
էին. զի երկրնչեր թէ հոյակապ
արտթիւն քաջութեան Մակեղո-
նացւոցն ի ծանականս շրջեսցի։
Ապա բացան լսելիք թագաւորին
ուս ամբաստանութիւնո նախանձու-

տացն։ Եւ յետ աւուրց ինչ ստկաւուց զողանան ի հայի նենդութեամբ բաժակ մի սակի, եւ սպասաւորըն իրեւ այն թէ կորուսեալ իցեն զոր զողացեալն էին, չոգան առ թագաւորն։ Քաղում անգամ յարդարութեանն առաւել ամօթխածութիւն երեւի քան ի յանցաւորութեանն։ Օնայեցած աշացն սրովք իրեւ ընդ գող հայէին, չկարաց տանել Դիոքսիպպոս։ Եւ իրեւ ել ի խրախութենել անտի զրեալ դիր առ թագաւորն, ինքն սրով անձին առներ։ Գմբեցաւ զայրացաւ ընդ մաշ նորա թագաւորն, զի նշանակ զայրանալոյն համարեր եւ ոչ սարչանացն, եւ յետ այնորիկ առաւել խնդութիւն նախանձասացն յայտ արարեալ եցոյց թէ ստութեամբ եւ կեղծաւորութեամբ էր այն։

Ը. ԽՈԿ ՀԵղիաց հրեշտակը իրեւ արձակեցան յիւրաքանչիւր աշխարհո, յետ սակաւ ինչ աւուրց դարձան այսրէն պատարագօք հանդերձ։ Եւ էին երեքհարեւր հեծեալք, եւ կառք հազար եւ երեսուն զորս շորք շորք ձիք ձղէին,

ձորձք կտամիք քանի մի , հազար
վահանիք շնդկալինք , եւ հարեւը
քանդար սպիտակ երկաթոյ , եւ
առեւծք յաղթանգամք եւ վաղերք՝
ամենեքին նուաճեալ ի զգանութիւն
եւ ի հանգարառութիւն , եւ մորթք
մազիզաց անարեաց եւ թիկունք
կրայից : Ապա հրաման տոյր Արա-
տերեայ թագաւորն , մօս ի գետ
անգր բնդ որ ինքն նաւարելոց էր
զգորսն տանել , եւ զայնոսիկ որ բնդ
նմայն սովոր էին երթալ՝ եղ ի նաւո
եւ ի սահմանակողմն Մազաց տաներ
ի խոնարհ բնդ գետն :

Անտի ի Արբարկացիս հասաներ ,
եւ էր հարուստ այն ազգ Հնդկացն ,
ոչ թագաւոր առաջնորդ էր նոցա ,
այլ հրաման ժողովրդ եանն : Ա աթ-
առն հազար հետեւակաց ունեին ,
եւ վեց հազար հեծելոց . զայսց զօ-
րաց հինգ հարեւը կառք զային
զհետ : Երիս զօրավարս քաջո եւ
առաքինիս ի պատերազմի բնարեալ
էր նոցա : Առ որք յանդս եւ յա-
զարակս էին մօս ի գետ անգր , եւ
առնեին իսկ բազում զեզո մանաւանգ
ի դեսեզերին , իբրեւ առան զգետն
ամենայն՝ որչափ բաւական էին նըշ-

մարել՝ ծածկեալ նուռը և զի ի զի-
նոց զօրացն նշղլք փայլստակելին,
զարհուրեալ ի նոր տեսլենէն համա-
րեցան թէ. զունդ զիցն և ոյլ ոք
Սպանդարամմատ եկեալ է, զի երեւելին
և հոյակապ է ի մշջնոցա անուննորաւ
Աստի աղազակ զօրացն անտի բախել
թիակացն և ազգի ազգի բարբառք
նուռավարացն յորդորելոյ՝ լի առնելին
դլելիս զարհուրելոցն։ Այսուհեան
ամենեքին առ այնոսիկ որ ի զենոն
էին բնթացան, և այս բարձեալ
դոչեին թէ մոլիք, բնդ զից տարոց
էք մարտ պատերազմի, զմիւ իսկ և ւ
զհամար նուռացն չկարէ որ առնուլ
յորս կան արք որ ոչ մասնին ի
պարսութիւն։ Այս այնչափ շատպ
տագնապի ի վերայ իւրեանց զօրաց
հասուցանելին, զի հրեշտակութիւն
յղեցին տալ զազդն ի ձեռու։

Խրբեւ զնսսա հնապանդէր առ ոյլ
և ս ազգս երթեալ հասաներ յաւ-
ուրն չորրորդի։ Այս աւելի ինչ առու-
քինիք սոքա քան զայլսն դասն։
Ա ամս այնորիկ անդէն քաղաք յօ-
րիներ և հրամայէր անուն կուել
քաղաքին Աղեքսանդրիս, ապա ի
սահմանս այնոցիկ որ Սուսիկացիքն

կոչին մտաներ : Աստ քններ զիրս Տերիոլսույ առն նախարարի զոր ի վերայ Պարապամիսադացւոյն կացուցեալ էր, զորմե պարապամիսադացիկն ինքնին ամբասան լինեին . իրեւ ետեսթէ բազում ինչ ժամանեամբ ետմը գործեալ էր, հրամայեաց սատակել : Արսիարտէս Հաղարապետ Բակտրիացւոյն ոչ միայն արձակեցաւ, այլ եւ բատ սիրոյն իրաւանց առաւելագոյն եւս սահմանու աերութեան առ պարզեւ : Իշլ յետ այնորիկ ըզ-Մուսիկացիս Հնազանդեալ եղ պահակ ի քաղաքի նոցա :

Ընտի երթեալ հասաներ ի Պրեսդացիս որ են ազդ յաղցաց Հնողկաց աշխարհին : Պորտիկանոս թագաւոր էր նոցա որ ամբացեալ կայր յամուր քաղաքի բազում ամբոխիւ զօրացին : Օ այն քաղաք Ազեքսանդրոս յերրորդում աւուր պաշարմանն վանեալ վկանդէր : Իշլ Պորտիկանոս յորժամ ի միջնարերդ անդր անկաներ, հրեշտակս Հնազանդութեալ եւս առ թագաւորն արձակէր. այլ մինչ չեւ իսկ հրեշտակացին առ նա հանեալ, երկու աշտարակէք դղրդեալ

կործանեցան, և Մակեդոնացիք
ընդ աւերական մասն ի միջնարերդ
անգը, և իրրեւ ի բռւռն տուաւ մի-
ջնարերդն, Պլորափիկանոս սակաւաւ-
որօքն կռուեալ սպանաւ:

Ասյնուհետեւ զբերդն ի բաց քան-
դեալ և վաճառակուր արարեալ
զամենայն զերին՝ մտաներ ի սահման
Սամբեայ արքայի. և զրազում
քաղաքս Հնազանդեայ՝ զամուր և
զանառիկ քաղաք ազգին ական հա-
տեալ առնոյր: Խրբեւ նշան իմն
իրզն բարբարոսացն թուէին, քան-
դի անտեղեակ էին զինուորական
զործոց, զի տեսին թէ ի միջի անդ
քաղաքին վառեալք յերկրէ ելա-
նեին, ոչինչ նշմարանո յառաջա-
զոյն ցուցեալ պեղելոյ զեանափոր
դարանացն: Աղիսարքոս պատմէ թէ
ութունն հազար Հնդկաց կոտորե-
ցան ի գաւառին, և բազումք վա-
ճառակուր եղեն: Վիւսանդամ կո-
պարձո դարձուցին Մուսիկացիքն,
և Պիթոն առաքեցաւ ցածուցանել
զնոսաւ. նորա ձերբակալ արարեալ
զիշխան ազգին որ էր և առաջնորդ
ապատամբութեան՝ ած կացոյց ա-
ռաջի թագաւորին: Օչա ի խաչ

Հանեալ Ազերստանդրի, միւսանգամ
գտանայր ի գետն յորում հրաման
տուեալ էր մեալ նմա նաւատորմիզ
նաւացին :

Քետ այնորիկ յաւուրն չորրորդի
երթեալ ի խոնարհ բնդ գետն ի
քաղաք, մի որ էր քաղաք արքայ-
ութեան Սամբեայ, հասաներ : Ա աղ
իսկ տուեալ էր Սամբեայ զանձն,
ոյլ գժկամանկ լինեին բնդ իշխա-
նութիւնն հրամանատարութեան
քաղաքացիքն եւ զդրունան ախե-
ցին : Այս համարհեալ ոնդոսներ թա-
գաւորն զակաւաւորութիւն նոցա,
անդէն հրաման ասյր հինդհա-
րիւրոց Ազրիացւոցն մասնել բնդ
պարապօքն եւ մեղմով յետս յետս
երթալ, եւ այնպէս տակաւ արտա-
քոյ քան զպարիսպսն զթշնամին
հանել, զի զան, տաէ, զհետ ձեր
եթէ կարծիցեն թէ ի փախուստ
գտանայր : Ազրիացիքն որպէս էր
իսկ տուեալ պատուեր, զրգուեալ
զթշնամին յանկարծակի թիկունս
գործուցեալ երթային, զսրոց խառն
ի խուռն զհետ անկեալ բարբարո-
սայն, ոյլում զնդի՛ յորում բնկըն
թագաւորն էր, պատահեցին : Այ-

նուհետեւ իրեւու միւսանգամ պատերազմն նորոգեցաւ, յերից հաղարաւորաց բարբարոսաց, վեցհարեւը կստորեցան։ Աշւ հազարը անեկան ի գերութիւն, եւ այլքն ամբացան ի պարխապս քաղաքին։

Տայց ոչ որպէս բռտ առաջին աեսլեանն նոյնպէս եւ կատարած յաղթութեանն ուրախութեամբ եղեւ. քանզի ի թոյն ներկեալ էին զսուսերսն բարբարոսքն։ Ա ասն այնորիկ վիրաւորքն վաղվազակի զոգիսն թափէին. եւ ոչ զպատճառ այնպիսի արագ մահուն մարթէին առնուլ բժիշկքն ի միտ, քանզի եւ թեթեւ իսկ վերք առանց բժշկութեան լինէին։ Խոկ բարբարոսքն ակն ունէին թէ վասն զի յանդուզն եւ ժպիրհ է թագաւորն, կարիցէ անկանել ի բուռն։ Աշւ գէպք եւ պատահարք տային, զի ի մէջ քաջացն մանալ ի մարտ պատերազմի, ողջանգամ տպրեցաւ։ Ոննաւանդ իրեւու Պատղումնու վերս առ սակաւիկ մի ի վերայ ձախոյ ուսոյ իւրոյ, եւ քանզի առաւել սաստկագոյն վտանգքն էր քան զցաւու վիրացն, հոգայք եւ նեղեր վասն նորս թա-

դաւորն : «Քանզի էր իսկ ազգական
նորա , եւ համարելին ամսնը թէ ի Փի-
ղիապեայ իսկ ծնեալ իցէ . բայց էր
իսկ ծնեալ առանց երկմառնթեան ի
հարձէ անտի նորա : Այ նա եւ ան-
ձնապահ անձին նորա , եւ դոռ պա-
տերազմող , եւ առաւել մեծ եւ երեւ-
ելի յամենոյն արուեստս խազայու-
թեան եւ պատերազմի , առանց պա-
ճուճանաց , առատ , հեղ եւ բնաւանի ,
եւ ոչինչ ունելի յարդունական պեր-
ճութենէ ազգին : Ա ասն այսր ամե-
նայնի մարթ էր յերկուանալ թէ ար-
դեւք առաւել թագաւորին եթէ զօ-
րացն սիրելի էր . յայնժամ զառաջինն
զփորձ առ զիւրայոցն , մինչ զի այն-
պիսի ինչ կարծ էր թէ զնշանակ բախ-
աբն . յոր յետոյ համբարձաւ , յայնմ
վասնդի յայտ արարեալ ցուցանեին
նմին Մակեդոնացիքն : «Քանզի ոչ
սակաւագոյն ինչ բնդ պառզոմեռ
քան բնդ թագաւորն հոգային . եւ
թագաւորն ինքնին վաստակեալ ի
պատերազմէն եւ ի հոգոցն , յոր-
ժամ նստէր առ պառզոմեայ , հրա-
մայէր բերել զահոյս զի եւ ինքն
հանգիցէ : Իբրև ել ի զահոյսն ,
վաղվաղակի խոր քան անկաւ ի վե-

բայ նորա : Խրբեւ զարթեաւ ի քնոյ
իւրմէ , պատմեր թէ ընդ քուն ետես
աեսիլ կերպարանաց վիշապի որոյ
կայր խոտ ի բերանի իւրում , և
ցուցանէր թէ սա է գարման թու-
նացն . զդոյն եւս խոտոյն յայտ առ-
նէր եւ առէր թէ ձանաշեմ եթէ
զտանէ ոք : Ապա իրրեւ զտաւ ,
քանզի ի բազմաց միանգամացն
ինդրեցաւ , դնէր ի վերայ վիրին .
վաղվազակի զբաւ ցաւոցն լինէր եւ
սպին եւս ի սակաւ ժամանակի կցե-
ցաւ : Խոկ խուժքն քանզի առաջին
ակնկալութիւնն խարեաց զնոսա ,
զանձինս եւ զբաղաքն ետուն ի
ձեռս :

Անտի ի Պատաղիս եկին ի դրացի
ազգն : Մերէս թաղաւոր էր նոցա ,
որոյ թողեալ զբաղաքն ի լերինս
անկեալ էր : Ա ասն այնորիկ տիրէր
քաղաքին Ազեքսանդրս , եւ զանգս
եւ զաղարակս աւար հարկանէր :
Անտի բազում առ եւ աւար կուտե-
ցաւ խաշանց եւ անգւոց , Եւ բազ-
մութիւն յոյժ ցորենոյ : Ապա ա-
ռեալ առաջնորդս հմաւու զետոյն ,
եհաս ի կղզի մի որ զրեթէ ի միջի
անդ ջրոյն էր :

Թ. Ասդ ի հարկեւ կոյլը մնայլը
բազում ժամանակու, քանզի պըր-
ծեալ էին առաջնորդըն վասն ոչ
զգուշութեամբ պահելոյ ի զիստհ-
ոջ, առաքեր խնդրել զտանել այլ
առաջնորդո, եւ իրբեւ ոչ զտան,
անեկաւ ցանկութիւն սասափիկ ի միտս
նորա տեսանել զնիվեանոս եւ հա-
սանել յեզերս սահմանաց աշխար-
հի, առանց տեղեկաց զտառին,
զգլուխ իւր եւ զայնչափ արանց առա-
քինեաց եւ քաջաց զկեանոս տալ ի
ձեռոս անձանօթ զետոյին : Այնու-
շետեւ նաւարկեալ երթային առանց
տեղեկութեան վայրացն ընդ որ
զնային: Ուշ որչափ հեռի անսափ ծավե
իցէ, կամ որ ազդք առ նմին կացցեն,
կամ հանդարա իցէ բերան զետոյին,
կամ թէ բաւական իցէ երկայն նաւ-
աց, զայնմ ամենայինէ իրբեւ զկոյլը
կարծեօք էին: Այն միային էր յան-
դդնութեանն միսիթ արութիւն, հա-
մակ մշտնջնաւորն աջողութիւն: Անցին զնացին Ն վտաւան, ապա
նաւազեալքն զրոյց ետուն թագաւ-
որին թէ ծանեալք զսիք շնչելոյ ծո-
վուն եւ շնչուիմք հեռի յնիվեանուէ:
Օտարձացաւ թագաւորն, զնաւ-

ավարտ սկսաւ յորդորել վարել
զնաւան փոթանակի . Եկն , ասէ ,
վախճան եւ կատարած վաստակոց
զոր ամենայն ուխտիւք խնդրեցաք .
Ճիք ինչ որ պակաս իցէ ի փառաց ,
Ճիք ինչ որ ընդդժմ կայցէ քաջու-
թեան , առանց մարտի պատերազմի ,
առանց արեան ամենայն համօրէն .
աշխարհու առաւ ի մէնջ եւ ոչ ընու-
թիւն խոկ կարիցէ յառաջեալ եր-
թալ անգր քան զատհմանս . ընդ
հուզ զայն տեսանելոց եմք որ ամե-
նեցունց անծանօթ է , բայց միայն
անմահիցն : Ասկայն արս սակաւա
հան ի գետեղին զի ունիցին զշինա-
կանան թափառականս , յորոց ակն
ուներ ստուգագոյն ինչ իմանալ :

* Եռքա խիլ արկեալ զգետնափոր
դարանան որոնեցին , յետոյ ուրեմն
զտին զմարդիկն զաղեալս : Խրեւ
հարցան թէ որչափ հեռի ի ծովիէ
իցեն , ետուն պատախանի թէ մեր
եւ ոչ համբաւաւ լուեալ է զծովէ .
բայց յետ երից աւուրց , առնն , մար-
թի հասանել ի ջուր մի աղի որ
ապականէ : զջուրս անուշութեան :

Խմացան թէ զծովէ յայտ առնեն
առ անտեղեկութեան ընութեան

Ճավու: Ա ասն այնորիկ առաւել ուրախութեամբ վարելին զնաւոն նաւավարքն, եւ յաւուրն երկրորդի որշափ ակնկալութիւն մօտեց, գոյն շափ յաճախուեր վայցժն եւ յօժարութիւն։ Խոկ յաւուրն երրորդի մաւալ խառնէր ընդ Ճավու գետն, եւ առակաւին մեղմ եռամեցն զխառնեալ աշխան Ճավեալ յուղեր։ Վազ երթեալ հասանեին ի մեւս եւս կզզի ի միջի անդ գետոցն, եւ քանզի յետս յետս հարկանէր նաևն յեռանդ մանեն, ելեալ զնաւոն կապեին, եւ սկսան այսր անդր ընթանալ, զտանել կերակուր. քանզի անհոգ էին ի գիպացն որ յետոյ ևհառ ի վերայ նոցա վասն անտեղեկութեանն։

Խոկ զերրորդ ժամաւ ըստ սահմանելոյ փոփոխմանն եռացեալ խազոյր Ավելիանոս, եւ զգեսն յետս յետս ընկրկեր։ Եւ նախ կառեաց գետն, եւ յետ այնորիկ բախեալ սասակագոյնս առաւել եւս սասակեռւթեամբ ի գիմի հարկանէր, որշափ եւ ոչ յորձանք արշաւին տագնապաւ ի ձորս։ Վնծանօթ եր զօրացն Ճավուն ընտթիւն, եւ համա-

ուեն նշանս եւ յայտարարո սրբամբառաթեան դիցին անսանել։ Այրեք երրեք մրմանալ ուռուցեալ ծովին, սփռեալ տարած անեք ընդ գաշտավոյրո որ յառաջ քան զսակաւիկ մի չարացեալ եւ յամաքեալ էին։ Անգին իրրեւ նաւքն ամբարձան եւ ցրուեցաւ ամենայն նաւասորմիզ նաւացն, միւսանգամ որ ելեալ կային ի նաւեն, զարչուրեալք եւ յիմարեալք ի յանկարծակի չարեացն պատահելոյ, յամենայն կողմանց ի նաւան ընթանացին։ Առ յազմիկ եւ ի խռովութեան եւ ճեղն եւ գանգաղ եւ անազան է։ Ակոք երկամթագամ ձոզովք դնաւան յամունան վարեին, եւ կէոք միախուռն եկեալ կուտեալ զշարժել թիակացն արգելուին։ Ոմանքը դարձեալ մինչ զեռ ճեղելին ի բաց նաւել սակայն չմնային այնոցիկ որոց պարտ էր ի միասին իսկ լինել, զիազ եւ զտկար նաւան գանգազագոյնս շարժեին։ Եւ կէոք ի նաւացն շընգունելին զայնուարկ որ առ ճեղոյն տագնապի խառն ի խռովն դոյցին ելանել։ Դւ բազմութիւնն եւ սակաւառութիւն յամեցուցանէք զնոսա յարժամ ճե-

պէիննեւ : **Ա**ռափ աղաղակ այնոցիկ որ
մեռլ հրաման ապյին, և անտի այնո-
ցիկ որ պատուիրեն երթալ, և այլ
և այլ ձայն բարբառ ոյ այնոցիկ, որ
ոչ զնոյն եւ զմի ինչ երբեք կամքին,
ոչ միայն աշացն անսանելոյ, այլ եւ
ականջայն արգ ել լսելոյ լիներ : **Ե**ւ
եւ ոչ ի նաւապետացն գոյր ինչ ակն
օդնականութեան, որոց եւ ոչ ձայնն
մարթ եր լսելի լինել յաղմկելոցն,
եւ ոչ զհրամանն ի զրուխ հանել .
քանզի զարշուրեալ էին եւ առանց
կարգի : **Ա**յսու հետեւ ընդ միմանս
նաւքն բարախեն, եւ զեակըն ընդ
իրեարս շփեն եւ զմիմեանց նաւո
սկսան մզել : **Ա**յսպիսի ինչ ոք հա-
մարեր թէ ոչ միզ զնոդի նաւասոր-
միզ նաւք խազան, այլ եկուց զրե-
գաց նաւամարտիկ պատերազմ լինի :
Առաջակողմն նաւացն ընդ խելսն
բախեր, որոց վնասեալ եր առաջնոցն
նորին ի յետնոցն վնասեն : Եւ
յայնմ վայրի ի դժունին ցասումնն
հասաներ, զի ձեռնամուխ եւս ի մի-
մանս լինեն :

Խը եռանդն ծովուն զամնայն
խոկ զգաշասն որ զգետովն էին ոզո-
գեալ, եւ բլուրը միայն ի բարձու

երեւելին իրրեւ մանր մանր կղզիք
յոր բազումք զարհութեալ եւ զնաւ-
սըն ի բաց թուզեալ ի լիւզ ձեպէին
ելանել : Եւ տորմիո նաւաց ցանեալ
ցրուեալ կէս ի վերայ ջուրց խօրու-
թեան , յորում վայրի զնաւագոյն
հովիտքն էին , եւ կէս ի հունն խր-
թեալ , որպիսի ինչ բարձրութիւն
երկրի դրաւեալ ունեին ջուրըն :
Անդէն յանկարծուստ մեւ նոր ահ
եւ երկեւղ առաւել քան զառաջինն
ի վերայ հասաներ : Միւսանգամ
սկսու յետո յետո ծովն մեկնել եւ
ջուր բազում յորդեալ ընթացաւ ի
ծոց նորա , եւ միւսանգամ ցուցա-
ներ զերկիին զոր յառաջ քան զառ-
կաւիկ մի ծածկեալ եւ ընկրմեալ
էր ի խորս ծովան ծփանաց : Այսու-
հետեւ ապրեալ նաւացն ի ջուրց
անասի կէսը ի վերայ խելացն կործա-
նեին , եւ կէսը տապալէին ի կողմե
մի : Անկեալ տարածեալ կային ի
վերայ երեսաց գաշտաց կահ եւ զէն
եւ զարդ , եւ բեկորը զեկաց եւ
տախտակաց ի բաց քակելոց : Խոկ
զօրն ոչ ի ցամաք իշխեր ելանել եւ
ոչ կալ մնալ ի նաւին , ոյլ կայր
ակն ուներ թէ ծանր ինչ քան զմօ-

տաւորսն իցէ, որ ինչ յետ այնորիկ դիպելոց իցէ։ Հաղթ թէ յանձն առնուին հաւատալ թէ աւասնիցեն զայն ինչ զոր կրէին, ի շամարի նաւակածութիւն, եւ ի մը գետոյ՝ ծով։ Խայց չէր այն զբաւ չարեացն։ «Քանզի չզիտէին թէ ևռանդնն միւսանդամ բերիցէ անդէն զծովն եւ ամբարձցին ի վեր նաւքն, համարէին թէ ի սավոյն եւ ի յետին առապանացն կորնչիցին։ Այս զաղանք եւս ահազինք ի ցամարել ջուրցն աստ անդ թափառէին։

«Դիշերն մերձենայր եւ թագաւորն եւս արամեալ տիսրէր անյօյս ի փրկութենէ։ Այսկոյն զառանց պարտութեան ողին չկարէին հազքն ի կործանել. այլ զգիշերն ամենայն հայեցեալ զէտ ակն ուներ եւ արձակեր հեծեալս ի բերան գետոյն, զի յորժամ զգայցեն թէ եռայ ծովն վաղ յառաջեալ հասանիցեն։ Այս ըդնաւոն եւս զպատառեալսն հրամայէր նորոգել եւ զպապալեալսն յալեացն կանգնել, եւ կազմ եւ ուշակալ լինել յորժամ միւսանդամ ծովն զերկիրն ողողանիցէ։ Այս զամենայն

գիշերն զայց բնող արնութիւնս եւ
ընդ թելաղբութիւնս հանելը , եւ
վաղվազակի հեծեալք անհնարինս
արշաւեալք հասանեին , եւ եռանդն
յետ այնորիկ հասանեիր : “Ասիս ե-
թեալ ջուրցն մեզմագոյնս՝ համբարձան
ի վերնաւքն , ապա լցեալ զամենայն
զաշան մղեր եւ զարսիր նաւացն :
”**Օ**սափ զծափի հարկանեին զորքն
եւ նաւորդքն , զի առաւելապէս ու-
րախ լեալ բնող անյուսական փրկու-
թիւնն ցնծային . եւ անդէն կրկնեալ
հնչեցին զետեզերքն : **Զ**արմա-
ցեալք հարցանեին թէ ուսաի այն-
շափ ջուր դարձաւ միւսանդամ , եւ
երեկ յս փախեաւ , կամ զինչ բնու-
թիւնն տարերն իցէ , զի մերթ առանց
միաբանութեան է եւ մերթ բնող
հրամանաւ ժամանակաց : Խոկ թա-
գաւորն յայնմանէ իսկ որ ի զլուխ
էլ ի միտ առ թէ յետ արեզա-
կան ծագելոյ ժամ է իրացն , զի
կանխեսցէ քան զեռանդն ծովու-
ինքն զհասարակ գիշերաւ սակաւ-
աւոր նաւօք ելեալ երթայր ի խո-
նարհակողմն բնդ զետն : **Ա**նցեալ
բնող բերան զետոյն չորեքհարեւը
վասաւան միսեալ երթայր ի ծավ անդը ,

եւ այնպէս ուրեմն հասանելը որում ցանկացեալ էր. զոհս զիցն շահապետաց ծովուն եւ վայրացն մասուցանելը, ապա դառնայր ի տորմիդ նաւաց իւրոց:

Ժ. Անձի նաւարկեալ երթայր տորմիդ նաւացն ի վեր ընդ գետն, եւ յաւուրն երկրորդի եկաց ոչինչ հեռի ի ծովակէ միոջէ աղւոյ. բայց քանզի շղիուէին զրնութիւն ծովալճին՝ բազումք խառն ի խուռն մտեալ ի ջուրսն վեասեցան: «Քանզի անկառ բոր ի մարմինս եւ տարածեցան եւ յայլս ցաւքն, եւ ձեթ եզեւ դարձան բժշկութեան ախտին: Ենտ այնօրիկ զՊետքատոս առաջի արձակեալ զի պեղեացէ ջրհորս ընդ որ կամեր տանել զզօրսն ցամաքաւ, քանզի անջուր եւ ցամաք էր երկիրն, ինքն կոլլը անդէն զօրոք, եւ մնայր աւուրց դարնայնոյն: «Քաղաքու բարձաւմն ի ժամանեակին յօրինեալ կազմիք: Արաման տայր Աւարքեայ եւ Անեսիկրիանայ, որ հմուտ էին նաւարկութեան, զի զհասաւարեաս նաւո ի նաւացն տարցին յԱվկէանոս, եւ երթեալ յառաջ որչափ կարիցեն երթալ զդուշութեամբ, ծանի-

ցեն զծովաւն բնութիւն . Եւ Արքէր, առէ, յորժամ կամիցիք դառնալ այսրէն գալ կամ ընդ այս զետ կամ ընդ Արածանի :

Խրեւ ձմեռն մեղմացաւ, զնուռն որ անպիտանըն թուեին այրէր, եւ ընդ ցամաք զգօրան տաներ : ՀՅետ ինունց բանակաց հասաներ, յԱբորիտն զաւառ, անտի ի զլուխ աւուրց ինունց ի Կեդրասիացւոց նահանգն : Այս Կեդրասիացիք որ ազգ ազատ էին, խորհուրդ արարեալ յանձն եղեն, եւ ոչ աւելի ինչ քան զուշացրան հրամացեցաւ նոցա : ՅՅետ աւուրց հնդից եկն ի զետ անդր զոր Արարտն բնակիչք զետեզերն կուեն . յետոյ հասանեին ի զաւառ մի անապատ եւ անջրդի, ընդ որ անցեալ զայր ի Հօրիստացին : Անդ զմեծ մասն զօրացն ասյր ի ձեռն Եփեստաննեայ, եւ զվառեալսն թեթեւս ընդ Պատողութեայ եւ Պետոնատեայ բաժաներ : Այսանգամայն զունդքն երեքին աւար հարկանեին զշնդիկն, եւ կուտեցաւ առ եւ աւար անհնարին . զծովեղերեայսն զլազութեաս, եւ զայլն թազաւորն ի զլիսպին, եւ յայլմէ կուսէ

Ղեւմաստոս առերեալ քանդեին :
Ընկը եւ յայնմնահանգի քաղաք ,
եւ յԱրաքոսիացւոց ածան անգր :

Անտի ի ծովեզերեայ Հնդիկան
հասանելը : Որբա զանապատ եւ
զբնդարձակ Երկիրն տարածեալ ու-
նին , եւ ոչ ընդ սահմանորդաց իւ-
րեանց տանեն հաղորդութիւն ինչ :
Եւ մենութիւնն իսկ ի ընէ եւս
ի վայրենութիւն գարձոյց զմիստ
մարդկանն . Երկայնեալ Են բզնդունք
նոցա զօրս ոչ Երրեք կարեն , վարոք
թաւք եւ առանց խուզելոյ : Խուզո
ի խեցեմորթաց եւ յայլ եւս նիւթոց
ծովուն գործեն : Օքենուն մորթո
գազանաց , եւ ուտեն ձկունս շորա-
ցուցեալս ի տապ արեզական եւ զմիստ
մեծամեծ եւս զաղանաց զոր ալիքն
ընկենուցուն : Խրբեւ ծախեցան կե-
րակուրքն , նախ չքաւորեցան Մա-
կեդոնացիքն ապաս սկսան սով կրել ,
եւ խնդրեին որոնեին ընդ հանուր
զարմատոս արմաւենեացն , քանդի այն
ծառ միայն անգեն ծնանի : Առ-
իբրեւ եւ զայն եւս կերակուրս սպա-
ռեցին , ձեռն արկանեին այնուհետեւ
զգաստան կատորել , նա եւ ոչ երի-
զարացն խնայեին . եւ իբրեւ չգոյր

զրաստ որ զրեսինսն կրիցէ, զաւար
թշնամեացն՝ վասն որոյ զվերջին
կաղմանս արեւելից հատեալ անցեալ
էին, խարոյի գործեալ այրեին։
Յետ սովոյն ապա դոյլը ախտ ժան-
տութեան. քանզի նոր հիւթա-
նիւթք վնասակար կերակրոցն եւ
աշխատութիւն ճանապարհացն եւ
ոգւոցն արամաւթիւն ասրածեալ
զախան սփռեին, ոչ մնալ անզեն
առանց հարուածոց կարեին, եւ ոչ
երթալ յառաջ, զի եթէ մնային
սովն նեղեր զնոսա, եւ եթէ եր-
թային ախտ ժանատթեանն սաստ-
կանայր։ *Կաշոք ծածկեալ էին
բազմուք որ կիսամեռ անկեսալ էին,
քան եթէ գիակամբք. Առ եւ ոչ
մեղմագոյնս կարեին խօթքն զայ-
դիետ նոյտ, քանզի փութանակի
երթայր գունդն, եւ ամեներին ոյս-
պէս համարեին թէ որչափ յառա-
ջեալ երթիցեն ասպնապաւ, դոյն-
շափ յուսով փրկութեան վայելիցեն։
Այնուհետեւ որ նուազեալքն էին
զծանօթու եւ զանծանօթու ազաշեին
զի բարձցին. այլ եւ ոչ զրաստ դոյլը
զի ի վերայ զնիցին, եւ հազին թէ
զզւնան կրեր զօրականն, եւ նոցին

եւս առաջի աշաց կոյր տեսիլ եկեալ
հասեալ շարեացն։ Ա ասն այնորիկ
բազում անդամ կոչեին անուանը
նոցա, եւ նոքա չհանդարաեին
նայել ի նոսա զի յահ եւ յերկեւզ
դութն փոխեցաւ։ Առքա թողեալ
լըեալ զգիսն եւ զհասարակաց սրբ-
բութիւնս ի վիայութիւն կոչեին,
եւ խնդրեին զօգնականութիւն թա-
գաւորին, եւ իրրեւ զուր եւ տարա-
պարաւց զիւլացեալ լսելիսն վաս-
տակեցացանեին, ի մողեզին կասա-
զութիւն գարձան առ անյուսու-
թեանն, եւ խնդրեին անդրեն զնոյն
սատակումն եւ այլ ինչ եւս նոյն-
պիսի բարեկամաց եւ զինուորակցաց
իւրեանց։

Խռագաւորն իի լիներ ցաւովք եւ
ամօթով, քանզի պատճառք այն-
շափ հարուածոյն ինքն էր, եւ առ
Փրատափեանէս շահապ Պարթենա-
ցւոց առաքեր այր զի պատուէր տայէ
կերակուր եփեայ՝ ուղտուք բերել։
Եւ այլոց եւս սստիկանաց սահմանորպ
գաւառացն տայր տեղեկութիւն զիւ-
րոց պիտոյիցն։ Այ նոքա վաղվազա-
կի զհրամանան ի զլուխ հանեին։ Այ-
այնպէս միայն ի սովոյն զերծեալ զօրն

ի սահմանս կեղբոսիացւոցն երթեալ
հասանէք : Ասյն նահանգ միայն
առատաբեր է ամենայնի , յայնմ
նահանգի բանակ հարեալ նստեր զի
զնեղեալ եւ զլկեալ զօրականան
հանգստեամբն կազդուրեցուացէ :
Աստ առնոյր նա դիր ի Վեւոնտեսոյ
թէ պատերազմալ է նա ընդ ութ
հազարաց հետեւակաց և երեք-
արեւը հեծելոց Հորիստացւոցն եւ
յաջողեալ է : Եշին եւ ի Արատերեայ
պատգամաւոր թէ Ոզինէս եւ Զա-
րիասպէս արք պարսիկը ազնուա-
կանը որ ազգամբութիւն խորհեին
բմբոնեցան ի նմանէ եւ ի կապանս
են : Ասյնուհետեւ զլիրիբախոս կա-
ցուցանէք ի վերաց նահանգին , քան-
զի Մենոն սատիկան աշխարհին
յախաէ վախճանեալ էք , եւ ինքն
խաղացեալ երթայր ի Արմանս : Աս-
պատէս էք նախարար ազգին , եւ
կարծիք էին զնմանէ թէ խակս ինչ
իցէ խորհեցեալ զործել , մինչ դեռ
ի Հնդկաց աշխարհին էք թազաւորն :
Աս իբրեւ ընդ առաջ եղեւ թա-
զաւորին , խօսեցաւ ընդ նմա մար-
դասիրութեամբ թազաւորն թա-
զաւոցեալ զօրտմաութիւն իւր . եւ

մինչեւ քննելը զամբասանոթիւնն ,
ի նմին պատուի ունելը զնա :

Խրբեւ անտի սստիկանըն , որպէս
պատուելը տուեալ էր , բազում ժո-
ղովու երիւարաց եւ ջորոց առ իլուծ ,
յամենացին նահանգէ որ բնդ իշխա-
նութեամբ նորա էր , առաջեցին ,
միւսանգամ տայր կահ եւ կազմած
այնոցիկ օրոց ոչ դոյր : Եւ զէն եւ
զարդ եւս բառ առաջնում հանգեր-
ձանաց գործեցան . քանզի ոչ ինչ
հեռի ի պարսից աշխարհէն էին , որ
ոչ միայն ի խաղաղութեան էր , ոյլ
եւ ընշաւեւ եւ մեծատուն : Այնու-
հետեւ , որպէս կանխագոյն ասացաւ ,
քանզի նախանձաւոր էր ոչ միայն
վառացին Ապանգարամնախն , զոր
յազգաց անտի բնկայաւ , ոյլ եւ
տառուածութեանն համբաւոյ . վասն
այնորիկ եւ զօրինակ ձաղմանն զոր
նա յօրինեաց , արար եւ սա , բայց
եւ ոյն ձաղումն կամ արդարեւ ի
Ապանգարամնախ կարդեալ էր կամ
խաղ եւ խնճոյ ի զինոց մոլեգնելոց
էր , զի ի վեր քան զմարդ կեղէն
բնութիւն հպարտացեալ էր սիրտ
նորա : Հրաման տայր ի զեզս զեզս
բնդ որ սնցանելոց էր , ծաղիկս եւ

պատկս ամուել եւ ի սեռմն ապարանիցն առշաս գինուով յնուել եւ զնել, եւ այլ եւս անօթս մեծամեծս յօրինեալ կարգել։ Ապա հրամայեր զդեսպակն լայնել, զի բազմազոյն զօրականս ի ներքս բնողունիցի, եւ զարդարել ըստ նմանութեան վրանաց, զիկսս ապիստակ քաղովք եւ զայլս մեծազին հանգերձիւ։ Իւարեկամք եւ գունդն արքունի երթային յառաջոյ պատկեալ աղջի աղջի ծաղկը։ Աստ երգք փողարաց եւ անդ հնչիւն քնարի լոելի լիներ։ Կարձեալ յիւրաքանչիւր սոյլին ըստ առատութեանն յդիութեան կերակրոցն ուաէին եւ ըմպէին զօրքն։ Եւ զզեղեցիկս ի զինուց իւրեանց կամ որ առաւելն պարծոնաց էին նոցա զայն անդէն, շուրջ զոսյլիւրն կախէին։ Լը ի կառս եւ բնիքն թազաւորն եւ խրախճանակիցք նորա, եւ կոյցին ի կառս անդառշաբք եւ բաժակիք մեծամեծք սսկեղէնք։ Այսպէս զաւուրս եւ լժն երթայլը գունդն մոլեզնեալ, աւար պատրաստական առաջի պարտելոցն, եթէ արդարեւ կամեցեալ էր նոցա բնողդէմ զառնալ զեղիսելոցն։ Այս-

գարեւ հազար սոյք եւ ոչ աւելի թէ և միայն զգաստք էին, բաւական էին ի բուռն առնուալ զծանրացեալու եւթնօրեայ արբեցութեամբն, անդէն իսկ ի ձաղմանն: Այսլ բախան որ սահմանէ զհամբաւ եւ զզինս իրացն, եւ զայս եւս թշնամանս պատերազմի ի փառս գարձոց: Աշ մարդիկն որ յայնտամ եւ որ յետոյ եզեն, ոքանչացեալ ընդ իրան զարմացան. զի ընդ ոզզոս որոց չեւ էր քաջ նուածեալ, արբեցութեամբ անցյն, եւ բարբարոսք զայն ինչ որ յանդզնութիւն էր համարձակութիւն կարծեցին: Օսյոց հանդերձանաց զհետ զայր գահիճ. քանզի հրաման տուեալ էր զի Առպատակ նախարար, զորմէ կանխազոյն ճառեալ է, սպանցի: Այսպէս ոչ զեղիսութեանն ինչ արդել է անազորունութիւն, եւ ոչ անազորունութեանն զեղիսութիւն:

Կ. ԿՈՒՐՏԵՎԱՅ ՌԱԽԱԼՅ
ՎՃԱՐՆ ԳՈՐԾՈՑ

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎ

Ժ. ԴՊԲԱՆԹԻՒՆ

ՅԱՌԵԴՐՈՒՅԹԻՒՆ

Ա. Եղեանդրոս էւ այլ եւս զօրուզարք գտանեն թշովովին, թէ եպէս էւ եւս ամկուռամեղք քան զնոսաւ մասանեն ի պատիճ ու պատուհասից : Խորհի Եղեգոսանդրոս երթալ տէսանել զկողմն արեւմտից Եւրոպացւոց աշխարհին : Առաջաւթիւնն առ որդին Երիսարքեայ, ևս անապորութիւնն ի վերայ Որսինեայ որ եր նախարար անուանի էւ երեւելի :

Բ. Մինչ դեռ խազազութիւն կամբը առնել Յունաց խռավութեանն էւ զերծոյց զզորականն ի պարտեաց իւրեանց, զոմանն ի նոցանե կամեցու արձակել ի պաւառ իւրեանց էւ զոմանն առ իւր պահել . յառնեւ խռավութիւն ինչ ի բանակին զոր ցածոց իսկ ինիստ բանիւք էւ ճոխութեամբ արքանի :

Գ. Յըսուէ զնիւթեալ խորհուրդ զօրուն զիսապիչուն պատութելով, ևս առյ զպահոպանութիւնն անձնին իւրայ պարսից :

Դ. Հրապարակախօսն լինել միոյ ուրուք կառպելոյ ի Մակեդոնացւոց զօրաց : Ո՞իսրաւութիւն հակառակ Եղեգոսանդրի որ ազգ թշովով մեռաւ :

Ե. Ո՞ր ինչ յառաջ քան զմանն խռանցաւ կամ արար : Տրամել էւ ախրել իւրայոցն էւ մանաւանդ մօրն Դարեհի, որ առ սաւամիկ արտոմելոյ յետ սակաւ ինչ միոյ վախճանեցաւ : Դրաւատիք Եղեգոսանդրի :

Զ. - Խարհուրդ մեծամեծացն եւ ազգի աղջի կարծիք նոցու վասն պայմանառութեան Աղեքսանդրի :

Ե. - ՁԱրիգէստ որդի Փիդիպուտ կացուցանեն ամսներ թ ապաւ որ : Արիգէստ քանզի ընդ խազազագութիւն կամեր , չանոյ զիսու վութիւնն ցածուցանել :

Ը. - Պիերդիկիստ սպանանէ զՄէզէադրու նենդութեամբ եւ ընդ նմա իրրեւ զերեւր այլը :

Թ. - Տէրութիւնն Աղեքսանդրի ի բազում մասունա բաժանենի : Ձմեծ քանի զամենացն մասունան Արիգէստ տան , եւ զդաւառան մեծա մեծացն : Դիմ Աղեքսանդրի յԵղիպատոս վոփիի ի քաղաքն Աղեքսանդրացւոց :

Ա. ԿՈՒՐՏԵԱԾ ՌՈՒՓԵՅ

ՎՐՄՆ ԳՈՐԾՈՑ ԵՒ ԵՐԱՔԵԱՆՑ

ԵՎՀԵՅԱԿԱՐԻ ՄԵՇՈՒ

ԱՐՔԱՅԻ ՄԸՆԿԴԱԼՑԻՑ

Ժ ԴՊՐՈՒԹԻՒԽԵԿՆ

Ա. ԲՆԴ նոյն աւորս կղեան-
գրոս եւ Ախտազիէս եւ Հերակոն
Աղաթմանեաւ հանդերձի վերաց հա-
սանելին, որոց զՊարմենիոն սպա-
նեալ էր հրամանաւ թագաւորին,
եւ հինգ հազար հետեւակաց հա-
զար հեծելովք։ Առև եւ դասա-
խազք ի գաւառէ անտի, յորոյ վե-
րաց ոստիկանութեամբ կային, գոյին
զհետ նոցա. եւ ոչ զայնչափ անշափ
սճիրս եւ եղերս զոր զործեցին կարօդ
էին քաւել այնու զի ոսպասաւոր
եղեն սպանութեանն որ հաճոյ յոյժ-
էր թագաւորին։ «Քանզի իրեւ-
զամենայն ինչ զարտազին զերծին
առին, եւ ոչ մեհենական իրաց
ինայելին, կուսանկը եւ զլիսուորք
կանանց զմշնամանս իւրեանց աշ-
խարէին։ Օ անուն Մակեդոնացւոցն

տոելի եւ գարշելի արար բարբարոսացն ժլատութիւն եւ ցանկութիւն նոցա. բայց քան զամենեցուն առաւելոյր Աղեանդրի մոյեղնութիւնն, որ զիցյա մի ազնուական յևո թրշնամանացն տայր Հարճ ծառային իւրում: Բազումք ի բարեկամացն Աղեքանդրի ոչ բնոր անազորունութիւն յանցանացն որ յայտնապես պատմենքն զնոցանէ, Հայեին, այլ բնոր միջատակա Պարմենիունեայ որ ի ձեռն նոցա սպանուաւ, եւ ուրախ ինեւին թէ ի սպասաւոր անդր բարեկութեանն թափեցաւ ցառումն, եւ թէ ոչ մի ինչ իշխանութիւն՝ զոր շարեաց գործովք որ ստացեալ իցէ, բնոր երկար տեւիցէ: Առազաւորն իրրեւ իմացաւ զիրս ամբաստանութեանն, վճիռ եւ եւ տուէ, թէ Յայնցանէ որ ամբաստան կան զնոցանէ, մի յանցանք մեծ մասացեալ են, այն իսկ զի յուսահատ ի կենաց իմաց լեալ են, զի ոչ Երբեք այնպիսի ինչ իրս իշխանին առնել, եթէ ցանկացեալ լը նոցա կամ հաւատացեալ թէ ողջանողամ գարձայց ի Հնդկաց աշխարհէն: Այնու հետեւ զառա կալեալ պրկէր, եւ Ու եւս այլ ի զօ-

բայց անտեի որ պատաւոր անօրէն
գործոց էին, Հրամայեր կոտորել։
Ենմին աւուր պատժեցան եւ զորս
Արամերս բերեալ էր, առաջնորդք
Պարսից ապատամբութեանն։

ՀՅԵՄ ոչ բացում՝ ժամանակի
Նեարբաս եւ Ոնեսիկրիտոս որոց
Հրաման առւեալ էր Երթալ յառաջ
կոյս ի ծովն Ավելիանոս, եկեալ հա-
սանեին։ Եւ պատմին ինչ ինչ ի
լրոյ եւ այլ եւս ինչ զոր ճնիքեանք
առևեալ էին. Կղզին, առեն, որ ի
ներքոյ քան զրերան դեսոյն է, յի
է սակրով, շունի երիւարս եւ եթե
երիւարս որ առ նոստ ի ցամացէ
համարձակիցի հաստցանել, միոյ
միոյ քանքարի զնեն։ Ե ի ծովն
զազանօք. եւ ի լինել նռանգան
ծովու շրջնի ի վերայ այեացն իրրեւ
զմարմինս մեծամեծ նաւացն, եւ
ահարեկ եղեալ խօստ եւ դժկամակ
բարբառով, զոն զայետ նաւատօր-
միզ նաւաց, եւ իրրեւ զնաւոս որ
սուզեալ ընկզմիցին, մեծաւ դպրո-
մամբ համատարած ծովու ընդ
ջուրըքն մասնեն։ Եւ վասն այսաց
եւս ինչ իրաց ընակւաց կողմանցու
հաւատացեալ էին, յորս եւ այս

ինչ թէ ծովն կարմիր ոչ յալեացն երանդոց, որպէս բազումք կարծեցին, ոյլ յԵրիթքեայ արքայէ անուն տռ. եւ թէ է ոչ հեռի ի ցամաքէ կղզի յորում կայ ծառատունկ բազում արմաւենեաց, եւ ի միջի անոդ անտառին սիւն կանգնեալ կայ յիշատակարան Երիթքեայ արքայի յորոյ վերայ կայ զիր նշանազրովք ազգին: Հաւելուին ի նոյնս նաւք որ զիաձառականներիցեն որոց նաւապեսք զհետ երթեալ համբաւոյ ուկւոյն անցին ի կղզին, ոչ ոք անտի յետ այնորիկ երեւեցաւ: Բագաւորն բորբոքեցաւ յանկութեամբ զրազումն անսանելոյ, միւսանգամ հրամայէր նոցա անցանել զերկրաւն մինչեւ հասուցանիցեն զարումիդ նաւացն ի զրունս Եւփրատ զետոյ, եւ անտի ընդդէմ զետոյն զէմ եղեալ երթայցեն ի Քարեղոն:

Խնքն զանշափի եւ զանբաւ իրաց բուռն հարեալ, ի մոխ եղեալ Եր յետ զամենայն ծովակողմն Երեւելից հնազանդելոյ, յԱսորոց աշխարհէն անցանել ի կողմանս Եւփրիկացւոցն, թշնամոթեամբ զրգուեալ ի վերայ կարքեղմացւոցն. անտի անցեալ

զնացեալ ընդ սնապատութեամբիդիա-
ցւոցն գէմ եղեալ հասանելի ի Գա-
գիս : «Բանդի պատմեր իմն ի համ-
բաւուց թէ անդ լեալ իցեն վա-
հազնի արձանքն . ապա հասանելի ի
Սպանիա դոր Յոյնք Խրերիս կոչիցեն
յիրերիս զետոյ . և անցանել դԱղ-
պեզր և զկողմամբ խաղացւոցն ,
ուստի ի կարճոյ հասանիցէ որ յԵ-
պիրոս : Այնուհետեւ պատմեր ասցը¹
ոստիկանաց Միջագետացն , աստղձօ
ի Պիրանոս լեռնէ կորել և ածել
ի Թռախսակոս քաղաք Ասորւոց և
կազմել եւթնհարեւր նաւ և լինել
ամենեցուն եւթնզեկեանս եւ տա-
նել ի Բարեզնն : Հրամայեցաւ և
թագաւորացն Կիւպրացւոց զի տա-
ցեն պղբնձ եւ խծուծ եւ տա-
գաստու :

Ո՞նչ դեռ նա զայնու եր հասին
առ նա հրովարտակը Պարետյ և
Տաքսիգեայ թագաւորացն թէ Արի-
ստրես ախտիւ վախճանեցաւ և
Փիղիպպոս ոստիկան նորա ի վիրաց ,
և թէ բմբանեցան որ խոցեցինն
զնա : Այնուհետեւ վախճանակ Փի-
ղիպպեայ զեւդեմն կացուցաներ ,
որ եր զօրավար Թռակացւոց : Խակ

զմագաւորութիւնն Արխարեայ նորին որդւոյ տույր :

Ենաի խաղացեալ եկին ի պերսագագ : Պարսիկ է աղջն, որոյ շահագ Արսինէս էր որ առաւել էր աղնուականութեամբ եւ մեծութեամբ քան զամենոյն բարբարաստն : Ալարդէր դայր յազգէ անտի Ախւրոսի որ երբեմն թագաւոր լեալ էր պարսից . եւ ի նախնեաց ունէր ինչս եւ ինըն միթերեալ էր իւր յերկայինժամանակեան ստացուածոյ տերութեանն : Աս ընդ առաջ երանէր թագաւորին աղջի աղջի պատարագոք տալ ոչ միայն թագաւորին, այլ եւ բարեկամացն : Պատակը երիւարաց գհետ խաղային, եւ կառք արծաթապատք եւ ոսկիապատք եւ կահը մեծաղինք եւ ականք պատուականք եւ անօթք ոսկեղենք ծանունք եւ հանդերձք ծիրանիք եւ Գ. հագար քանիքար արծաթոյ զբոշմելոյ : Ամ այնչափ առատութիւն մարդասիրութեանն պատճառք եղեն մահու առնն բարբարոսի : Քանզի իրբեւ պատարագոք մեծ արեաց զամենոյն բարեկամն թագաւորին առաւել քան զակն -

կարութիւն նոցա , ոչ մի բնշ մեծ ու-
բանս եղ Բագավայ ներքինւոյ որ
սիրելի լեռլ Էր Աղեքսանդրի : Եւ
իրեւ ասացին ոմանք ցնա թէ որշափէ
սիրելի իցէ Աղեքսանդրի , նա ևս
նոցա պատասխանի թէ զբարեկամո
թագաւորին ևւ ոչ զներքինիս պա-
տում , ևւ չեն բարք Պարսից զա-
րուս ածել իրրեւ ի կնութիւն :
Օ այս ամենայն լուեալ ներքինւոյն ,
զիշխանութիւնն զորանօրէն ևւ թըշ-
նամնայն գործովն ունէր , ի ործ
արկեալ վարէր ի գլուխ առն արդա-
րոյ ևւ ազնուականի : «Պանզի զընե-
թեւամիսս ևւ զծանծ ազամիսս ի
նմին ազգէ պատրաստէր թելագրու-
թեամբ խօսել ամբաստանութիւն
ոււտ , ևւ խրատէր զնոսա յայնժամ
զիրսն ասել յորժամ նա նոցա տայ-
ցէ հրաման : Եւ ինըն ի նմին ժա-
մանակի քանիցա անզամ թէ միայն
Էր ընդ թագաւորին , ընոյր զդիւրա-
հաւան լոելիս թագաւորին թագու-
ցեալ զցասմանն պատճառս , զի
առաւել ևւս ճոխութիւն սւնիցի ,
մինչ ամբաստանութիւնն մասուցա-
նիցէ : Տակաւին ոչ ինչ կասկած
գոյր ի վերայ Արտինեալ . սակայն

անարգեալ էր և արհամարչ։ Օյ
ի ծածուկ պարտաւոր զտաներ մինչ
զեռ ինքն անոնդեալ էր թագու-
ցերոյ վասնոյին, և դառնարարոյ
նելքինին և ոչ ի ծանականոն մո-
ռացնանենողութեաննառներ. մերթ
ազահութեան և մերթ ապստամ-
բութեան բամբասանո ի վերոյ Որսի-
նեայ արկաներ։ Այս բանք ստութեան
հասեալ և պատրաստեալ էին ի սա-
տակումն արդարոյն, և բաշխիք բախ-
տից որոց է տռանց խուսափելոյ վի-
ճակն, և կեալ հասանեին։ «Պանզի
գեզը և պատահարք տային հրա-
մայել Աղեքսանդրի բանալ զշիրիմն
Արևոսի, յորում ծածկեալ էր զինու-
րա, զի կամեր զահ ունզարամետաց
մատոցանել. համարեր թե ի իցե
սոկւով և արծաթով, քանզի այս-
պէս իսկ պատմեալ էին ի համբաւուց
Պարսիկք. ոյլ քան զիտեալ վահան-
նորա և զերկուս աղեզունս սկիւ-
թացիս և քան զզաշոյնս ոյլ ինչ
ոչ զտաւ։ Այս ինքն թագաւորն
գներ պատկ սոկի և պատմանա-
նաւն զոր ինքն սովոր էր ազանել,
պատեր զտապանն յորում կայր
գիակնն. և զարմացեալ էր թէ

այնպիսի անուանի եւ ընչաւետ թա-
գաւոր ոչ շքեզագոյնու թաղեալ
իցէ, այլ իրուն զմի ոք ի ռամկաց:
Ապյու առ նմին ներքինին, հայե-
ցաւ ընդ թագաւորն եւ առէ. Խոկ
արդ զի՞նչ այն զարմանկը իցնն թէ
զատարկ իցնն գերեզմանք թագաւ-
որաց, յարժամ տունքը նախարարա-
ցըն շկարիցնն բաւական լինել առ-
նուլ զուկին որ անուի հանեալ իցէ:
Խմ յառաջ քան զոյս չեր տեսեալ
զգերեզմանդ. բայց ի Գարեհէ այս-
պէս լուսյ թէ երեքհազար քան-
քար թաղեալ իցէ ընդ Ափերոսի:
Ա անն այդորիկ է այն մարդասիրու-
թիւն ի քեզ, զի զոր առանց պատ-
ժաց շկարեր պահել Արսինէս, առ-
լովն պարզեւ զտանիցէ շնորհօ:
Խրբէ զրդուեաց ած ի ցասումն,
անդէն որոց զնոյն գործ պատոի-
րեալ էր, ի վերայ զոյին: **Եսաի** բա-
զովաս, անուի որ ի նմանէ զրդեալ քն
էին, զրաւեցին զլսելիս նորա ամ-
բասանութեամբ ստութեանց:
Յառաջ քան թէ իմացեալ էր Ար-
սինէսոյ թէ ամբաստանութիւն կոյ
զնմանէ, արկաւ ի կապանս: **Հա-**
մարէալ շատ եւ բաւական զպատիմ ո

մահու արդարոյն ներքինին, ինքնին
անձամբ անձին զիւր ձեռն մխեր ի
նա: Հայեցեալ ընդ նա Որսինեայ,
Լուեալ իսկ իմ էր, առե, թէ կա-
նանց երբեմն թագաւորեալ իցէ յԱ-
սիացւոյ աշխարհին, բայց այս նոր
է, ներքինոյ թագաւոր լինել: Այս
կատարած էր առնն աղնուականի
քան զամենայն Պարսիկս, որ ոչ
արդար միայն էր, ոյլ եւ անհնարին
մարդասիրութեամբ ի թագաւոր
կողմն: Ի նմին ժամանակի եւ Փրա-
դատես սպանաւ. քանզի կասկած
լեալ էր զնմանեւ թէ թագաւորու-
թեանցանկացեալ է: «Քանզի ոկիզըն
արար Ըղեքսանդրս լինել վազվազ
ի պատիժ» եւ հաւատալ շարաց
իրաց: Օի աջողութիւնը բաւական
են փոփոխել զբնութիւնն, եւ դուն
ուրեք ոք զգուշացեալ ամբանայ յե-
րեսաց բարեաց իւրաց: «Քանզի նոյն
այլը էր որ յառաջ քան զսակաւիկ
մի զԱղեքսանդրս Դիւնկեստացի
զորմետ ամբաստան կային զուշակը
երկու շառ յանձն գատապարտ առ-
նել, եւ զիսնարհագոյն յանցաւորսն
հակառակ իւրոց կամաց, ոյնու զի
այլոց արդարք թուեին, յանձն առ

արձակել, և թշնամուաց պարտեցց զմբագլութիւնն իւրաքանչիւր շնորհէր. ապա յետոյ այնշափ շրջեցաւ յաղնուականութենէն զի որ երբեմն առանց պարտութեան էր յոդւոյն ցանկութենէ սյնուհեաւ կամօք և հրամանաւ առն ներբինւոյ սմանց թագաւորութիւն շնորհէր և զմանց կարճէր զկեանն:

Ենդ նոյն աւուրս առ նա թուղթի ի կիւնեաց վասն իրացն որ յէւրոպացւոց և յԱսիացւոց աշխարհին գործեցան մինչ զեռ ինքն զշնդ կաց կողմանսն նուածէր: Օ սպիրիսն որ սատիկան էր Թրակացւոց աշխարհին յորժամ ասպատակ եղեալ արշաւէր ի վերայ Գետաց յանկարծ ակի, իրրեւ յարեաւ մըրիկ սաստիկ, ամենայն զնոգաւն հանդ երձ սատակէր: Իրրեւ զիսաց զիրսն Աւելթէս զնրդրիացիս զժողովուրդս իւր զրդուեաց հան յապստամբութիւն: Այս իրրեւ կորուսեալ իմն էր աշխարհն Թրակացւոց եւ ոչ աշխարհն Յունաց կաց առանց ազմկի և խոսվութեան: «Քանզի Աղեքսանդրոս ածեալ պատիժս ի վերայ ստահակութեան սմանց ի նախարարացն զի մինչ

գեռ բնըն ի վերջին կողմանս Հնդկաց աշխարհին զզինուք էր, անհնարին եղերս և ոճիրս ի վերց դաւառականացն զործելին, և զայլը Էւս աշխարեկ արարեալ էր. վասն այնորիկ և սոքա քանզի զնոյն յանցանս Էին յանցուցեալ նոցին պատժոց ակն ունեին, նմին իրի և ի վարձկան գօրան սպասառանեալ յուսոյին, որպէս թէ յորժամ ի տանջանս մասնիցեն ի նոցունց ձեռաց հասանիցեն փրկութեան. և կամ ժողովեալ կարասի սրչափ ինչ կարող Էին ժողովել ելեալ երթային վախոտեայ: Խրբեւ ազգ եղեն իրին առ աքեցան հրովարասկը առ ամենայն հազարապետա Ասիացւոցն, յորս կայր գրեալ թէ յորժամ զհրովարտուին տեսանիցեն և բնդ և վազվակի զամենայն գօր մարզիկ որիցեն վարձկանք բնդ իշխանութեամբ նոցա ի բաց արձակեացեն: Խը ի մեջ նոցա Հարպազոս զօր Աղեքսանդրոս բնդ հաւատարիմ բարեկաման ուներ, քանզի վաղ իսկ երբեմն վասն բարեկամութեանն զօր բնդ նման ուներ ի բաց բնկեցեալ ի Փիդիոպակեայ երթեալ էր ի տար աշխարհ, և յետ

Մազեսոյ մահուն եւս նմաս պարզեւ
զնախարարութիւնն բարիղացւոց,
եւ կացոյց զնա ի գլուխ տան գան-
ձին։ Այս իրրեւ վասն յաճախու-
թեան չարաց դործոց իւրոց եղեւ
յուսահատ ի մաերմութենէ անտի
զոր վասն միտագոյն ի նա թա-
գաւորին լինելոյ ունէր, հինգարեւը
հազար քանզիքար յափշտակէր ի տանէ
գանձուն արրունի եւ ածեալ ի վար-
ձու զունդ մի վեցհազար վարձկա-
նաց, եւ շոգաւ յաշխարհն Եւրոպա-
ցւոց։ Ըստ վասն ի զեխութիւն եւ
ի ցանկութիւնն կործանելոյ եւ
յուսահատ լեալ հասանելոյ ներելոյ
թողութեան ի թագաւորէն, ոկր-
սաւ խնդրել թիկունն օդնականու-
թեան յիշխանութեանց օտարաց
յերեսաց սրտմառութեան թագաւ-
որին. եւ առաւել առ. Եթենացին
յաճախէր զորոց զիսէր թէ հզորք
են եւ ունին ճսիսութիւն առաջի
այլոց եւս Յունաց, աեղեակ էր եւ
ծածուին սիսութեան նոցա ի Մո-
կեգոնացին։ Ա տան այնորիկ այս-
պէս իւրոցն տայլը յուսալ թէ յոր-
ժամ Եթենացւոց ազդ լինիցի թէ
ես դամ եւ զզօրսս եւ զկարասին

դոր բերեմ առաջի տեսանիցներ, վաղ-
վաղակի զինուք իւրեանց եւ խոր-
հրագովք բնեկեր մեզ կցորդեացին։
Վանդի ույսպէս ածեր զմուռ թէ
ի մէջ անուելքեակ եւ յոզդող ժո-
ղովրդեան, ի ձեռն արանց անպի-
տանեաց եւ Ժամափը զամենացն կա-
շառօք ի զլուխ հանիցէ։

Բ. Ա. Ընթացեանեւ երեսուն նու-
ուր անցանեին ի Առնիսն։ Առ Առ-
նիսն է ըլուր կարկառեալ ի ծովա-
կոզմն յԱտահիկեցւոց աշխարհին։
ուստի խորհեցան երթալ ի նուա-
հանդիսատ քաղաքին։ Խրբեւ ազգ
եղեւ ոյս ամենայն թագաւորին որ
թշնամի եւ հակառակորդ եր Հար-
պազեայ եւ Աթենացւոցն, Հրա-
մայեր պատրաստել տորմիդ նուաց
զի կամեր վաղվաղակի երթալ յԱ-
թէնս։ Անչ դեռ նա յայնմ մասց
խորհրդի եր, հասաներ նման թուզիմ
թէ Հարպազոս յԱթէնս եմուտ եւ
կարառով շրջեաց յինքն զմիսս իշ-
խանացն։ Եւ ապա ժաղով լեալ ամ-
բոխին հրաման տուաւ նման ի քա-
ղաքէն ի բաց գնալ, եւ նորա եր-
թեալ հասաներ ոռ զօրն Յունաց,
որոց անցեալ ի Արեաւ, յետ ոյնու-

ըիկ թիմբրոն ոմն նենդ գործեալ
զնոյ յարեւէ արկաներ : Աւրախ լեալ
ընդ այն ամենայն ի բաց թողոյք ըզ-
խորհուրդ անցանելոյ յևորովն , այլ
հրամայէր ամենեցուն վտարանդե-
լոց բաց յայնցանէ որ արեամբ քա-
ղաքացեացն թաթաւեալ էին զառ-
նալ յիւրաքանչիւր քաղաքս Յու-
նաց , յորոց մերժեալն էին : Խակ
Յոյնք շիշինցին ընդդէմ զառնայ
հրամանացն , թէպէտ եւ իմացան
թէ այն սկիզբն քակելոյ օրինաց էր ,
զինչս եւս եւ զարարս որ մնացեալ
էին դարձուցին առ դատապարտն :
Միայն Աթենացիք ոչ միայն զիւ-
րեանց այլ եւ զհասարակաց ազա-
տութեան վրեժ խնդրեալ , քանզի
գժկամակ ընդ խառնակ շփոթու-
թիւն կարգաց մարդկան լինէին եւ
ընդելեալ էին ոչ ընդ հրաման
արքունի այլ ընդ օրէնս եւ ընդ
բարս հայրենիս , արգելին զնոսա ի
ստհմանաց իւրեանց , լաւ համա-
րէին զամենայն կրել քան զայնո-
սիկ՝ որ երբեմն կղկղանք էին
նոցա եւ յայնժամ եւս ի զաւ-
առս վտարանդութեանն , ընդ-
ունել :

Աղեքանդրս առաքեալ զերից
ցագոյնս ի զօրացն ի հայրենի զաւ-
տան, հրաման ապր բնարել երեք-
տասան հազար հետեւակաց եւ երկու
հազար հեծելոց. զի առ իւր ունիցի
զնոտայաշխարհին Ասիացւոց. այս-
պէս զմուռ ածեալ թէ սակաւ ինչ
զօրու բաւական էր ունել զԱսիա
յակասառանի, քանզի ի բազում
տեղին կարգեալ էր պահակա. Եւ
զմուռ ածէր թէ քաղաքք որ այն
ինչ շինեցան, զորս եւ ինքն զարգմա-
կանոր ելից, բնդդէմ ելանիցն այ-
նոցիկ որ խակս ինչ յաժարիցն զոր-
ծել. ոյլ մինչ չեւ էր զատացեալ
թէ զորս առ իւր ունիցի, պատուէր
եւ, զի ամենայն զօրն ըերցեն դհա-
մոր այնորիկ զոր պարախցին ումերի
Գիտեր թէ բազմոց բազմում եւ
ծանր պարաք ի վերայ կան, թէպէտ
եւ ի զեզիս թենէ անոսի նոցա ժո-
ղովեալ էին, սակայն ինքն կամեցաւ
հատացանել: Ասցա այսպէս թուե-
ցաւ թէ փորձութիւն եւ հանգէս
լինի նոցաւ, զի զիւրաւ զայնոսիկ որ
ժուժ կալք եւ առաքինիք իցեն ի
վատնողացն կարիցէ բնարել. վասն
այնորիկ եւ առ ժամանակ մի յեր-

կարեալ յապաշէին : Խոկ թաղաւորն , քանոզի ի միտ առ թէ ոչ ու հետաւթեան կամ յամասութեան , այլ առ ամօթոյ շերամին խոստովան լինել , հրամայէր ի բանակի անդ կարգել ուղանո և ասնել գնել տան հաղար քանիքար : Ապա իրրեւ հաւատարիմ եղեն իբրն , խոստովան եղեն , և յայնչափ կարաւոյ անախ ոչ ինչ աւելի քան զհարեւը և երեսուն քանիքար մեաց : Այսպէս զօրն որ այնչափ անչափ մեծատուն և բնչաւէտ աղղաց յազմէեաց , առ աւել յազմութիւն առեալ տորաւ յԱսիացւոյ աշխարհէ , քան առ և աւար : Այլ իրրեւ աղդ եղեւ թէ ոմանկը յիւրաքանչիւր աշխարհս արձակիցին , և ոմանկը անդէն կայցեն , համարեցան թէ միշտ խոկ և հանապազ յԱսիա բնակելոց է թագաւորն , յիմարեալք և զզինուորութեան խրատն մնացեալ , խռովութեան բարբառուի զբանակն ի տանեին . և զազանագոյնս քան զառվարութիւնն յարձակեալ ի վերայ թագաւորին ամենեքին միանգամայն սկսուն խնդրել առարումն : Օչը բաս իւրեանց որ ի վիրաց տղե-

զայեալ էին, եւ զգլիսոյն ալիս մատուցեալ ցուցանեին։ Ու ի յանդիմանելոյ սատիկանացն զահի հարկանէին կամ ի պատկառելոյ ի թագաւորեն։ աղմկաւ եւ աղաղակաւ եւ զինուորական բռնութեամբն արգելուին զթագաւորն մինչ դեռ խօսել կամեր, համարձակ յայտնապես խոստովան լինէին թէ ոչ ուրեք ասաի փոխեմք զոտո մեր, բայց միայն յիւրաքանչիւր գաւառո մեր։ Եպա ուրեմն իրբեւ լռութիւն լինէր վասն այսորիկ մանաւանդ, զի կարծէին թէ ի գութ գարձաւ եւ զիջաւ թագաւորն եւ ոչ թէ վասն զի ինքեանք ինչ կարէին խոնարհել, սպասէին թէ զինչ առելոց իցէ թագաւորն։ Ես խօսել սկսաւ եւ առէ։ Զինչ յայտ յանկարծակի խռովութիւնդ կամ ստահակ եւ համարձակ ժպրը հութիւնդ առնիցէ։ Օ անդիտեմ խօսել։ Քայանապես իսկ հատեք զտէրութիւն իմ, եւ պաղատանօք կամ թագաւոր։ ոչ թողէք դուք ինձ իշխանութիւն խօսելոյ կամ զիտելոյ կամ խրատելոյ կամ թէ հայելոյ ընդ ձեզ։ Քանզի յորժամ իմ ի մտի ոյն կայոր, զամանո յիւրագանչիւր

դաւառս արձակել եւ զայլս յետ
սակաւ ինչ միոյ ընդ իս տանել,
տեսանեմ թէ ոչ միայն նոքա աղա-
զակ եղեալ գոչեն ընդ որոց յետոյ
զհետ գալոց իցեմ, ոյլ որբ արդ
իսկ ի բաց իցեն գնալոց։ Առ արդ
զինչ իրեդ իցեն. մի գոչիւն եւ բար-
բառ է վասն երկոցունց եւս հրա-
մանացն։ Ասմէի կամէի դիտել, թէ
արդեւք որ ի բացն երթան եթէ որ
աստեն մնան արտնջիցեն զինեն։
Գողցես թէ ամենեւին ի միոջէ բե-
րանոյ այնպէս միանգամացն յամե-
նայն ժողովոյ անտի տուաւ պատու-
խանի թէ ամենեւքին արտնջեմք։

Յայնժամ նա, Զկարեմ, առէ,
հաւանել թէ ամենեցւն միանգա-
մացն նոյն պատճառք իցեն արտն-
ջելոյ զոր դուք ցուցանէք։ Օի
մեծ մասն զօրուդ առանց այնր պատ-
ճառի է. քանիզի բազմազոյնս ար-
ձակելոց եմ քան զայնոսիկ զոր առ-
իս եմ պահելոց։ Առ կան անգուստ
ի վերուստ շարիք որ ի բաց գարձու-
ցանեն զամենեսին յինեն։ Օի երբ
զունդ մի ողջոյն եթող զթագաւոր
իւր։ Ատ եւ ոչ ծառայյք երամսինն
ի տերանց փախչին. ոյլ կոյ ինչ

պատկառութիւն ինսուս եւ ամաչեն
թողուլ եւ լքանել զանարս լքեալը
յայլաց ծառայից : Առև ես մռացօնս
մոլեգին խռովութեանն արարեալ,
ջանամ դարձանս անբժշկականացն
մասուցանել : Օ ամենայն իսկ զբոյս
զոր ի ձենջ աւնելի, բնուանայն հա-
մարիմ, եւ ոչ իրրեւ բնդ զօրականաց
իմոց, քանզի եւ շեք իսկ այսուհե-
տեւ, այլ իրրեւ բնդ ապաշնորհաց
ի մասի եղի զնալ : Քաջողութեամբքն
որ զձենք մածեալ են, ի մոլեգին
կառազութիւն ելք, մռացօնս ա-
րարեալ առաջնոյ վորքրկութեանն
թէ սւասի ապրեցուցեք զանձինս
երախտեաք իմովք . արդարեւ իրաւ-
եւ արժան է թէ ի նմին վորքրկու-
թեան միանդամայն ծերանայիք,
որովհետեւ դիւրագոյն է ձեզ շաջո-
զութեամբ քան աջողութեամբ վա-
րել : Ահաւագիկ այնոցիկ որ յառաջ
քան զարկաւ ինչ ժամանակ հար-
կառաւք Դիւրիկեցւոց եւ Պարսից
էին, գարշելի եւ խոսան թուի աշ-
խարհս Ասիացւոց եւ կապուտ կո-
ղոպուտ այնչափ ազգաց : Այնոցիկ
որ առ Փիդիպուկեաւ կէո մերկ էին,
ամբանք ծիրանիք անարդք թուին,

եւ զոսկի եւ զարծամթ յակն չկամին
արկանել . քանզի զանօմթու փայ-
տեղէնս եւ զասպարսն դուզնաքեայս
եւ զժանդ սուսերացն կամին : Աւբ-
ովիսի հանդ երձանօք բնիալայ զձեզ,
եւ բովանդակութիւն ամենայն բնշից
իմոց էր հինգարեւը քանքար փո-
խով , եւ ամենայն կահն չեր աւելի
քան զվամթսուն քանքար , սակայն
նոքօք զաերութիւն մեծի կողման
երկրի բմբանեցի : Տաղտկացարուք
ձանձրացարուք յԱսիացւոց աշխար-
հէս , որ զձեզ փառօք եւ պատուվ
արութեանց եւ քաջութեանց հան-
գոյնս զիցն կացոցց ՀԵւրոպն ճեպէք
երթալ , թողեալ զթազաւորդ ձեր ,
ուր բազմաց ի ձէնջ չզոյր եւ պաշար
ճանապարհի եթէ իմ զպարտոն չեր
հատուցեալ . եւ զայս յԱսիացւոց
աւարեն հատուցի : Չամաշէք չպատ-
կառէք , զի որ զկապուտ ազգոց ազ-
գաց պարտերոց առեալ տանեիք ,
այժմ կամիք իմն առ որդ իս եւ կանայս
զառնալ , ուր սակաւք իսկ են ի ձէնջ
որ զպարդ եւս յազմթութեանն կարի-
ցենցուցանել : Քանզի այլոցն ամե-
նեցուն եւ զէնք իսկ զբաւով են , քան-
զի յուսով եկեալ եիք : Ո՞չ ո՞չ , ի քաջ

դօրականէ զրկելոց եմ, յարանց հո-
մանեաց, որոց սյն միայն կայ յայն-
չափ մեծութեանց, որ բնչ տո-
ժանն ծախսիցի: Ա ասն այնորիկ որ
յինէն կամիցին վախչել, համար-
ցակ լիցի վախչել. Երթայք վաղ-
վաղակի ի բաց. Ես Պարսկոք զթի-
կունու այնոցիկ որ յինէն ի բաց
զնայցեն ամբացուցանեմ: Աւ զոք
դրաւեալ պաշեմ առ իս. այսուհե-
տեւ յակն ինձ մի անկանիք քաղա-
քակիցք ապահուաւորք քան զամե-
նայն ապահուաւորք: Ենկալցին զձեղ
ուրախութեամբ հարք եւ մարք եւ
որդիք ձեր, յորժամ գարձնիք առ
նուա տռանց թագաւորին ձերոյ.
ընդառաջ ելանիցեն վախսուեից:
‘Չաղեցից ի վերոյ ձերոյ վախսու-
տեանն, եւ ուր եւ իցեմ, առից բղ-
իրէժան, զասա՝ ընդ որոց թագուոք
զիս, պատուելուի եւ նախամեծար
քան զձեղ տանելուի. եւ առնուցուք
ի միա թէ իմ իմբիք բաւական իցէ զօր
ուռանց թագաւորի, եւ որչափ զօրու-
թիւն կայցէ ի վերոյ իմ միայնոյ:

Գ. Ապ. Ել զայրագին յատենէն
եւ հմատ ի մէջ զնդի վառելոցն.
Եւ ցուցեալ զայնոսիկ որ վայրենա-

գոյնան խօսեցան հակառակ նորա ,
տայր կապել զձեռու նոցա , եւ հրա-
մայեր պահել անձնապահացն երեք-
տասան այր : || ոք կարեր հաւատալ
թէ այն մոլեգին ժողով բազմու-
թեանն յանկարծակի ցածնուցու
յահէ անտի , եւ յորժամ զայլոն եւս
տեսանիցէ ձգձգեալ ի պատիժ-ս
տանջանաց , շիշիցէ դիմադարձ լի-
նել , եւ այն համարձակ ստահակու-
թիւն եւ ըսնութիւն խռովութեան
զօրացն այնպէս ի հանգարտութիւն
գառնացէ , զի ոչ միայն դիմադարձ ոք
յամենեցունց շինիցի թագաւորին որ
խաղայր ի վերայ նոցա , այլ եւ ըոլո-
րեքին յահէ եւ յերկիւղէ զարհուրա-
նացն ապշեալք եւ յիմարեալք , կայ-
ցեն մեացցեն թէ զինչ զնոցանել կամի-
ցի հրամայել թագաւորին : || ան այ-
նորիկ կամ անուն մեծ արոյ թագաւ-
որութեաննորա , զի ազգ որ բնդ թա-
գաւորաց իշխանութեամբ են իրրեւ
զիս զթագաւորսն պատուեն , կամ
պատիւ մեծ արանաց անձիննորա կամ
համարձակութիւննորա յորժամ այն-
պէս զօրութեամբ եւ ձոխութեամբ
տայր հրաման , ահարեկ արար զմիսա
նոցա . արգարեւ մեծի համբերու-

թեան օրինակ ընծայեցուցին . Եւ նմին իրի խոկ չբարբարեցան առաջանք զինուորակցաց իւրեանց , յարժամ իմացան թէ սպանան նորա ի գիշերին . Եւ ոչ ինչ էր զոր ոչ զործեցին առ ի զհնազանդութիւն հպատակութեանն եւ զուրն երեւեցուցանելոց : Օի ի վազիւ անդը իրրեւ եկին առ թաղաւորն եւ արդելաւ նոցա մասնել առ նա , զի Եսիացւոց զօրք միայն մասնեին , ճիշ բարձեալ զոշին յամենայն բանակի անդ թէ լաւ իցէ մեզ մեռանել , Եթէ կալոց մնալոց իցէ թաղաւորն ի ցասման իւրաւմ :

Առև. Թաղաւորն քանզի յամանեալ պնդէր յայն ինչ զոր խորհեալ էր ի մասի իւրում , հրամայէր ժողովնել մարզիկ զօրաց Եւ զալ , արգելեալ ի բանակի զՄակեդոնացինն . Եւ իրրեւ յամախեալ եկին ժողովնեցան , թարգման ի միջի կացուցեալ խօսէր ընդ նոսա զոյն զոյն բանից պյառես . Յորժամ յԵւրոպացւոց աշխարհէ անցի , յԱսիա , յուսույի թէ բազում աղնաւական ազգու եւ բազմութիւն յոյժ մարգկան յաւելուցում ի ակրաթիւն իմ : Եւ ոչ

զատրեցայ ինչ յայնովիկ զոր զառ-
յունց կարծէի ի համբաւուց լուեալ։
Իսպաց յայնը ամենալյնի վերայ եւ
ոյս ինչ յաւելաւ, զի տեսանեմ եւ
նշմարեմ թէ արք քաջը եւ առա-
քինիք են, եւ առ թագաւորս իւ-
րեանց զութ եւ սէր ունին։ Ես
կարծէի թէ ամենայն ինչ զեղիսու-
թեամբ է եւ առ յոյժ երանելի կե-
նայն ի ցանկութիւնն ընկզմեալ
են։ Առ արդարեւ մեծաւ ուժով
եւ զօրութեամբ ոգւոց եւ մարմնոց
քաջութեամբ ժոյժ ունիք զործոյ
պատերազմի եւ իրրեւ արք քաջը
էք, ոչ զքաջութիւն եւ զզօրու-
թիւն առաւել քան զհաւասար-
մութիւն մեծարեալ պատուէք։
Օսյո ես ոյժմ նախ բարբառիմ
առաջի ձեր սակայն վաղ իսկ զիտէի։
Ա առն այնորիկ եւ զօրաժողովս
երիտասարդաց ի ձենջ արարի եւ ի
զունդս զօրականաց իմոց խառնեցի
զձեզ։ “Եսյն հանդերձ եւ նոյն զէն
եւ զարդ է ձեր, իսկ հնազանդու-
թիւն եւ համբերութիւն անսարց
հրամանաց յոյժ իսկ առաւել քան
զոյլոցն։ Ես ինքնին զդուսար Աք-
սիաբաւոյ առն պարսկի ինձ կին

ածի եւ չհամարեցայ ինչ անարժան
ի կնոջէ զերելոյ որդիս բարձրացու-
ցանել։ Աշ յետ այնորիկ իրրեւ կա-
մեցայ սփռել զզարմ եւ զզաւակ իմ,
արարի կին եւ զդուսոր Դարեհի,
եւ զմերձաւորս ի բարեկամաց իմոց
ևս հաւանեցուցի ծնանել որդիս ի
կանանց զերելոց . զի այնպէս նուի-
րական գաշամբքն զամենայն կրծիմ
կամ խափր որ ընդ յաղթեալ եւ ընդ
յաղթօղ ի միջի կոյ զայն բարձից ի
միջոյ։ Ա առ այնորիկ այսպէս հա-
մարեցարուք թէ ի ծնէ իմ զօրական
էք եւ ոչ պատուաստիւ։ Ասիացւոց
եւ Եւրոպացւոց մի եւ նոյն թագաւ-
որութիւն է։ Տամ ձեզ զզէնս Մա-
կեդոնացւոցն, Հնացայ ի պանդուխտ
նոռութենէ անափ, եւ քաղաքա-
կից էք իմ եւ զինուորք։ Ամենե-
քին զնոյն գոյն կրեն, ոչ Պարսից
Մակեդոնացւոց սովորութեան նմա-
նել ամօթ ինչ է, եւ ոչ Մակեդո-
նացւոց Պարսից։ Առյն օրէնք եւ
իրաւունք են նոցա որ ընդ նույնն
թագաւորաւ կացցեն։ Իրրեւ զայս
խոսեցաւ, առնեք յանձն Պարսից
զպահպահութիւն անձին իւրոյ,
ի Պարսից կացոյց անձնապահ, ի

Պարսից զահաւորս : Խրեւ ի ձեռն
նոցա Մակեդոնացիք որբ պատճառք
խռովութեանն լւալ էին կապանք
ի տանջան ձգեալ երթային , մի ամեն
ի նոցանէ որ երեւելի էր ճոխու-
թեամբ եւ հասակաւ խօսէր , ասեն,
այսպէս առ թագաւորն :

Դ. ՀԵՂԻ , ասէ , տանջանք կա-
տարես զկամն մուայ քոց և ոյն
օտարութ սախորութեամբ : Օչըք
քո եւ քաղաքակիցք տանց զվեսան
ճանաչելոյ ձգձգեալ երթան ի պա-
տիժո ի ձեռաց զերելոց իւրեանց :
Եթէ արժանիս մահու համարիցին
զնոսա , զոնէ զսպասաւորս տանջա-
նացն փոխեա : Քարեկամն թեան
մոօք խրատ ընծայանայրնմա , եթէ
կարօդ էր յայնժամ անսալ ճշմար-
տութեանն , ոյլ ի մոլեզին կատա-
զութիւն ելեալ էր ցասումնն :
Վ ասն այնորիկ միւսանդամ , քանզի
որոց հրամանն տռւեալ էր սակաւիկ
մի տարակուաւեալ դանդաղեցին ,
հրամայէր այնպէս կապեալ ամալ ի
գետն : Քայց եւ ոչ այն տանջանք
արկին խռովութիւն ապսամբու-
թեան ի զօրականն : Կանդի եր-
թեալ առ զօրավարն եւ առ բա-

թեկամու թագաւորին խնդրեին զի և թէ դիտիցէ նա տակաւին զումանս որոց զնոյն յանցանս յանցուցեալ իցէ , Հրամայեացէ կոտորել . մաս-տուցանեմք , առեն , զմարմինս մը որտմառութեան նորա , թաղ պատու-պատու կոտորեացէ : Ապա ուրեմն առ ցաւոցն յիմարեալք ամենեքին խուռնընթաց ի վանս թագաւորին դիմեին եւ բնկեցեալ իւրաքանչիւր զէնս առաջի զրանց ապարանիցն բաճկանոքն իւրեանց աղաշէին լալով ընդունել զմարմինս զմերկացեալս եւ դպտորասանեալս պատեաց պատու-հասից : Ու վասն այնորիկ ինչ աղաշէմք , ասեն , թէ մի տանջա-նորն քաւիցեմք զոր հետութեամբն յանցեաք . ցառումն բարկութեան թագաւորին քան զմահ եւս չար է մեզ : Խրբեւ զցայդ եւ զցերեկ ա-ռաջի վանիցն ցանդորդեալ կային ցայտ արարեալ զմտացն սարջանս ճշելով եւ գոչելով եւ հանդերձիցն կերպարանօք . սակայն զաւուրս եր-կուս տեւեալ բաւեր որտմառութիւնն թագաւորին առաջի պարասանաց խանարհելոցն : Խոկ յերրորդումն աւուր ի պարասանթիւն մասնեալ ի

պարագանացն հաստատութենէ ել
եկաց առաջի նոցա , յանդիմաներ
մեղմավ զանպատէ՛ դործ դօրացն
եւ բազում արատառոք յերկոցունց
կողմանց լինելին , եւ խոստանացը թէ
հաշտեցաւ ոյնու հետեւ բնոդ նոսա .
սակացն յիրաւի եւ յարժանի թռուե-
ցաւ զի լինիցի քաւութիւն իրացն
մեծամեծ պատարագոք : Ա ասն
այնորիկ յետ զպատարագո զոհիցն
մատուցանելոյ զՄակեդոնացոց եւ
զՊարսից մեծամեծս միանգամացն ի
հայ հրաւիրէր : Խնն հազար , տանն ,
ոյր կայր ի խրախութեանն եւ ամե-
նեքինի նմին բաժակէ արբին հրաւի-
րեալք ի թազաւորէն . անդ իդձը
յունացն եւ անյունացն բազում ինչ
աջողութեան պատմենն եւ առաւել
զայս ինչ թէ միարանութիւնն եր-
կոցունց իշխանութեանց ի մի մար-
մին խառնեալ , հանապազարդ եւ
մշտնջնեական լինիցի : ՀԵտ այնորիկ
վաղվաղակի արձակէր զոմանս եւ
առաւել զհիւանգան , եւ սմանց եւս
ի ծերաց բարեկամացն թոյլ տայր
երթալ : Յորաց ամեն կղիսաս էր որոյ
անուն յորչորչանաց Ազրոս , եւ Գոր-
դիաս եւ Պողիդամաս եւ Անտիդե-

նէս : Եւ երթելոցն ոչ միայն զռոճիկ
առաջնոյ ժամանակին հատոյց հաւ-
ատարմութեամբ , այլ եւ միում
միում ի զօրացն տայր մէն մի քան-
քար իրեւ թոշակ ճանապարհին :
Խոկ զորդիսն զոր ի կանանց ասիա-
ցոց ծնեալ էին , զորոց ասեն թէ
էին իրեւ բեւր մի , հրամայեր անդէն
թողուլ զի մի անցեալ յաշխարհն
Մակեդոնացոց հանգերձ հարբքն
իւրեանց յառաջին կանայս եւ յոր-
դիսն խառնեսցին , եւ զգերդաս-
տանս իւրաքանչիւր գժուութեամբ
եւ շմիարանութեամբ լի առնիցեն .
Ես , ասէ , հոգացայց զնոցանէ զի
կրթեալք եւ վարժեալք ըստ հայ-
րենի սովորութեանն տեղեակ լինի-
ցին արուեստի պատերազմի : Այս-
պէս առաւել քան զբեւր զօրաց
հինորեից արձակեցաւ . յաւելաւ
յայն գունդ եւ Արատերոս , յառա-
ջին բարեկամաց թագաւորին զի
տարցի զնոսաւ : * բաման եւս տուաւ
զի եթէ զիակեսցի ինչ Արատերեայ
ի մարդկօրէն իրաց , ուղղիպելքոնեայ
հեազանդ լինիցին : Պիրս եւս առ
Անտիպատրոս գրեւ եւ պատուիրեր
մեծարանս արժանաւորացն դնել զի

քանիցս անզամ խաղք կամ մրցութիւնք լինիցին յառաջին կարգմն կացեալ հայիցին պատկաւորք . եւ որդիք աղայք մեռելոյն փոխանակեցն զհայրենի ռոճիկան : Աանյ թռւեցաւ եւ կրատերեայ իշխանութեամբ կալ ի վերայ Մակեդոնացւոց աշխարհին եւ մօտաւոր դաւառացն , եւ Անտիպատրեայ Մակեդոնացւոց զօրաժողով արարեալ ի պատանեկաց գալ առ թագաւորն : «Քանզի զանզիտէք թէ մի դուցէ վասն դժտութեան սատիկանի աշխարհին ընդ Աղոմնիազայ ծանր ինչ վիշտք եւ հարուածք լինիցին : «Քանզի բազում գիրս առ Ազեքսանզրսս մայրն եւ Անտիպատրսս յղէին , եւ զմիմեանց ամբարտաւանութեամբ սաստկագոյնս ամբաստան լինէին թէ բազում ինչ , որ թշնամանք եւ վեաս արքունական իշխանութեանն է գործի : Օ յի իրրեւ համբաւ սպանանելոյ թագաւորին տարածեալ հասանէք յաշխարհն Մակեդոնացւոց մայր նորա եւ կղէոպատրաքոյր նորա խռովեցան , Աղեոպատրայ փախուցեալ շողաւ ի հայրենի թագաւորութիւնն , եւ Աղոմնիաս յԵպիրսս :

Յօրժամ գեղ լիներ այնպիսի թրղ-
թոց հասանել, եվկեսափառ քանզի
սովոր էր լինել հազորդ ամենայն
գաղտնեաց թագաւորին, ի միասին
հոյեր ի թուղթան որ կնքեալ էին
յնզեքսանդրէ: Բայց շարդել զնա
թագաւորն, այլ հանեալ զմասանին
ի մասանեւ իւրմէ մերձեցոյց ի բերան
նորա յորժամ բնվթեանոյր, նշանա-
կեալ թէ ոչ մի ինչ յայնցանէ որ
մի ըստ միոջէ դրեալ էին պարս
իցէ այլոց հանել ի վեր: Օ երկասին
եւս ասեն թէ մեզազրութեան ար-
ժանի համարեր, եւ զայրացեալ վասն
մօրն ստահակութեան գոչեաց ասեն
թէ վասն ստան ամսոց բնակութեան
զոր եւ նա նմա յարդանզի իւրում,
ծանր վարձու պահանջէ: Եւ զվատի-
պատրեայ տուր թէ կասկածանօք
եմ իրրեւ թէ յետ յաղթութեանն
զոր յաղթեաց Ապարաացւոց հպար-
տացաւ, եւ բազմամեայ իշխանու-
թեամբն առաւել քան զւափ եւ
զպայման սստիկանութեան ամբար-
հաւածեալ մեծամտեր: Ա տան այ-
նորիկ իրրեւ ցածութիւն եւ զգա-
տութիւննորա զովեր յամանց ոմանց,
ինքն զնովիմբ ածեալ յաւելոյր թէ

արտաքուստարտակը սպիտակերեւի,
ոյլ եթէ ի ներքս ոք պշուցեալ
հայիցի ամենեւին իսկ ծիրանի է :
Ասկայն թագոյց զկառկած մասց
իւրոց եւ ոչ ինչ զուշակեալ բայտ
առներ զօտարանալ իւր ի նմանեւ :
Ասկայն բազումք այսպէս կարծեցին
թէ կարծեալ Անտիպատրեայ թէ
վասն պատժոց անդր կոչի, անորեն
մնաքենաւորութեամբ նիւթեաց բղ-
մահ թագաւորին որ յետ սակաւ ինչ
միոյ ել ի դլուխ :

Յայինմ ժամանակի զմառու ո-
ծեալ թագաւորին զի զնուադութիւն
զօրացն ընուցու, զնուաիր ընաիրս ի
Պարսից ի զունդու Մակեդոնացւոցն
խառներ, եւ հազարս եւս ազնուա-
դոյնս զատուց ի պահպանութիւն
անձին իւրոյ . Եւ հրամայեր մեւս եւս
զնդի տիգաւորաց որ ոչ պակաս քան
զտան հազարաւորս էին կալ ի պա-
հու զվրանաւն աբրունի : Խրբեւ նա
զայս յօրիներ եկեալ հասաներ գեւ-
կեսակտ քսան հազարօք աղեղնուա-
րաց եւ պարսաւորաց զոր եր ժողո-
վեալ ի նահանգէ անտի իւրմէ :
Օսսոս բաժանեալ ի մեջ զօրաց
իւրոց ելեալ երթոյը ի Ծաւշ, եւ

անցեալ բնդ Պատիտիգրիս զետ առ
Կարիացւոցն բանակ արկանէք . անտի
զաւուրս շորս տարեալ բնդ Ախտա-
կենէ զզօրս իւր ի Սամբան հասանէք ,
անդէն դեւթն օր դադարէք զօրն :
Յետ այնորիկ երթեալ երից աւուրց
ճանապարհ ի Աեղոնս հասանէին : Ի
քաղաքի անդ բնակեալ են եկը ի
Բիստացւոց . զորս խախտեալ ի
բնակութենէ իւրեանց Քոերըսեայ
տարաւ յԱրեւելո . եւ դնշանակ ազ-
գին ուստի էին , պահեին առանձինն
իմն խօսիւքն , յորում բազում ան-
գամ յոյն բանք խառնէին . ոյլ վասն
վաճառացն հարկի վարեին լեզուաւ
բարբարսացն սահմանորդաց : Անտի
մտանէք ի Բագիստանէ օր էր զաւառ
մեծագանձ եւ լի բերովք առատու-
թեան ծառոց եւ ոյլովք եւս իրօք ,
որ ոչ պիտանի միոյն կենաց մարդ-
կան իցեն ոյլ եւ գեղեցիկ եւ ուրա-
խարար : Քայնմ ժամանակի թրշ-
նամութիւն անհնարին ի մէջ ան-
կանէք Եւմենեայ եւ Հեփեստիոնեայ :
Վանդի զծառայսն Եւմենեայ յի՞ն-
վանէն զոր զրաւեալ էին նոքա վտան
տեառն իւրեանց , ի բաց վարեաց
Հեփեստիոն զի մացէ անդք Եւիոս

փողար : Եւ ոչ յետ բազում ինչ
ժամանակի յորժամ թմրեալ իմն
սխութիւնն թուեր , մեւս եւս զրժ-
առիթիւն ի վերայ առաջնոյ գծուու-
թեանն յաներ , եւ այնշափ սաստ-
կագոյն սխութիւնքն նորոգէին , զի
եւ ի կազ եւս սաստիկ ի բանս
կոկծելիս թշնամանաց մինեանց
գարձան : Այլ Աղեքսանդրի համա-
զակեր ի մեջ անկեալ դոնէ կերպա-
բանօք թշնամութիւնն ջնջեցաւ .
քանզի եւ Հեփեսափանեայ սաստեաց
թագաւորն , քանզի ի բարեկամու-
թիւն թագաւորին ապաստանեալ
հեռաւեալ շկամեր հաշտել թէպէտ
եւ ցանկալյր եւս Եւմենէս :

Եւս այնորիկ Երթեալ հասանեին
ի գաշտավայրս Մարաստան աշխար-
հին , ուր բազում դասակք Երիւա-
րաց բուծանէին : *Աժոյզա կոչեն
զնսոսա , զի Երեւելի Են յաղթանգա-
մութեամբ եւ գեղով : Առաւել
քան զյիսուն հազար անդ գտան ,
յորժամ անցանէր ընդ այն Աղե-
քսանդրս , զոր եւ ընկերը ուղե-
կիցք նորա նշանարեցին : Ասեն թէ
յառաջազոյն Երեքպատիկ եւս բաղ-
մագոյն էին , ոյլ ի լինել խռովու-

թեան պատերազմի զմեծ մասն նոցա
տուել ի բաց տարան առպատա-
կաւորք : Անդէն բանակ հարեալ
նոտեր թագաւորն զաւուրս երեսուն .
ածէր անդր Առրոպատէս շահապ
նախարարապետ Մարաց աշխարհին
հարեւը կանայս խուժս, որ հմուտ
էին հեծանելոյ յերիվարս վառեալք
վահանոք եւ տապարօք . ուստի
ոմանք կարծեցին թէ մնացորդք են
նորա յաղդէ Ամազոնաց : Ապա յետ
եւ թն բանակաց յԵկրտասանս հասա-
նէր որ էր զլուխ քաղաքաց Մարաս-
տանի : Անդ առնէր զոհս երեւելիս
պատարագաց դիցն, եւ հանդէս
խաղալկաց երեւեցուցանէր, եւ ընդ-
արձակեաց անձին խրում ի խրա-
խուժիւնս եւ ի տօնս, զի յետ այ-
նորիկ ի հոգս նորոց եւս զործոց եւ
ի սպասաւորութիւնս հզօրագոյն լի-
նիցի : Առ մինչ զեռ նա զայն
խորհէր ձգեաց իմն բախտ զձեռն իւր
եւ յայլ կողմն տարաւ զնա, հան
զիեանս զսիրելոյ քան զամնայն
բարեկամս նորա եւ ոչ յետ բազում
աւուրց զարեւ եւս թագաւորին :
Աստեալ հայեր ընդ մանկան յոր-
ժամ մըցէին յասպարիզին, անդէն

գումարեան հասանելը թէ նուազէ Հե-
միեստիսն, որոյ Եւթն աւուրը էին
յորմէ հետեւ յախտ անկեալ դնելը
յոր յարբեցութենեւ էր անկեալ։
Օահի հարաւ ընդ վիշտս վասնողի
բարեկամին. վաղվազակի յունն կայր
եւ Երթեալ հասանելը փութանակի
ի վանս նորաւ. այլ մինչ չեւ նորա
անզը հառեալ, մեռաւ։ Պարտ է
այսպէս ածել ճշմարտիւ զմօսաւ, թէ
քան զամենայն իսկ զժետոքնոգ գեմնն
այս դառն եւ դժբնոգակ պատահեաց
թաղաւորին ի կեանս նորաւ, եւ թէ
առ ցաւոցն սաստիւթեան զարտա-
սուս հարեալ աշխարելը մինչեւ յայ-
տնի իսկ երեւել թէ ամենեւ ին իսկ
խռովեալ է մաօքն։ Բայց զայց
բազումը բազում ինն օրինակ պատ-
մնն. բայց այն ինչ յայտնի եւ զու-
շակաւոր է զի վասն մեծապայծառ
ույտզարկաւորութիւնն առնելոյ,
չառ յանձն թէ յիշելքստանս թա-
զեցի, այլ հրաման եւս ուերգիկեայ
զի տարցին ի Բարբիզոն յոր ինքն էր
Երթալոց. եւ անզ տանելը յուղար-
կաւորութիւն որոյ ծախը երկուստ-
ան հազար քանիքար էին, որպիսի
ինչ չէր լուեալ յառաջ քան զայն։

Հրաման հանելը ընդ ամենայն տէ-
րութիւնն սուդ առնուլ վասն նորա .
Եւ զի մի մոռացի յիշատակ նորա
ի զօրուն , ի վերայ հեծելազօրացն
որոց նա էր զօրավար ոչ զոք կացու-
ցանելը , այլ հրամայէր Հեփեսաբո-
նեայ թեւ կոչել , եւ զգրօշան զօր
նորա կարգեալ էր , չփոխել : Օ ֆը-
տաւ ածեալ եւ յուղարկաւորու-
թեան միցութիւնս եւ խաղալիկս
որպիսի ոչ երբեք լեալ էին , երիս
հազարս արուեստագիտաց գումա-
րէր . որք ոչ յետ բազում ժամա-
նակի ի նորա իսկ յուղարկաւորու-
թեանն միցեցան : “Եւ եւ բարե-
կամք նորա զգութ սիրոյ նորա
առեալ պատճառս հաճոյ նմին լի-
նելոյ , զմիմեամբք ելեւել առնեին
զտանել զամենայն , որով լուսառո-
բագոյն եւ պատռւականագոյն յիշա-
տակ վախճանելոյն լինիցի : Այնուհե-
տեւ Եւմենես քանդի ի միտ առնոյը
թէ զայրանայ իմն ընդ նա թագաւ-
որն վասն թշնամութեանն զոր ընդ
Հեփեսաբոնեայ ուներ , զբազումն
յօժարեցուցաներ , եւ ինքն եւս զիւր
զէն եւ զարդ նուիրէր Հեփեսաբո-
նեայ , եւ տայլը ինչս առատութեամբ

ի զարդ յուղարկաւորութեանն։ Աւանանձաւոր եղեն և այլք որինակի նորս, և վաղմազակի յայցն վայր Եհատ սուտակասպասութեանն անամօթութիւն, զի մինչ թագաւորն արամեալ տիրեալ մայեգներ առ անձուեկ վախճանելոյն, հաւանեցուցին զնա թէ աստուած է Հեփեստին։ Հայնմ ժամանակի մի ունի ի զօրավարաց զօրացն Ազաթուկզէս Ասմեացի ի վերջին իսկ վասագ հասաներ, զի իբրեւ անցաներ նատ զերեզմանաւն տեսին զի արտասուեր։ Եւ եթէ ոչ ստեր պերզիկեատ եւ շատեր թէ յորս երեւեցաւինձ Հեփեստին, և շիներ Երդմինի ի դիսն եւ ի Հեփեստին իսկ ի գլխովին, թէ պատմեալ իցէ նմա Հեփեստինի թէ Ազաթուկզէս ոչ եթէ իբրեւ մեռեալ կամ զուր աստուածութեան անուամբ պատուեալ ելաց զիս, այլ վասն յիշատակի առաջնոյ ընկերութեանն շկարաց ժոյժ ունել արտասուացն, ապաքէն սուանց յանցանաց զառն պատիժ առյր զսիրոյ բարեկամութեան իւրոյ այլըն քաջ եւ երախտաւոր թագաւորին։

Առ զի առ սակաւ մի ինչ փա-
րատեացէ զաւըն ի մօտաց առպատակ
գնելը ի վերայ աղդին կոսէ.ացւոց :
Օսարս մօտաւոր Մարաց աշխար-
հին կոսէ.ացիքն ունին , խիստ եւ
սաստիկ է աղդն եւ սովոր են յաւա-
զակութենէ կեալ : Խոկ թագաւորք
Պարսից սովոր էին զնել ի նոցանե-
խազազութիւն ամբ բառ ամէ արովք,
զի մի առա անդ առպատակ գնիցեն
եւ աւազակութ զերկիքն առնիցեն :
Վանդի իրրեւ բանութեամբ ջանա-
ցին ի վերայ նոցա Պարսիկք , դիւ-
րաւ մերժեցին զնոսա այսրէն յետա .
զի յափափայս մուսալ ամբանային
քանիցս անդամ թէ զնոսոք ի պար-
տութիւն մատնեին : Առքին եւ պա-
տարագս եւս տարւո՞յէ ի տարի բնոդ-
ունէին , զի յորժամ թագաւորն յեկ-
բատանացւոց քաղաքէն ուր զժա-
մանակ ամարայնոյն սովոր էր ան-
ցուցանել ի Բարիզն զառնայցէ ,
յապահովս բնոդ տեղիսն անցանիցէ :
Ինդ երկուս զզօրոն բաժանեալ յար-
ձակէր ի վերայ նոցա Ազեքանդրոս
եւ ի զլուխ աւուրց քառասնից նուա-
ճէր զնոսա ամեննեւին : Վանդի իրրեւ
ի թագաւորէն եւ ի Պատղոմեայ որ

զմամն մի զօրացն տաներ, բազում
անգամ կոտորեցնեն, եսուն զան-
ձինս յաղթողացն զի տացեն այսրեն
զգերին : Հրամայեր անդէն թա-
դաւորն քաղաքու հզօրս ի պատեհ
տեղիս շննել, զի մի յարժամ զօրն
ի բայ երթայցէ անսասախցէ ազգն
վայրենի : Ենաի խաղայր զնայր, եւ
զի արծարծեցէ զզօրն վաստակեալ
ի նոր արշաւանեն, հանգարանգոյնս
երթայր ի Բարեղոն : Աեր ինչ
հեռի ի քաղաքէն քան զերեսուն
վտաւան, բնզառաջ զիմեր Աեր-
քոս զոր արծակեալ էր յառաջա-
գոյն յՈվիկանոսէ բնդ Արածանի
հասանել ի Բարեղոն . եւ աղաշեր
մի մասնել ի քաղաք անդր զի
վտաւակար է քեզ վասն հրամանաց
բախտի եւ բաշխի . զայս, ասէ, ի
Քաղդեացւոյ զիտացի, որոց կան-
խախօսութիւնը որ բազում անգամ
ի զլուխ ելին, հաւատարիմ ցուցա-
նեն զարուեսան նոյսա : Ա ու եալ զա-
նաւն մարդկանն թափաւորն եւ զյա-
ճախել բանից խօսելեացն, հաւանե-
ցաւ, եւ զրազումն ի բարեկամացն ի
քաղաքն արծակեր, բնդն բնդ այլ ճա-
նապարհ անցաներ առ Բարեղոնաւ

Եւ երկերիւ թվառան բացագոյն բանակ հարկաներ : Բայց իրեւ խրատեցաւ յԱնպատճեայ յասնել փիզիստիայէ, անդունեալ զրանս քաղցկեացւոյն զորոց խրառն գասարկ եւ անօգուտ համարեր, եմուտ ի քաղաքն : Արեշտակոթինք եկեալ ժողովեալ էին յամենայն իոկ աշխարհաց : Փութով զզուշութեամբ լսեր նոցա զաւուրս բազումն եւ յետ ոյնորիկ յիրս մեծարանաց Հեփեսախինեայ շրջեցաւ : Այս այնշափ ամենեցուն փութով եւ յօժարութեամբ տօնն կատարեցաւ, զի ոչ պատիւ թագաւորի ուրուք մեռելոյ մինչեւ ցայն ժամանեակ տռաւել լեալ եր ծախուք եւ հանդերձանօք քան զայն պատիւ : Ենտ այնորիկ ցանկացաւ թագաւորն ընդպաղզակուպա զետ ի սահմանակողմն Արարացւոց նաւարկել իրեւ և հանաւա անդր գտեալ տեղի ինչ զիպօղ քաղաք շինելոյ, անդէն զետեղեր զայնոսիկ ի Յունաց անտի որ աիօք կամ վիրոք ակարք եւ անզօքք էին եւ կամ որ բնքնակամն յօժարեցին մնալ : Օչոյս ամենայն, որովէս կամեր ի զլուխ հանեալ, յապահովա-

ցեալ այնուհետեւ յայնմանէ որ ինչ յետոյ լինելոց էր, ծիծադէր զբաղվեացւովքն, զի ոչ միայն ողջանամ եմուտ, այլ եւ ել ի բարիդոնէ. բայց մինչ գեռ նա դառնայր այսրէն ընդ ծովալիճան զորս գործէ Արածանի, յորժամ ի պազզակոպա զետթափիցի, նշանակ ինչ գուշակ շարեաց դիպեցաւ: «Քանզի սատքն որ ի վերուստն կախեալ էին, հանին զմագն արքունի ի գլխոյ նորս եւ բնկեցին ի ջուրսն: Հետ այնորիկ իրբեւ մի ըստ միոջէ գուժկանք այնպիսի սպառնակեաց յաճախեին, ստէպ լինէին զոհք եւ պատարազք ըստ Յունացն եւ ըստ բարբարոսաց սովորութեան, առ ի զարիսն կանխաւ խափանելոյ: Աակայն չկարացին քաւել, բայց միայն մահուամբ թագաւորին: Իրբեւ արար նա խրախութիւն Կէարքեայ, եւ կամեր յետ այնորիկ երթալ ի քուն լինել, մատուցեալ Մեղիսս Վարիսացի, աղաչէր զի առ նա եկեսցէ հայ ուտել: Առ յանձն թագաւորն, եւ իրբեւ զգիշերն ամենայն ընդ բմպելն հանէր, նեղել սկսաւ: Հետ այնորիկ ծանրացաւ ախտն, մինչեւ զօրն

եւ ողիքն ի մ.ջ վեց աւուր սպառեցան, զի եւ ոչ բարբառել իսկ կարեք: Էլոյնմ ժամանակի վարանեալ եւ տարակուսեալ զօրացն, յանկային տեսանել զնա, թէ պետ եւ բնդգեմ զտանային զօրաւարքն, զի մի բեռն լինիցին հիւանդութեան թագաւորին, ապա ուրեմն առին թաղութիւն մասնել առաջի նորա:

Ե. ԽԲՐԵՏ տեսին զեա սկսան զարտասուս հարկանել իրրեւ այն թէ այնուհետեւ ոչ զմժագաւորն, ոչ զյուզարկաւորութիւնն տեսանելին: Պայց սակայն արամութիւնն եւ ախրութիւն այնոցիկ որ կային շուրջ զդահոյիք թագաւորին, յոյանի եղեալ ճանաշեր յերևացն տեսինեւ: Հայեցաւ բնդ նոսա թագաւորն. Գտանիցեք, առէ, յորժամ ևս ի կենաց վճարիցիմ, թագաւոր մի արժանի արանցս այսոցիկ: Չաւատալի թուի բանիեաց թէ տեւեալ բաւեր նա ի նմին յարդարման բարձրանութեան մարմնոյ յոր յօրինեաց նա զանձն իւր, յորժամ հրաման ևս մասնել զօրացն առաջի իւր, մինչեւ յամենայն զօրացն ողջոյն առ. իրրեւ արձակեաց զամբոխն որ-

ովէս այն թէ յամենայն պարակաց
կենաց տպրեցու, տարածեաց զվառ-
տակեալ անդամն իւր: ՀՅԵտ այնորիկ
հրամայեր բարեկամացն առ ինքն
մատչել, քանզի եւ ճայնն սկսաւ
նուազել եւ զմասանին հանեալ ի
ձեռացն, տայր ձեռն ի ձեռն պեր-
գիկկայ, պատուիրեր զի առ Ամսն
տարցի զիակն իւր: Արքա իրրեւ
հարցին թէ ում թաղաւոր զժա-
գաւորութիւնն ետ պատասխանի
թէ Այսմ որ լաւ քան զամենեսին
է, ոյլ յառաջազայն իսկ նշմարեմ
թէ վասն սորին իսկ հակառակու-
թեան բազում եւ մեծամեծ խաղք
յաղարկաւորութեան լինիցին ինձ:
Իրրեւ միւսանողամ և հարց ցնա ովեր-
գիկկա, թէ երբ կամիցիս, զի զեր-
կնաւոր պատիւս քեզ զնիցեմք,
Յայնուամ, առէ, յարժամ զուք
երանեմք իցէք: Այսու վերջին բոն
էք թագաւորին, եւ յետ սակաւ
ինչ միոյ մեռ անէք:

Խւնախ լալով եւ աշխարանօք եւ
ոզրովք հնչէք առնն արքունի. յետ
այնորիկ իրրեւ ի մնաւթեան, լու-
թիւն ախուր ընդ ամենայն շահեալ
աիրեր. քանզի յետ յաւոցն զառ-

նային իմն խորհել թէ զինչ յետ
այնորիկ լինելոց իցէ : Մաների
աղնուացն որ սովոր էին կալ ի պա-
հու անձին նորա, չկարենին ժոյժ-
ունել ցաւոյն սաստկութեան եւ ոչ
ի դաւթի անդ արգունի ապարա-
նիցն կարացին մնալ : Աստ անդ
իբրև զմոլեզինս այնպէս զքաղաքն
ամենայն ճշիւ եւ աղաղակաւ լի առ-
նեին, եւ ոչ ինչ եր բան արտմու-
թեան, զար ոչ խօսեին որ զինչ
միանգամ յայնպիսի իրս թելաղիք
կոկիծ ցաւոյն լինիցի : Այսուհե-
տեւ որ արտաքոյ ապարանիցն կային
Մակեդոնացիքն միանգամայն եւ
բարբարութն միաբան խուռնընթաց
տո հասարակ ի տեղին զիմելին եւ
զյաղթեալոն ի յաղթողացն շմար-
թեր զատանել ով ի մեջ հասարակաց
վշտացն : Պարսիկք արդար եւ հեզ
տեր, եւ Մակեդոնացիք աղնիւ եւ
քաջ թագաւոր զթագաւորն կար-
գային . եւ այնպէս մըցութիւն իմն
լիներ ախուրն արտմութեան : Աւ
ոչ արտմելոց միայն բարբառ լսելի
լիներ, ոյլ եւ զպյրացելոց եւ զկծե-
լոց, զի այնպիսի երիտասարդ դա-
լարացեալ եւ ի ծաղկի փթթեալ

ախոցն եւ բախտին զիսյն թշնամութեամբ բարձաւ ի միջոյ մարդկանէ : Անդէն առաջի աշաց նկարէին զօրութիւնն եւ գեղք երեսացն , յորժամ ի մարտ պատերազմի զզօրսն հանելը եւ զքաղպաս յարգել արկեալ պաշարէր , յարձակեալ անկանէր ի վերայ պարսպաց եւ զոյլ այլ առաքինսի առաջի բազմամբոխ ժողովոց մեծապարզէւ մեծարկը : Հայնմ ժամանակի սարջանոյին Մակեղոնացիին զի չետուն նմա զպատիւնն աստուածեղէնո , եւ խռատվան լինելին թէ ամպարշանցար եւ ապաշնորհը եղեար , զի յարժանաւորն կոչմանէ զբկեցար զբելիս նորա :

Խրեւ այնպէս մեծ ժամս մերժ զմեծարանոր թագաւորին էին եւ մերժ առ անձուկ նորա խանդաղատեալ զորովլիին , անդէն դառնոյին իւրեանց անձանց ողորմել : Խռացցեալ եկեալ ի Մակեղոնացւոց աշխարհէ յայնկոյս էւ փրատ գետոյ ի մ.ջ թշնամեաց , որ զնորոտ տէրութիւնն արհամարհէին զանձինս լըքեալս եւ թուղեալս աեսանէին . եւ զի չդոյլ ի միջի յայտնի ժառանգ

թագաւորին իւրաքանչիւր ով զտե-
րութիւնն յինքն էր կորդելոց : Աւ
յետ այնորիկ քաղաքային պատե-
րազմունքը որ յետոյ ի զլուխ էլին,
յառաջազդոյն նկարեին ի միտս նոցա-
եւ զարձեալ թէ ոչ զբագաւորու-
թենէ Ասիացւոցն ոյլ վասն թա-
գաւորի միւսանգամ հեղոց են զա-
րիւն իւրեանց , եւ նոր նոր վիրօք
առաջին վերըն խախտելոց են . ծերըն
եւ տկարը որ արդ իսկ ինդրեցին
իշխանութիւն ի րուն թագաւորէն
Երթալ ի զաւառ իւրեանց , այժմ
վասն իշխանութեան թերեւս սպա-
սաւորի ուրուք աննշանի յարեւէ
անկանիցին : Առքա յոյն խորհուրդո-
ւին եւ զիշեր եհաս ի վերոյ եւ
զահն յաճախեաց : Օօրականն վա-
ռեալ արներ , իսկ ի քարիզացւոց ոնն
յորմոցն , ոնն ի տանեաց իւրաքան-
չիւր սպարանիցին հայեցեալ նշմա-
րէին սրպէս թէ սառզագոյնս ինչ
տեսանիցին : Այս ոք իշխեր լուցանել
ճրագ : Աւ քանզի ոչ ինչ կարէին
այնուհետեւ նշմարել , զամաձայնն
եւ զբարբառն ջանային լսելեզ
առնուլ . եւ բազում անգամ տա-
րապարտուց զահի հարեալ ընդհա-

նապարհս խաւարինս միմևանց պատահէալ, իրերաց կարծեօք եւ կառկածանոք էին: Խոկ պարսիկք կարեալ զհերս իւրեանց ըստ իւրեանց սովորութեան բարոյից, հանգերձիւ սղոյ կանամբք եւ մանկաւոյ ոչ իրեւ զայզմօզ կամ երբեմն թշնամի այլ իրեւ զաղդակից արգարակորսի թագաւոր այնպէս աշխար եգեալ ողբային: Այս քանզի ընդ թագաւորաւ ընդելեալ էին կեալ, խոստախն լինեին թէ ոչ այլ ոք արժանի է քան զնտ իշխելոյ ի վերայ մեր:

*Աս եւ ոչ ի մեջ պարսպաց քաղաքին սուդ աշխարանայն փակեցաւ այլ ընդ մօտաւոր նահանգն եւ սնատի յետ այնորիկ ընդ մեծ մասն Ասիացւոց աշխարհին յոյսկոյս Արծանւոյ գոյժ շարեացն հասեալ տարածեցաւ: Այս առ մայրն եւս Դարեհի եհատ վաղվաղակի բանն: Ասէնուհեաեւ զհանգերձան պատուեր զոր արկեալ էր զանձամբ իւրով եւ առնոյր հանդերձ սղոյ եւ զվարան խզեալ ի դեաին թաւալեր: Ասյր առ նմա եւ այլ ոմն ի զսաերացն Դարեհի որ զհեփեսախն ընդ որում

ամսամնացեալ էր աշխարհէր, եւ զիւր
տուանձինն պատճառս ցաւոյն ի հա-
սարակաց տրամութեանն միւսան-
դամ՝ յուշ արկեալ մղձկէր : Առև
Ախոիգամբիս զվլուտս ամենեցուն իւ-
րայոյն միանգամայն լայր . աշխարհէր
նա զիւրն աշխարհէր նա զիւրոց թո-
ռանցն : Առ որ նորոգ ցաւքն էին
զանցեալս եւ զառանցեալս դարձեալ
միւսանգամ յուշ արկանէին : Գոգ-
ցես թէ ոյժմ ինչ զԴարեհ կորոյս
եւ արդարեւ միանգամայն իսկ զմահ
երկուց որդւոյն աշխարհէր կինն
թշուառացեալ : Առ հասարակ ի
վերայ մեռելոցն եւ կենդանեացն
արտասուս արկանէր : Ո՞ք հոգացի
այնուհետեւ վասն աղջկանցն, ո այլ
որ լինելոց իցէ Աղեքսանդրս, դար-
ձեալ ի զերութիւն անկաք դար-
ձեալ յազախնութիւն, միւսանգամ
ի թաղաւորութենէ ի բաց անկաք :
ՀՅԵտ Դարեհի մեռանելոյ գտաք զոք
որ պաշտպանէր մեղ, յետ Աղեքսան-
դրի թէ ո ոք զմէնց հոգալոց իցէ ոչ
զիւեմք : Յուշ լինէր նմա ի ժամուն
թէ ութառուն եղբարբ նորա ի միում
աւուր յնիքայ որ դժնողակ քան զա-
մենայն թաղաւորս էր կոտորեցան,

Եւ ի վերայ կոտորածի ոյնչափ որդւոցին սպանաւ եւ հայրն . եւ թէ յեւթն որդւոց անաի զոր ինքն ծնաւ մի միայն էր մացեալ . եւ ինքն իսկ Դարեհ առ սակաւ մի ժամանեակ ծաղկեալ պայծառանայր, զի անազորունագոյնս յետոյ յարեւէ անկանիցի : Ապա յետոյ անկաւ կործանեցաւ ի ցաւոցն եւ ծածկեալ զգլուխ իւր ի բաց դարձուցաներ զերեսս իւր ի թռուանց իւրոց , ոչ կերակուր առնոյր եւ ոչ ի լոյս հայեր : Եւ յաւուրն հինգերորդի յորմէ հետէ ի մասի եղեալ էր մեռանել , վախճանեցաւ : Անձ իմն նշանակ էր մաշն նորա արգահատելոյ ի նա Աղեքսանդրի , եւ արգարութեան՝ առ ամենայն դերին . զի առ նա յանձն կեալ յետ Դարեհի , ոյլ յետ Աղեքսանդրի ամաչեաց կալ տակաւին կենգանիւ :

Եւ արդարեւ որոց արգարութեամբ առնիցեն իրաւունս վասն թագաւորին , յայտ է թէ բաւութիւնքն ընութեան նորա էին , իսկ շարիքն կամ բախտին կամ տիսցն :

Չաւասալի զօրութիւն ոզւոյ . համը բերութիւն վասանկոց . առաւել

լրաց , եւ արութիւն ոչ միայն առաւել քան զամենայն թագաւորաց , ոյլ եւ քան զայնոցիկ՝ որոց այս առաքինութիւն միայն էր . առատութիւն տարոյ առաւել քան զայն զորի գիշեավարութիւն իցելինդրել . հեղութիւն ի վերայ պարտելոցն , այնշափ անշափ թագաւորութիւնք՝ զոր կամ միւսանգամ դարձոց յարոց հանեալ էր պատերազմաւ եւ կամ տայր պարդեւ . միշտ արհամարհել զմահ որոյ ահն զայլոց ի մարդկանէ զոդիսն քաղէ . իսկ փառաց եւ գովութեան ցանկութիւն թեպէտ եւ առաւել էր քան զիրաւն եւ զարժան , սակայն մարթ էր ներել առն երիտասարդի որ զայնպիսի իրս արւութեան վճարէր . դութ եւ սէր առ ծնանելիս իւր յորոց զ՛ղոմապիադ կամեր յանմահութիւն հանել , եւ զՓիդիպապեայ խնդրեաց զվրէժն . մարդասիրութիւն առ ամենայն բարեկամն . զութ եւ սէր առ զօրականն . խորհուրդ բատ ոգւոյն մեծութեան . հանճար եւ գատառտան արդարակուրավ առաւել քան զախոցն պայման . շափ անշափ ցանկութեանց , այս ամենայն արդարեւ բարբ բաւու-

թեան էին : Բայց ոյլք եւս բախտի
շարիք . Են որպէս դից զանձնչաւստար
կացուցանել եւ ինդրել պատիւս
երկնաւորս , եւ հրամանաց պատստա-
խանւոյ որ զայսպիսիսն խօսէին՝ հաւ-
ասալ , եւ ոյնոցիկ որ ոչ կամլին
մեծարել զնա առաւել քան դար-
ժանն ցամնուլ . զհանդերձո մարմնոյ
ի ձեւ օտարուտի փոփոխել , նմանող
նախանձաւոր լինել բարուց ազգացն
պարտերց զօրս յառաջ քան դյաղ-
թութիւնն անդունելը : Օք զցա-
սումն եւ զանցանս զինւոյ որպէս
երիտասարդութեանն զբգուեալ էր ,
բայ նմին օրինակի մարմն էր եւ
ծերութեանն ցածուցանել : Առ-
կայն պարտ եւ պատշաճ է խոստվան
լինել թէ որպէս բազում ինչ առա-
քինութեանն պարտ էր , բազմագոյն
պարտ էր նա եւ բախտի՝ զօր նա
միայն յամենայն մարդկանեւ ուներ
յիշխանութեան խրում : « Քանիցո
անդամ յարոյց զնա ի մահուանէ ,
քանիցո անդամ զայն որ խառն ի
խուռն զիմագրաւ ի վիշտան զիմլը
միշտ ի յաջողութիւն տանելը : Փառք
նորս ի վախճանել կենացն ի մլասին
վախճանեցան : Ապցին մնացին նմա

Հրամանվը եւ ճակատագիր մինչեւ
նա զարեւելո նուաճեր, եւ երթեալ
յիշիկանսս որում իմիք բաւական
էր մահկանացութիւնն զամենպին ի
դլուխ հաներ: Այսոմ թագաւորի եւ
զօրավարի պայտղատ խնդրեին . այլ
մեծ էր բեռնն, չկարեր մի ոք բաւա-
կան լինել բառնալ ի վերայ ուսոց
իւրոց: Ա ասն այնորիկ անուն իսկ
նորա եւ լուր նորա բնդ ամենայն
աշխարհ թագաւորս եւ թագաւո-
րութիւնս կացուցաներ, եւ փա-
ռաւորը եւ մեծամեծք կարծեցան
եւ որք փոքր ինչ մասն ի մասնց
այնշափ մեծութեանն բմբանեցին:

Զ. Բ. 68 ի Բաբեզոն քաղաքի,
քանդի անտի ուրեմն խոտորեցաւ
ճառս, զգլիսաւորս ի բարեկամայն
եւ զզօրավարս զօրացն կոչեցին, յար-
քունիսն անձնապահըն: Աշխ զհետ
նոցա ամբոխ զօրացն, զի ցանկային
զիտել թէ յու անցանելոց իցէ թա-
գաւորութիւնն Աղեքանդրի: Բա-
զումք ի զօրավարացն վասն զօրացն
բազմութեան արտաքս մեացին եւ
չկարեին յարբունիսն մասնել, թէ-
պէտ եւ բարողն զոչեր մի ումեք
մասնել բայց միայն յայնցանէ որ

յականէ յանուանէ կոչիցին։ Առ
արհամարհէին իմն զօտարոտի իշ-
խանութիւնն։ Եւ նախ միւսանդամ
լինէր անհնարին աշխար ողբոց ։ յետ
այնորիկ դադարեցին յարտասուացն
եւ սպասէին լոիկ թէ զինչ լինելոց
իցէ։ Յայնմ վայրի Պերգիկա զա-
թռո թագաւորութեանն գնէր ա-
ռաջի ամբոխին, յորում էին թագ
եւ պատմուձան Աղեքսանդրի զինու
զարդու Հանդերձ, եւ զմասանին
եւս որ յառաջ քան զայն օր առւաւ-
նմա ի թագաւորէն գնէր ի վերայ
ամթռուոյն ։ իրբեւ զայն աևսին ամե-
նեցուն արտաստը եկին եւ սուզն
նորոգեցու ։ Խոկ Պերգիկա ։ Ես,
առէ, զմասանին որով նա զհրա-
մանս թագաւորութեան եւ աւրու-
թեան իւրոյ ոսվոր էր կեքել, եւ
տուաւ ինձ, դարձուցաննեմ ձեզ ։
Առ թեովետ եւ ոչ մի ինչ միշտո
զոյզ այսց վշտաց, որ ի վերայ մեր
հասին, մարթիցեն հնարել իմանալ
դիքն յարժամ ցատուցեալ իցեն, այլ
եթէ բնդ մեծամեծ իրո նորա միտ
եգեալ հայիցիմք մարթի այսպիսի
ինչ ածել զմասւ թէ դիքն յօրի-
նեալ պատշաճեցուցին զայր մի զայն-

պիսի իրաց մարդկութեանս, զի յետ
կատարելոյ զիրո մարդկութեանն ,
վաղվազակի առցեն զնա միւսանգամ
յաղդ իւր : **Ա** ասն այնորիկ քանզի
ոչ ինչ մնաց մեղ ի նմանէ բայց այն
որ ոչ անմահ է , փութացուք զմար-
մայն յաղարկաւորութիւնն կատա-
րել , ոչ մառացեալ թէ յորում քա-
ղաքի իցեմք եւ յորոց միջի եւ յոր-
պիսի պահապանէ եւ ի թագաւորէ
զրկեալ : **Պ**արտ եւ պատշաճ է , ով
զինուորակիցք , խորհել եւ զմանա-
ածել թէ զիարդ եւ որդունակ ըզ-
յաղթութիւնն ի միջի այնոցիկ՝ որոց
յաղթեցաք , պահել մարթացցեմք :
Վալսաւոր ոք պիտոյ է : Ինէ մի
զլուխ արդեւք եթէ բաղում , զայն
գուք ընտրեցէք : **Բ**այց այնմ ինն
պարտ է ձեզ տեղեակ լինել թէ
ամրոխ զինուորաց առանց զօրավարի
մարմին առանց չնչոյ է : **Ա** եցե-
րորդ ամիս է յորմէ հետէ Ռուբաննէ
յդի է . ցանկամք եթէ արու ծնաներ
եւ նորա լինելը թագաւորութիւնն
յորժամ ի շափ հասաննէր , եթէ
զից այն կամք իցեն : **Բ**այց այժմ
պահմանեցէք թէ յորոց արդեւք
կամիցիք եթէ վարիցի թագաւորու-

թիւնն : Օսյո եւ զայն ձեւ բանից
ուերդիկեա :

Եպա Նէարքոս . Աչ ոք է , ասէ ,
որ ոչ գիտիցէ թէ միայն արիւն եւ
զաւակն Աղեքսանդրի անգ է թա-
զաւորութեան . այլ ուզասել թա-
զաւորի որ ոչ ծնեալ իցէ տակաւին
եւ թողուլ զայն որ ծնեալ է , ոչ
մոաց Մակեդոնացւոյն ի գէպ է եւ
ոչ իրաց ժամանակին : Այս որդի մի
թազաւորին ի Բարսինեայ , նմա
պարտ է թագ գնել : Աչ ումեք հա-
ճոյ բանն թուէր : Ա ասն այնորիկ
նիդակօք զաւպարսն բախէին բատ
իւրեանց սովորութեանն եւ քրքթ-
մեջէին ստէպ : Եւ զրեթէ խռովու-
թիւն լինէր , մինչ զես Նէարքոսն
յամառեալ պնդեալ կամեք հաստա-
տուն զրանօն ցուցանել : Քայնմ
վայրի Պատղումնոս . Ա՛ն , ասէ , ար-
դարեւ զաւակարժանաւոր է իշխերոյ
ազգին Մակեդոնացւոց Ռոբոանեայ
կամ Բարսինեայ որդին , զորոց եւ
զանուն իսկ դանդաղիցի անուաննել
Եւրոպն , զի մեծաւ մաստիք գերի եւ
սարուկ է : Ա ասն այնորիկ իսկ Պար-
սից յաղթեցաք զի ծառոյ լինիցիմք
զարմի եւ զաւակի նոցա . զոր Դարեհ

Եւ Քաերքուն որ արդարեւ թագաւորք էին, այնչափ անշափ բանակը եւ նաւատորմիղ նաւոք զուր ջանացան վճարել։ Խմ միավ այս են թէ կոյցէ աթոռ Աղեքոսանդրի յարքունիսն, եւ որք մասնեին ի խորհուրդն նորա, ի մի վայր եկեալ գումարեացին քանիցո անգամ պիտոյ լինիցի առ հասարակ միանդամայն խորհել։ Եւ կացցուք մնացուք յայնմիկ զորմէ մեծ մասն նոցավճիռ տայցէ։ Ոմանք ի Պատողումնա յանկելին եւ սակաւագոյնք ի ուերդիկա։ Յայնմ վայրի սկսաւ առել Արիստօնաս, թէ իրրեւ հարցաւ ցըղեքոսանդրսս Եթէ ում զարքայութիւնն թողուցու, կամեցաւ զի որ բու քան զամենեսին իցէ նա ընտրեացի։ Առ ընտրեցաւ իսկ ի նմանէ ազնուագոյն քան զամենեսին ուերդիկա որում զմատանին ետ։ Օ յէ ոչ եթէ նա միայն կայր առ նմայորժամ մնաներ, այլ հայեցաւ շուրջ զիւրեւ եւ զնոտ ընտրեաց ի զնոգէ բարեկամացին որում տայցէ զմատանին։ Խնձ հաճոյ այսպէս թութիւնն է։ Ամեներին յանձն տո ին

թէ ճշմարիս է բանն : Ա ասն այսորիիկ հրաման տպային թէ զերդիկ կա ի մէջ եկեցէ և առցէ զմասանի թագաւորին : Ի մէջ ցանկութեան եւ ամօթոյ կոյլը վարանեալ, եւ զի համեստագոյնո զոր ցանկացեալն էր առնուցու, կարծէր թէ յամառեալ պնդեալ նմա մատուցանիցեն : Ա ասն այնորիկ իրբեւ յամեր իմն եւ յապազէր եւ ոչ զիտէր թէ զինչ զործիցէ, սակայն յետուստ ուրեմն մեկնեցաւ եւ կաց յետոյ այնոցիկ որ առ նմայն նստեալ էին :

Ա.Ա. ՄԵՂԵԱԳՐՈՍ մի ոմն ի գորավարացն առեալ քաջալերութիւնն ի յամելոյ անտի Պերդիկայ . Մի տացեն, առէ, առաւածք թէ բախսն Աղեքսանդրի եւ բարձրութիւնն այնպիսի թագաւորութեան անկանիցի ի վերայ ուսուցդ այդոցիկ . արդարեւ մարդիկ այնմ չկարիցեն հանգուրժել : “Չասեմ զավնուագունաց քան զստ, այլ զարանց միայն որոց առանց կամաց չէ հարկ թէ զործիցի ինչ :

“Չիք ինչ խտիր ի միջի եթէ որդի Ռոբաննեայ որ երբեմն ծնանելոց իցէ, թէ պերդիկաս լիցի ձեր թագաւոր, որովհետեւ սա դայեկու-

թեանն պատճառանոք յանձն իւր
վտարելոց է զմազաւորութիւնն :
Եսին իրի իսկ ոչ թուի նմա հաճոյ
ոյլ թազաւոր, բայց այն որ ոչ
ծնեալ տակաւին իցէ, եւ ի ճեպել
ամենեցուն որ ոչ իրաւամբք եւեթ
է ոյլ եւ ի հարկէ, նա միայն ընդ
կատարել ամսոցն հայի, եւ իմանայ
իմն թէ արու յզացեալ է. կամ թէ
ոչ իսկ կարծիցէք թէ կազմ է նա
խարեւութեամբ ցուցանել արու միւ
Եթէ արդարեւ Աղեքսանդրոս զատ
էր մեզ փոխանակ իւր թողեալ թա-
զաւոր, ինձ այսպէս թուէր եթէ
զայս ինչ միայն յայնմ ամենոյնէ՝
զոր նորա հրամայեալ է, չէր պարու
ի գլուխ հանել : Ահմ այսուհետեւ
շնոթանոյլը տար առնուել զաւո՞ն
գանձին, քանզի ընշիցն այնոցիկ
արքունի ժառանգ ժողովուրդն է:
Խրեւ զայս խոնեցաւ ել անց ընդ մէջ
վառ ելոցն, եւ որոց ձանապարհ տու-
եալ էր նմա յորժամ ի բաց երթոյր,
նոքին զշեւ երթային նորա առնուել
յաւարի զդանձո՞ն :

Է. Անդէն խոնեցաւ զՄեղեա-
դրեաւ ամբոխ վառ ելոցն, զի ի խոռ-
վութիւն եւ ի դժուութիւն ժողովն

դարձաւ . . անտուստ մի ուն որ ան-
ծանօթ բազմաց ի Մակեղանացւոց
էր ի խառնազանմ ռամլէ անտի .
Զի՞նչ պէտք ձեղ , առէ , զինուց եւ
քաղաքային պատերազմի իցէ , յոր-
ժամ ունիցիք իսկ թագաւոր դոր
խնդրէք : Այս Ռուիդէսս օրդի Փի-
ղիոպկեայ , Ազեքսանդրի՝ որ յառաջ
քան զսակաւիկ մի թագաւոր էր ,
եղբայր , երբեմն նուիրական պաշ-
տամանց հազորդ եւ այժմ մի միայն
ժառանդ , սա միայն մոռացեալ է
ի ձենչ : Խնդրէք , զի՞նչ շարիս դոր-
ծեալ իցէ նորա , հիմք զըկի ի հա-
սարակաց ազգացն իրաւանց : Եթէ
նման զոք Ազեքսանդրի խնդրիցէք ,
ոչ դառնիցէք , եթէ մերձաւոր , սա
միայն կայ : Խրբեւ զայս լուաւ ժո-
զովն նախ լուռ եւեթ եղեւ իրբեւ
ի հրամանէ իմեքէ , յետ այնորիկ
միաբան աղաղակ եղեալ գոչէին թէ
զԱռիդէսս պարտ է այսր կոչել , եւ
մահու արժանի են որ առանց նորա
ի մի վայր գումարին : Հայնմ վայրի
ոլիթոն սկսաւ տօւլ լի արտասուօք ,
թէ այժմ առաւելագոյն եղկելի եւ
ողորմիլի է Ազեքսանդրսս , զի յայն-
շափ լաւ քաղաքակցաց եւ զօրաց

վայելըութենէ եւ ի մասաւորութենէ
զրկեցաւ : «Քանզի բնդ անուն եւ
բնդ յիշատակ միայն թագաւորին
հային, եւ առ պյան ամենայն իրրեւ
միզով խաւարեալ են : Այս ամեն-
այն թշնամնք բանից թէպէտ եւ
յայտնի իսկ վասն մանկանն էին,
որում պատրաստեալ լիներ թագաւ-
որութիւն տռաւել ատելի զՊիթոն
ցուցին, քոն արհամարհ զԱռիդէոս,
զի իրրեւ ողորմէին ինս, ապա սկսան
եւ յօժարել իսկ ի կողմէն նորա :
Այսու հետեւ պնդեալ յամառեալ
դոչիւն բարձեալ աղաղակէին, թէ
ոչ զոք այլ զոք կամիմք թագաւոր
բայց զայն որ ի թագաւորութիւն
իսկ ծնեալ իցէ, եւ զԱռիդէոս հրա-
մայէին կոչել : Ակղեազրոս որ թքշ-
նամի եւ հակառակորդ էր զՊերդիկ-
կայ, վազվաղակի զԱռիդէոս հասու-
ցանէր յարբունիսն, եւ զօրքն ոզնոյն
տռեալ կոչէին Փիդիպոս թագաւ-
որ : Այս բարբառ խառնազանձ
ամբոխին էր, իսկ իշխանացն այլ
իմն կարծիք, յորոց զՊիթոն զՊեր-
դիկկայ խրատն յառաջ սկսաւ մա-
տուցանել, եւ դայեակո որդւոյն որ
ի Ռոբառնայ լինելոց էր, սահմա-

ներ, զՊԵՐԴԻԿԻՄ եւ զՊԵՆՏԱԿԱՍԱ
որ էին յարքունի զաւակեւ: Եւ ի
նոյնս ածեալ յաւելոյր թէ յեւրո-
պացւոց աշխարհին Արատերսս եւ
Ընտիպատրոս լինիցին վարիչք տե-
րութեանն: Հայնմ վայրի երգմնի
լինէին ամենեքին թէ կացցեն յիշխա-
նութեան արքայորդւոյ Աղեքսան-
դրի: Խոկ Անգելապրոս քանզի յիրաւի
զահի հարեալ էր ի պատժոյն, ել
զնաց ի բաց իւրայովքն: Ո՞իւսան-
դամ զՓիղիպպոս ընդ իւր առեալ
բռնաբար մոաներ յարքունիսն, աղա-
զակ եղեալ զոշէր թէ ես հաւանեալ
ևմ ժողովրդեանն որ բնարեաց զայս
թագաւոր յառաջ քան զումկաւիկ
մի: Հայեցարուք ընդ ոյժ եւ ընդ
զօրութիւն տիոց նորա. զարմ է եւ
զաւակ Փիղիպպեայ, որդի եւ եղ-
բայր երկոցունց թագաւորաց, ո-
ռաւել ձերաց անձանց հաւատացեք:
Չեք ծով այնպէս խոր, շիք համա-
տարած յազմթ եւ մրրկեալ որ այն-
շափ ալիս յարուցանիցէ, որշափ ամ-
բոխ՝ յոյզ եւ խամփութիւն: մա-
նաւանդ յորժամ նոր եւ կարճժա-
մանակեայ աղասութեամբ վայե-
լիցէ: Ոակաւք ՊԵՐԴԻԿԻՄ որ այն

ինչ բնարեալ էր, ասյին զուբռութիւնն, իսկ բաղմագոյնք Փիդիպպեայ զորով արհամարհեալ էին։ Առ կամել ինչ եւ ոչ չկամել ընդերկար կարեին. մերթ ընդ խորհուրդն զոր խորհեցան, սարջանային, եւ մերթ ընդ սարջանան իսկ։ Բայց յետուստ ուրեմն յօժարեալ միտեցան ի զարմն ազբունի։ Խ բաց երթեալ էր ի ժողովոյն Առիզեոս, զահի հարեալ յիշխանացն ճոխութենէ, եւ յերթալ նորա ի բաց, լուսալ մանաւանդ էր զօրացն յօժարութիւն եւ ոչ նուազեալ։ *Ամին իրի այսրեն կոչեցին, և կն եւ զպատմուման եղբօր խորոյ, զայն որ ի վերայ ամուսոյն կոյր, առ եւ ազաւ։ Եւ Մեղեազրսս զբահ ընդ անձն արկեալ, առնոյր զէնս ի ձեռն լինել անձնապահ նորոյ թաղաւորին։ Օհեա երթայր նոցա զունդն, և նիզակոք զվահանան բախեալ հընչեցուցանեին, ի մասի եղեալ ընուլ զանձինս արեամբ այնոցիկ որ ցանկային զըմազաւորութիւնն, որ ոչ անկ ինչ ի նոսա էր, յիւրեանս վտարել։ Խորախ լինեին թէ ի նմին առն եւ ի նմին ազգասահմի կալոց

մնալոց է իշխանութիւն տերութեանն . Եւ զժառանդութիւն տերութեանն առնելոց է զարմն սրբունի . ընդելեալ եմք , ասեն , մեծարել զանունն զայն , եւ ոչ իշխէ ոք զայն անուն առնուլ բայց որ ի թագաւորութիւն ձնեալ իցէ : Խոկ պերզիկիայ յահի մեծի լեալ , ի օրաչանդը յորում կայր դին Աղեքսանդրի , մտեալ հրամայեր զդրունան առականել . Եին ընդ նմա վեց հարեւր այլը հզօր զօրութեամբ . Եւ պատղամեսս եւս ի նա Եր յարեալ եւ զունդ մի արքունի մանկուայ : Առևլ յայինչափ հազարաւորաց վառելոցն գիւրաւ . նիզքն խորտակեցան : Եւ թագաւորն եւս ինքնին ի ներքս մտաներ , պատեալ ի զնդէ անձնաւ պահացն որոց իշխան Եր Անդեազրոս : Խ ցասման լեալ պերզիկիայ զայնսահիկ որ պահել կամքին զդին Աղեքսանդրի , ի բաց կոչեր . բայց որ ի ներքս բռնութեամբ մտեալ Եին , նեստ ի հեռաստանէ ի նա յարձակեին : Խրբեւ բազումք վիրաւորեցան , ապա որ ծերագոյնքն Եին , հանին զազաւարսս իւրեանց , զի գիւրագոյն ծանիցին եւ սկսան որ

ընդ ՊԵՐԴԻԼԻԿԱՅՆ էին, աղաւել զի ի բաց կացյեն ի կռուսյն և յանձն առցեն անօալ թագաւորին և բազմազաւնայն։ Ասիս ՊԵՐԴԻԼԻԿԱ զզէնսըն ի բաց զներ, զնոյն և պյուք տանելին։ Ապա իրաւա ասյր ՄԵՂԵ-ԳՐՈՍ շԵՐԹԱԼ ի բաց ի դիոյն Ազե-ՔԱՆԴՐԻ, խոկ նորա զմուաւ ածեալ թէ դուցէ զարան ինչ զործիցի, ընդ այլ կողմն արքունեացն ելեալ եր-թային փախստեայ ի կողմն Արա-ծանւոյ։ Բայց բազմութիւն հեծե-լազօրունորէին յազնուականաց ման-կրաւոյ զՊԵՐԴԻԼԻԿԱՅ և զՊԵԼԱՆ-ՏԵԱՅ զՀԵԿ երթային, և հաճոյ թուեր ելանել արտաքս ի քաղա-քէն և սփռեալ տարածանել ի գաշտու։ Այլ ՊԵՐԴԻԼԻԿԱՅ ակն ուներ թէ եւ հետեւակք եւսեկեսցեն զՀԵԿ նորա, և նմին իրի խոկ կայր անդէն ի քաղաքին, զի մի յորժամ զայր-ուձին ի բաց աանիցի կարծիցի իմն թէ յայլմէ ամենայնէ զօրաց ան-ջատեալ բաժանեցաւ։

Ը. ԱՅԼ ՄԵՂԵ-ԱՊՐՈՍ շղազարէր դրդել զթագաւորն թէ մահուամբն ՊԵՐԴԻԼԻԿԱՅ պարտ է հաստատոն զիրաւունս տերութեանն առնել.

Եթէ ոչ անկանիցի ի բռուն այն սղի
անհանգիստ, թերեւս իրս ինչ խա-
կութեան խորհիցի . քանզի յուշ
լիցի նմա թէ զինչ գործեաց ընդ
թագաւորդ . եւ ոչ ոք իցէ որ հաւ-
ատարիմ այնմ իցէ, յորմէ երկու-
ցեալ զանգիտիցէ : Խոկ թագաւորն
թողացուցաներ մանաւանգ քան
յանձն առնոյր : Ա ան պյնորիկ
Մեղեագրսս զրութիւնն հրաման
համարէր . եւ տապէր յանուն թա-
գաւորին արս կոչել զՊերդիկաս :

Տաւաւ պատուէր նոցա, զի Եթէ
շկամիցի գալ, սպանցեն : Խըրեւ
լու եղեւ Պերդիկաս գալուստ ան-
ձնապահցն, ելեալ դոյր տուաջի
ապարանիցն համօրէն վեշտասան
մանկուով զնդին արքունի, պատու-
հասակոծ առներ զնսաւ եւ բազում
անդամ ստրուկս Մեղեագրեաց կոչեր
զնսաւ, եւ պյնոպէս աներեկեւլ ոգւովն
եւ երեսոքն ահարեկ արտար, զի ա-
ճապարեալ ի վախուստ դունային,
եւ հազիւ իսկ Եթէ մասցն տեալը
էին : Պերդիկաս հրամայէր ման-
կուոյ յերիւարս հեծանել եւ ստ-
կաւաւորդ բարեկամացն առ Աւու-
նատոս հասաներ, ի մոի եղեալ ի

գիմի հարկանել ամրագոյն զօրութեամբն եթէ ընդում ուր բախիցէ : Խակ ի վաղիւ անգր անարժան խակ իրքն Մակեղանացւոցն թուէին զի ուրդիկիւ ի վտանգ մաշու եր հառաւալ, եւ խորհուրդ ի մաս զնեին զինուք առնուլ զիրէժ Մեղեազրեայ ժպրհութեանն : Ամ նորա իմացեալ յառաջազոյն զիրս խռովութեանն, յորժամ մաին առ թագաւորն, հարցանեին թէ զու հրամայեցեր զովերդիկիւ ձերբակալ առնել : Եւա տայր պատասխանի թէ ի զրդելոյ Մեղեազրի դայդ հրամայեցի, սակայն չէ պատշաճ ձեզ, առէ, խռովել զի ուրդիկիւ կենզանի է :

Ամիսուհեաւ արձակէր Մեղեազրոս զժողովն, առաւել զահի հարեալ ի հեծելազօրացն ապատամբութենել . եւ չդիմէր թէ զինչ զործիցէ, քանզի ի նոյն վիշտ վտանգի էր անկեալ, զոր յառաջ քան զակաւ մինիւթեաց թշնամուոյ իւրում, եւ զընթէ առուրս երիս ի զլուխ հանելը համակ ի պէսպէս խորհուրդու Եւ կայր իմն առաջին առօիլ եւ կերպարանը թագաւորութեանն . քանզի եւ հրեշտակը ազդաց եր-

թային առ թաղաւորն, եւ մասնելին զօրավարք զօրացն եւ անձնապահը եւ վառեալք զգաւիթն լըցեալ էին։ Առև ախուրն արամութիւն նշանակ վերջնոյ անյունութեան էր, եւ քանզի կասկածանոք էին բնդ միմեանս, ոչ երթալ մօտիշխելին եւ ոչ լինել խօսակից, եւ յածեալք ծածուկ խորհրդովք, ի համեմատութենէ նորոյ թաղաւորին լինելք անձուկ կորուսելոյ թաղաւորին։ Հարցանելին խնդրելին թե ուր իցէ նա զորոյ աւրութեանն, զորոյ իշխանութեանն զհետ երթեալ էին։ Խօսպար անկոպք ի մեջ թշնամի եւ անհաւան ազգաց որ խնդրիցեն զվրեժս զայնչափ անչափ հարուածոցն իւրեանց յորժամ դիպօդ ժամանակ բնդ առաջ պատահիցէ։ Այսպիսի խորհրդովք մաշելին միուրնոցա, եւ անգեն զուժկան հասանելք այրուձին որ բնդ պերգիկեալ էր զրաւեցնաւ ևն, եւ զցորեանն որ ի քաղաքն մտաներ, արդել։ Ա ասն այնորին նախ չքառորւթիւնն լինելք եւ ապա սով։ Եւ որք ի քաղաքի անդ էին համարելին թե կամ

պարտ է հաշտել ընդ ոլերդիկեայ
կամ կռուել զբնու։ Այսպէս գեղք
եւ պատահարք տային զի որք յա-
դարական էին՝ զանգիտեալ յաւար
հարկանելոյ գեղից եւ շինից անկեալ
էին ի քաղաք անզր, իսկ քաղա-
քացիքն իրեւ զկերակուրսն սպա-
ռեցին ի բաց ելին ի քաղաքէն, եւ
երկոցունց կողմանց եւս ամրագոյն
եւ զգուշաւոր թուեր անզի բնա-
կութեան օտարին քան զիւրեանցն։

Երկուցեալ ի խռովութենէ նոցա
Մակեդոնացւոցն գային ժողովնին
միանդ ամսցին յարքունիան, եւ թէ
զինչ միաք իւրեանց իցեն, յայտ
առնէին։ Հաճոյ թուեր հրեշտակս
առ այրուձին առաքել վասն զրաւ-
գժառութեանն առնելոյ եւ զզէնսն
ի բաց գնելոյ։ Այնուհետեւ երթայց
պատգամաւորութեամբ ի թագաւո-
րէն Պատաս թեսազացի եւ Ամբոս
մեզ աղուզողիտացի եւ Պերիզայս։
որք իրեւ խօսեցան զպատուերթա-
զաւորին, առին պատասխանի ի
հեծելոց անտի թէ զզէնս ոչ թո-
զումք եթէ շասյ թագաւորն զա-
ռաջնորդս խռովութեանն ի ձեռս։
Իրեւ զայս լուան զօրքն ննջնակամ

զէն զանձամբք առին : Լու եղեւ
Փիզիապեսյ աղմուկն, ել ի գուրս
յարբունեացն . Զէ ինչ, ասէ, պէտք
խոսվութեան կամ պատերազմի :
Օի զվարձո այնոցիկ որընդ միմեանս
ոգորեալ կոռւիցին, որ հանդար-
տենն, նոքա ըմբռնեն : Վիանդա-
մայն յուշ լիցի ձեզ թէ ընդ քա-
զաքացեաց ձերոց գործ հասեալ է
ձեզ, զորոց վազվաղակի դոյս հաշ-
տութեանն ի բաց մերժել այնոցիկ
է որ ի քաղաքային կոիւ ճեպիցեն :
Վալով եւս հրեշտակութեամբ զւափ
առցուք թէ կարիցեն ցածնուլ . եւ
ինձ թուի, թէ որովհեաւ շեւ եւս
է թաղեալ դիակն թագաւորին,
ամենեքին եկեալ ժողովեսցինի յու-
ղարկաւորութիւնն : Խոկ ևս լու
համարիմ զայս տերութիւն սյորէն
ի բաց տալ քան արեամբ քաղաքա-
ցեաց իմոց վարել զիթագաւորու-
թիւնս . եւ եթէ ոչ մի ինչ յոյս
միարանութեան իցէ, աղաշեմ եւ
փարելի լինիմ, ընտրեցէք զոք ազնու-
ագոյն քան զիս : Վապա զարտասուս
հարեալ հան զիթագն ի գլխոյ իւրմէ,
եւ զաջ ձեռն որով զիթագն ըմբռո-
նեալ էր, կարկառէր զի որ ոք ազնու-

աղոյն զանձն քան զնա համարեսցի
առցեւ : Այս բանք իմաստութեան
թագաւորին եցոյց զբարս առարի-
նութեան թագաւորին, որ յառաջ
քան զայն օր զեղչեալ եւ ծածկեալ
էր յեղբօրն պայծառութենեւ : Ա ան
սյնորիկ ամենեքին աղաչել սկսան
զի զոր ինչ խորհեցաւ արտացէ եւ
կատարեսցէ : Միամանգամ զնոյն
հրեշտակս արձակեր խնդրել զի ըդ-
Մեղեադրս ընկալցին երրորդ զօրու-
մար : Օ այն յանձին կալան դիւրաւ :
Վանդի զՄեղեադրս ի բաց կամքը
անջատել պերդիկեա ի թագաւորեն .
եւ համարեր թէ մին միայն յերկո-
ցունցն չլինիցի ամենայնի բաւական :
Այսուհետեւ ընդ առաջ ելաներ
պերդիկեա Մեղեադրեայ որ ելեալ
գոյր գնդաւն : Միմեանց սպանցն
տույին գունդըն երկոքին եւ ընդ
իրեարս խառնեին, իրրեւ այն թէ
միաբանութիւն եւ խազազութիւն
հաստատեցաւ ի ժամանակս մշաբն-
ջենաւորս, որպէս կարծէին :

Թ. ԱՅԼ ժամանեալ էին բառ հրա-
մանաց քաղաքային պատերազմունք
ի վերայ աղջին Մակեդոնացւոց :
Օի առանց ընկերի եւ զուօղի է

թագաւորութիւն եւ բազմագոյնք
ցանկային թագաւոր կալ : “Եսին
ժողովեցին զզօրութիւնիւրեանց եւ
յետ այնորիկ քակեալ ցըռւեցին .
իբրեւ բազմագունք քան զկար
զօրութեան ծանրաբեռնի զմար-
մինն արարին , քակտել եւ քայ-
քայել սկսան անդամքն . եւ տե-
րութիւն որ ընդ միով կալ կա-
րեր ի հասափ , յորժամ ի բազմաց
պատսպարիցի , անկեալ կործանիցի
Ա ան այնորիկ յիրաւի եւ յարժանի
ժողովուրդն Համայնցուց խոսառ-
վան լինիցի թէ պարափ զիրկութիւն
իւր իշխանին իւրամ , որ ասադ նոր
ծագեաց ի գիշերին որ զբեթէ վեր-
ջին իսկ է : **Ա**րդարեւ ծագումն սորա
եւ ոչ արեգական , լուսաւոր արար
զաշխարհ որ միզով եւ խուարա-
մածեալ էր , յորժամ անդամքն ա-
ռանց գլխոյ պատականալք շարժ-
լէին : **Ո**րշափ ջահո շիջոյց նա յայն-
ժամ , քանի սուսերս թագոյց ,
որշափ մրրիկս յանկարծակի պար-
զեաց : **Ա**պա ոչ միայն զօրանայ
միւսանդամ , այլ եւ ծաղկեալ
փթթի տերութիւնն : Յօւէ միայն ի
բաց լինիցի գիցն շարակնութիւն ,

յետ ժամանակաց ամացս այսոցիկ
լինիցի բազմամեռյ զաւակ տանն
այնորիկ, երանի թէ և մշանջե-
նաւոր իսկ : Առև ի կարգ անդր
դարձայց, ուստի խորհուրդ հասա-
րակաց բարովթեանցս ի բաց տա-
րաւ զմեզ : Պիերդիկիա չըստօպյր
ասպրել բայց մահուամբն Առզեա-
զրեայ . խորհուրդ ի միտ արկանէր
զհպարան եւ զամբարտաւան եւ ոչ
հաւասարիմ եւ զայն որ վաղ ի զործ
խակութեան յօժարէր եւ որ մա-
նաւանդ հակառակութեամբ էր ի
կողմն նորա, ի բուռն առնուլ : Առև
կեղծաւորեալ զխորհուրդն թագու-
ցանէր զի ըմբռնեցէ զնա ի զեղծի :
Ապա զազա զոմանս ի զօրաց անտի
որոց ինքն զօրավար էր կեղծաւորեալ
ցուցանէր թէ իրբեւ տգետինքն իցէ,
յայտնապէս արտօնաց լինիցին թէ
Առզեազրոս հաւասար եղեւ ուեր-
գիկայ : Իրբեւ բան նոցա առ
Առզեազրոս հասանէր, զայրացեալ
սրամառութեամբ երթեալ պատմըր
ուերդիկայ զոր ինչ լուեալ էր :
Աս իրբեւ թէ զահի հարաւ ի նորոց
իրացն, ակսու զարմանալ եւ հար-
ցանել, եւ ցաւոց կերպարանս ցու-

յանել . ապա ուրեմն միարանեաց
յանձն առ զի ձերբակալ լինիցին
առաջնորդք խռովայոյդ բանիցն :
Ըստրհակալ լիներ Մեղեազրոս , եւ
զիրկս արկեալ զՊերդիկաս . յար-
գեալ զովեր զշաւատարմաւթիւն
նորա ի նա եւ զզութն : Ապա հա-
սարակաց խորհրդով խորհին զհնարս
զվեասակարսն ըմբռնելոյ : Հաճոյ
թուեցաւ որբել զզունգն ըստ զաւ-
առական սովորութեան : Եւ այնոր
պատճառք հաւանութեան թուեր
առաջին չմիաբանութիւնն : Անկե-
գոնացւոց թագաւորքն այսպէս րդ-
զօրսն սովոր էին սրբել : Ածէին կա-
ցուցանեին զզօրսն ի դաշտ մի , եւ
բաժանեալ զազիս շան միոջ ըն-
կենուին յերկուս կողմանս զաշտին ,
եւ ի միջի անդ կային վառեալքն ,
աստի այլուձին եւ անտի զունդն :

Ա ասն այնորիկ ի նմին իսկ աւուր,
զոր սահմանեալ էին վասն զոհին ,
թագաւորն հեծելազօրք եւ փոքր
հանգերձ կայր դեմ յանդիման հե-
տեւակացն որոց զօրավար Մեղեա-
զրոս էր : Անդէն զունդ հեծելոցն
խաղալ սկսաւ , իսկ հետեւակըն յան-
կարծակի զահի հարեալ վասն նորոգ

եւս գժառթեանն , կառկածէինթէ
զուցէ թշնամութիւն ինչ լինիցի ,
և տարակառուեալ վարանեին առ-
սակաւ մի , թէ գարձուցանիցեն ար-
դեւք զգօրոն անդէն ի քաղաքն ,
քանզի հարթ եւ ողորկ առջին դի-
պօղ հեծելոցն էր : Առ երկուցեալ
թէ զուցէ խառն ի խռովն բիծ ինչ
հաւատարմութեան զինուորակցացն
գնիցեն , զաեզի առեալ կային կազ-
մալք պատրաստեալք սրտիւք ի
մարտ պատերազմի և թէ անկանեք
որ ի վերայ նոցա : Անդէն երկոքին
գունդքն առ միմեանս հասանեին
և սակաւ ինչ էր առջին որ զերկոսին
ճակատոն բաժաներ : Ա առն որոյ
իրրեւ թագաւորն միով՝ թեւովն
ձիարկեալ սկսու զայ զշեւեւա-
կոքի , և պահանջեր զառաջնորդո
խռովութեանն զի պատժեացէ քանզի
դրդեալ էր զնա ուերդիկայ , որում
պարտ էր պաշտպան լինել նոցա ,
և սպանայր զընկան ամենայն փզօքն
հանդերձ ածել ի վերայ նոցա , և թէ
շան , յանկարծակի զահի հարան
ի շարեացն հասելոց հետեւակքն ,
նոյնովէն և Մեղեսքրոս տարակու-
սեալ շղիստք թէ զինչ զործիցէ .

բայց առաւել ոյն զգուշութեան
թուելը, կալ մնալ բախտին քան եթե
զրդուել: Հայեմ վայրի ուղղիկա
իրեւ. և առ զնոսա ապշեալո եւ ըն-
դարմացեալո իրեւ. Յ ոյր յարանցն
որ զչեա անկան Մեղեադրեայ յար-
ժամ ել նա արտաքրո բռնութեամբ
իժողովոյն, որ զառաջինն եղեւ. յետ
Ազեքսանդրի մեռանելոյ, ի զնդէ-
բաժանելը, եւ յանդիման ամենայն
զօրացն առաջի փողացն արկաներ,
եւ ամենեքին կոխան ոտից գաղա-
նացն եղեն, բայց Փիղիպպոս ոչ ար-
դել զոյս եւ ոչ հրաման ետ. եւ
Երեւելը իմն թէ զայն ինչ իւր հրա-
ման համարիցի զոր եւք իրացն ցու-
ցանիցեն: Այս նշանակ եւ սկիզբն
քաղաքային պատերազմաց Մակե-
դոնացւոցն էր: Մեղեադրեայ անտ-
գան ի միտ առեալ զիսարկանոս ուղ-
ղիկացի, մինչ դեռ շլինելը տակաւին
բռնութիւն անձին նորա, կոյր հան-
դարանեալ ի բանակին. այլ ապա
իրեւ անցոյս ի կենաց իւրոց էր, եւ
և առ թէ նախաւ զոր ինքն իսկ կա-
ցոյց թագաւոր վարեցան ի սահա-
կումն նորա թշնամիք նորա, եր-
թեալ ապաստանէր ի մեջեան մի.

այլ եւ ոչ ի տեղւոյն սրբութենէ
գտեալ պաշտպանութիւն սպանանի:

Ժ. ՊԵՐԴԻԿԱՐՅ ածեալ զգօրսն
ի քաղաք անդր, ժողովեր ժողով
արանց իշխանաց. հաճոյ թուեցաւ
ի խորհրդի անդ թէ այնպէս տերու-
թիւնն բաժանիցի զի թագաւորն
զգլիւաւոր իշխանութիւնն ունիցի.
Եւ Պատղամոս կայցէ շահապ ազ-
գայն Եզդիպատցւոց եւ Ամիրիկացւոց
որ ընդ իշխանութեամբ իցեն: Պ աւ-
ոմեղոննեայ տուան Ասորիք, Փիւնի-
կաստան զաւառք հանդերձ: Փի-
շառայ սահմանեցաւ Ախզիկիա. Եւ
Անարիզանոս հրաման առ աիրել
Ղիւկիայ եւ Պամիիւղիայ եւ մեծի
աշխարհին Փոխեղացւոց. Կասան-
գրոս ի Կարիս առաքեցաւ եւ Մե-
նանդրոս ի Ղիւդաստան. իսկ զվո-
քու աշխարհէն Փոխեղացւոց որ առ
Եզդուպանաւու կայ, հրամայեցին
նահանդ լինել Պ եւնատեայ: ԼՀ
Գամիրը Պափուագոնացւոց կող-
մամբը հանդերձ անկաւ Եւմենեոյ:
Պատուեր տուաւ նման զի զգաւառն
մինչեւ յԵրապեղոն պահիցէ, եւ
տայցէ մարտ պատերազմի ընդ Արիս-
տաթոյ. զի սա միայն չմտանէր ի

Հնագանդութիւն : Պիւթոն հրաման առ իշխել Մարտատանի , Պիւսիմազոս Թրակիայ եւ ազգացն Պոնտացւոց որ առ Թրակացւոց աշխարհին են : Խոկ վասն Հնդկաց եւ Բակորբիացւոց եւ Սոգդիացւոց եւ պյլոց եւս որ առ Աղյիանու կամ առ կարմիր ծովուն բնակիցնեն , վճիռառուաւ թէ իւրաքանչիւր ոք յատիկանաց զոր սահման եւ ունիցի , կալցի անդէն իրաւունս տէրութեան , եւ Պերգիկիայ այսպէս սահմանեցաւ զի ընդ թագաւորին լինիցի , եւ զօրացն որ զհետ երթիցեն թագաւորին , լինիցի սպարապետ զօրավար : Ոմանկը այսպէս կարծեցին թէ կտակաւ Աղեքսանդրինահանդք բաժանեցան , այլ գտաք զի զուր է համբաւ իրացն այնոցիկ , թէպէտ եւ յայսնի են յորոց աւանդեալ է պատմութիւնն : Այս այնպէս իւրաքանչիւր ոք բատ մասանց տէրութեան պաշտպաներ իւրումիշխանութեան որում ինկրեանկը հիմն արկեալ էին , թէպէտ շիր ընդգեմ այնշափ ցանեկութեանց եւ խոկ եզր եւ սահման . քանզի յառաջ քան զսակաւ մի պատճառանոք զայլոց տէրութիւն հոգալոյ , իւրա-

քանչիւր մեծամեծ թագաւորութիւնս վանեալ էին, և իրրեւ պատճառք եւս պատերազմացն ի միջոյ բարձան, թէ ովէտ եւ ազգակիոք եւ տոհմայինք էին, այդ զատան որոշեցան ի միմևանց անցնիւր գաւառաւառերութեան իւրոյ: Իւրոյ գժուարին էր շատ եւ բաւական համարել նոցա, զոր ինչ դիպացն տուեալ էր. քանզի անարդ իմն առաջինքն թուին, յորժամ եւս իմն մեծ ամեն աց ակն կողցէ:

Ա ամն այնորիկ զիւրագոյն եւս ամենեցուն քան զառնուին մեծացուցանել զթագաւորութիւնսն թուերը իշւ էր իսկ օր եւ մեծներորդ յորմէ հետէ գիտին թագաւորին կայր ի զահոյն, եւ ամենեցուն հողք մտաց հեռացեալ էին յոյնոպիսի գեղեցիկ պաշտամնեն վասն զհասարակաց խաղաղութիւնն անկելոյ: Աչ ուրեք այնովէս ջերմագոյն էր տապ խորշակի արե գական որպէս ի գաւառս միջաղետացն. մինչ զի բազում եւս անսառնս զոր ի մերկ գետնի գտանիցէ, խարշառէ. այնշափէ է զոլ արե գականն եւ օդոցն, զի իրրեւ հրով այնովէս ամենայն առշորիցի:

Եւ աղքերը ջուրց անօր են, եւ

բնակը խարեւութեամբ թաղուցանեն. ինքեանեք համարձակ վարին, իսկ պահպատայն անծանոթ է: Խրբեգլու եղեւ երթար հանդերձել բարեկամացն զմարմինն անշնչացեալ, տեսին որ մարին զի ոչ մի ինչ բիծ կամ՝ արատ ապականութեան նշանակ երեւեր: Այս գոյն եւս երեսացն ողջ կոյլը: Ա առն այնորիկ Եղիսպացիկն եւ Քաղզեացիկն որ հրամանն առն դարձնել զմարմին նորա բառ իւրեանց սովորութեանն նախ ձեռա շիշխեցին մնել իրբեւթէ ասկաւին ոգին ի նմա եր. յետ այնորիկ աղաչեցեալ զի իշխանութիւն լինիցի մարդկան շօշափել զնա, սրբեցին զդին. զուկիսապատգահոյմն լցին հասովք անուշութեան, եւ ևդին ի դլուխ նորա զնշանս թագաւորութեան: Խազմաց կարծիք եղեն թէ թանուի սպանաւ, զոր եւ ի սպասաւորաց անտի որդի Շնաբապարեայ, Յոզայ ու մենն, հօրն հրամանաւ: Երդարեւ բազում անգամ լուսնան առել Եղեքանադրի թէ Ենաբապարու թագաւորութեան ցանեկացեալ է, եւ առաւել զօրացեալ է քան զւափ առն սոտիկանի, հողար-

տացեալ եւ ամբարհաւածեալ ինն
վասն սպարառկան յաղթութեանն ,
եւ զամենայնէ , առէ , առւեալ նմա
յինքենէ : Աշ զայս եւս կարծեցին
թէ Արատերս գնդաւ միավ հնոց
զօրոց առաքեցաւ սպանանել զնա :
Խակ զօրութիւն թունոյն որ ի Մա-
կեդոնացւոց աշխարհին ծնանիցի ,
այնպիսի իսկ է , զի եւ զերկաթ այ-
րիցէ , եւ սմբակ գրաստաւ միայն
կարէ ժոյժ ունել հիւթոյն : Ատիւքս
զազրեւըն իոչեն , ուստի ժանդա-
դործ թոյնն բղիւէ : Օսմանէ ասնն
թէ ի ձեռն կառանդրի բերեալ տու-
աւ Յոզայ , եւ նա խառնեաց ի
վերջին բմնպելի թագաւորին : Իսյց
զայս ամենայն սրպիսի ինչ եւ կար-
ծիքն էին , նոցունց՝ զորոց այն բանք
այսր անդր համբաւէին , իշխանու-
թիւնն վարչադակի լուցուցանէր :
Վանզի զթագաւորութիւն Մակե-
դոնացւոց աշխարհին եւ զՅունաց
Անտիպատրոս առ . եւ ապա մի բատ
միոջէ նորին որդի որ եւ կոտորեաց
իսկ զամենայն ճետ մնացեալ Ազե-
քանդրի եւ զհեռաւորսն եւս ազ-
գականութեամբ : Առ զմարմին նո-
րա Պատողումն որում անկաւ աշ-

խարհն Եղիպատացւոց ի Մեմիլիս գու-
խեաց, եւ անտի յետ սակաւ բնշ
ամաց յԱղեքսանդրիա, եւ առնեն
պատիւ մեծարանաց անուան եւ յի-
շատակի նորաւ:



ՏԵՂԻԱԿԱՆ ԹԻՒԴՈՒՆՔ

Ե՞լ

5. ԱՐԴՅԱՆ ԴԻՄ ՊԵՐ ԱՐԴՅԱՆԻ ՔՐԵՑ ՀԱՄԱՐԵՐ .
Յայտն վայրէ մինչեւ յայտն վայր զի առաջ
ԵՐԵՎԱՆ ԴԻՄ Է ՀՀՆԱՐԻՒՆ ԴՐԵՎԵՐԵՐԵՐ .
Ե՞լ 11 . չէ կուրսակայ , այլ լրացն
Փրկինակ մեջ :
48. ԶԵՂԵՎԻՆԻ ԴԱՆ ՊՐԵՇԻ . ԹԱԿԵՄ Եւ
ՔԱՅՆԱԳԻՆ ՎԱՅԱՋԵՆ ՎԱՄԱՐ ՎՐԱՅԱՄԱՆ ՀԱՅԻ
Խ ՎԱՐԱՐԻԿ ՎԱՅԱՋԵՆ ՀԱՅԻ . այլ թեսի
թէ յէտ զեղծանելոյ բարուցն պար-
սից եւ խ յառաւթիւնս Մարտացն կոր-
ծանելոյ , մի եւ նոյն մար ՎՐԱՅԱՄԱՆ ՀԱՅԻ
էր , վասն այնորիկ եւ Առիանոս զեղոյն
մերին պարարիկ եւ մերին մար ՎՐԱՅԱ-
ՄԱՆ ՀԱՅԻ կոչէ : Ոյսէս եւ Տերուադիու-
նոս զԱ Հրարիկ . Պիլ . հ . ասէ զինվո-
խն լոյ հանգերձիցն Աղեքասանորի թէ
Յազմէն եւլ էր մարտական ազգին , եւ ի
մարտական հանգերձիցն ի պարաւո-
թիւն մասնեցցաւ :
51. ԶԵՂԵՎԻ ՎՐԵՄՆ . Ոյսէս եւ ի Տալիսաս
կոյ Ա . ժէ . Տասն տասն դանցոց
առաք առաք հաստիի զին ազւոյ եւ
մարտինոյ :
52. ԱԼԵՎԻ ՀՅՈՒՄ . այլ օրին . Յամանիւն լը :
55. ԱՐԴՎԵՒՆԻԱՅ . Ոմանիք . ԱՐԴՎԵՒՆԻԱՅ .
Առիանոս , Պ . և . ԱՐԴՎԵՒՆԻԱՅ , Պիտո-
ղորսու . Ժ . և . ԱՐԴՎԵՒՆԻԱՅ . Ուրաբրու .
ԱՐԴՎԵՒՆԻԱՅ . Ուրաբրունն ԱՐԴՎԵՒՆԻԱՅ

Ե՞՞

61. Ալբանիա . Պաղմամարդուս, Բառակնա .
Դիմոգորոս, Ալբանիա :
62. Գլուխ - արթուր շնորհաւորուն . Անձնային ինչ տառ ձեւ պատվ զնարիք, պաշտուածութիւննե , մերժելին Փիդուույ յանձնել զյանցանեն և . արկանելն զիրկոս զնուառու . և . առաստավիանի տալ Աղեքրանդրիք . վասն այնորիկ յիրաւի երկուո ընդհանու ինչ տեղիս յայսմ վայրի համարի Փրեինան միտու , մի յառաջի քան զրանեն Յուրիւմ Դիքնան , և . երկրորդ յառաջ քան Եւ գլուխ - արթուր :
65. Յոյժ եւ արթուր . Մինչ զի իրրեւ զէկ - վեստիան սիրելը զնու . վասն այնորիկ Հեփեստիան Աղեքրանդրաւէր ա - նուանելը և . Կրասերուս թագուարա - սէր . Պղաւա . Դիմոգորոս . Ժէ:
74. Յոյժիւլ շնորհաւն . Ու եթէ սովու - րութիւնը իւ իր , այլ զի մի յարժամ յայլաց ծանիցիք , յայս պայցէ թէ վասն որոց ձերքակալ լւալ իցէ , և . այնույէս խռավութիւն ինչ ի զօրուն լինիցիք :
82. Իւ շնորհ բանիշն իւլ . Այսազիսի ինչ եւ ի Թաւկիդիկէս , գ . . թ . Պղաւաէտ - ցիք խռանցան . թէ այլուրդկան որ յայդ ազէտոս առանուանուց հասնալ իցեն , որպէս հարկ իսկ է , նոյնորիս զժաւարին է առնել զրու խռանցոյ , քանզի վասնոյ ի մերսոյ կոյ ընդ կու - սարածի բանիցն և . կենացն կատա - րելոյ :

Ե՞՞

83. Պլուրա եր իւ սառա իւն ահամակը զա-
նառն է՛ւ. Այլապէս եւ կատաղինա ա-
նուաներ զբնիերս իւր եւ զայլ եւս
բազմամաս որոց ու ինչ էր յանցու-
ցեալ, զի առավել միարանեալքն քա-
ջալերեսցին. Սազուստիս - կատ. իւ :
107. Եւ բարիւմ սառակը ուն զահնայի
բարիւմն եր նա Փիշեղուոյ. Թուէ որ-
շափ մեծարոյ համարեր Փիղիպպոս
զՊարմենիոն յոյտ առնեւ ի խօսնն
Պզուստրքոս. Փիղիպպոս յարդեալ
զավէր զբախու Ամենացւոցն զի ու-
նեին իշխանութիւն ամ ըստ ամէ
տասն զօրագարս ընտրել. իսկ ես,
առէր, ի մէջ ամաց բազմաց մի զօրա-
գար միայն զափ զՊարմենիոն :
120. Ա՞ն դիւ զայն իշխու Ահանդառ .
Այլազդ ին պատմէ Ասիանոս Պ. և .
զի առէ թէ Ամենատաս իրրեւ արձա-
կեցաւ. չոգաւ ըերել զեզրոյր իւր .
եւ զարձաւ երեր ի նմին առուր :
121. Զյշեռ իշխու . Քանզի ոյսոպէս իսկ
սավար էին հինք. որոպէս եւ առ Այր-
զիզեայ կայ

Unguibus ora soror foedans et pe-
ctora pugnis. Պ. 673:

Pectora nunc foedans pugnis, nunc
unguibus ora. Ժ. 85:

124. Կառն Հարանու Նար . Զնոյն նենցու-
թիւնն ի կիյ ուրե եւ Աննիբաւդ մա-
ստանունին Ամերիւ զեայ . Պիսիսու Իշ . լ.
եւ Աննուր ուզացի մաստանեաւն
Հերձեայ . Դիսոդ . Ժ. 2. Ֆ. :

ԵՀ

132. Կուրանս - Դիբողոք, Արտառակարա կոչէ,
և Յաւառինսա, Արտառակարա :
133. Բնակվուշ Նոյն Ծրաբաշան - Մանաւ-
անդ թէ Եթազ ազատ ըստ Առիս-
հենց, Պ. և Է :
134. Դաշնութ Դաշնութ - Խշխանութեան իմ
պատիք, Համարէին Ալարտիկը զգործ
այնպիսի գորրացն, որովէս եւ զիւմե-
նեայ ևս զգործ Աղեքսաների խօ-
սեալ Առանեցեայ Կամպանյ առէ ըզ-
դորութեանն զործոյ թէ Ա. Յոյնո
յոյժ իսկ պատռականութոյն է քանի թէ
առ. Հռամայեցիս : Ջի առ մեզ, ար-
դեամբը իսկ արագւ ևս ենն, վարձիանը
զրիչը համարին, իսկ առ նոստ նո-
րին հակառակ շլինի որ յայն զործ
միջամտութ, թէ ոչ ցածուն որ իցէ և
ծանօթ հաւատարմութեամբ, և քա-
ջութեամբ, զի հարկ է նմա թէ ամե-
նայն խորհրդացն խորհրդակից լինիցի :
Եւմեն. Ա :
135. Երիշիւր - Այլը Հեղիւր :
136. Բազմաց Հանուննդ աշոյն Շնուռիւր
լիներ - Բանուփոն ի Պ. գիրու արշաւ, -
Բազումը անդէն թէ սպան ի մէնջ, -
որը ի առես ի ձիւնն հայելոյ զաշան
կորուսին, ևս բազում եւս սյն էին
որոց մասունքը սախցն ըրտացեալ ի
ցրադյ էին : Ես այս ինչ միայն զգու-
շութիւն աշացն լիներ թէ սես. ինչ
առաջի աշացն կախէին, ևս զատիցն
ևս թէ զնային սահեպ :

1-6

143. ՕՅՆԵՐԻՆ. Առանց ցրտոյն դարձանոյ .
քանզի առ առեկաւ մի արգելու զներ-
քին ջերմութիւնն : Այսպէս արար է ։
Անիբազ առ Տրերեաւ յառաջ քան-
զպատերազն յորում էւ յաղը եւոց
իսկ Հասմայեցոցն . Փղոր . Բ . զ :

150. ԶԱՐ . ԶԱՐԻ բան առելորդ իմի թուք .
զի ոչ եթէ ջուր ոյլ դինի եւ եւզ
ըմպէին յայնօժամ :

151. ԶԱՆՆԵՐ . առեւ յանցն իւ հայն ըմպէ-
շիւ . Զայս արար էւ յառաջ իսկ քան-
զնա Դաւիթիւ Բ . Թագ . Գլ . Բ . յես-
նորա Կատան , զի ի մէջ Ասամձնացւոց
առազոցն ծարաւեալ իրեւ . մասու-
ցաւ . նման ջուր . առեւ Պատրիանու թէ
ոթօթ ափեաց զազպաւարան էւ եղեւ
բաւական ամենեցուն ջուրն , զի ոչ
որ յետ այնորիկ ծարաւեաց առեւեալ
զի մերժեաց զօրավարն զուրքն :
Պլուտարքոս ի կեանու Պիկուրզեաց
Գլ . Գ . և . ի խոսուն Պատրիան . պատմէ
Պիկուրիդոյ ումենէ այսպէս . թէ
"Յարժամ" Սիւրիդան ի խիստ էւ
յանդրդի վայրի էր եւ պատեւալ պա-
շարեալ ի Վղիսորիացւոց . ասի թէ ի
զաշն ընդ թշնամեաց մասանէր թէ
տամ ձեզ զերկիրն զոր պատերազմաւ-
տոի , եթէ զօրը իմ ընդ իս ի մասաւոր
աղբերէդ ըմպէցն . քանզի թէ չնամիւ
պաշարեալ էին զարդեւրն : Իրրեւ զա-
շնիրն կուցան մազովեալ առ իւր
զջորան ամենայն խոստանոյր թէ նման
տամ զաէրտիթիւն երկրին որ ոչ բա-

ԵՒ

- սպազեւ : Այժմ իրեւ ոչ որ զատաւ որ
ժողով կարաց ունենալ այլ ամենեքին
արդին . ինըն յետ ամենեցուն էլ
յազրեւոր անդր . եւ յանեալ ջուր
զանձամբ եւ զնաց ի բաց յանդիման
թշնամեացն . եւ առ զերկիրն զի նա
միացն ոչ արք . Միավ խորամանգու-
թեամբ զջորսն ասպրեցոց ի ծարաւոյն
զանձուկ . զիթշնամբն պատրեաց եւ
ժամեկալութեամբն իւր զիթազաւո-
րութիւնն զբաւեաց :
152. Ու յանձնին ոչին , արէկէալ նշան
առաջիւցան . Առէ Առիանոս Զ . զ . թէ
սիլ երրեց այնուհետեւ մօս ի զետա
բանակ հարկանէր , այլ հեռի առանձնալ
քան քառան վասաննու :
153. Տէմէ խնդրից որ թէ ուստի
առնեմին , Առիանոս Գ . զ . առէ , թէ
ի մարթացն եւ ի մաշկին որովք ի
վրանս զօրքն վարեին :
- .. Ա-է-ր-է-շ-ո-շ . Այլը Ա-ս-ս-ի-շ-ո-շ :
159. Կըրտիւն հարցն . Պայտատարքոս պատմե-
ծառա երկուս ի միտեան ծանալ եւ
կազմեալ ի նոյնս զինոսս Ազերսան-
դրի հրամանաւ . զի յորժամ ծառքն
թէ ոզեալ միւսանձում յառաջին ու-
զիդ հասանկն գտանացցեն զօրու-
թեամբ , եւ նա ընդ երկուս հեր-
ձանիցի :
165. Այլ ժուլտ . Առիանոս , Գ . առ . եւ թէ
քազար , առէ , կարգաւ առ ի Սոգ-
դիացւոց աշխարհին :

կ՞լ

170. ՅԵՐԱԿ ՌԵՎ ՀԱՅԻՆ. Աստ շփոթ իմ
եւ խառնակ բանքն են, առև Փրեին-
ակավաս :

173. ԱՇԽԵՎ ՀԱՅԹԱՐԱՐԻ ՀԱՐԴԻ. Զայս
ածեալ զմուս. Ղիկուրդայ եղ օրէնս
թէ մի բազում անգամ ընդ նոյն
թշնամին պատերազմ լինիցի, զի մի
յարժամ ընդեւկալ կրթիցին ի դիմի
հարկանել պատերազմաւ, դուցէ եւ
նորին պատերազմողք ուսանիցին .
Պիզուս. ի Ղիկուրդ. Գլ. ԻԴ :

176. ՀԵՐԵՄԻ ԴԱՎԻԴ-ԱՐԵՎՈՒՄ-ԵՐԵՎԱՆ-
ԲԻՐԵՐԻ ի յանուսին իւր. Զայս եւ
կեսար նախանձաւոր Աղերանդրի
ցնաւապետն որ յերկինզի եր առէր
յարժամ նաւակաւ միով միոյն եր-
թեալ բրաւսել ընդ նրանդուսին
անցաներ. զի առէր ցնու այսպէս .
Զի երկնշինդ. զկայսր ասնիս. Փզոր.
Դ. բ. Ղաւկանս Ե :

183. ՊԵՐԵՎ-ԴԱՎԻԴ-ԵՆ Առ. Առարտիստ
առաւ ակնարկէ զպատճամթիւնն մաւ-
նաւանդ թէ զառասպելն Հերոդոսաց,
որպէս թէ Տարդիտայեայ երեք որդիք
լեալիցն Ղիպորսային. Արագորսույին
եւ Առզարսային. առ առյա թագաւու-
րաւթեամբ անկան յերկնից ի սկիւ-
թական զաւառն արօր, լուծ, առազար,
առջաւ յանիցոյ :

184. Գ.Ա. Ե-Ի-ՀԱ-ՀԱ-ՀԻ. Զայս եւ Ղու-
կանս առաց Աւատզակ աջազ ամենայն
աշխարհաց. : Աւատզիսի թնչ խռացաւ
եւ ունի ի ծագու հինից յարժամ եհարք

կէ.

- ցնա Աղեքսանդրոս թէ որպէս յանդարձնեալ գարանակալ ի ծովու լինիցի . այնազէս , առէ , որպէս եւ դու ընդամենայն աշխարհ . Ամիկերոն վասն ընկեհաշ . Գ . եւ Ս . Առդաստինսս ի Քաղաքին Շատուծոյ , Գ . գ :
- 185 . Յունու . Կայ ոյս առ Արխատափահեայ . օհսթար էզորուս .
- 187 . Յունու . Առէ իմ թէ տռաւել Ակիւնիացուցնեալ պարս է առաւուլ առանց երդման քան Յունաց երդմամբ հանդիրձ : Առէ իսկ եւ Եւրիպիդէս ուստօն "Էլլաչ օիծը օվծէր . "Ալ ինչ հաւատարիմ" եւես աշխարհն Եզզադացուց : Այսայէ Պազիւրիսս յոյն աղքաւ . Զ . ծդ . թէ "Եւ յես առան եւս մուրհակաց տալոյ չափահին հաւատար յառնէ յունէ . : Եշմէ արժան իցէ յաւելուլ եւ զրանոն զոր զառաջնովքն ածէ Փրկեինակամոս ու Ավ Յունաց աշխարհ . յոր Երկիր ու արձակեցեր պապզիթ ականս քառ :
- 195 . Յոյնունէ Բահունունէ . Այսպիսի ինչ Այրոդ . Ենէ . Ժ . 829 .
Սակայն սովոր պարիթ արեացես հէքդ զմանշուն թշշուառութիւն
Զի յաջոյ անտի Եննեայ մեծի անկանիս :
- 223 . Տու Դուշ սուն Բն դարապ . Յովեհապիս , Հենդ . Զ . "Ալ ինչ ինչ յանդացունիւն Երբեք Երկարամիդ է յարժամ զմանշուանէ մարդոյ բանկ լինիցին . :

279. **Օդանիշ զբար հարս .** Այս սովորականին զոտան սծանելոց ու ի մէջ Հնդկաց միայն էր այլ եւ ի մէջ Արրայեցւոց եւ Յունաց եւ Հռոմայեցւոց . զի Մագդաղենացին, որպէս ի սրբոյ Կուկոյ (լ. 38) առեւուրածնին կոյց, ոճ զոտան Ծինուափէ Խոկ վասն Յունաց եւ Հռոմայեցւոց յայտ յը մէկնէաց ձև . ժը . եւ ի պղինեաց ժԳ . գ . եւ ի Պայերանեաց է :
339. **Գառնիորդիուս .** Զառնաս Պէրիոդէամէս՝ Գառնիորդիուս կոչէ . Սարարան դպր . ԺԷ . Դիոք . ԺԷ . 93 Պառատ . կուրտուրիուս անուանեն . բայց ընդ կուրտուրիուս Գրանդարիոն կոչէն կուրտուրիուս Ալբրիդ . Ալեք . Գ . 27 . Պատուամէս, Պղին . Զ . ԺԺ . Ասպին . պլ . Արկ . Յունացին . Յունաց Յունացին . ԺԲ . ը :
- “ **Պէտականիս .** Զառնաս Պըրէսիացիս կոչէ Պառարանն Իսպր . ԺԷ . Եսկարան Պէտականիս . Տարականիս :
- 356 . **Ալբրիդ .** Արի սրի . Ալբրիդ . բայց Ալբրիդ Սարարանն Իսպր . ԺԷ . Եսկարան . Ալբրիդ :
- “ **Գառնիուս .** Առուժ իմբ կոյց յայտնի պայպի :
- “ **Ալբրիդ .** Առիանաս Զ . գ . Ալբրիդ . Ալբրիդ . կոչէ , խոկ Պիտոք . ԺԷ . 102 . Ալբրիդ :
- “ **Ժանիան** զանական Ալբրիդ . կոչէ . Զայդին եւ Ալբրիդ . Տարական . Գ . Ժ . Ժ . Պատուամէս կամ պէտական յիշարմանաց յիշարմանակէ

- կէսք ի մարդկեղջն նետից հարեալ
խոցին :
- Քանդի ի թռչուն երկաթի անդ
կոյ ներկեալ թոյն :
407. Հուշաբարձր . Դիմոդ . Ժ. 105. Կախաբա-
րձր . Պատմութ . Ուշաբարձր . Առիս-
նոս Զ . գ . Սարգսյան, Փիզուարաստուա,
Նոյնաբարձր :
423. Եւ պաշտամի իտալացածն . Պատ-
մարքոս յայսոմ վայրի առև այսպիսի
ինչ . Շն. զահն Աղեքառանդրի մի ինչ
ի պատճեռաց աջազմութեան Հոռ-
մայքցացն համարիմ որ իրրեւ
զասազ այնովէս յելից արեգակական վա-
զէր յարեւմնաւու . և . յիստացիա իսկ
արկանէր զփայլիւն վայլատականց զի-
նուն իւրոյն :
449. Ուշաբարձր . Օրէնք իսկ էին
զի մանեկանի այնացիկ որ ի վերայ հայ-
րենի աշխարհին անկեալ էին , կըր-
թե սցին ի հասարակաց ընչից . զայս
յիշէ Պատման ի կատարած կոյտ Մե-
նեկառնեաց : Բաւկիդիտէս թ . ը :
463. Ուշաբարձր . Առև յայսոմ
վայրի Կարաբոս թէ թէ էպէս եւ կոյ
էս պրեալ ի մասնենադրաց թէ յա-
ռաջ քան զմոռանեալ իւր բաժանեաց
Աղեքառանդրոս զակրտիթիւն իւր . այլ
զուր իմն է . այսպիսի ինչ եւ Ըստափ-
նոս առև : Առջ այսովէս իսկ ամանց յա-
ռաջ քննչաց թէ ու իթէ արդարեւ բա-
ժանեաց յառաջ քան զմոռանեալ իւր :
Զի յառաջազ ոյն իսկ , առևն , իմացաւ

թէ մեռանի եւ դոյր նորա ժամանակ
ժառանգս տէրութէ եանն կացուցանեւ-
լոյ զվասաւականից ու դործոց խրոց :
Եւ այն եւս, առեն, անպատճէ է զի
ցորուցեալ կալցէ յանկարծակի ի
միջի եղբայր մի Աղեքասնորի, միայն
յետ Աղեքասնորի մեռանելոյ, եւ այն
յայտնեալ եւ ի մէջ բերեալ յառնէ
միոցէ աննշաննէ : Եւ առանել իսկ
քան զամենայն ճշխութիւն զբաց ուր-
բաց, որ ՃՂ. զիրս Ամերէացւացն Պոլ.
Ա. 7. առև իսկ յայտնապէս թէ սիրրեւ-
եանս թէ մեռանիմ, կաչեաց նա
զեստոյն զգացյէ կորդիսն իւր (զշարե-
սին) փառառորեալս ի նամաննէ, որ ընդ-
նման իսկ մնեալ էին ի մանեկութենէ
եւ բաժանեաց ես նոցա զարրայու-
թիւնն իւր, մինչ զեռ բնորն կենդանի
էր : «Աւելի իմն է ի հայ թարդմա-
նութեան Աւրեմն : և լցու ծու
առօթոյօսւ, և էկάլεσε τούς παι-
δας αὐτοῦ τούς ἐνδόξους τούς
ουτρόφους αὐτοῦ ἀπὸ τιότητος,
և ծունեւ αὐτοῖς τὴν βασιλείαν
αὐτοῦ բτι Հաւրտօս αὐτοῦ.

Զայ - մինայն ունկիս - ի ան ըստ սահման
ժամանակն է Փրկինութեայ համարտիս +
ունկու իւրու + ի մորինիս :

